



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Մույն աշխատանքն արտոնագրված է «Մտերծագործական համայնքներ
նչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2420

203.5

4-31

lr 03 AUG 2009 ~~2009~~

ՅԱԿՈՒ ԿԱՐՅԱԿԵՏԱՆ

ՅԻՇԱՆԿԱԿՐԸ
ՆԵՐԿՐԱՆՅ ՅՈՐԳՈՒՄ
ԻՐԱԿԻՐ

Ա. ԱՐԵՓԵԱՍՍ ԵՎԵՂԵՅԻՍ

1831 – 1931

Յիշատակարանիս կաճառումն գոյանալիս նուրբեր
պիտի յատկացուի զիցիս Մ. Ներսէսեան
վարձարանի նորոգութեան

»

Կ. ԳՈՂԻՍ

ՄՊՈՒՐ. Յ. Ա. ԱԷԹԻՍ

1931

203.5
4-31

ՅԱԿՈՒՔ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

ՅԻՇԱՄԱԿԱՐԱՆ

ՀԱՐԻՐԱՄԱՆԱՅ ՅՈՒԲԵԼՄԱՐ

ԽԱՍԳԻՒՂԻ

Ա. ԱՄՇՓԱՆՈՍ ԱԿՏՂԵՅԻՈՅ

1831 – 1931

ՅԻՇԱՍԱԿԱՐԱՆԻ ՎԱՃԱՌՈՒՄԷՆ ԳՈՅԱՆԱԼԻՔ ՀԱՍՈՅԹԸ
ՊԻՏԻ ՅԱՏԿԱՑՈՒԻ ԳԻՂԻՍ Ա. ՆԵՐՍԵՍԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ
ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆ



Կ. ՊՈԼԻՍ

ՄՊԵԳՐ. Յ. Մ. ԱԵԹԵԱՆ

1931



Handwritten scribble in blue ink.

4

09.08.2013

2420

ՏՊԵՐԱՆ, ԿԱԶՄԱՏՈՒՆ ԵՒ ԹՂԹԱՎԱՃԱՌԱՆՈՑ

Յ. Մ. ՍԷԹԵԱՆ

Թիւ 30, Զաւնաֆնրլար Եօգուու, Կ. Պոլիս

№ 155



3880-89



ԹՈՒՐԲԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՎՍԵՄ. ՆԱԽԱԳԱՀ
ԿԱԶԻ ՄՈՒՍԹԱՑԱ. ԲԷՄԱԼ ՓԱՇԱ



Կ. ՊՈԼՍՈՑ ՊԱՏՐԻԱՐԿ

Տ. Տ. ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՄԻԱԿՈՍՍ ՆԱՐՈՅԵԱՆ

ՊԱՏՐԻԱՐԳԱՐԱՆ ՀՍ.ՅՈՑ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

Կ. Պոլիս, 18 Յունիս 1931

ՀԱՄԱՐ 1546

Ազնուաշուք Տիար Ասենայեւ,

Պատ. Յոթելիական Յանձնախումբին,

ԽՍՍԳԻՒՂԻ

Մեծ ուրախութեամբ տեղեկացանք որ, Պատ. Յանձնախումբդ կը պատրաստուի այս օրերս տօնելու Քաղիդ Ս. Ստեփանոս փառաւոր Սկեղեցւոյն շինութեան Հարիւրամեակը, մասնաւոր հանդիսութեամբ, եւ միանգամայն յաւերժացնելու համար այս Տօնին սխրալի յիշատակը, կը խորհի հրապարակ հանել նաեւ Պատմական Գրքոյկ մը:

Ձերմապէս կը գնահատենք Պատ. Յանձնախումբիդ այս Աստուածահանոյ ձեռնարկը, որ քաջալերիչ է յոյժ. եւ որով կը հրաւիրուի Ազգը, իրաւամբ, իր երախտագիտական հարկը հասուցանելու անմոռաց Յիշատակին ամեն անոց, որոնք կանգնեցին այդ հոյակերտ Տաճարը, ու իրենց նիւթական ու բարոյական ոյժն ու կորովը դրին ի սպաս՝ սասարելու անոր մեծվայելութեանն ու պայծառութեանը: Յաւալի պարագայ մըն է անուր, որ դէպքերու բերումբը Խաչիկի Քաղիդ ու իր դարաւոր ու փառաւոր Սկեղեցին այսօր մերկացած իրենց նախկին շքեղութենէն, կը կարօտին հանրային օժանդակութեան, զէք մասամբ գոհացում տալու համար կրօնական եւ կրթական մարզերուն մէջ իրենց անմիջական պէտքերուն, եւ հետզհետէ դառնալու յոյսի եւ յոյսի վառարաններ, ինչպէս եր երբեմն, եւ տարակոյս չունինք քե. մեր Բարեսէր եւ Սիրելի Ազգայիններ, որ ի սփիւռս աշխարհի, Պատ. Յանձ-

ճախումբիդ կատարելիք դիմումը անպատասխանի չպիտի բողոքուց, ու պիտի փութան օգնութեան ձեռք կարկառել իրենց անկեալ վիճակէն վեր բարձրացնելու համար Թաղն ու Եկեղեցին:

Մաղթելով որ. Տերը զօրավիգ ըլլայ Պատ. Յանձնախումբիդ, եւ օրհնէ բոլոր նուիրասունները:

Մնամք Ողջունիւ Սիրոյ

Աղօթարար

ՊԱՏՐԻԱՐԲ Կ. ՊՈԼՍՈՅ

ՄԵՍՐՈՊ ԱՐԿԵՊԻՍԿՈՊՈՍ

Յ Ի Շ Ա Տ Ա Կ Ա Ր Ա Ն

Հ Ա Ր Ի Ի Ր Ա Մ Ե Ա Յ Յ Ո Ր Ե Լ Ե Ա Ն Ի

ԽԱՍԳԻՒՂԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻՈՅ

1831 — 1931

Դար մը սահած անցած է այս պատմական Թաղին Ս. Ստեփանոս Եկեղեցին վերաշինութենէն ի վեր: Խասգիւղ, որ երբեմն ծաղկեալ ու բարգաւաճ վիճակ մը ունէր իր հազարէ աւելի Հայ տուներով եւ ընակչութեամբ, իր հոգեւոր եւ կրթական ու մտաւորական արդիւնաւորութեամբը, այսօր անփառունակ եւ անշուք, միայն իր Կոթողներն, այն է Եկեղեցին ու Դպրոցը՝ որ կը վերջիշեցնեն անցեալին փառքը, անոր անցուցած ուրախ եւ տխուր ելեւէջները: Այս պատմական Թաղը ի մասնաւորի ժԹ Դարուն, ծնունդ տուած է հոյակապ անձնաւորութեանց, որոնք պանծացուցած են իրենց պատկանած ցեղը: Ատեն մը, ան կեդրոնը եղած է մտաւորական մշակոյթի զարգացման, ընծայելով Ազգին վարպետները հայ բանաստեղծութեան, Գրականութեան եւլն: Կարապետ Վրդ. Շահնազարեան, իր Վարժարանին բացման համար ընտրած է Ոսկեղջիւրի այս գիւղը, եւ իրաւամբ գոչած է. — Խասգիւղ Պոլսոյ Աթէնքն է:

Խասգիւղ իր ետեւը թողած է դարերու պատմութիւն մը, որուն տկար մէկ արձագանքը ըլլալ փափաքեցանք Ս. Ստեփանոս Եկեղեցւոյ վերաշինութեան հարիւրամեակին առթիւ:

ԱՌՍՋԻՆ ՀԱՅ ԳԱՂՈՒԹՐ

Տասնեւեօթներորդ դարուն սկիզբները Ակնէն Պոլիս կուգայ ափ մը Հայ գաղթականութիւն, եւ կը հաստատուի Խասգիւղ, կամ ըստ ոմանց Հայ Գիւղ: Ասոնք հողեր կը գնեն Գարաղանի մէջ ու կը շինեն աղիւսի եւ կղմինտրի գործարաններ: Հազիւ երկու տասնեակ տնւոր այս Գաղթականները իրենց բնակավայր կընտրեն Պատէմլիքը:

Դարանաղցի Գրիգոր Վարդապետ իր ժամանակագրական Պատմութեան մէջ կըսէ թէ, «նա Աստուածային բազմապատիկ օրհնութեանց միշտ եւ հանապազ մեր Ակնեցիքն որ ի Խասգիւղն կու լինին եւ քիրամիտագործք են»:⁽¹⁾

Ակնցի հայեր, արդէն ի բնէ ձեռներէց եւ գործունեայ, աղիւսի եւ կղմինտրի շինութեան գործը կընդարձակեն ու կը հարստանան: 1692ին երբ Պալաթի Ս. Հրեշտակապետ Եկեղեցին կայրի, անոր շուտով վերաշինութեան ստատք կը հանդիսանան, նուիրելով մեծաքանակ աղիւս եւ կղմինտր, մինչեւ իսկ ատոնց, մինչեւ շինութեան վայրը փոխադրութեան ծախքն ալ հոգալով:

Նուիրատուններու կարգին կը յիշուի նաեւ Խօճա Վահրատ, որուն որդին Յակոբ Դպիր 1634ին կընդօրինակէ Մագաղաթի վրայ գեղանկար Յայսմաւուրք մը, որ ցարդ կը պահուի Պալաթի Եկեղեցին:

Հայերը Խասգիւղի մէջ չունէին աղօթատեղի, եւ հարկադրուած Պալաթի Եկեղեցին կը յաճախէին, իրենց հոգեւոր մխիթարութեան համար:

Այս առաջին հայ Գաղթականութեան մէջ կը գտնուէին Ակնցի Տ. Կարապետ եւ Տ. Ղազար Քահանաները, որոնք կը հաստատեն Ս.Ստեփանոսի Մատուռը կամ Հոգեւունը, Պատէմլիքի Դերեգամատան ճիշդ դէմը: Կը կարծենք

(1) Ժամանակագրութիւն Գրիգոր Վարդապետի Դարանաղցոյ, հրտրկթ. Մեսրոպ Վրդ. Նշանեանի, Երուսաղէմ, 1915, էջ 190 եւ Բանասէր, Բարիզ 1901, էջ 152

թէ, սխալ ենթադրութիւն մը կ'ըլլայ ընդունիլ իբր հիմնադիր սոյն Մատուռին եւ առաջին Հոգեւոր Հովիւ Տ. Խաչատուր Քահանան, որուն մասին պիտի խօսինք քիչ մը վարը:

Հ. Ղուկաս Ինճիճեան, իր «Աշխարհագրութիւն Չորից Մասանց» աշխատասիրութեան մէջ (էջ 177) կ'ըսէ, «...Իսկ Գալըճրօղլու տեղւոջ են Հայք եւ Եկեղեցի յանուն Ս. Ստեփանոսի. քանզի յառաջ էր ի Թեմն Եկեղեցւոյն հայոց որ ի Պալաթ»:

Վերը յիշուած առաջին հոգեւոր հովիւները, Տ. Կարապետ եւ Տ. Ղազար, այս Հոգեւունին մէջ կը շարունակեն իրենց Հոգեւոր Պաշտօնը, բայց շատ անգամներ արգելքներու կը հանդիպէին խեղճերը, մասնաւորաբար Եկնիչերիներու կողմէ: Ասոնց կը յաջորդէ Տ. Խաչատուր Քահանայ, որուն օրով հայերը հետգհետէ կ'աճին: Այս նշանաւոր Քահանան 1703ին իր բնակարանին մէջ կը հաստատէ Ս. Եղիայի անուան նուիրեալ Մատուռ մը եւ հայ տղաքներ հաւաքելով, իբրեւ մանկավարժ, անոնց կըթուծեան ու դաստիարակութեան ալ կաշխատի, միեւնոյն ատեն ժամերգութիւն կատարելով եւ ի Հոգեւորս մխիթարելով Բարեպաշտ ժողովուրդը:

Տ. Խաչատուր ալ հանգիստ չի թողուիր ու արգելքներու կը հանդիպի եւ սակայն այսպէս կամ այնպէս 25 տարիներ կը հովուէ իր ժողովուրդը ու կը մատակարարէ անոնց հոգեւոր եւ կրթական պէտքերը:

Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ԱՌՍՋԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Այս բանիբուն եւ արժանաւոր Քահանան, Տ. Խաչատուր, որ իրեն կէտ նպատակի ունէր Եկեղեցւոյ մը գոյութիւնը ապահովել, նշանակելի դեր մը կ'ունենայ այդ գործը ի գլուխ հանելով: Անիկա, 1728ին, Կոլոտ Յովհաննէս Պարիարքին օրով, օժանդակութեամբ Չարդարօղլու Մար-

տիրոս անուն անձին եւ ուրիշներու, մեծ դժուարութիւնով կը յաջողի հիմնել յանուն Ս. Ստեփանոսի Եկեղեցի մը՝ փոխանակ Ս. Եղիա Մատուռին: Այս Եկեղեցիին շինութեան հրամանը կատանայ Թէվէքէլիօղլու Հանի Յարութիւն:

Այս փոքրիկ Եկեղեցին՝ որ փայտաշէն էր, լերան մը կուշտին վրայ փորուած պզտիկ կառուցուածք մըն էր եւ շուրջն ու տանիքը փսիաթով գոցուած, վասնզի Ենիչէրիները միշտ արգելք կըլլային արարողութեանց կատարուելուն:

Քաջ Նոտար Աբրահամ Յովհաննէսեան, Դպիր Խասգիւղի Դպրատան. իր գրած Յիշատակարանին մէջ, որուն մէկ ամփոփումը հրատարակած է «Սուրհանդակ» կրագիրը (1) կըսէ թէ, այդ Եկեղեցիին տեղին մէկ մասը երբեմն Տ. Խաչատուր Քահանայի բնակարանն էր, ուր երկար ատեն այդ բանիբուն Երէցը թէ տղոց կը դասախօսէր եւ թէ ժամերգութիւն կը կատարէր 1704էն սկսեալ:

Այս նորաշէն փայտակերտ Եկեղեցիին օծումը կը կատարուի ու այսպէս Խասգիւղ կ'ունենայ իրեն յատուկ ազօթավայր մը, որ դարու մը չափ կը պահէ իր գոյութիւնը:

Պալատի քարոզիչ Տէր Դրիգոր Վարդապետ թէ այս Եկեղեցւոյն եւ թէ 1831ի վերաշինութեան պատմութիւնը գրած է (2):

Ս. Ստեփանոս Եկեղեցիին առաջին շինութեան առթիւ կ'ըսէ թէ, մինչ 1703ին Հայերը Եկեղեցի չունէին Խասգիւ-

(1) «Սուրհանդակ» Բ. տարի թիւ 331 եւ 22 Ապրիլ 1900.

(2) Բնագրին ընդօրինակութիւնը կը գտնուի յարգելի բանասէր Տօրթ. Վ. Յ. Թորգոմեանի րով: Տ. Դրիգոր Վրդ. որ եղբայրն է Կարապետ Պատրիարքին, իր կեանքին վերջին օրերը կ'անցնէ Արմաշի վանքը, ուր կը վախճանի 1831 ին եւ շիրմին արձանագրութեան հեղինակն է Յովսէփ Վարդանեան (Վարդան բաշա) որ այն ատենները Արմաշ 4ր գտնուէր:

ղի մէջ. «Էր անդ հանճարեղ քահանայ ոմն Տէր Խաչատուր անուամբ, որ ի տան իւրում զմանկունս վարժէր, սա բազում վաստակօք ի նոյն ամի Յուլիսի 10, սկսաւ ի տուն իւր առնել զժամակարգութիւն եւ կոչեաց զանուն տեղոյն յանուն Ս. Եղիայի, ուր ժողովեալ զժողովուրդն՝ մխիթարէր զամս իբրեւ Իե = 25 եւ յետ նեղելոյ այլազգեաց, շինեաց զԵկեղեցին յանուն Սրբոյն Ստեփանոսի. Եւնելով ընդ իւր օգնական Զարդարօղլու Մարտիրոսն եւ զայս, զոր վայելցին Հայք մինչ ի թուականին մերում ՌՄՀԹ = 1279 + 551 = 1830:»

Խասգիւղի Եկեղեցին պահուած է Զոռագիր Յայսմաւուրք մը, որուն Յիշատակարանին մէջ կը կարդացուի. «Յայսմաւուրս գրուած է ՌՃԾԴ 1154 + 551 = 1705 Յուլիս 16 ին արդեամբ Խօճա Պետրոսի եւ կողակցին եւ ձեռամբ Տ. Խաչատուրոյ, նուիրի Ս. Ստեփանոս Եկեղեցւոյն Խասգիւղի»:

Տ. Միքայէլ Քհնյ. Աշճեան Պոլսոյ Եկեղեցիներու պատմութեան վերաբերեալ իր ձեռագիր ուսումնասիրութեան մէջ, որ այսօր Երուսաղեմի Մատենադարանը կը գտնուի, գրած է ցուցակը 1633էն մինչեւ 1763 Խասգիւղի մէջ պաշտօնավարող քահանայից, զոր արժան կը համարինք ներկայացնել հոս:

1633 Տ. Կարապետ Ակնցի	1743 Տ. Ասուածասուր
1670 » Ղազար »	1745 » Ասեփան
1700 » Խաչասուր Վարժապետ	1746 » Յարութիւն Արոռակալ
1730 » Քարբուղիմեոս	1748 » Տ. Թադեոս
1736 » Միմաս	1749 » Սարգիս
1738 » Թորոս	1750 » Մարտիրոս
1740 » Դաւիթ	1763 » Պետրոս
1741 » Մարտիրոս	1763 » Պօղոս

Ս. ՄՐՆԱՍԻ ԱՅՍ.ԶՄԱՆ

Պատէմլիքի ստորոտը կը գտնուէր ճափնափեաններու ընդարձակ բնակարանը, որուն մէջ կայ եղեր Ս. Մինասի Այազմա մը՝ ուխտավայրը դարձած՝ Խասգիւղի

Հայուհիներուն: Այս այագմային գոյութիւնը մեզի ծանօթացուց խազգիւղի պատուական ձերուհիներէն Տիար Ստեփան Արմէնեան. որ հրաւիրելով մեզ անձամբ այցելեցինք ու տեսանք տեղը, որ վայրի բոյսերով լեցուած՝ բլրակի մը մէկ խոռոչը կը ներկայացնէր: Տիար Ստեփան, որ ականատեսը եղած էր այդ այագմային գոյութեան կ'ըսէ թէ «6—7 սանդուխէ վար կիջնայինք այդ մատուռէն եւ կը տեսնէինք ճակատը կախուած Ս. Մինասի Պատկերը եւ մարմարեայ քարին վրայ յունական խաչ մը. Մատուռը ունէր երեք խոռոչներ, ուր կը վառուէին ուխտաւորներու կողմէ մոմեր, որոնց յառաջ բերած սեւութիւնները կ'երեւային: Ջրհոր մը կար. ուրկէ ելած ջուրը շատ ասորժահամ էր: Այս մատուռին մէջ հին տաճարները երախայից մկրտութիւն ալ տեղի ունեցեր է, ինչպէս կը պատմէր մեծ հայրս: Արդէն մայրս իր ուխտը կատարելու համար անպատճառ հոն պիտի երթար ու մոմ վառէր: Եէնիչէրիներ երբ արգելք ըլլային Եկեղեցւոյ մէջ արարողութեանց կատարման, խազգիւղի Հայերը իրենց Հոգեւոր մխիթարութիւնը կը գտնէին այս Մատուռին մէջ՝ գաղտնաբար: Ասկէ մինչեւ 60—70 տարի առաջ, Ս. Մինասի այագման կը պահէր իր գոյութիւնը: Երբ ձափճափեաններու այս ընդարձակ շէնքը, խարխլած ըլլալուն պատճառաւ վար կառուի Թաղապետութեան կողմէ, ասկէ 35 տարի առաջ, այագման երեւան կելլէ. ուր Հրեաներ եւ օտարազգիներ աղբ կը թափեն եւ աղբով կը գոցուի: Կը պատմուի թէ Ս. Մինաս Թրքուհիներու երազին գալով գանգատ կը յայտնէ թէ՛ ինչո՞ւ իր սրբավայրը աղբերով լեցուած կը պահուի: Թրքուհիները կը պատմեն իրենց հայ դրացիներու՝ որոնք, Եկեղեցի երթալով կը հաղորդեն խնդիրը: Այն ատեն մեր Քարոզիչն էր Հանգոյ. Տ. Եզնիկ Եպ. Ապահունի: Սա անմիջապէս կուզէ գործի ձեռնարկել եւ այագմային շուրջը պատ քաշելու համար, դիմումներ կը կատարէ ձափճափեաններու մօտ, որոնք այն ատեն էյուպ փոխադրուած էին: Բայց

ձափճափեանները զանազան առարկութիւններ կ'ընեն եւ 1896ի աղէտալի դէպքը վրայ կը հասնի, որով այս բարեպաշտական գործը կը մնայ նոյն վիճակին մէջ:»

Այս ձերուհին կը յաւելու նաեւ թէ, ժամանակ մը ձափճափեան ընտանիքը անհոգութեամբ այս տան ջրհորի ջուրը հասարակ պէտքերու գործածելուն համար, կարծես պատժուեցան: Ասոնք յաճախ տեսնուած են Եկեղեցիին գաւիթը աղօթքի կեցած՝ կէս ապուշ կամ այսահարի երեւոյթով, կարծես մուրացիկներ ըլլային: Այդ տպաւորութեան տակ գտնուող Բարեպաշտ մը ողորմութիւն մը տուած է օր մը ասոնց, բայց անոնք մերժած են ըսելով թէ իրենք մուրացիկներ չեն:

Իբրեւ հինաւուրց խազգիւղցի մը ականատեսի վկայութիւն, արժանի համարեցինք այս Ս. Մինասի այագմային գոյութեան արձագանգն ըլլալ:

Ս. ՍՏԵՓԱՆՈՍԻ ԱՐԴԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ

ԵՆՆՈՒԹԵՆԷՆ ԱՌԱՋ

Ինչպէս վերը ըսինք, առաջին Եկեղեցին փայտաշէն ըլլալով, բնականաբար պիտի խարխլէր, քանի որ դար մը դիմացած էր ան:

Ամիրաներու կարեւոր մաս մը իրենց բնակութիւնը խազգիւղ հաստատած էին, ուր ունէին ընդարձակ ու շքեղ ապարանքներ: Այսօր սակայն դժբախտաբար այդ շէնքերուն քանի մը խարխուլ պատերը միայն մնացած են. իսկ միւսները աւերակ:

Արդի Եկեղեցիին շինութեան պատմութիւնը գրող վերոյիշեալ Տ. Գրիգոր Վրդ. շահեկան ու մանրամասն տեղեկութիւններ կուտայ. կ'ըսէ թէ՛ Արարհամ Ամիրայ Թէրզեանց, մոռցած իր անձնական հոգը, միակ փափաքով մը կը տոչորէր, այն է փրկել Եկեղեցին խոչընդոտներէ ու վերաշինել գայն: 1827ին ուրիշ բարեպաշտ ու Եկեղեցասէր անձեր ալ կը միանան ամիրային՝ գլուխ հանելու համար այս մեծ գործը: Այս անձերը կը խորհրդակցին եւ կ'որոշեն

նորոգել եկեղեցին «զի լիցի յիշատակ մեծ եւ անջնջելի, ի պայծառութիւն Ազգիս Հայոց»:

Այս գովելի գաղափարը կը յղացուի Մահմուտ Բ. ի օրով, որ ատեն Վէզիրն էր Սէլիմ Բաշա, Մոլլա, Խալիլ բաշա զատէ Րէշիտ էֆ. եւ Միյմար աղա Մահմուտ էֆ.:

Այս միջոցներուն դժբախտաբար Աբրահամ Ամիրա մահացու հիւանդութեան մը կ'ենթարկուի ու գործը զրեթէ կը խափանուի: Աբրահամ ամիրայի միացող երեւելի անձերէն ոմանք ալ կը հիւանդանան: Ամիրան սակայն երբ կ'զգայ իր մօտալուտ վախճանը, որպէսզի գործը չի խափանուի, եւ առաջ տարուի, ի քաջալերութիւն՝ կտակով մը եկեղեցիին շինութեան համար մեծագումար դրամ կը յատկացնէ, եւ նոյն տարուոյ Մայիս 30ին կը վախճանի:

Եկեղեցիին հողը որ Վազֆ էր, շնորհիւ հանգուցեալ Աբրահամ Ամիրայի հօրեղբոր Գարաքէհեա Գէորգ պէյի, իսթիպասալի դրութեամբ Միւսթի կը վերածուի 1827ի սկիզբները: Ամիրաներ ու երեւելիներ կրկին գումարում մը կ'ունենան եւ յետ խորհրդակցութեան միւթէվէլլի կը նշանակեն հանգուցելոյն հարազատ եղբայրը Երամ Ամիրայ, որ աւելի եռանդեամբ կը փարի գործին ու իր եղբոր փափաքը ի կատար ածելու համար կը լծուի աշխատութեան: 1828ին եկեղեցւոյ կիցը գտնուած տուները իրանով կը փրցուին, որպէսզի ի դէպ ժամու այդ գետիկներն ալ խառնել արուի եկեղեցիին ու այդ գետիկներուն վրայ քարեր կը կուտակուի:

Օր մը Պէզնեան Գազազ Ամիրայ այցելութեան կ'երթայ Խասգիւղ իր բարեկամ մէկ ամիրային տունը: Միւս ամիրաներն ալ լսելով անոր զալուստը, բարի եկարի այցելութիւն կուտան Պէզնեանի: Հոն խնդիր կ'ըլլայ եկեղեցւոյ մը շինութեան անհրաժեշտութեան մասին ու կը խնդրուի Պէզնեանի օժանդակութիւնը Արքունի հրաման ձեռք բերելու համար: Պէզնեան կը խոստանայ անոնց փափաքին զոհացում տալ: Ուրիշ ամիրաներ ալ, որոնք ծանօթու-

3880-89



ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱՅ ՊԷԶՆԵԱՆ



Թիւն ունէին Աւագանիին, կը խոստանան իրենց օժանդակութեան բաժինը բերել այս կարեւոր գործին լրման համար եւ իրենց ջանքերը կը միացնեն Երամ Ամիրային անձնուէր ջանքերուն: Ասոնք են՝

- Ասուածագոր Յարութիւն Ամիրայ Պեզնեան
- Խայմախամի Սարաֆ Կելկելեան Մհօ. Պօղոս աղա
- Պարուքնիպաօր Սիմոն Ամիրայն
- Արփունի ճարտարապետ Գրիգոր Ամիրայն
- Ճանիկ Ամիրայն
- Փիւմիտեան Միխայէլ Ամիրայն
- Քեանեա Եկեղեցւոյն Կարապետ Աղայն
- Նորասուցեան Յարութիւն Ամիրայն

Ահա այս պատկառելի անձնաւորութիւնները կ'ստանձնեն Եկեղեցւոյ շինութեան գործը: Այլ սակայն մէկ դժուարութիւն միայն կար, այն ալ սա էր թէ, նախկին փայտաշէն եկեղեցին ամբողջութեամբ իր գոյութիւնը կը չպահէր, որքան ալ խարխլած ըլլար եւ Եկեղեցիի մը շինութեան համար անհնար էր արքունի Հրամանագիր ձեռք բերել: Ուստի կ'որոշուի սպասել յարմար առիթի մը:

ՓԱՅՏԱՇԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԻՆՔՆԻՆ ԿԸ ՓԼՁԻ

Բարեբաղդաբար այդ առիթը չուշանար: 1829 Սեպտեմբեր 1ի գիշերը Եկեղեցիին առաստաղը, որ շատ խարխլած էր, յանկարծ կը փլչի ու կը փլցնէ նաեւ Եկեղեցիին կից Ս. Յակոբ Մձբնայ Հայրապետին նուիրեալ Մատուռն ալ: Յաջորդ օրը վախնալով վտանգէ, Եկեղեցական Գոյքերը եւ Ս. Անօթները կը հաւաքեն ու կը փակեն Դուռը: Այլեւս անգործածելի էր շէնքը:

Վերեւ անուկները յիշուած Ամիրաներ անմիջապէս կը դիմեն օրուան Կարապետ Պատրիարքին ու կը խնդրեն որ պաշտօնապէս ստանայ Եկեղեցւոյ վերաշինութեան Արքունի Հրովարտակը: Հրովարտակին ստացումը չուշանար շնոր-

հիւ Պեզնեան Ամիրայի: Նոյն տարւոյ Սեպտեմբեր 17ին կը կատարուի ֆեշֆը՝ Եկեղեցիին նախկին վիճակին մասին: Այն ատենուան օրէնքին համաձայն, քանի մը խալամներուն վկայութեան պէտք կը տեսնուի, ինչ որ այդ ալ կը կատարուի. եւ Հոկտեմբեր 9ին վերաշինութեան Ֆերմանը կառնուի:



Շինութեան ճարտարապետ կը կարգուի Սերվէրեան Յովհաննէս Ամիրայ: Թէ պէտեւ ճարտարապետութեան գործը վերագրողներ կան համբաւաւոր Օրտէք Մինաս Խալֆայի, որ շինած է եղեր Ատաբազարի Ս. Հրեշտակապետ եւ Սկիւտարի Ս. Կարապետ Եկեղեցիներն սակայն մենք աւելի հաւանական կը նկատենք Սերվէրեան Ամիրայն, որ միշտ գործակիցը եղած է Պալեան Գրիգոր Ամիրային՝ ըստ մեծ կառուցումներու մէջ:

ՓԻՇՄԻՇԵԱՆ ՄԻՔԱՅԷԼ ԱՄԻՐԱՅ

Նախ քան շինութեան ձեռնարկուիլը, Խասգիւղի Եկեղեցական ու աշխարհական դասակարգը Խորհրդարանին մէջ կը հաւաքուին ու աշխատութեան բաժանում մը կընեն մէջերնին՝ միակամ եւ միախորհուրդ: Եւ որպէսզի հաստատուն կռուանի մը վրայ դնեն ու պարտաւորիչ ընեն տրուած որոշումը, զայն գրի կառնեն ու կ'ստորագրեն:

Իսկապէս եզական այս որոշմնագիրը. որ ցարդ անտիպ մնացած է, ստորեւ կը հրատարակենք, ստորագրողներու անուանացանկին հետ:

ԽԱՍԳԻՒՂԻ Ս. ՍՏԵՓԱՆ ՈՍ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՆՈՐՈԳ ՇԻՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ՈՐՈՇՈՒՄ

Մենք ստորագրեալ անձինքս ժողովեալ միաբանական սիրով ի խուց խասգիւղի Ս. Ստեփանոս Եկեղեցւոյ, խորհուրդ արարաք վասն նորոգ շինութեան Եկեղեցւոյն: Ուստի մեր յօժար կամեցողութեամբ նազըր և մէրխասա կարգեցաք զՄհոս, Երամ Յարգելի Ամիրայն ի վերայ գործոց շինութեան նորին: Այլ վասն իրատի շինութեան Եկեղեցւոյս, զապզիմալ կարգեցաք Աճի Ձէշմէլի ազնիւ Սարգիս Աղայն, և վասն մասրաֆին նազըր կարգեցաք Փէշտիմալցեան Արրահամ Աղայն և Միսաքեան Յակոբճան Աղայն և Տէմիրճիպաշեան Գալուստ Աղայն, որք յօժարեցան խնդրանօք եւ հաւանութեամբ ստորագրելոցս և այսպէս դաշինս արարաք ի միջի մերում, որ վասն ամենայն ծախուց և պէս պէս մասրաֆից շինութեան Ս. Տան, որքան դրամ հարկաւորեցի, ընդ նմա հոգասցուք, իսկ յետ աւարտման որքան դրամ պարտք լինիցի, ընդ նոսին պարտական եմք եւ մեր ստորագրեալքս ի հատուցանել անպատճառ եւ եթէ գործ ինչ հարկաւորեցի թէ առ մեծամեծս արքունական երթալ կամ զհարկաւոր քէրէսթէս պատրաստել կամ զպէս պէս գործակալս գտանել եւ դնել ի վերայ գործոց շինութեան, և թէ այլ զինչ և իցէ վասն շինութեան Եկեղեցւոյս ի հարկադրել նորա ընդ մեզ, իսկոյն թողեալ զգործս մեր, փութասցուք սիրով ի կատարել զայս գործ, ապա թէ ոք ըստ զրելոցն ոչ ունիցի զփոյթ և զդաշինս զայս ոչինչ համարելով, անհոգութեամբ շարժեցի և իբրեւ օտարազգ ի հեռաստանէ միայն հայեցի, այնպիսին թշնամի համարեցի Ստուծոյ, որոյ Տանն ոչ կամի զշինութիւն եւ կամ արտաքոյ սոյն պայմանին եւ ընդդէմ դաշնագրութեանս այսորիկ եթէ այլ և այլս խօսեցի եղծանել զնոյն բարեկարգութիւն, Աստուած պատճեցէ զնա մեծամեծ պատուհաս սուք և պատրաստ լիցուք վրէժխնդիր լինել նմա և տալ ի հատուցանել նմա զպատիժ հոգեւոր և մարմնաւոր ի փառս ամենամեծին Աստուծոյ:

7 Մայիս 1830

ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆՔ

- Քարոզիչ Թադէոս Վրդ.
- Աւագերէց Տ. Գրիգոր
- Տ. Յովհաննէս
- Տ. Մատթէոս
- Տ. Յարութիւն փորք
- Տ. Մկրտիչ

- Տ. Արրահամ
- Տ. Յակոբ
- Տ. Յարութիւն
- Տիրացու Գէորգ Ղարիպեան
- Տիրացու Խաչատուր Ղարիպեան
- Դպրապետ Տիրացու Իգնատիոս Յակոբճան Միսաքեան
- Աբրահամ Փէշտիմալցեան
- Նիկողոս Մումճեան
- Կարապետ Օգուճուշեան
- Մալխաս Երամեան
- Մելրոն Սարաֆ
- Ստեփան Պոյաճեան
- Պօղոս Մարգարեան
- Յովհաննէս Լաթիֆեան
- Սարգիս Աճի Ձէշմէլի
- Յարութիւն Նէվրուզեան
- Մկրտիչ Հիւրմիւզեան
- Կարապետ Նիզամեան
- Պապա Պաղտասար Յովակիմեան
- Եփրեմ Անուխեան
- Բարունակ Գաֆէճեան
- Մ. Յակոբ Լաթիֆեան
- Մ. Յարութիւն Կէլկէլեան
- Ղազար Գալէնտէրեան
- Յակոբ Այթունեան
- Մ. Սերովբէ Թաքթաքեան
- Յովհաննէս Քէլէքճի
- Մ. Յովսէփ Օհանեան
- Մ. Մարտիրոս Գինեպան Առաքել Մումճեան
- Մ. Պօղոս Կէլկէլեան
- Միսաք Միսաքեան
- Քերոբէ Արփիարեան
- Գալուստ Տէմիրճիպաշեան
- Գէորգ Ալաճաճեան
- Երամ Ումրիճանեան
- Ղուկաս Յարութիւնեան
- Գրիգոր Սահակեան
- Սարգիս Հովուեան
- Մկրտիչ Արփիարեան
- Յարութիւն Մարգարեան
- Աբրահամ Մումճեան
- Յովհաննէս Բարունակեան
- Գէորգ Հովուեան
- Յարութիւն Յակոբեան
- Նիկողոս Արրիկեան
- Մանուէլ Գաբրիէլեան

ԵԿԵՂԵՑԻՈՅ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Ահա այս գեղեցիկ ու բոլորանուէր առաջադրութեամբ կսկսուի գործունէութեան ու մեծ եռանդ ցոյց կը տրուի: Ինչպէս վերը ըսինք, Եկեղեցիին քովի տուները եւ ընդարձակ հողամասերը փլցուելով կը փորուին, այնպէս որ ատոնցմէ յառաջ եկած հողերը լեռնակուտակ բլուր մը կը ձեւացնեն:

1830 Հոկտեմբեր 17ին Քարոզիչ Թադէոս Վրդ. եւ Աւագերէց Տ. Գրիգոր ու Աթոռակալ Տ. Կարապետ Քահանաները հանդիսաւոր աղօթքով մը Պահպանիչը կ'ըսեն շինութեան վայրին բոլորտիքը: Նոյեմբեր 1ին կը բացուին

Տաճարին հիմերը: Տ. Գրիգոր Հայր անմիջապէս կերթալ Պալաթ՝ տեսնելու Կարապետ Պատրիարքը ⁽¹⁾ որ տեղւոյն Ս. Հրեշտակապետ Եկեղեցւոյ տօնախմբութեան առթիւ հոն կը գտնուէր, ու հաղորդելով Հիմնարկէքի պատրաստութիւնը կը խնդրէ որ Ն. Սրբազնութիւնը կատարէ հիմնաքարերու օծումը: Յաջորդ օրը Կարապետ Պատրիարք Խասգիւղ կերթայ եւ կը հիւրընկալուի Աբրահամ Ամիրային տունը: Դձոն թափօր կը կազմուի եւ Պատրիարքը շրջապատուած Վարդապետներէ եւ Բահանաներէ, Խաչով եւ Եկեղեցական զարդերով հանդիսաւորապէս կը հասնի Տաճարին աւագ դրան առջեւ: Հոն Պատրիարքը կը կատարէ օծումը 16 հիմնաքարերուն յանուն Ս. Առաքելոց եւ Աւետարանչաց, որոնցմէ մէկն էր Նաեւ յանուն Ս. Գրիգորի Լուսաւորչի, եւ որոնք պիտի դրուէին Տաճարին հիմերուն մէջ:

Հին սովորութիւն էր որ ամէն հիմնաքար պէտք է ունենայ իր Կնքահայրը: Այսպէս սոյն հիմնաքարերուն կնքահայրերը կ'ըլլան Ամիրաներ, Ամիրայի թոռներ ու զաւակներ եւ Երե-

(1) Կարապետ Պատրիարք Պալաթցի (1823-1831) որուն օրով շատ մը Եկեղեցիներ ու Վարժարաններ շինուած են Պոլսոյ մէջ, կը վախճանի 1850ին ու կը թաղուի Սկիւտարի Ազգ. Գերեզմանատունը: Ահա իր Տապանագրին արձանագրութիւնը:

Տապան Հանգստեան Սուրբ
Արուստյն Մուսաղէմի Միաբան
Կոստանդնուպոլսեցի Կարապետ
Աւրեպիսկոպոս որ ուրբամեայ ժամանակաւ
Պատրիարք կարգեցաւ Կոստանդնուպոլսոյ
Յորմէ կամաւ հրաժարեալ առանձնացաւ
Տան իւրում ի Խրիստոպոլիս ընդ
Հովանեաւ Սուրբ Խաչի չիֆնաղ Եկեղեցւոյ
Յամա օտանելիցն եւ հասակի
Ուրուցն եւ Եօթն ամաց կենաց իւրոց
Հանգուցեալ եղաւ յայս Գերեզմանի
Ջուր ինքն պատրաստեաց ուր այժմ
Յընթերցողացդ ասել Ա.ժ. ողորմի
Յամի Տեառն 1850 Յուլիս 31

Եկիւներ, նոյն իսկ օրուան հանդիսադիր պատրիարքը, որոնց ցուցակը հետեւեալն է:

Յանուկ Ս. Յովհաննու Աւետարանչին՝ Աւետիս Աղա, թոռ Կէլկէլեան Պօղոս Աղայի, Գէորգ եւ Կարապետ Աղայք՝ որդիք Մհոս, Երամ Ամիրայի, մէխանէճի Մհոս. Մարտիրոս:

Յանուկ Ս. Դուկասու Աւետարանչի՝ Ալաճահի Պետրոսեան Սարաֆ Գէորգ Աղա եւ Եկեղեցական Աղայք:

Յանուկ Ս. Մարկոսի Աւետարանչին՝ Բուպէյեան Սարաֆ Գրիգոր Աղա, Մոմենեան Երկու տունն եւ Յակօբեան Աղա:

Յանուկ Ս. Մատթէոսի Աւետարանչին՝ Պրուսացի Սերովբէ, Եղիա Չէլչպիի որդիքն, Փէշտիմալնեան Աբրահամ Աղա:

Յանուկ Ս. Պետրոս Առաքելոյն՝ Միսաք Աղա:

Յանուկ Ս. Պօղոսի Առաքելոյն՝ Աղա Պօղոս:

Յանուկ Ս. Յակօբոս Առաքելոյն, Պալլսաբանցի Յակօբոս Աղա:

Յանուկ Ս. Թովմա Առաքելոյն՝ Աճըչէշմէլեան:

Յանուկ Ս. Անդրէաս Առաքելոյն՝ Բարունակ Աղայի որդի:

Յանուկ Ս. Փիլիպոս Առաքելոյն. Արիիարեան թոռներ:

Յանուկ Ս. Յակօբ Արիեան Առաքելոյն՝ Տ. Կարապետ Պատրիարք:

Յանուկ Ս. Թադէոսի Առաքելոյն, Խալֆա Ամիրայն:

Յանուկ Ս. Մատթիա Առաքելոյն՝ Մհոս. Պօղոս Ամիրայ:

Յանուկ Ս. Սիմոն Կանանացի Առաքելոյն՝ Մհոս. Երամ:

Ամիրայ:

Յանուկ Ս. Բարթոլղիմէոսի Առաքելոյն՝ Բարունակ

Ամիրայ:

Յանուկ Ս. Գրիգոր Լուսաւորչի՝ Նէվրուզեան Յարութիւն Ամիրայ:

Այս հիմնաքարերէն վեցը կը դրուին նոյն օրը Տաճարին Աւագ դրան հիմին մէջ, իսկ մնացեալները կը պահուին Իւրաքանչիւրը իր յատուկ տեղը: Ս. Ստեփանոսի Տօնի

օրը վեց հիմնաքարերը կը դրուին մեծ հանդէսով Մատ-
րան աջ կողմի դրան որմերուն մէջ, չորսն ալ Որդւոց Որոտ-
ման Տօնին օրը Մատուռի ծախ կողմի դրան եւ միւս
քարերն ալ Սեղանի հիմերուն մէջ, ու այսպէս Եկեղեցւոյ
շինութեան պատճառ եղողներ կըլլան նաեւ Կրն-
քահայր:

ՇԻՆՈՒԹԵԱՆ ՋԵՌՆԱՐԿ

Ու անմիջապէս կսկսուի շինութեան գործին եւ ամէն
որ կը լծուի աշխատութեան: Գաւառացի բանւորներ իրենց
աշխատութեան բաժինը կը բերին անձնուիրաբար ու ձրի-
օրէն: Շաբթու մէջ աշխատողներուն իբրեւ օրավաշձ կը
տրուի 2 բարա, ինչ որ այն ատենի համար ապրուստի բա-
ւարար միջոց մըն էր, իսկ կիրակի եւ Տօնական օրերն ալ
բոլորը մէկ, այր ու կին. ծեր եւ տղայ առհասարակ ե-
ռանդով ու խանդավառութեամբ կաշխատին ձրի քար
եւ շաղախ կրելով:

Շինութիւնը կսկսի ձմրան մէջ, բայց կաշձես երկինք
ալ կը քաջալերէ աշխատողները, արեւօտ ու ջերմ օդեր
պարգեւելով: Եկեղեցւոյ շինութեան համար կը գործածուին
նաեւ Խասգիւղի Գերեզմանատունէն բերուած Տապանա-
քարեր ալ:

Այսպէս աշխատութիւնը փութոյ պնդութեամբ առաջ
կը տարուին ու երեւան կուգայ բարձրաբերձ, գեղեցիկ ու
հոյակապ կառոյց մը, որ կը տեսնուի Ռսկեղջիւրի ամէն
կողմէ:

ԸՆԴՀԱՍՏՈՒՄ ՇԻՆՈՒԹԵԱՆ

Այս հոյակերտ Եկեղեցիին շինութիւնը նախանձը կը
շարժէ կարգ մը մօլիռանդներու, որոնք կ'ուզեն արգելք
հանդիսանալ: Այս մասին երկու տեսակ պատմութիւն կը
կը յիշուի, բոլորովին տարբեր իրարմէ, եւ Պատմութեանս
մէջ անաչառ գտնուելու համար կ'ուզենք այդ երկու աւան-
դութեանց ալ արծազանգ ըլլալ:

Առաջին աւանդութիւնը, զոր կը հրատարակէ Յար-
գելի հմուտ Բանասէր Տօքթ. Վ. Յ. Թորգոմեան, իր Ե-
րեմիա, Չէլէպիի Ծանօթագրութեանց մէջ, եւ որ հրատա-
րակուած է «Հանդէս Ամսօրեայ»ի 1927 տարւոյ Թիւերուն
մէջ, սա է:

Կը պատմուի թէ, կ'ըսէ Տօքթ. Թորգոմեան, Ս. Ստե-
փանոս Եկեղեցին նախապէս այժմու բարձրութենէն մէկ
յարկ աւելի շինել որոշուեր է, ու այս կերպով ալ շինու-
թիւնը աւարտեր է ու երդիքը դրուելու պահուն յանկարծ
արգելքի կը հանդիպի: Կայսերազուն էսմա Սուլթանուհին
որ Խասգիւղի դէմը գտնուող Տէֆթէրտարի ապարանքը
կը բնակէր, տեսնելով որ Հայերը բարձրաբերձ Եկեղեցի
մը կը շինեն, անմիջապէս արգելիլ կուտայ, սա առար-
կութեամբ թէ:

— Հայերը դիտմամբ ասանկ բարձր շէնք մը կը շի-
նեն, որպէսզի պալատին ներսը եւ կանանոցը աւելի լաւ
դիտեն:

Այս հրամանը վճռական կըլլայ, վասնզի էսմա Սուլ-
թանուհին Մահմուտ Բ. ի քոյրն էր, ու շինութեան շա-
րունակութիւնը կարգիլուի: Հայերը կը դիմեն Պեգեան
Ամիրայի ու խնդիրը պարզելով, կը խնդրեն իւրեց հնար
մը:

Մահմուտ Բ. Ուրբաթ օր մը կ'ուզէ պտոյտ մը կատա-
րել դէպի Բեաղըտխանէ, Պեգեանն ալ հետը կառնէ ու
նաւակով մը կերթան պտոյտին վայրը:

Երբ նաւակը Տէֆթէրտարի եւ Հալըճըղլուի մէջտե-
ղէն կանցնի, կը տեսնեն Ս. Ստեփանոսի կիսաշէն եւ երկ-
յարկ Տաճարը: Պեգեան տխուր հառաչանքով ակնարկ մը
կը նետէ Տաճարին վրայ: Այս հառաչանքը ուշադրու-
թիւնը կը գրաւէ Մահմուտ Բ. ի՝ որ կը հարցնէ:

— Ի՞նչու ատանկ տխրեցար:

Պեգեան կը պատասխանէ:

— Վեհափառ Տէր, ինչպէս չի տխրիմ, Հայերը մինչեւ հիմա այս Թաղին մէջ աղօթատեղի ըսուելու արժանի շէնք մը չունէին: Ձեր բարեհաճ Ֆերմանով պիտի արժանանային իրենց այս բաղձանքին, սակայն ոմանք շէնքին բարձրութիւնը առարկելով, խափանեցին անոր շինութիւնը:

Ատոր վրայ Մահմուտ Բ. խոժոռ դէմք մը կառնէ ու կըսէ Պեզնեանին:

— Սրթին, կը հրամայեմ քեզի որ յարկ մը եւս բարձրացնել տաս այդ շէնքին վրայ, ուր Յաւիտենականին անունը պիտի օրհնաբանուի, գիտցած ըլլաս, եթէ անգամ մըն ալ հասկէ անցնիմ, Եկեղեցիին շինութիւնը աւարտած տեսնելու եմ:


Պեզնեան կը խոնարհի ու շնորհակալութիւն կը յայտնէ ու Կայսեր բարեհաճ հրամանը կը հաղորդէ եւ իր անձնական ծախքով շինել կուտայ Ս. Ստեփանոս Եկեղեցիին երրորդ յարկը եւ հոյակապ կամարը:

Երկրորդ աւանդութիւնը, զոր կը պատմեն Խասգիւղի ծերունիները, որոնք անշուշտ լսած են իրենց պապերէն, սա է:

Ս. Ստեփանոսի հոյակերտ եւ շքեղ կառուցումը իր շինութեան օրերուն նախանձը կը շարժէ կարգ մը մոլեռանդ մարդոց, որոնք բողոքի հանրագրութիւն մը կը ներկայացնեն Մահմուտ Բ. ի ըսելով որ Հայերը ամբողջութիւններ կը բարձրացնեն Խասգիւղի մէջ, որպէսզի անկէ Պոլիսը ումբակօժեն: Կայսրը կը հետաքրքրուի ու կը հարցափորձէ Պէզնեանը, որ կը պատասխանէ:

— Վեհափառ Տէր, Հայերը աղօթատեղի կը շինեն, որպէսզի աղօթեն Ձեր Թանկագին կեանքին համար:

Այն ատեն Կայսրը կը հրամայէ աւելի բարձրացնել պատերը:



Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻԻՆ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՍՐԱՆԸ

ՇԻՆՈՒԹԵԱՆ ԱՒԱՐՏՈՒՄԸ ԵՒ ՀՐԵԱՆՆԵՐԸ

Ինչպէս ըսինք շինութիւնը փութով առաջ կը տարուի եւ 8 ամսուան մէջ կ'աւարտի: Ընդարձակ, շքեղ կառուցուածք մը՝ իր յարակից բոլոր մասերով եւ երկու մեծ վերնատուններով միասին: Խառնուելի հրեաները իրենց սովորութեան համեմատ Շաբաթ օրերը սամուրենի երկայն մուշտակներով պնտուած ու մաքուր հագուած խումբ խումբ պտոյտներ կը կատարեն: Ասոնք քանի կանցնէին Եկեղեցւոյ առջեւէն, հեզնանգով կը դիտէին դիզուած խիճերն ու հողերը, որոնք բլուր մը ձեւացուցած էին: Հրէից այս ծաղրանքը չի վրիպիր Պեզնեանի թափանցող աչքերէն: Իսրայէլի զաւակները տարակոյս ունէին թէ՛ Ինչպէս կարելի պիտի ըլլար այդ զանգուածային հողաբլուրը պարպել: Թէպէտ գաւառացի ազգայիններ, որոնք ձրի աշխատէր էին, հարկաւ այդ հողերն ալ կրնային վերցնել, բայց Պեզնեան տարբեր կը խորհէր, կ'ուզէր այդ հողաբլուրը նոյն ինքն ծաղրող հրեաներուն ձեռքով վերցնել տալ եւ ասոր ալ յաջողեցաւ:

Պետական հրաման մը ձեռք բերաւ, որով պարտաւորուեցան այդ հրեաները բռնի՝ հողերը վերցնել ու տանիլ լեցնել ծովագերբը, որուն վրայ շինուած են Միւհէնտիսխանէն եւ այլ զինուորական շէնքեր ու մարզարան ու այսպէս անոնք կը կրեն իրենց ծաղրանքի պատիժը եւ Եկեղեցիին շրջաբակը կը մաքրուի:

Գաւառացի ազգայիններ կը դժգոհին, առարկելով, թէ քանի որ իրենք ձրի աշխատած էին, ի՞նչու այդ դիզուած հողերն ալ իրենք չի վերցնէին ձրիաբար: Այս գանգատը կը հասնի Պեզնեանի ականջը եւ գանգատողները իր մօտ կանչելով, կը հանդարտեցնէ զիրենք ու կ'ըսէ.

— Ծօ՛ տղաք, Ստեփանոս Հրեաներէն քարկոծուած՝ այս քարակոյտերուն տակ կը մնար ցարդ, դարձեալ իրենց ձեռքով իրենց նետած քարերու բլրակոյտին տակէն Սուրբը ազատեցի, ըսելիք մը ունի՞ք դուք ասոր: Ահա Ստեփանոս ազատած պիտի տօնուի իր անունով կանգնուած այս Եկեղեցիին մէջ տարուէ տարի,

Այս սրամիտ պատասխանին վրայ կը հանդարտին դժգոհները:


ԵԿԵՂԵՑԻՆ ՕՓՈՒՄԸ

Պէզնեան կ'աճապարէ օծումը կատարել տալ: Եկեղեցիին աւարտումը կը զեկուցուի Տ. Կարապետ Պատրիարքի, որ 1831 Յուլիս 4ին հանդիսաւորապէս կը կատարէ Օծման արարողութիւնը եւ կը մատուցանէ առաջին Ս. Պատարագը:

Խուռն բազմութիւն մը որ ներկայ կը գտնուի արարողութեան՝ կ'ուրախանայ եւ կը մխիթարուի օժտուած տեսնելով իրենց թաղը հոյակերտ Եկեղեցիով մը:

Եկեղեցին՝ որ շինուած էր, չորս պատերով միայն, ձէզայիլընան Մկրտիչ ամիրայ ի վերջոյ լրացուցած է անոր ներքին յարդարանքն ու զարդարանքը:

Եկեղեցւոյ դրան ճակատը կը կարդացուի հետեւեալ արձանագրութիւնը:



ՃԻԶԱՅԻՐԼԵԱՆ ԱՄԻՐԱՅ

Ողորմութեամբն Աստուծոյ հրաշագեղ կառուցաւ Եկեղեցի Սրբոյն Ստեփանոսի նախավկայի, արդեամբք Ազգիս Հայոց, ի Պատրիարքութեան Տեառն Կարապետի Արքեպիսկոպոսի Տէր վարձատրեսցէ աստ եւ ի հանդերձելումն զյատուպատճառս շնութեան սորին հանդերձ կենդանեօք եւ նընջեցելովք, եւս եւ յարգելի հոգաբարձուս եւ զհամայն նուիրամատոյցս եւ զձրի աշխատաւոր եւ զբարեպաշտ ժողովուրդս: Յամի Տեառն 1831 Յուլիսի 4:



ԵՍՍԳԻՒՂԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ
ԳՈՎԸՆՏԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄԸ

ԵՍՍԳԻՒՂԻ ԳՍՐՈՉԻՉՆԵՐԸ

Այս եկեղեցին ունեցած է նշանաւոր քարոզիչներ, որոնց կուռ եւ ներհուն քարոզութիւնները լսելու համար ժողովուրդը խուռներամ կը լեցնէր տաճարը: Պալատի Ս. Հրեշտակապետ եկեղեցին առաջին շինութեան ատեն (1628—30) քարոզիչ Արիստակէս Խարբերոցի եւ Գրիգոր Դարանաղցի Վարդապետները կ'այցելէին Խասգիւղ, ու կը քարոզէին: Քարոզութեան պաշտօն վարած է նաեւ Ս. Ստեփանոսի մէջ Պրուսայի Առաջնորդ Սամուէլ Երզնկացի գեղնական Եպիսկոպոսը, որ անգամ մը Երուսաղէմի, անգամ մը Պոլսոյ Պատրիարք (1764) եւ անգամ մըն ալ Ս. Էջմիածնի Կաթողիկոս (1763) ընտրուած՝ բայց մերժած է ընդունիլ, ապա քարոզիչ եղած է Խասգիւղի ու 1786ին վախճանելով թաղուած է գիւղին գերեզմանատունը: Ունի շիրիմ մը սա արծանագրութեամբ:

Այս է տապան հանգսեան Սամուէլ Վարդապետի եւ Արեւայիսկոպոսի Առաջնորդի վիճակին Պրուսայի, որ գոյով Ուրուսն ամաց հանգեաւ Ի Գ. Ի քուականից Հայոց ՌՄԼԵ = 1786

Խասգիւղի Քարոզիչներու ցուցակ մը կազմած է Տ. Միքայէլ Բհնյ. Աշենան, զոր ի ստորեւ կը ներկայացնենք:

1745 Առաքել Վրդ.	1815 Պետրոս Վրդ.
1750 Յովհաննէս Վրդ.	1817 Յակոբ Վրդ. Տ. Գրիգորեան
1752 Յովհաննէս Վրդ.	8118 Գրիգոր Վրդ. Ստեփանեան
1762 Աբրահամ Վրդ.	1822 Թադէոս Վրդ.
1763 Սամուէլ Եպիսկ.	1831 Յովհաննէս Վրդ. Տ. Թադէոսեան
1798 Մկրտիչ Վրդ.	1840 Ներսէս Վրդ. Վարժապետեան
1801 Ստեփանոս Վրդ.	1853 Յովհաննէս Վրդ. Սարգիսեան
1808 Զաֆարիա Վրդ.	1858 Աբրահամ Վրդ. Մորուքեան
1810 Եփրեմ Վրդ.	1875 Գրիգոր Եպիսկ. Տ. Պօղոսեան Էսիրնէցի
1813 Պողոս Վրդ.	


Այս վերջինը վախճանած է Խասզիւղի մէջ 1886 Հոկտեմբերին, ուրկէ ետքը անուանուած Բարոզիչներն են:

Յակոբ Ասոս Վարդապէս	Սանակ Վրդ. Օսապաւեան
Մաղափա Վրդ. Տերունեան	Գնեկ Վրդ. Գալեմբարեան
Յուսիկ Վրդ. Էսմերեան	Տանաս Վրդ. Ոսկանեան
Յզնիկ Եպիսկ. Ապահունի	Տիրայր Վրդ. Մարգարեան
Զաւեն Վրդ. Տ. Եղեանեան	Գրիգորիս Վրդ. Պալագեան
Եզնիկ Վրդ. Պապանեան	Գարեգին Վրդ. Խաչատուրեան
Արսաւազդ Վրդ. Գալեմբարեան	Արսէն Վրդ. Գեորգեան

Եկեղեցին բաւական տարիներէ ի վեր քարոզիչ չէ ունեցած, միայն Տոնախմբութեան եւ այլ հանդիսաւոր պարագաներու մէջ կը հրաւիրուի օրուան Պատրիարքը կամ այլ Եպիսկոպոս մը, որ կը պատարագէ ու կը քարոզէ:

Ականատես հին Խասզիւղցիներէն ոմանք կը պատմեն թէ, այս քարոզիչներէն Յովհաննէս Վրդ. սրբակրօն եւ առաքինի կեանք մը ապրած է ու մեծ պաշտումի ու յարգանքի արժանացած: Այս պարագան գնահատուած ըլլալով նաեւ Ամենայն Հայոց Սրբազան Կաթողիկոսէն, հրաւիրուած է Ս. Էջմիածին Եպիսկոպոսանալու համար, սակայն իր ծերութիւնը արգելք եղած է այդ ուղեւորութիւնը կատարելու: Ասոր վրայ Ս. Հայրապետը յատուկ Կոնդակով արտօնած է Յովհաննէս Վարդապետը կրելու Եպիսկոպոսական Խոյր ու միւս զարդերը պատարագի պահուն:

Կը պատմուի նոյնպէս թէ, այս Վարդապետը օր մը եկեղեցի երթալու ատեն, փողոցէ մը կ'անցնի, ուր տան մը պատուհանը նստող Յոյն աղջիկ մը երբ կը տեսնէ հայ եկեղեցականի մը անցնիլը, հեզնանքի խօսք մը կ'ուղղէ: Յովհաննէս Վրդ. կը լսէ, բայց չի պատասխաներ, միայն սեւեռուն ակնարկ մը կը նետէ աղջկան ու կանցնի կ'երթայ: Հազիւ 5 վայրկեան վերջը նոյն այդ աղջիկը հաւասարա-



ՆԵՐՍԷՍ ՊԱՏՐԻԱՐԿ ՎԱՐԺԱՊԵՏԱՆ

կշռութիւնը կը կորսնցնէ, փողոց կ'իյնայ եւ վայրկենական կ'ըլլայ իր մահը: Հեզնող աղջիկը գտած էր պատիժը՝ Քարոզիչ Ներսէս Վրդ. Վարժապետեան, բնիկ խաս-



ՅԱՐՈՒԹԻՒՆ ԵՊԻՍԿ. ՕՉԱՆԵԱՆ

գիւղցի, յետոյ Եպիսկոպոս եւ Պատրիարք եւ Կաթողիկոս, թէպէտ այս վերջին պաշտօնէն հրաժարած, նախախնամական դեր մը կը կատարէ իր ծննդավայրին մէջ, միշտ ար-

գիւնաւոր գործունէութիւն մը ցոյց տալով խասգիւղցիներու բարգաւաճման ու զարգացման համար:

Ներսէս 1874ին Պատրիարք կրնտրուի, իր ընտրութեանէն քանի մը տարի ետքը, տեսնելով որ խասգիւղի մէջ աղքատութիւնը կը ծաւալի, իր մօտ կը հրաւիրէ Յարութիւն Եպիսկ. Օհանեանը (հօրեղբայր Անտօն էֆ. Օհանեանի) որ էյուպի երկու Թաղերուն Քարոզիչ էր ու աղքատա-


սէր Եկեղեցական մը, ինչպէս նաեւ Արծրունի Տ. Գէորգ Ա. Քահանան, Եղիա Շահպազ, Կարապետ Թիրեաքեան էֆ.ները եւ Սըրքուհի Մայրապետ Գալֆաեանը՝ դարման մը խորհելու համար: Ասոնք Պատրիարքին նախազահութեան ներքեւ Պոյաճըզիւղի Գալչընեաններու բնակարանը ժողով մը կը գումարեն, ուր կը հրաւիրուին նաեւ Բիւսկիւլի Վահառականներէն Միհրան Սեթեան եւ Սեպուհ Ալեանազ էֆ.ները: Խորհրդակցութեան պահուն Յարութիւն Եպիսկոպոս սա կերպով կ'արտայայտուի:



ԵՋՆԻԿ ԵՊԻՍԿ. ԱՊԱՆՈՒՆԻ

— էյուպի Ֆէսի գործարանին տնօրէնը ծանօթս ու բարեկամս է, հոն. իմ խնդրանքիս վրայ, կ'աշխատին բազմաթիւ աղքատ ընտանիքներ, որոնք օրապահիկինին կը հայթայթեն ու կապրեցնեն իրենք զիրենք ու այսպէս աղքատութիւնը վերցած է: Ուստի կառաջարկեմ որ, Բիւսկիւլի գործն ալ դուք ստանձնէք եւ խասգիւղի աղքատ ընտանիքներու բանեցնել տալով, անոնց գործ հայթայթէք, ահա դարմանը, ապա թէ ոչ նպաստը քանի մը օրուան

համար կը տրուի ու անկէ վերջ դարձեալ աղքատութեան առաջը չ'առնուիր, մինչդեռ աշխատանքի գործ հայթայթելով, անոնք կ'ունենան ապրուստի միջոց մը:



Գ.Ա.ՐԵԳԻՆ ԵՊՍԿ. ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ

Այս բանաւոր առաջարկը սիրով կ'ընդունուի ու կը գործադրուի ու այսպէս Խաչատուրի կիներն ալ բիւսկիւլ բանելով կ'օգտուին:

* * * Բարոզից Յովհաննէս Վրդ. Սարգիսեան 1850ական թուականներուն Պատրիարքարանի հոգեւոր խորհուրդներուն անդամակցած է:

ԽԱՍԳԻՒՂԻ ԳՍ.ՀԱՆԱՆԵՐԸ

ԺԹ դարուն առաջին կիսուն Խաչատուրի Հայ բնակչութիւնը հետզհետէ կտուարանայ եւ քահանայք հազիւ կը հասնին անոնց հոգեւոր մատակարարութեան: Ատեն եղած է որ 10—12 քահանայ միանգամայն կը պաշտօնավարէին: Անգամ մըն ալ Ազգային Ժողովով կ'որոշուի որ 8 քահա-



Տ. ՄԻՆԱՍ Ս. ԲԷՆԵ. ԲԵՐՈՎԻԵՍԱՆ

նայ մնայուն պաշտօնավարութիւն ունենան Խաչատուրի մէջ: 1896ի արհաւիրաց օրերէն սկսեալ բնակչութիւնը զգալիօրէն նուազում կրած եւ Հայերէն մեծագոյն մասը գիւղէն հեռացած է, չի մոռնալով սակայն իր ծննդավայրը ու Ս. Ստեփանոսի Տաճարը, ու ամէն անգամ որ պէտք զգացուած է իրենց նիւթական օժանդակութեան, յօժարակամ չեն խնայած իրենց լուման:

Ընդհանուր պատերազմին հետեւանքով շատ քիչ Խաչատուրիներ մնացած են գիւղը եւ բնակչութեան կարեւոր մա-

սը կը կազմեն եկեոր Հայ գաղթականներ, որոնք ներկայիս տուննոր շինելով հաստատուն բնակութիւն ունենալու վրայ են: Այսօր զիւղին հոգեւոր հովուութիւնը կը վարէ Տ. Մամբրէ Գինյ. Պալեան, որ 1928 Յունիս 15ին Ս. Ստեփանոս Եկեղեցիին վրայ ձեռնադրուած է Պատր. Փոխանորդ Տ. Սմբատ Ս. Եպիսկ. Գազազեանէ:

Մինչեւ 1763 թուականը Խասգիւղի քահանայից մէկ ցուցակը գրած էինք վերեւ: Ահաւասիկ այդ թուականէն մինչեւ այսօր նոյն եկեղեցիին մէջ պաշտօնավարող քահանաներու ցուցակ մը, զոր կազմած է դարձեալ Տ. Միքայէլ Հայր:



Տ. ՇԱՄԲԱՐԶՈՒՄ ՔԷԼՅ. ԴԵՐՁԱԿԵԱՆ

- Տ. Գրիգոր
- » Մովսէս
- » Իգնատիոս
- » Մատթէոս
- » Եղիա
- » Գէորգ
- » Գալուստ
- » Երեմիա
- » Ահարոն
- » Մելքոն
- » Յովհաննէս
- » Յակոբ
- » Պօղոս Աւագերէց
- » Մատթէոս
- » Մանուէլ
- » Մանուէլ միւս
- » Նիկողայոս
- » Գարրիէլ Աթոռակալ (1812)
- » Յարութիւն
- » Կարապետ Աղամեան

- Տ. Յակոբ Տ. Ստեփանեան Ածրունի
- » Ստեփան Յարութիւնեան Ածրնի.
- » Մկրտիչ Օհանեան
- » Պետրոս
- » Ստեփան
- » Գրիգոր Կարապետեան
- » Յարութիւն Գարրիէլեան
- » Աբրահամ Մարգարեան
- » Յովհաննէս Կարապետեան

- Տ. Յովհաննէս Յովհաննէսեան
- » Ուրգիս Ներսէսեան
- » Գարրիէլ Թէվէթէլեան
- » Յարութիւն Գազազ
- » Ստեփան
- » Գէորգ Ստեփանեան Ածրունի
- » Յարութիւն Թելեան
- » Մինաս Բերովբէեան
- » Յարութիւն

- Տ. Գէորգ Գէորգեան
- » Թադէոս Տ. Մկրտիչեան
- » Միքայէլ Սաղաթիւլեան
- » Յովսէփ Յովհաննէսեան
- » Ղուկաս Կարապետեան
- » Երեմիա Տ. Պետրոսեան
- » Սարգիս Մնացականեան
- » Բարսեղ Յարութիւնեան
- » Սահակ
- » Մկրտիչ Կարապետեան
- » Գրիգոր Բարունակեան

- Տ. Կարապետ Ռուսուզցի
- » Եղիա
- » Մկրտիչ
- » Մելքիսեդեկ
- » Միքայէլ Ոսկերիչեան
- » Արիստակէս Յարութիւնեան
- » Աբրահամ Տ. Կիւրեղեան
- » Համբարձում Յ. Դերձակեան
- » Խորէն Գազանճեան
- » Աղղէ Պայկեան
- » Մամբրէ Պալեան

Տմբգէտ.

Տ. ԳԷՈՐԳ Ա. ԲԻՅՆ. ԱՐԾՐՈՒՆԻ

Խասգիւղի քահանաներուն ամէնէն պատկառելի, բանիբուն, կրօնագէտ, աղքատասէր, եւ ամէն առաքինութիւններով օժտուածն է՝ Տ. Գէորգ Արծրունին: Սա սիրուած ու յարգուած դէմք մըն է բոլոր բարձրաստիճան եկեղեցականներէ ու Խասգիւղցիներէ մասնաւորապէս: Բառին իսկական առումով ճշմարիտ եկեղեցական մըն է, որ աւետարանական սկզբունքին հետեւելով եւ արդարացնելով իր կոչումը, աջով տուածը՝ ձախը չէր իմանար:

Հարիւր երկարածիգ տարիներու շրջան մը բոլորող այս պատկառելի դէմքը, որ բարձրացուցած է Հայ Քահանայութեան վարկն ու յարգը, Պէզնեան Յարութիւն Ամիրայի կողմէ Գումգաբուի Մայր Եկեղեցոյ կից հաստատուած Մայր Ուսումնարան-Ընծայարանի առաջին հունձքերէն մէկն է, որ 1833 Յունուարին Մայր Եկեղեցոյ մէջ քահանայ ձեռնադրուած է իր 15 ընկերակիցներուն հետ մասնաւոր հանդիսութեամբ մը, ուր ներկայ գտնուած են նաեւ նշանաւոր Ամերիկացի Միսիօնար Տօրթ. Կուտէլ եւ Տօրթ. Տուայթ: Ուսումնարան-Ընծայարանի ուսուցիչն էր Գրիգոր Պատուելի Փէշտիմալճեան (1773—1837), հմուտ կրօնագէտը, որուն օժուն ներշնչումով սնած էին Արծրունի քահանան ու իր ընկերակիցները, որոնք նոյնպէս յետոյ նշանաւոր անհատականութիւններ եղան ու իրենց ազգօգուտ ձառայութիւններով համբաւ մը շինեցին:

Արծրունի Տէր Հօր ընկերակիցներն էին, Գրիգոր Քէրէստէճեան, Առաջնորդ Պրուսայի, Պատրիարք, եւ Կաթոլիկոս Գէորգ Դ. անուսով:

Ճիզիգա Պօղոս պատուելի, բնագէտ եւ փիլիսոփայ,

Խաչատուր Պուէտ Միսաբեան, քաջ հայկաբան եւ բանասէր,
Նիկողայոս Զօրայեան, մանկավարժ եւ ուսուցիչ,



Տ. ԳԷՄՐԿ Ս. ՔՉՆՅ. ԱՐԾՐՈՒՆԻ

Թաղէոս Հիւնքեարպէյէնտեան, յետոյ Տէր Յովհաննէս քահանայ,

Յովսէփ Վարդանեան (Վարդան բաշա) հրապարակագիր:
Գէորգ Աճէմեան յետոյ՝ քահանայ եւ աւագերէց Բերայի:
Յովհաննէս Տ. Պօղոսեան եւ եղբայրը Խաչատուր:
Յովսէփ Մալէգեան հայկաբան:

Մարուքէ վարժապետ Պօղոսեան (Վառնացի):

Արծրունի Տէր Հայրը իբրեւ բողոքականամիտ արքունքի ալ ենթարկուած է(*): Տէր Հայրը մասնակցած է նաեւ Պատրիարքարանի ժողովներուն:

ՏՈՄԱՐԱԳԷՏ Տ. ԵՐԵՄԻԱ ՔԱՀԱՆՅԱՅ

Խասգիւղի քահանաներուն մէջ նշանաւոր էր նաեւ Տ. Երեմիա եւ եռանդուն գործունէութիւն մը ցոյց տրուած է Պատրիարքարանի գործոց մէջ՝ անդամակցելով Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի: Սա միեւնոյն ժամանակ տոմարագէտ եւ Օրացուցագիր ալ էր: Տ. Երեմիա օրացոյցի պատրաստութեան խնդրոյն շուրջ բաւական աղմուկ կը յարուցանէ եւ կ'զբաղեցնէ ոչ միայն Պատրիարքարանը, այլեւ պետական ատեաններն ալ: Օրացոյցի հրատարակութիւնը՝ ի վաղուց անտի Պատրիարքարանի կը պատկանէր իբրեւ կրօնական գործ եւ ան միայն հարկ եղած արտօնութիւնը կուտար:



Տ. ԵՐԵՄԻԱ ՔՉՆՅ.

Պատրիարքարանը այդ մենաշնորհ-արտօնութիւնը կը

(*) Գրիգոր Պատուելի Փէշտիմալեան, քանախօսութիւն Տիար Մինաս Գ. Ծալեանի, Պարտիզակի Բարձրագոյն վարժարանին մէջ, 1908 Մարտ 9:

Թողու Տ. Երեմիայի, պայմանաւ որ տարեկան 8000 զրշ-վճարէ Կեդր. Սնտուկին ինպատ այրի երիցուհեաց: Տ. Երեմիա առանց այս պայմանը յարգելու եւ առանց յանձնառու եղած գումարը վճարելու, 15 տարի կը շարունակէ շահագործել այդ մենաշնորհը: Սոյն քահանային այս շահագործումը կ'ընդվզեցնէ միւս օրացուցագիրները ու վարչական շրջանակներու մէջ կը շատնան գանգատները: Խընդիրը այնքան կը մեծնայ որ Տ. Խորէն Արքեպ. Նարպէյ հարցում կ'ուղղէ Ազգ. Ժողովին մէջ, որու հետեւանքով Վարչութիւնը այս խնդրով կ'զբաղի ու 1879 Օգոստոսին ետ կ'առնէ այդ արտօնութիւնը Տ. Երեմիայէն:

Տ. Ներսէս Պատրիարք Վարժապետեան — որովհետեւ այդ միջոցին Օրացոյցի խնդրին շուրջ յուզումը սաստկացած էր — պէտք եղած տեղը կը բացատրէ թէ «գործին կրօնական բնութիւնն իսկ հարկաւոր կ'ընէր Պատրիարքարանի մենաշնորհն եւ թէ բաց աստի Հիւանդանոցը պէտք ունի նպաստի բացառիկ միջոցներու, որք եթէ չըրացուին, անհրաժեշտ է աւելցնել պետական հացն ու միսը»: Այս դիտողութիւնը փափաքուած տպաւորութիւնը կ'ընէ եւ օրացոյցի հրատարակութեան գործը կը թողուի Հիւանդանոցին: (*)

Տ. Երեմիա այսպէս զրկուած կը մնայ այդ մենաշնորհէն, որմէ ինք միայն կ'օգտուէր: Եւ որովհետեւ ուրիշներ ալ օրացոյց կը հրատարակէին, կ'սկսի անոնց դէմ յարձակիլ ու 1871ին կը հրատարակէ «Սխալացոյց» մը, իբր թէ միւս օրացոյցներուն մէջ սխալներ ըլլային:

Տ. Երեմիա թէպէտ ինքզինքին իբր միակ ու անսխալ տոմարագէտի տիտղոսը կուտայ ու այնպէս համբաւ մը կը շինէ. բայց պէտք է խոստովանիլ որ միւս օրացուցագիրներն ալ նոյնչափ անսխալ կը պատրաստէին օրացոյցները: Մարուքէ Յովսէփեան երկար տարիներ հրատարակեց Հիւանդանոցի օրացոյցները այնքան ճշդութեամբ եւ հաշուական կանոնաւորութեամբ, որ գնահատութիւն տեսաւ սմէնէն: Մարուքէ Յովսէփեանի մահէն ետքը իր ընտանիքի կողմէ մեզի տըրամադրուեցաւ անոր բոլոր աշխատութիւնները եւ մենք

(*) Պատմութիւն Ս. Փրկչի Հիւանդանոցի, Բ. Քէչեան, էջ 245

փորձով տեսանք թէ, անոր պատրաստած ցուցակները ունէին ճշդութիւն եւ ան ոչ միայն Յուլեան Տոմարի, այլեւ Նոր կամ Գրիգորեան Տոմարի հաշիւներուն ալ յամառ հետեւող մը եղած է:

Տ. Երեմիա երբ կը տեսնէ իր շուրջը Տպարանատէրեր ալ, ինչպէս ձանիկ Արամեան, որոնք Օրացոյց կը պատրաստեն ու կը հրատարակեն, 1869 Նոյեմ. 4 թ. գրով մը կը տեղեկացնէ Պատրիարքարան թէ, Օրացոյցի խնդրոյն համար դատ բացած է Պետական Ատեանի առջեւ Տպագրիչ ձանիկ Արամեանի եւ ուրիշ գրավաճառներու դէմ եւ փոխանորդ նշանակած է իր զաւակը Սահաթճի Պ. Գաբրիէլը: Բայց ինչպէս վերը ըսինք այդ մենաշնորհը կառուուի իրմէն, որ 1879ին Պատրիարքարան ուղղած գրով մը կը խնդրէ որ Ազգ. Վարչութիւնը գտնէ երկու տարի եւս Օրացոյցի մենաշնորհը իրեն տայ իր ծերութեան օրերուն ի մխիթարութիւն: Ու ան ալ կը զլացուի:

* * Տ. Երեմիա նոյնիմաստ բառեր իրարու ետեւ շարելով խօսակցելէ շատ կախորժէր: Կը պատմուի թէ, օր մը Խասգիւղ Ծովեգերքէն անցած պահուն, կին մը կը հանդիպի իրեն ու երթալիք փողոցը կը հարցնէ: Տէր հայրը կ'ըսէ.

— Աղջիկս, անխոտոր, անսայթաք, անվրէպ. շիպ-շիտակ սա ճամբէն գնա ու կը գտնես:

Բայց այս բառերը այնքան ծանր ու երկար հնչումներով կ'ըսէ որ կնոջը սիրտը կը հատնի — որովհետեւ այդ բառերէն բան մը չէր հասկնար — ու երբ վերջին բառը կարտասանէ, կինը լայն շունչ մը առնելով կը պատասխանէ.

— Տէր հայր, սա շիպ-շիտակը ինձի տուր տէ, մնացածները բեզի պահէ:

**ՄՐԱՍՋԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Ս. ՍՏԵՓԱՆՈՍԻ ՄԷՋ**

Այս փառապանծ Տաճարը, ինչպէս յայտնի է, ունի երկու մեծ վերնատուն, վերնատան երկու կողմերը կան երկար անցք մը՝ որ կը յառաջանայ մինչեւ Ս. Խորան:



Տ. ԱՐԲԱՆՍՄ Ա. ՔԵՆՅ. ԿՈՒՐԵՂԵԱՆ

Չայնաւոր տղաք ընդհանրապէս «Փառք ի Բարձունս»ը վերնատան երկու անցքերու վրայ շարուած կ'երգէին մե- լանոյ ծայնով: Մանաւանդ Ս. Ծննդեան գիշերային «Փառք ի Բարձունս»ը որ շատ խորհրդաւոր տպաւորութիւն մը կը թողուր եկեղեցին լեցնող խուռներամ հաւատացեալ ժողովուրդին վրայ, յիշեցնելով Փրկչին Ծննդեան գիշերը հր- քեշտակներուն երգած օրհնաբանութիւնը:

Ահա այս ընդարձակ ու փառաւոր եկեղեցիին կամար- ներուն տակ է որ արծազանգած է անոյ ճեղեղիներն ու երգասացութիւններն նշանաւոր հայ Երաժիշտներու, որոնք կը քաջալերուէին մասնաւորաբար Ամիրաներէն:

Այսպէս հայ Չայնագրութեան հեղինակ Պապա Համ- քարծում Լիմոնեան՝ Երաժշտապետի պաշտօն վարած է (1): Մեծանուն հեղինակը Խասգիւղի մէջ էր որ գրեց իր համբաւաւոր Կտակը Հայ Չայնագրութեան տարրական կարեւորութիւնը եւ անհրաժեշտութիւնը շեշտելով՝ Նոյն- պէս այս եկեղեցիին մէջ է որ իր անոյ ու հրեշտակային ծայնը գողացուցած է Երաժիշտ Արիստղոմ Իւթիւճեան, որ յետոյ ընդունած է Բողոքականութիւնը (1840): Ճեզա- յիրլեան Մկրտիչ Ամիրայ, որ ոչ միայն կը հետաքրքրուէր ու կը ջանար կրթանուէր խնդիրներու արդիւնաւորման, այլ կը փափաքէր նաեւ շէնցնել Ս. Ստեփանոսի Տաճարը: Ուստի կ'առաջարկէ Արիստղոմի հօրը, որպէսզի ընտանեօք Գում- զաբուն փոխադրուի Խասգիւղ՝ ապահով վիճակ մըն ալ ստեղծելով անոր, ինչ որ կ'ընդունուի եւ Արիստղոմ Երա- ժշտապետ կը կարգուի Ս. Ստեփանոսի, պաշտօն, գոր կը վարէ երկար տարիներ (2): Նոյնպէս Տիգրան Քէրէստէճեան (Նոթաճը) արդիւնալից պաշտօնավարութիւն մը կունենայ իբրեւ Երաժիշտ:

Ս. Ստեփանոսի մեծաշուք Տաճարը գտնուող հայ հաւատացեալին ականջին տակաւին կը ղողանչէ անոյ ծայները այն բազմաթիւ Երաժիշտներուն, որոնց թուումն մասանցը զանց կ'ընենք, եւ որոնք երգած են մեր հոգե- զմայլ Շարականները:

ԽԱՍԳՒՐԴԻ ՀԱՅՈՑ ԳԵՐԵՋՄԱՆԱՑՈՒՆԸ

Հայ գաղութը իր առաջին հաստատութեան թուա- կաններուն կը գնէ արդի Գերեզմանատան հողը իր ննջեց- եալներուն թաղման համար: Այս Գերեզմանատունը Սուլ-

(1) Պատմութիւն Հայ ժայնագրութեան, Տ. Արիստակէս Քճնյ. Հի- սարիւանի էջ 17:

(2) Անդ, էջ 44:

Թան Պայագիտի Վագֆէն ըլլալով, անոր ֆէրմանը կ'առնուի 1822ին (1237 Րամազան 3), իսկ Հոգեւորներ 1812ին (1226 Մուհարրէմ 1) ին կը դառնայ Արիստակէս Ամիրայի որդւոյն Յովհաննէս աղայի վրայ: Այդ հոգեւորան մէջ կը կատարուէին երախաներու մկրտութիւնը:


Գերեզմանատունը ներկայիս ունի իր քարտէսը վաւերացուած պատկան Պաշտոնատունէն եւ գրեթէ չորս մասի բաժնուած է ճամբու անցքերով: Գերեզմանատունը շատ անխնամ թողուած է եւ ոտից կոխան եղած: Շատ տապանաքարեր կորսուած են: Հոն թաղուած են նշանաւոր Հայ ամիրաներ, կրօնականներ, երաժիշտներ եւայլն: Գերեզմանատան չորս կողմը հինգ հատ ջրհոր կայ, որոնց համար կ'ըսուի թէ զանոնք



ՄԿՐՏԻՉ Ա.ՂԱԹՕՆ

շինել տուողը հինգ եղբայրներ են: Բացի քանի մը քարոզիչներէ, հոն թաղուած են նաեւ դուրսէն եկած եւ Ս. Ստեփանոսի հովանիին տակ ապրող եկեղեցականներ, ինչպէս Կարապետ Վրդ. Շահնազարեան (31 Օգոստ. 1865)ին: Նոյն այդ գերեզմանատան մէջ կը հանգչին յաւիտենապէս համբաւաւոր երաժիշտ Զեննէ Պօղոս (1826), ձեզայիրլեան

Մկրտիչ ամիրայ (1861 Ապրիլ 1), օրացուցագիր եւ տոմարագէտ Տ. Երեմիա (19 Ապրիլ 1880), Տ. Գէորգ Ա. Բնյ. Արծրունի, որ վախճանած է հարիւրամեայ հասակին մէջ (3 Յունուար 1894), երկրաբան եւ նախարար Գրիգոր Աղաթօն (22 Ապրիլ 1868), Մկրտիչ Աղաթօն (23 Նոյեմբեր 1890), Տօրթ. Անդրէաս Փափագեան (17 Սեպտ. 1858), Առաքել Ալթունտիւրրի (28 Մայիս 1886), Չափագէտ եւ թուաբան Սիմոն Միքայէլեան (14 Օգոստ. 1878), նշանաւոր երաժիշտ Գաբրիէլ Երանեան (13 Հոկտ. 1862), նոյնպէս նշանաւոր երաժիշտ Նիկողոս Թաշմեան (9 Սեպտ. 1885), Ստեփան Փափագեան (1882 Մարտ 16) ուսուցիչ, հեղինակ, խմբագիր:



ՆԻԿՈՂՈՍ Թ.Ս.ՇԱՅՍԵ

Հոս թաղուած է նաեւ 1763ին Մարտիրոս Պարոնեան, որ կրօնափոխութիւնը ընդունած ըլլալուն համար նահատակուած է: (*)

Տապանաքարերու արձանագրութեանց հրատարակութիւնը ունի իր կարեւորութիւնը, զոնէ անոնք փրկուած կ'ըլլան կորստեան վտանգէ, ինչպէս որ մենք ալ ականատեսը եղանք դժբախտաբար կտոր կտոր եղած եւ կամ անյայտացած շիրիմներ: Հոս ուրախութեամբ կը յիշատակենք

(*) «Հանդէս Ամսօրեայ», տարի 1927, էջ 600—607:

թէ, մեր յարգելի բարեկամ եւ Գալֆաեան Որբանոցի ուսումնապետ Տիար Մելքոն Ասատուր (Հմայեակ Ուղուրլեան)



ՍՏԵՓԱՆ ՓԱՓԱՋԵԱՆ

հնար եղածին չափ հաւարած է այդ շիրիմներու արձանագրութիւնները, որ գործիս վերջը առանձին գլուխի մը մէջ պիտի հրատարակուի «Արբազան նշխարներ Հայ Բանդէոնէն» խորագրին ներքեւ:

Գերեզմանատունը որմափակելու համար բրբեմն շատ ջանքեր եղած են, մասնաւորաբար Շահպագ Եղիա էֆ. նիւթական եւ բարոյական իր աջակցութիւնը նուիրած է, սակայն դժբախտաբար դրական արդիւնք մը չէ տուած:

**ԵԼԵՂԵՑԻՆ ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈԳՈՒԹԻՒՆԸ
ՍԻ ՕԾՄԱՆ ՀԱՆԴԷՍԸ**

Ս. Ստեփանոսի փառաշուք Տաճարը ունեցաւ իր տըխուր օրերը: Ընդհանուր Պատերազմին զինուորներ բնակեցուցուեցան եւ զինադադարէն ետքն ալ Հայ գաղթականներու կայան եղաւ: Արդէն երկար տարիներ եկեղեցական արարողութիւն տեղի ունեցան աջակողմեան Մատուռին մէջ: Բուն Եկեղեցին աւերուած ու անգործածելի վի-

ճակի մը հասած էր: Աղտոտութիւնը եւ պատուհաններուն կոտրած վիճակը տգեղ երեւոյթ մը կը պարզէր: 1926ին ընտրուած Թաղ. Խորհուրդը, որ կը բաղկանար Տիարը Միրիճան Մանավեանէ, Գրիգոր Սուրեանէ, Յովհաննէս Կիւլպէնկեանէ եւ Սողոմոն Գարաօղլանեանէ, ինքզինքը գտաւ խոշոր պարտքի ու աւերակ եկեղեցիի եւ վարժարանի մը հանդէպ. սակայն չի յուսալքուեցաւ, այլ լծուեցաւ աշխա-



ՓՆՆԻԿ Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ ՏԻԳՐԱՆ ԳՕԼԱՆՃԵԱՆ

տանքի: Իր առաջին գործը եղաւ պարտքը թեթեւցնել ու վարժարանը նորոգելով տրամադրելի դարձնել զիւղին ուսումնատեանը աշակերտութեան: Չորս տարի առաջ յաջողեցաւ իր նպատակին մէջ, պարտքը վճարուեցաւ ու վարժարանը վերաբացուեցաւ: Կը մնար եկեղեցիին նորոգութիւնը, բայց ան ալ բազմաձախս գործ մըն էր ու ոչ որ կը համարձակէր, մասնաւոր տնտեսական տագնապն ալ վըրայ հասած էր: Այսու հանդերձ կար աստին Հայ ժողովուրդին աննկուն կամքը, որ զիտէր պանծացնել իր նախնեաց աւանդութեան պահպանումը: Թաղ Խորհուրդը կ'ըս-

պասէր թելադրութեան ու քաջալերութեան մը, ան ալ շուշացաւ: Թօփգաբուցի երեք ազնիւ ու եկեղեցասէր ազգայիններ կը թելադրեն Թաղ. Խորհուրդը, ձեռնարկել նորոգութեան, խոստանալով իրենց նիւթական ու բարոյական օժանդակութիւնը: Կը կազմուի Մասնախումբ մը որ



ՍՏԵՓՍԱՆ Մ. ՍԷՄԷՐՃԵԱՆ

պիտի կատարէր նուիրահաւաքութիւնը Պոլսոյ եւ արտասահմանի հին Խասգիւղցիներէն եւ բարեսէր Հայ ժողովուրդէն: Բայց քիչ ետքը Մասնախումբէն շատեր ձեռնթափ կ'ըլլան գործէ, եւ աշխատանքը կը մնայ քանի մը հոգիներու վրայ, որոնք սակայն անընկուն հաւատքով ու եռանդեամբ կը փարին գործին: Մասնաւոր յիշատակութեան արժանի է Տիար Գրիգոր Սուրեանի եւ Արշակ Ալլահվէրտեանի ջանքերը, որոնք համբերատար ոգևով դիմեցին հոս հոն ու վերջապէս ի գլուխ հանեցին գործը, փրկելով աւերումէ Խասգիւղի պատմական ու փառաւոր աւանդը: Աւանդ մը որուն վրայ գուրգուրացած էին իր ծոցէն հասնող սերունդները, ուր որ ալ ըլլան անոնք:

Գնահատելի աշխատանք ունեցան նաեւ Մասնախումբի անդամներէն Տեարք Տիգրան Տողրամաճեան, Նշան Ճիհանեան եւ Պօղոս Գարագաշեան:

Աշխատութեան բաժինը բերած էր այս նորոգութեան գործին՝ նաեւ Պատրիարքարանի ելմտից Հոգաբարձութեան ատենապետ Տիար Թորգոմ Պոյաճեան:

Եկեղեցիին զանգակատունը հրդեհէ մը այրած ըլլալով՝ այդ պակասը կը լրացնէ իր անձնականէն Խասգիւղցի վաճառական Տիար Միհրան Տէմիրճեան:

Ս. Ստեփանոսի շիջելափառ Տաճարը գտած էր վերջապէս իր նախկին փայլուն վիճակը: 1930 Սեպտ. 5ին Խասգիւղ ապրեցաւ պատմական ու յիշատակելի օր մը: Նոյն օր կատարուեցաւ Եկեղեցիին բացումը հանդիսաւորապէս եւ տեղի ունեցաւ կրկնածումի փառայեղ արարողութիւնը, որուն նախագահեց Ամեն. Նարոեան Ս. Պատրիարքը եւ մատոյց առաջին Ս. Պատարագը նոր օծուած Սեղանին վրայ: Կատարեցին օծումը միւս մասերուն Տ. Տ. Սմբատ Գազազեան, Սարգիս Տ. Սարգսեան Սրբազանները, եւ մասնակցեցան քահանաներ ու Երաժշտապետներ: Եկեղեցին հակառակ իր ընդարձակութեան՝ նեղ կուգար խուռներամ բազմութեան, որ փութացած էր հեռաւոր ու մերձաւոր թաղերէ, որոնց դէմքին վրայ կը փայլէր ուրախութիւնը, տեսնելով փառաւոր հանդէս մը Եկեղեցւոյ օծման, զոր չէր տեսած շատ տարիներէ ի վեր:

Պատարագէն վերջ տալուց մը տրուեցաւ Եկեղեցիին վերնատան մէջ 150 հրաւիրեալներու, ուր բանախօսութիւններ տեղի ունեցան Տիարց Միհրան Մանավեանի, Պետրոս Կարապետեանի, Վահրամ Մարգարեանի եւ Պարոյր Քէչեանի կողմէ, որոնք պանծացուցին ու վերյիշեցին անցեալին փառքը եւ Խասգիւղցիին աւանդասէր զգացումները: Պ. Քէչեան իր մանկութեան յիշատակներէն պատմեց քանի մը դրուագ, յիշեց հարիւրամեայ Արծրունի քահանան, որ չի նայելով իր յառաջացեալ տարիքին, ամէն Դունբացէքի արարողութեան պիտի մասնակցէր վարագոյրին ետեւէն գոչելով. «Ո՞վ են սոքա զի բացիցա՞ր»: Ս. Պատրիարք Հայրը որ արդէն պանծացուցած էր իր կուռ եւ իմաստալից քարոզողը Խասգիւղցիին եկեղեցանուէր զգացումները, հոս ալ օրհնեց յիշատակը բոլոր անոնց, որոնք սատար հանդիսացան վերականգնելու այս գեղեցիկ աւանդը, որ եկած հասած էր մինչեւ ներկայ սերունդը, եւ մաղթեց որ յաւիտեան կանգուն մնայ այս սուրբ Տաճարը:

Սեղանին ներկայ էր նաեւ Տիար Անտօն Օհանեան՝ որուն նիւթական ու բարոյական օժանդակութիւնները զրեթէ Պոլսոյ բոլոր թաղերուն ծանօթ է ու միշտ գնահատ-

ուած անոր բարեսիրական զգացումները: Տիար Օհանեան՝ այս սեղանին վրայ, ոչ միայն իր նուէրը տուաւ, այլ եւ հրաւիրեց ներկաները մասնակցելու նուիրահաւաքութեան եւ իր սրտայոյզ կոչին շնորհիւ կարելոր գումար մը գոյացաւ:

Սեղանին վրայ Տիար Միրիճան Մանավեան, Ատենապետ Թաղ. Խորհրդոյ, հետեւեալ զրաւոր բանախօսութիւնը ըրաւ:

ԱՄԵՆԱԿԱՍԻԼ

ՄՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐԻՔ ՀԱՅՐ

Հայ ազգին գոյութեան դարաւոր պաշտպան ու վայրավատին ժողովուրդին կապակցութեան միակ ազդակը եղած է մեր եկեղեցին: Որքան ու-



ԿԻՐԿՈՐ ՎՈՒՐԵԱՆ



ԱՐՇԱԿ ԸՆԴՆԱԶՎԷՐՏԵԱՆ

րախառիթ պարագայ մըն է մեզ ամենուս համար, երբ այսօր արժանի կ'ըլլանք պատմական հոյակապ անցեալ մը ունեցող եւ սակայն դժբախտ պարագաներու բերումով աւերուած այս եկեղեցւոյն վերանորոգման և կրկնածումի հանդիսութիւնը կատարել:

Այս ուրախ առթիւ յանուն գիւղիս Թաղ. Խորհրդոյ խորին շնորհակալութիւններս կը յայտնեմ նախ Զերդ Ամենապատուութեան, որ իբրև պետը եկեղեցւոյս, ի սպաս դրաւ իր բոլորանուէր ջանքերը եւ այն ամէն անոնց՝ որոնք թաղականութեանս նկուն ոյժերուն զօրավիգ հանդիսացան եւ սիրայօժար բերին իրենց թանկագին օժանդակութեան բաժինը, զլուխ հանելու համար Ս. Ստեփանոսի այս տաճարի վերանորոգման դժուարին գործը:

Խօսքս վերջացնելէ առաջ շնորհակալութեան պարտք մը ունի Խորհուրդս Թօփգարուի ազգայնոց յարգելի ներկայացուցիչներուն, որոնք յղացան ու թելադրեցին մղում տալով գործին ու շարունակական այցելութեամբ սատար հանդիսացան: Նոյնպէս Խորհուրդիս յարգելի գանձապետ Տիար Գրիգոր Սուրեանի որ իւր կարելին ու կրնամ ըսել, աւելին ալ ըրաւ այսօրուան մեր աչքին առջև երեւցող գործը յաջողութեամբ ի զլուխ հանելու համար:

Տիար Արշակ Ալլահվէրտեան ընդհանուր ուրախութեան մէջ կարգաց տեղեկագիր մը, որ կը ցույցնէր նորոգութեան գործին առթիւ տարուած անձնուէր ջանքերը եւ եղած նուիրատուութիւնները: Ահա այդ տեղեկագիրը:

ԱՄԵՆԱԿԱՍԻԼ

ՄՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐԻՔ ՀԱՅՐ

Ձեր Բարձր Սրբազնութեան թոյտուութիւնը կը խնդրեմ նախ ի դիմաց նորոգութեան Մասնախումբի, նորոգութեան նուիրուած մեր գործունէութեան մասին փոքր ինչ ծանօթութիւն տալու ներկայ պատմական սեղանին շուրջ: Երբ Զերդ Սրբազնութեան հովանիին ներքեւ վերաբացումը կատարեցինք այսօր Թաղիս Ս. Ստեփանոսի Տաճարին, դժբախտաբար փակ էր մնացած երկար տարիներէ ի վեր հաւատացեալներու առջեւ, Գաւառահայ Գաղթականներու իբր պատանարան տրամադրուելէն: Այդ զանգուածային բնակութիւնը եկած աւերած էր անզօրոյ հարուածներով գուրգուրանքի առարկայ մեր եկեղեցին:

Պոլսահայութեան եւ մանաւանդ Թաղիս պարծանքը եղող այս վեհաշուք Տաճարին փակ մնալը եւ անշքացած վիճակը վիշտով կը դիտուէր Խնսզիւղի պատուարժան Թաղեցիներէն, որ գիտակ էր իր անցեալին: Իր ծոցէն հասած Ամիրաներ, հարուստներ ոչ եւս էին եւ մըտաւորականներ անօտարացած, որոնք կարող էին հիմնել ու հիմնած ալ էին 1729 թուականներուն առաջին փայտաշէն, եկեղեցին, եւ 1804ին վերաշինած եւ 1831ին վերականգնած էին ներկայ հոյակապ եկեղեցին իբրեւ անխորտակելի աւանդ մը հայ սերունդներուն: Ահա այս աւանդին աւերուած վիճակն էր որ կը մտատանջէր Խնսզիւղցին, բազմածախս նորոգութեան մը անկարելիութեան հեռանկարէն:

Եթէ այս Թաղը աղէտահար եղած էր, բայց կար աստին կորովի նկարագրով Պոլսոյ հայ ժողովուրդը որ կրնար օգնութեան փութալ սիրայօժար երբ դիմուէր ու նիւթական զոհողութիւններով վերակազմելու իր թոյնը, միայն նախածեռնարկողի մը թելադրութիւնն էր որ կը պակսէր:

Ներկայ Պատ. Թաղ. Խորհուրդը թէեւ նախանձախնդիր Ս. եկեղեցւոյս պայծառութեանը, բայց անոր նիւթական միջոցները անզօր էին բազմածախս մատակարարութենէ բաժին հանել նորոգութեան պէտքին:

Խասգիւղի Պատ. Թաղեցոց ակնկալած թելադրութիւնը եկաւ Թօփգարուի ազգայիններէն, որոնք իրենց բարոյական թէ նիւթական օժանդակութեամբ եւ յարատեւօրէն Թաղս այցելելով. ծնունդ առաւ նորոգութեան Մասնախումբին կազմութիւնը: Պարտք կը համարինք յայտնել հրապարակաւ մեր շնորհակալութիւննելը այդ եկեղեցասէր Թօփգարուցիներուն, Տեարց Օննիկ Յարութիւնեանի, Ստեփան Սեմերճեանի եւ Տիգրան Գոյանճեանի:




ՄԻՀՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ

Նորոգութեան Մասնախումբը կազմուեցաւ եւ անջատարար գործեց առանց բեռ ըլլալու թաղային Սնտուկին վրայ: Նախապէս թէեւ ստուարաթիւ, բայց հետզհետէ անդամներու թիւը նուազելով, աշխատութեան մեծագոյն բաժինը մնաց Թաղեցոց ծանօթ անձերու Տեարց Գրիգոր Սուրբանի եւ Արշակ Ալլահվերտեանի եւ օժանդակող Տիկիներու եւ Օրիորդներու վրայ:

Նորոգութեան Մասնախումբը հազիւ 200 ոսկւոյ չափ գումար մը հաւարած էր, երբ ծայր տըռուաւ տնտեսական տագնապը, եւ մեզի շփոթեցուց 3000 ոսկի նախատեսուած ծախքին առջեւ եւ սպասման շրջան մը ունեցանք: Հանգց. Պատրիկ Էֆէնտի Կիւլպէնկեան, ինչպէս ուրիշ առիթներու մէջ, եկեղեցւոյս նորոգութեան ի նպաստ, կը

հասցնէր 100 Տոլարի նուէր մը: Իրեն Յիշատակին առջեւ կը խոնարհինք յարգանքով եւ երախտագիտութեամբ: Այս նուիրատուութիւնը խթան մը եղաւ ազգայիններու օժանդակութիւնը խնդրելու գործին ընդարձակման հրամայական պահանջին ի նպաստ, ինչ որ փութացուցին:

Ստացուած գումարները՝ առանց նկատի առնելու քանակը, աստիճանական նորոգութիւններու սահմանուեցաւ, սկսելով նախ շրջանակներու եւ ապակիներու շինութենէն, որ արժեց 500 ոսկի: Իւզպաներկում 425 ոսկի, Ելբերտական զեանդում 320 ոսկի, որմերու եւ ձեփերու նորոգութիւն 350 ոսկի, եւ զանազան ծախքերու, որոնց ընդհանուր գումարը թէեւ կը յանգի 1600 ոսկիի, բայց ասոնցմէ դուրս



ՊՍՏՐԻԿ ԿԻԿԷՆԿԵԱՆ

պարտքով մտաւորապէս 300 ոսկիի ծախք մը եղած է Դասին մէջ ձգուած մոմլաթի եւ այլ պէտքերու:

Ծախքերը եղած են խղճմտօրէն եւ հակակշռի տակ, ինչ որ կը հաստատեն արդիւնաբերուած աշխատութիւնը եւ Պատ. Ազգայինք կրնան վստահ ըլլալ թէ նուիրուած ամէն գումար յումպէտս չէ վատնուած: Մասնախումբս իր հասոյթներուն ու ծախքերուն հաշիւը պիտի ներկայացնէ Պատ. Թաղ. Խորհրդոյ միջոցաւ Տնտես. Խորհրդոյ ի քննութիւն:

Կատարուած վերոյիշեալ աշխատութիւններէն զատ զգալի պէտքը կար նստարաններու, ջահերու, Կանդեղներու եւ սեղանի ոսկեգօծման:

Այս պակասներէն նստարանները հոգաց Միհրան Էֆ. Օհանեան եւ 400 ոսկիէն աւելի արժող քսան նստարաններով օժտեց Եկեղեցին: Նոյնպէս Մաան Էֆ. Մասեհեան միանուագ նուիրեց 150 ոսկի, պէտքի մը յատկացուելու համար:

Մասնախումբս այս մեծայարգ Բարերարներուն հրապարակու իր երախտագիտութիւնը եւ շնորհակալութիւնը կը յայտնէ: Շնորհակալութիւն նաեւ Մայր Եկեղեցւոյ Պատ. Թաղ. Խորհուրդին, որ Ս. Եկեղեցւոյս նուիրեց մէկ մեծ եւ չորս փոքր ջահեր, Օրթագիւղի Պատ. Թաղ. Խորհրդոյ, եւ Ղալաթիոյ Պատ. Խնամակալութեան որոնք զանազան մեծութեամբ 20 կանդեղներ նուիրեցին, Բերայի Պատ. Թաղ. Խորհրդոյ, որ նուիրեց ութը հատ արծաթեայ թանկագին կանդեղներ:

Կատարուած այս աշխատութիւններէն եւ բարեգարգութիւններէն պէտք չէ հետեւցնել որ աւարտած են նորոգութիւնները, ընդհակառակն պէտք կայ կամարի իւղաներկումին, Սեղանի ոսկեգօծման, Մաթի Տաճարի քովնտի մասերուն նորոգութեան: Մասնախումբս ժամանակ մը եւս իր գոյութիւնը կը փափաքի պահել, պակաս մասերու նորոգութիւնն ալ ի գլուխ կարենալ հանելու համար, վստահ եկեղեցասէր ազգայիններու առատածեռն նուէրներուն, զորս սիրով պիտի ընդունի:

Օրուան հանդիսութեանց առթիւ Մասնախումբս երախտագիտական պարտք կը համարի ուղղել իր մաղթանքները հանրապետութեան վսեմ. նախագահին եւ վարիչներուն արեւշատութեան, որոնց քարծր հովանիին տակ ապրող Հայ ժողովուրդը կանգուն կը պահէ Եկեղեցական եւ Կրթական Հաստատութիւնները:

Շնորհակալութեան պարտք մը եւս ունինք յայտնել Ձերդ Սրբազնութեան, Բոլոր Գերապատիւ Եպիսկոպոսաց, Արժանաշնորհ Բահանայից եւ Պատուարժան Դպրապետներու ու երաժիշտներու եւ մանաւանդ առատածեռն հայ ժողովրդիան, որ գիտցաւ շէնցնել մեր գիւղը իբր ազգային արժանապատուութեան պարտաւորութիւն, եւ Հայ Մամուլին, որ իր էջերը լայնօրէն բացաւ հրատարակելով նուիրատուութիւնները ի քաջաւերութիւն:

ԽԱՍԳԻԻԼԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԱՌԱՋԻՆ ԴՊՐԱՏՈՒՆԸ

Խասգիւղ ժԸ դարուն կրթական օրրան մը եղած է, տալով հայ մանուկներու մայրենի դաստիարակութիւն մը:

Քաջի Տ. Խաչատուրի իր տան մէջ հիմնած հոգետուն-դպրոցէն, 1728 ին Ս. Ստեփանոս Եկեղեցիին քովիկը կը շինուի նաեւ դպրատուն մը, ուր կը դասախօսէ նոտար Աբրահամ դպիր, ինչպէս յիշած ենք ի վերեւ:



Ս. ՆԵՐՍԷՍԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ


Այս վարժարանին սկզբնաւորութեան թրուականին մասին տարբեր կարծիքներ կը յայտնուին: Կ'ըսուի թէ 1823 Յուլիս 4ին կը շինուի Ներսէսեան վարժարանը միւթէվէլլի ձանիկ ամիրային ձեռքով: Ուրիշ տուեալի մը համաձայն ձէզայիրլեան Մկրտիչ ամիրայ, որ Խասգիւղի Եկեղեցիին միւթէվէլլին էր, 1836 ին կը շինէ առատ նուիրատուութեամբ եւ իր կողմէն նազըր կը կարգէ Բէրէստէճի Պետրոս եւ Յակոբ աղաները: Իսկ մենք աւելի հաւանական կը նը-

ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՕՆ

Խասգիւղի Եկեղեցիին միւթէվէլլին էր, 1836 ին կը շինէ առատ նուիրատուութեամբ եւ իր կողմէն նազըր կը կարգէ Բէրէստէճի Պետրոս եւ Յակոբ աղաները: Իսկ մենք աւելի հաւանական կը նը-

կատենք վարժարանին ճակատը դրուած արծանագրութեան, որ կ'ըսէ՝ «շինեալ յամին 1832 ի տեղի հնագունին» առանց յիշելու ձէգայիրլեան ամիրային անունը:

ձէգայիրլեան ամիրայ որ ուսումնասէր անձ մըն էր, գործակցութեամբ Նեւրուզեան Յարութիւն ամիրայի 1836ին:



ՆՂԻԱ ՏԷՄԻՐԱԴՍԵՅԱՆ




ՌԷԹԷՆՍ ՊԷՐՊԷՐԵԱՆ

մեծ զարկ կուտայ վարժարանին, ու ծաղկեալ ու փայլուն վիճակի մը կը վերածէ: Այս վարժարանը, ուր կը յաճախեն 600 ի չափ աշակերտներ, կրնայ նկատուիլ Կ. Պոլսոյ առաջին կարեւոր Հայ կրթական Հաստատութիւնը, ուր կ'աւանդուէին գիտութիւններ, բնագիտական փորձերով, եւ ուր բացի Հայերէնէ եւ Թուրքերէնէ, կ'աւանդուէին նաեւ Ֆրանսերէն եւ Իտալերէն: Ներսէսեան վարժարանի գլխաւոր Հոգաբարձուն էր Նիկողոս աղա Հովեան († 1858) որ հրատարակած է երկու տետր բանասիրական Նիւթերու վրայ: Ուսումնապետն էր Տէր Սահակեան Յովհաննէս Պատուելին, որ կ'աւանդէր նաեւ բնագիտութիւն: Նոյնպէս վարժարանի ուսուցիչներէն էր Տ. Գէորգ Արծրունի հայրը:

Խասգիւղ ԺԹ դարուն սկիզբները այսպէս իր Ս. Ներսէսեանով կրթական յառաջդիմութեան վառարանը կը հանդիսանայ, տալով ազգին հոյլ մը մտաւորականներ, եկեղեցականներ, պետական անձեր, բժիշկներ եւլն. եւլն.:


ձէգայիրլեան նոյն վարժարանի ուշիմ աշակերտներէն 5—6 ը կը ղրկէ իր անձնական ծախքով Եւրոպա: Ասոնցմէ է Գրիգոր Աղաթօն (1823—1868) որ Կրինեօն կը ղրկուի, ուր երկրագործութիւն սովորելէ ետքը 1874 ին կը վերադառնայ Պոլիս եւ օգտակար ծառայութիւններ կը մատուցանէ Թուրք Հայրենիքին իբր պետական պաշտօնեայ եւ զնահատուելով երկրին վարիչներէն, 1868 ին Թուրքիոյ Հանրօգուտ շինութեանց նախարարի պատուին կը բարձրանայ:



ՄԻՆԱՍ ԶԷՐԱԶ

Այս վարժարանը ծնունդ տուած է հոյակապ ղէմքերու եւ մեծ մտաւորականներու: Խասգիւղի սոխակները եղան Ռէթէոս Գէրգէրեան (1850—1907), Եղիա Տէմիրճիպաշեան (1848—1908) եւ գրագէտն Մինաս Զերազ (1852—1929) որոնք փայլուն աստղերը եղան Հայ գրականութեան եւ բանաստեղծութեան: Ներսէս Պատրիարք Վարժապետեան, Տ. Գէորգ Ա. քհնյ. Արծրունի, Օրացուցագիր Տ. Երեմիա, Ալթուն Տիւրրի, Փէշտիմալեան, Յովակիմեան, Մոմենաններ, Մկրտիչ Աղաթօն, Գրիգոր Մարգարեան, Բարթող Թելեան Տօթթ. Անդրէաս Փափագեան, Տօթթ.

Արժրունի եւ Պօղոս Բէրէստէճեան (լիսէի ֆրանսերէնի՝ ուսուցիչ), եւ այլ բազմաթիւ կարեւոր անձնաւորութիւններ որոնց անունները յիշատակել հատորներ կը լեցնէ իրենց նախնական կրթութիւնը այս վարժարանին մէջ ստացած են: Կրնանք յիշել հոս նաեւ պատկերհան Անանեան, որուն գծած նկարները կը մնան Գնալըի Ս. Լուսաւորիչ Եկեղեցին եւ կը կրեն 1859 դեկտ. 6 թուականը:



Գ. Գ. Գ. Գ. Գ. Գ.

դասախօսեն Ներսէսեան վարժարանին մէջ եւ կը հսկեն առողջապահական վիճակին: Ատեն մըն ալ Ստեփան Ասլանեան եւ Մամուրեան 1845—1855 ին կ'անդամակցին Հոգաբարձութեան, որուն նախագահն էր միշտ ձէգայիրլեան:


1838 ի ատենները զրոյց կը տարածուի թէ Ս. Ներսէսեան վարժարանին մէջ Բողոքականութիւն կը քարոզուի, որմէ ազդուած ձէգայիրլեան չուզեր այլեւս հոգալ ծախքերը եւ հարկադրեալ կը ճամբուին դասախօսները (1):

(1) Ընդ. Օրացոյց Ազգ. Հիւանդանոցի, տարի 1901, էջ 292,

քայց ինչպէս կ'երեւի ուսումնասէր Ամիրան դարձեալ կը յօժարի իր հոգածութեան եւ գուրգուրանքին առարկայ ընել այս վարժարանը:

1874 ական թուականներուն Խասգիւղի վարժապետն էր Կարապետ Տ. Մատթէոսեան, որ Գերագոյն Հոգեւոր Խորհրդոյ քարտուղարի պաշտօնն ալ կը վարէր միաժամանակ:

Ահա այսքան բեղմնաւոր ու արդիւնալից փայլուն շրջաններ բոլորող այս վարժարանը բնականաբար պիտի հիմնար ու խարխուլէր: Հարկ էր վերաշինել: Ս. Ներսէսեանի մէջ իր նախակըրթութիւնը ստացող Թորոս էֆ. Բարադամեան տեսնելով իր ուսած վարժարանին խարխուլ վիճակը, ինքնայորդոր փափաք կը յայտնէ ի հիմանէ վերաշինել ու ասոր համար 1500 հնչուն



Տ. Մ. Մ. Մ. Մ. Մ.

ոսկիի կտակ մըն ալ կ'ընէ: Իր կենդանութեանը իր իսկ ձեռքով կը գործադրէ կտակը ու գործակցութեամբ իր եղբորը Տիգրան էֆ. Բարադամեանի եւ նարտարապետութեամբ Գրիգոր Մելիտոսեանի կ'սկսուի վարժարանին շինութեան, ու կը բարձրանայ հսկայ քարուկիր շէնք մը: Կտակարարը հիւանդագին վիճակին մէջ բանիցս կ'այցելէ վարժարանը, որուն ներքին յարդարանքը կ'աւարտի 1905 Մայիս 1 ին: Հոգեւոր Օրմանեան Սրբազան ալ յաճախ




ԹՈՐՈՍ ԲԱՐԱՂԱՄԵԱՆ

Կ'այցելէր ու կը հսկէր շինութեան, կարեւոր հրահանգներ տարով: Շէնքը երկու մասի բաժնուած է, մին մանչերու եւ միւսը աղջիկներու: Շէնքին ճակատի արձանագրութիւնը սա է:

Սուրբ Ներսէսեան Վարժարան
Շինեալ յամին 1832 ի տեղի հնագունին
Չարգացեալ հետզհետէ եւ փայեալ բազմաբեղուն արգասեօք

Վերաշինեցաւ բարուկիր եւ ի հիմանց
Աւղեամբք Թորոսի եւ Տիգրանայ հարազատաց Բարաղամեան

Վաղեմի առակերաց սոյն վարժարանի
Աւարեցաւ Տեւաթր ի 1 Մայիսի 1905 թուոյ
Ի Պատրիարքոսեան Տեառն Մաղափայ
Արեւայիսկապոսի Օրմանեան



ՆՆՊՈՒՐՅՈՒՆ ԶՈՐՈՍԻՆՍԵՆ ԿՆՅՈՒ ՎՆԿԻՎԵՐՈՒԹՅԱՆ

**ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ս. ՆԵՐՍԷՍԵԱՆ
ՎԱՐԺԱՐԱՆԻՆ ՄԷՋ**

Այս վարժարանին փայլուն շրջաններուն աշակերտական քննութիւններն ու պարգեւաբաշխութեան հանդէսներն ալ շատ ճոխ էին: Ուսուցչապետ Ռէթէոս Պէրպէրեան, որ նախակրթութիւնը ստացած է այս վարժարանին մէջ, անոր տարեդարձի հանդիսութեան ատեն, 1870 Հոկտ. 11 ին, խօսած է իր առաջին բանախօսութիւնը գրաբառախառն Հայերէնով մը ու շեշտած է «Դպրոց»ին կարեւորութիւնը: Այդ ճառը հրատարակած է Պէրպէրեան իր առաջին երախայրիքն եղող Առաջին Տերեւիին մէջ 1877 ու կ'սկսի այսպէս:

Եղբարք իմ,

Ձայնն որ կը բարձրանայ Ձեր մէջ, անձանօթ չէ ոչ այս յարկացեալ ոչ ալ Ձեզ, այս որմերն նուիրական, նորա առաջին թոթովմուքներն լսած եւ շատերն ի ձէնջ, նորա նախկին աշակերտաց հետ եւ զիրեանցն են խառնած: Այս տան մի զաւակն եւ Ձեր մի եղբայրն է որ պիտի խօսի, անկարելի է որ այս շրթներէն ելնէ բառ մը, ու այս սրտէն բղխէ խօսք մի, որ այս տան շահուն եւ Ձեր զգացմանց չինի համաձայն: Լսեցէք ինձ ապա վայրիկ մի:

Պէրպէրեան ապա Դպրոցին կարեւորութիւնը շեշտելով կ'ըսէ:
— Թերեւս նորա, որք չգիտեն հեռին դիտել, թերեւս ոմանք յառաջդիմութեան սկսպտիկեանք՝ «ի թօփի» մրմռան, ոչ Պարոնայք, կըսեմ նոցա, ոչ, այդ ապագայն երեւակայութիւն մը չէ. ստոյգ հեռապատկեր մի է յուսոյ եւ երջանկութեան, զոր հաւատացեալ ոգիներ բերկրութեամբ կը նշմարեն ներկային միզոյն եւ մշշին մէջէն, եւ որ յուսացողներու սրտեր կը պատէ եւ ճգունգն կը խրախուսէ: Դպրոցն, այո, իւր մեծ զաւակն կերկնէ, եւ մէն մի օր նորա ծնունդն կը մերձեցնէ: Աշխարհ այն ոսկեղինիկ դարուն կ'սպասէ լի յուսով եւ հաւատով, մութն՝ որ տակաւ առ տակաւ իւր սեւ վերարհուն կը ժողովէ եւ այն վիրապան գիշերային որ քիչ քիչ իւրեանց որջերն գնան կծկիլ, այն մեծ օրուան ծագումն կիմացնեն: Չտեսնէ՞ք, կ'ըսեմ նոցա, այն մեծ միջոցն որ կայ մարդկութեան ընթացից սկզբնակէտին եւ այն կէտին մէջ որ հասած է այսօր այս դարաւոր ճանապարհորդն, անհուն միջոցառաջին մարդէն մինչեւ 19րդ դարու մարդն:

Իբրեւ նմոյշ մը արտագրեցինք առաջին բանախօսութիւնը մեծ Ուսուցչին Պէրպէրեանի, որ ապա ոչ միայն կը գրէր սահուն ու գեղեցիկ աշխարհաբառ մը, այլեւ իր բնածին կարողութեամբ ու հմտութեամբը սաւառնելով փիլիսոփայական, իմաստասիրական եւ հոգեբանական գիտութեանց մթնոլորտներուն մէջ, կը տարփողէր ճշմարիտը, գեղեցիկը ու վսեմը:

ՀՐԴԵ Հ ՆԵՐՍԵՍԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ ՄԷՋ


1897 Հոկտ. 12ին հրեկոյեան դէմ Ներսէսեան Վարժարանի աշակերտաց յատուկ սրահին մէջ տախտակամածէն հրդեհի սկզբնաւորութիւն մը տեղի կունենայ, բայց շուտով առաջըր կառնուի: Ոստիկանութիւնը քննութիւն կը կատարէ ու կը հաստատուի որ դուրսէն պատճառ տրուած է հրդեհին՝ թշնամութեան համար:

ՆԵՐՍԷՍԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Դժբաղդաբար ի չգոյէ կանոնաւոր արձանագրութեանց, կը պակսին մանրամասնութիւններ աշակերտութեան զանազան շրջաններու ելեւէջներու մասին: Յրիւ տեղեկութիւններէ կը հասկցուի թէ, 1859ին ՄէարիՖի Ժողովի անդամ Բարունակ Պէյ Ֆէրուհիսանի կողմէ պատրաստուած վիճակագրութեան մը համաձայն, այն ատեն Ս. Ներսէսեան Վարժարանի աշակերտութեան թիւն էր 334 մանչ 170 աղջիկ:

- 1884ից 190 մանչ, 140 աղջիկ
- 1886ից 210 մանչ, 120 աղջիկ
- 1899ից 230 մանչ աղջիկ խառն
- 1904ից 99 մանչ, 80 աղջիկ

* * Յիշատակութեան արժանի կը համարինք Տիկ. Պիրիճիք անուն խասգիւղցի կրթասէր հայուհին, որ թաղուած



ՆԵՐՍԷՍԵԱՆ ՎՍԻՃԱՐԱՆԸ

(Քովընտի լուսանկարուած նորոգութեան կարօտ արդի վիճակը)

է զիւղին Գերեզմանատունը 1861ին: Սա իր կրթանուէր գործունէութեամբը ծանօթ է եւ իր ամբողջ ունեցած նիւթականը նուիրած է այս կրթական յարկին յառաջդիմութեան համար:

Մ ՆԵՐՍԷՍԵԱՆ ՎՍԻՃԱՐԱՆԸ

1916—1931 ՇՐՋԱՆԻՆ

Ինչպէս վերը ըսինք, Ս. Ստեփանոս Եկեղեցիին հետ Ազգ. Վարժարանն ալ Ընդհ. Պատերազմին զրաւուած էր ու աշակերտութիւնը բացը կը մնար: Այն ատեն Ներսէսեանի 130 աշակերտները կամայ ակամայ գնաց միացաւ Բողոքականաց 40ի մօտ աշակերտներուն, ժողովարանի վարի յարկը, տնօրէնութեամբ Պատ. Բենիամին Պետրոսեանի:

Բողոքականները 1910էն ի վեր առանձին Վարժարան ունէին՝ ձեռնտուութեամբ Միսիօնարներուն, Պարագաներու բերուժով միացած այս երկու Վարժարաններու Խնամակալութիւնը կը յանձնուի երեք հոգիէ բաղկացած Մարմնի մը, որուն անդամներն էին Մըսթր Րիքս՝ յանուն Ամերիկեան Միսիօնարութեան, Պատ. Յովհաննէս Աղասեան յանուն Բողոքական հասարակութեան եւ Տիար Արտաշէս Սարգիսեան յանուն Ս. Ստեփանոսի Թաղականութեան: Մինչեւ 1922 Պատ. Բենիամինի տնօրէնութեան տակ եւ Միսիօնարական ձեռնտուութեամբ կը շարունակէ այս միացեալ Վարժարանը, Զինադադարին Գաղթականներու ընակավայր կըլլայ Ս. Ստեփանոս եւ Ս. Ներսէսեան: Նորէկ Գաղթականներու տղայոց յաւելումով ստուարացած 300ի մօտ աշակերտութիւնը դժուարաւ կամփոփէր իր նեղ պատերուն մէջ: Այդ շրջանին (1922-23) Վարժարանին ղեկը կը յանձնուի Աւագ Ուսուցչուհի Տիկ. Զարուհի Աճէմեանի որ տարի մը կը յաջողի վարել գործը ու իրեն կը յաջորդէ Տիար Բենիամին Աբրահամեան: 1924-25 շրջ-

ջանին Տնօրէնութեան կը կոչուի Տիար Գրիգոր Թէքմէն-
եան եւ որովհետեւ կրթական Օրէնքով, Աղօթատեղիին
մէջ Վարժարան չէր կրնար բացուիլ, 300ի չափ աշակեր-
տութիւնը Բողոքականաց Ժողովարանէն կը փոխադրուի
Ս. Ներսէսեան Վարժարան, այսպէս վերջ տալով Բողո-
քականաց ուրոյն Վարժարան մը ունենալուն պէտքին:
Գոյք, Գրասեղան եւն, ամէն ինչ կը փոխադրուի Ազգ.
Վարժարան: Այս շրջանին Մէարիֆի կողմէ Թուրքերէնի
Ուսուցիչ կանուանուի Սէլահէտտին Պէյ, Նոյնպէս Պատ.
Աղասեանի գովիւր ջանքերով Մանկապարտէզի մը հիմը
կը դրուի-Օր. Արուսեակ Գարաեանի հսկողութեան տակ,
Ազգ. Խնամատարութիւնը եւս կսկսի կարօտ աշակերտաց
կէսօրեայ ճաշը տալ: Ամերիկացիք դարձեալ կը շարունա-
կեն իրենց նիւթական օժանդակութիւնը, Թաղականու-
թեան մօտ ներկայացուցիչ ունենալով Բողոքական Բարո-
զիչ Պատ. Աղասեանը, Ազգ. Խնամատարութիւնը, որ կէ-
սօրեայ ճաշէն զատ, ստանձնած էր նաեւ Վարժարանին
նիւթական հոգը, Տիար Սուրէն Թորգոմեանը Տնօրէն կը
նշանակէ: Սա եւս մէկուկէս տարի կը պաշտօնավարէ
ու թէպէտ օգտակար կ'ըլլայ Վարժարանին սակայն Թա-
ղականութեան հետ տարակարծութիւն մը ունենալով,
կը հրաժարի եւ իրեն կը յաջորդէ Տիար Կարապետ Կար-
սեան: Սա կը պաշտօնավարէ երեք շրջան (1926-29): Այս
շրջաններուն եւանդամ Խնամակալութեան Պաշտօնը ինք-
նին վերջ կը գտնէ ու Վարժարանին կառավարութիւնը
ուղղակի կ'ստանձնէ Թաղականութիւնը, Ազգ. Խնամա-
տարութիւնը դադարեցնելով կէսօրուայ ճաշը, մէն մի Գաղ-
թական տղու համար կը վճարէ ամսական 50 Ղրշ.:
Բըլիֆին Պոլսէն մեկնելովը ու Խնամատարութեան հասոյթ-
ներու հետզհետէ նուազելովը, այս վերջինը մինչեւ ցարդ ամ-
սական 25 ոսկի կը վճարէ կանոնաւորաբար: Ազնիւ Բարե-
բարունի մըն ալ յատկացուցած է Վարժարանին տարեկան
100 թղթոսկի, Ամերիկացի նախկին Խասգիւղցի Տիար

Յարութիւն Միքայէլեան տարեկան 50 եւ Ազգ. Պատրիար-
քարանն ալ կտակադրամէ մը ամսական 20 թղթոսկի կու-
տան: Մէարիֆն ալ իր օժանդակութիւնը կը բերէ 200
ոսկի 1929-30 ի շրջանին եւ 120 ոսկի 1930-31ի շրջանին
նպաստելով վարժարանին:

Խասգիւղի Աղբատախնամ Մարմինն ալ երկուքուկէս
տարի հոգացած է Վարժարանին կարօտ տղոց Դպրոցա-
կան Թոշակները, գրեմական, հագուստի ու կապուստի
պէտքերը: Իր Պիւտճէին անձկութեան պատճառաւ երկու
տարի առաջ կը դադարեցնէ այս օժանդակութիւնը սպասելով
յաջող օրերու: Ներկայիս կը հոգայ միայն գրեմական եւ
այլ պիտոյքները կարօտներու: Այժմ ոյժ կը տրուի տղայոց
Դպրոցական Թոշակին գանձման, որով գրեթէ ինքնաբաւ
վիճակ մը ստացած է 1929 1931 շրջաններուն Տնօրէնուհի
Կանուանուի Օր. Ազնիւ Ճանիկեան, որ արձակուրդով Ե-
գիպտոս մեկնած ըլլալով, փոխ-Տնօրէնի պաշտօնը յանձ-
նուած է Տիար Հմայեակ Ուղուրլեանի:

Ս. Ներսէսեան Վարժարանը կը մատակարարուի տա-
րեկան 2670 ոսկի աղբատիկ Պիւտճէով մը, որուն 1000
ոսկին կը վճարէ Թաղականութիւնը: Աշակերտութեան
թիւն է 100 110, որուն 30ը Մանկապարտէզի փոքրիկներ
են, իսկ մնացեալը նախակրթարանի Ա. Բ. Գ. կարգերը
կը կազմեն կէս առ կէս մանչ եւ աղջիկ, մեծամասնաբար
Գաղթական տղար, Նախապէս Նախակրթարանը կը բաղ-
կանար երկու կարգէ, 1930-31ի շրջանին կաւելնայ նաեւ
Երրորդ կարգ մը: Վարժարանին հիմնադիրն է Տիար Հայ-
կազուն Սեմէրճեան. Իսկ Ուսուցչական կազմը կը բաղ-
կանայ հետեւեալներէ: Հանէր հանրմ, Դպրահիմ պէյ, Տիկին
Եղիսաբեթ Բարունակեան, Տիկին Եպրաքսէ Գաբամանեան
(Մանկապարտիզպանուհի) Տիկին Զարուհի Տատուրեան
Ուսուցչուհի:

* * Արմաշական Տ. Պարգեւ Ծ. Վարդապետ Դանիէլ-
եան՝ աշխարհական անունով Հայկ, բնիկ Խասգիւղցի, Ներ-
սէսեան վարժարանի աշակերտ՝ որ չէ մոռցած իր ծննդա-

վայրի վարժարանը՝ եւ իբրեւ երախտագիտութեան նշան-
կտակ մը ըրած է ի նպատակ այդ վարժարանին: Պան-



Տ. ՊԱՐԿԵՒԻ Ծ. ՎՐԿ. ԳՆՆԻԷԼԵԱՆ

տրմա գտնուած ատեն, 1915 Օգոստոս 5 Թուականաւ
Կտակագիր մը յանձնած է Օհանեան Տ. Ոսկի Բահանային:

որ զայն յանձնած է Պատրիարքարան, Վախճանեալ Վար-
դապետը իր կտակագրին մէջ կ'ըսէ թէ՛ ունի 15 Գրէտի
ձօնսիյէ, երկու ապահովագրութիւն երկու Ընկերութեանց
մօտ. առաջինը 200 Անգլ. Ոսկիի եւ երկրորդը 5000 Ֆրանգի
զորս կը կտակէ կէս առ կէս Արմաշու Վանքին եւ Խաս-
զիւղի Ս. Ներսէսեան Վարժարանի ու Եկեղեցւոյն: Թաղ-
Նորհուրդը կը յաջողի այս գումարէն մաս մը ձեռք բերել
ու յատկացնել Եկեղեցւոյ ու Վարժարանին անմիջական
պէտքերուն:

**ՃԷՉՍՅԻՐԷԱՆ ՄԿՐՏՉԻ ՄՍԷԸ
ԵՒ ՆԵՐՍԷՍ ՊԱՏՐԻԱՐԿԻ ԳՆՄԱՆՆԱԿԱՆԸ**

Ինչպէս վերը յիշեցինք, ձեզայիրլեան Մկրտիչ Ամիրայ
մեծ ծառայութիւններ մատուցած է, որքան Եկեղեցիին,
նոյնքան եւ առաւել Ս. Ներսէսեան Վարժարանի: Ահա այս-
քան բեղուն եւ արդիւնաւոր եւ իրաւամբ ՄԵՍ կոչուելու
արժանի այս Ամիրան 1861 Ապրիլ 1ին կը վախճանի ու
փառաւոր Յուդարկաւորութիւն մը կը սարքուի Ս. Ստե-
փանոս Եկեղեցւոյն մէջ: Ներսէս Պատրիարք, այդ թուա-
կանին դեռ Վարդապետ ու Քարոզիչ նոյն Եկեղեցւոյն,
կը խօսի Դամբանականը ու աշխարհի ունայնութիւնը
բացատրելով, կը տարփողէ միայն Աստուծոյ մեծութիւնը
հրետորական շնչտերով, պարզ, անսեթեւեթ, բայց պատ-
կերալից ու տպաւորիչ ու կը յիշեցնէ նշանաւոր Մասիյոնի
եւ Պոսիւէի դամբանականները: Ահա Ներսէս Վրդ. Վարժա-
պետեանի խօսած Դամբանականին յառաջաբանը, ուրկէ
ետքը կը թուէ ձեզայիրլեանի առաքինական կեանքը եւ
կըթանուէր եւ եկեղեցասիրական գործունէութիւնը:

Միայն Աստուած է մեծ, եղբարք, մանաւանդ այս մահուան ժա-
մուն՝ երբ աշխարհիս մեծամեծ աշխարհականներու՝ երբ փառօք պեր-
ճացեալ մեծապանծ իշխաններու մեծութիւնը մահուան ցուրտ շիրմին
տակ կը պաղի: Հո՛ս, այս մահահամարոյր դագաղին մէջ, ամէն մեծու-
թիւն եւ ամէն փառք կը մարին ու կը լռեն: Աշխարհիս մեծութեան
եւ հարստութեան սահմանը հոս է. սակից անդին չ'անցնիր: Աստուած
է միայն մեծ, եղբարք եւ Հա՛րք պատուականք. մանաւանդ այ՛ն ա-

տեն կ'ըզգանք անոր մեծութիւնը, երբ ահա՝ այսպէս մեծեր անշնչացեալ կը տեսնենք: Հոս, աշխարհիս ամէն փառքերովը պերճացեալ Սողոմոն այս տխուր դագաղին մէջէն՝ «Ունայնութիւնն ունայնութեանց» կը պոռայ: Հո՛ս այս ցուրտ շիրմին տակէն, Մեծն Արտաշէս «Աւաղ փառացս անցաւորի» կ'աղաղակէ: Ո՛հ, այս յաւիտենականութեան դրան մուտքին մէջ. մարդս որչա՛փ կը պատկնայ, այս կէտին, ամէն ինչ որ Աստուած չեն՝ կ'ոչնչանան...»

Աստուած միայն է մեծ, եղբա՛րք, եւ միայն անվախճան: Երանի՛ այն Քրիստոնէից որ Աստուծոյ նման մեծ ըլլալու երջանկութիւն ունին: Այո՛ այս տկար մահացուն, այս հողագանգուած մարմինը, որ աշնան հովերէն տարուբերեալ ազագուն տերեւի մը կը նմանի, որուն օրերը ստուերի պէս կ'անցնին կ'երթան, որ իր բաղձանքներուն ծայրը գերեզմանին ցուրտ քարը կը գտնէ: որ ուրախութիւն փնտուելով այս սեւերը եւ տրտմութիւնները կը գտնէ այս մահացուն ալ մեծ է...»


Երանի՛ այն մարդոց՝ որ աշխարհէս շատ մեծ են: Այո՛, ո՛վ Քրիստոնեայ, աշխարհս քու մեծութեանդ առջին ոչինչ է: Նայէ՛ որ սա յաւիտենական բռնէն անցած ատենդ փոքրկացած չըլլաս, քու ազնուականութեանդ կնիքը ճակտեղ սրբուած չըլլայ:

Քրիստոս մեծ էր. Անոր սիրտը ահաւոր ժայռ մ'էր աշխարհիս արկածներուն մէջտեղը զետեղեալ, որուն վրայ ամէն ալիք՝ ծախողութիւն եւ յաջողութիւն, հարստութիւն եւ աղքատութիւն՝ կը փշրուէին ու կը խորտակուէին, ինքն անշարժ ու անխախտ կեցած: Անոր Աստուածային աչքերը անմահութեան կայծակներ կը ցոլացնէին. ու այն կայծակնացայտ աչքերը միայն տառապեալ մարդկան հոգեւոր եւ մարմնաւոր թշուառութեանց վրայ արտասուաց կաթիլներ կը թափէին.— անմահ արտասուք որ իւր դժուարընտել խաչին վրայ, զլսին փուշ պսակէն, ձեռացն՝ ու ոտից բեւեռներէն թափթփած պատուական արեան կաթիլներուն հետ խառնուելով շոգին երկինք՝ Հօր Աստուծոյ գահը բարձրացաւ, ուր մեր կորստեան ձեռագիրը եղծեց:

Գ.Ս.ԼՃԱՍԵՏԱՆ ԱՂԶԼԱՆՑ ՈՐԲԱՆՈՑ

Խասգիւղի կարեւոր կրթական հաստատութիւններէն մէկը եղած է եւ է ցարդ Գալփաեան աղջկանց որբանոցը: Իր հիմնադրութեան թուականէն սկսեալ մինչեւ այսօր, այսինքն 65 տարիներէ ի վեր անընդհատ առարկայ եղած է ան Ազգին գուրգուրանքին եւ թուրք հայրենակիցներու

եւ օտարներու հիացումին: Այս հաստատութեան հիմնադիրն է Գալփաեան Սրբուհի Գարթալցի համեստ հայուհի



Գ.Ս.ԼՃԱՍԵՏԱՆ ՈՐԲԱՆՈՑ ԵՒՆԳԸ

մը որ 1865ի «գուլերային տարին», բազալերուելով Եւրոպայէն նոր Պոլիս եկած կարապետ վրդ. Շահնազար-

եանի եւ Խազիւղի Քարոզիչ Ներսէս Եպիսկ. Վարժապետեանի, Տ. Գրիգոր Քհնյ. Արժրուհիի եւ Թաղ. Խորհր-



ԳՍ.ԼՅԱՆՆԱՆ ՈՐԲԱՆՈՅԻ ՄԱՏՈՒՈՒՐ

դոյ խրախուսիչ թելադրութիւններէն, բացարձակապէս անտէրունջ 17 որբուհիներ՝ 2.10 տարեկան, կը հաւարէ՝

եւ իր խնայողութեամբ — վասնզի տիվալի եւ սրմայի գործով կգրաղէր — եւ Բարեսէրներու նուիրատուութեամբը



ՍՐԲՈՒՀԻ ՄԱՅՐՊ. ՆՇԱՆ ԳՍ.ԼՅԱՆՆԱՆ

(Հիմնադիր Մայր. Գալֆ. Որբանոցի)

Տազէս Ամիրայի տունը գնելով կը հաստատէ Խազիւղէ մէջ յանուն Ս. Աստուածածնայ որբանոցը, որուն պաշտո-

նական բացումը կը կատարուի 1866 Նոյ. 21ին. Որբուհիներու թիւը հետզհետէ կը շատնայ եւ Սրբուհի Մայրապետ, որ հակառակ գեղեցիկ աղջիկ մը ըլլալուն, 18 տարեկան գարուն հասակին մէջ իսկ ուխտած էր Մայրապետ ըլլալու եւ հագած մայրապետական սեւ բոզը, բոլորովին կը նուիրուի Որբուհիներուն, տալով անոնց միաժամանակ թէ մայրենի դաստիարակութիւն եւ թէ սորվեցնելով ասեղնագործութիւն եւ ձեռական արհեստներ:

Սրբուհի Մայրապետին կեանքն ու գործունէութիւնը գրած է Գրիգոր Մարգարեան՝ Ազգ. բազմարդիւն Ուսուցիչը, յատուկ Գրքոյկի մը մէջ՝ կարեւոր վաւերագրերով եւ մենք հոս աւելորդ կը համարինք կրկնել զանոնք: Սրբուհի մայրապետ 24 տարի կը վարէ այս Հաստատութիւնը ու կը վախճանի 1889 Յուլիս 4ին շրջապատուած իր սիրասուն Որբուհիներէն «ախ անուշիկ զաւակներս, մնաք բարով» վերջին խօսքը արտասանելէ յետոյ: Ազգ. Յուղարկաւորութիւն մը կը կատարուի եւ Հոգեւոյս Օրմանեան Սրբազան կը խօսի պերճիմաստ դամբանական մը՝ պանծացնելով անոր օրհնեալ յիշատակը: Հանգ. Մայրապետին մարմինը կամփոփուի իր իսկ հիմնած Մատուռին մէջ. որ կը զբտնուի Որբանոցին պարտէզը, կը դրուի վրան շիրիմ մը սարձանագրութեամբ:

Սրբուհի Մայրապետ

Նեան Գալճայեան

Ծնաւ ի Գարբալ 1822 Փետրուար 17

Ի գուր որոց հարեալ ի սիրա

Եղև Հիմնադիր Որբանոցիս

Յամին 1866 Յունուար 1

Անխոնջ Զանիւթ եւ սիրալիր խնամով

Պահեալ զայն զամս քաճեւչորս

Վախճանեցաւ յի արդեամբք

Յամին 1889 Յուլիսի 4

Եւ ամփոփեցաւ առաէն ի Յուլիս 9

Տէր հանգուցէ եւ յուսաւորեցէ:



ՄԱՂԱՔԻԱ ՊԱՏՐԻԱՐԻՔ ՕՐԲԱՆԵԱՆ

Խեղճ Մայրապետը չի կրցաւ տեսնել իր հաստատութեան 25 ամեայ Յոբելիանի փառաւոր հանդէսը, որ տեղի ունեցաւ իր մանէն երկու տարի ետքը, այսինքն

1891ին: Այս հանդէսին առթիւ է որ մեծ Ուսուցչապետը՝ Ռէթէոս Պէրպէրեան կը խօսի գոհար ատենաբանութիւն մը, եւ կը յուզէ ու արցունքներ կը խլէ ներկայներէն: Կարժէ որ, հոս ալ մտիկ ընենք զինքը:

Որք ըլլալ, ո՞հ, քանի տխուր է որք ըլլալը. — որք ըլլալ, չունենալ ոչ հայր, ոչ մայր, մանուկ ըլլալ մատաղ տունկ քնքայշ նորարոյս եւ չունենալ իւր շուրջը զինքը պատող, զինքը տածող պահպանող,



ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՅՐԱՊԵՏ

ընտանեկան յարկին կակուղ ջերմին մթնոլորտը: Ըլլալ տխրած, տկար ամենայնի կարօտ, ապիկար, եւ զրկուած ըլլալ այն երկրային նախախնամութենէն որ ծնողք կանուանուի, լալ ու չգտնել ապաւէն, ծնողական ծոցն այն գորովագութ ուր կը ցամքին արտասուք եւ ուր եթէ չցամքին ալ. քաղցր է թափել մեր աչաց ցողեր, եւ չլսել ծայնն այն սիրահնչիւն որ կ'ըսէ քեզ «մի լար զաւակս»: Որք ըլլալ, աղքատ որք, «նօթի եմ» գոչել եւ չունենալ աչ մը խնամօտ, տատրաստ կար-

կառելու քեզ հացը, դողալ մերկ, անպատսպար, ցուրտին, ձմեռին եւ չտեսնել առընթեր այն էակները որք իրենց մարմնոյն մէջ իսկ կըզգային մսելդ, եւ որք յօծարակամ կը մերկանային երբ հարկ լինէր, որպէսզի զքեզ ծածկեն, որք պատրաստ էին իրենց մարմնն ալ ծածկոյթ մը ընելու քեզ: — Ու պզտիկ ու մատղաշ՝ դուռները մնացած անտուն, ստիպուիլ դըռնէ ի դուռ շրջիլ պատառ մը հաց, կայծ մը կրակ Վճարալու համար, անհամարձակ, արտասուազին, անկարեկիր մարդերէ



ԳՐԻՍԻՆԷ ՄԱՅՐԱՊԵՏ

գուլպայագիրկ, անկօշիկ փափկիկ ոտներն, զոր րիչ յառաջ կաղապարեր էր ձեռն Արարչին, փողոցաց ցեխին մէջ թաթխուած աղտոտ ու քարերուն վրայ կոշկոճուած արիւնոտ ու ցուրտէն խածուած՝ խոցոտ այնպիսի հասակի մը մէջ, ուր իւր նմանեաց համար հուռողուն մըն է կեանքը, ուր խաղալ, երգել, կայտուել միայն կը խնդրէ մարդը: Հէզ թիթեռնիկ, որ երկինքանգ թեւերն սեւ գարշահոտ ծիւթի կոյտի մը վրայ բռնուած կառչած են...: ձակատագրային թշուառութեան

ամէնէն տխուր, ամէնէն աղետարշ, ամէնէն խռովիչ զոհը չէ՞ որբը, ընտանեգուրկ մանուկը եւ ի վեր զամենայն աղքատ որբը:

Այսպիսի որբեր էին այն աղջկունք, զորս առաջին անգամ Սրբուհի Մայրապետ 1866 Յունուարին այս թաղի միւսնապատ փողոցներուն մէջ ժողովեց ու պատասպարեց իւր գթառատ ծոցոյն մէջ, մայր ըլլալով յօժարակամ անոնց, որոնց հայրն ու մայրը զողցած էր գերեզմանը. ու այսպիսիներ էին զոր իւր նախախնամական հովանւոյն տակ ամփոփեց ու խնամեց այս Յարկն Գթութեան, զոր հիմնեց ու զարգացուց աննման այդ կիներն աղքատ քակով, այլ մեծահարուստ հոգիով, տկար իւր սեռով, այլ մեծագոր իւր սիրով:

Սրբուհի Մայրապետին յաջորդած են՝
 Երանուհի Մայրապետ Յովհաննէսեան 1889-1902
 Քրիստինէ » Փափագեան 1902-1919
 Աղաւնի » Բեռնեան 1919

Այս երեքէն առաջինը, Երանուհի Մայրապետ, նախապէս հիմնադրին յանձնարարութեան վրայ կ'ստանձնէ որբուհիներու հոգը: Սկիւտարցի այս Մայրապետը որ որբանոցին չափահաս որբուհիներէն էր, ի սկզբան քիչ մը գործունէութիւն ցոյց կուտայ, սակայն ի վերջոյ իր մատակարարին, Խաչիկ Բիւլահեանի ձեռքը խաղալիք ըլլալով անխորհուրդ ընթացքի մը կը հետեւի, որուն հետեւանքով Որբանոցին վարկը կը կոտորի ու կը խաթարուի անոր նիւթական ու բարոյական մակարդակը ու վնասաբեր կը դառնայ: Օրմանեան Սրբազանի Պատրիարքութեան առաջին տարիներուն անտանելի վիճակ մը կ'ստանայ Որբանոցը: Պաշտօնեաներ, որոնցմէ մին էր նաեւ շատ կանուխէն Որբանոցին կրթական հոգը ստանձնող հայկաբան Ռէթէոս Թաթէոսեան, կը հրաժարին, որբուհիներու թիւը կը պակսի, կը խանգարուի ներքին կարգն ու սարքը: Օրմանեան Սրբազան, որ որբանոցին հանդէպ մասնաւոր գուրգուրանք մը ունէր, անմիջապէս կը ձեռնարկէ Որբանոցին բարեկարգութեան. կը կազմէ Տիկնանց Խնամակալութիւն մը եւ կը խնդրէ Ստեփան Բաշա Ասլանեանէ՝ ստանձնելու հաստատութեան հոգը, որ տարիի մը չափ թէեւ կը կատարէ


բայց ան ալ յուսահատ՝ կը թողու գործը: 1902ին Որբանոցին վիճակը զայլթակղելի հանգամանք մը կ'ստանայ: Օրմանեան Սրբազան պաշտօն կուտայ Պատրիարքարանի երկու Դիւանապետներուն, Թելեան Բարթողի եւ Խաչա-



Գ.Ա.ՐՐԻԷԼ ԵՊՍԵ. ՃԻՎԱԿԻՐՃԵԱՆ

տուրեան Կարապետի, որոնց կորովի ու յարատեւ ջանքերուն շնորհիւ կը փրկուի հաստատութեան պատիւը, կը բարձրանայ նիւթական եւ բարոյական վարկը, ու կը վերստանայ իր փայլուն վիճակը: Երանուհի Մայրապետ կաթուածահար կը վախճանի 1902 Նոյեմբեր 22ին ու կը թաղուի Խասգիւղի Գերեզանատունը:

Ասոր կը յաջորդէ Գրիստինէ Մայրապետ Փափազեան, որ նախ իբր Տեղակալ կը պաշտօնավարէ ու անմիջապէս իրեն գործակից կընտրէ Աղանի եւ Մարիամ Քէօւէեան երկու քոյրերը: 1902 Դեկտեմբեր 2ին Օրմանեան Սրբազան յատուկ Կոնդակաւ Գրիստինէ Փափազեանը Մայրապետ կը կարգէ: Ասոր օրով Որբանոցը կը բոլորէ լաւագոյն տարիներ շնորհիւ Տիկնանց Խնամակալութեան, որուն կանդամակցէին Տիկնայր Վասիլուհի եւ Սրբուհի Գարակէօզեաններ, Իսկուհի Փափազեան եւ Էլիզա Տէր Յարութիւնեան:



ԿԱՐԱՊԵՏ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ ԲԱՐԹՈՂ ԹԵՂԵԱՆ

1904ին նորոգութիւն մը կը կրէ Որբանոցն ու Մատուռը: Այս մասին Օրմանեան Սրբազան իր ինքնակենսագրութեան մէջ կը գրէ.—

«Նասրէօյի մէջ հաստատուած Գալֆաեան Որբանոցի շէնքն ալ նորոգութիւն կը պահանջէր եւ ընդարձակելու պէտք ունէր: Տիկնանց Խնամակալութեան փութաջան հոգածութեամբ, ներկ եւ տանիք նորոգելու պարզ արտօնութեամբ եւ Շահպազեան Եղիա գործարանապետի յաջողակ հարտարութեամբ ոչ միայն շէնքը ներքուստ եւ

արտաքուստ նորեցաւ, այլեւ վերին դասիկոն մըն ալ աւելցաւ, եւ որբուհեաց աճուն թիւին բաւականանալու պէտքը լրացաւ: Հանդիսաւոր նաւակատիքն ալ անձամբ կատարեցի 1904 Նոյեմ. 21/4 Դեկտմ.ին: Գալֆաեան Որբանոցը եւս քան զեւս ընդարձակելու եւ Ս. Փրկչեան Որբանոցին լրացուցիչն կազմելու փափաքն ունէի, եւ այս նպատակաւ աշխատեցայ ձեռք ձգել ձեզայիրլեանց լքեալ ապարանքը, որ պատկից էր Գալֆաեան Որբանոցին, եւ յարքունիս գըրաւեալ էր ձեզայիրլեանի պարտքին փոխարէն: Կայսերական շնորհը ուր ուրեմն կըցայ ստանալ 1908 Մայիս 6/19ին եւ երկու շէնքերը բաժնող պատէն անցըր անձամբ բացի Յունիս 27/10 Յուլիսին եւ ստացութեան մտացուցի, սակայն երեք շաբաթ չլրացած Պատրիարքութենէ հրաժարեցայ»: (1)

Որբանոցին կից Ուսումնարան մը բանալու ծրագիրը կը մշակուի, այս նպատակին համար Երամեան Աբրահամ Բաշա Որբանոցին կից 2500 կանգուն տարածութեամբ գետին մը կը նուիրէ Հաստատութեան: Որբանոցի մատակարարութենէն աւելցած 2500 Լիրա պահեստի գումարը, ինչպէս նաեւ Բարեսէր նուիրատուներու տուած 1000 Լիրան թէեւ կը յատկացուի Ուսումնարանին շինութեան ու Տիար Մերուժան Բարաղամեանի կտակած 1000 Լիրան ալ այդ գործին կը յատկացուի, սակայն Ընդհ. Պատերազմը վեր ի վայր կը շրջէ այս գովելի ձեռնարկը եւ այդ գումարները կը ծախսուին աւելի ստիպողական պէտքերու:

Ազգ. Իշխանութիւնը կը գնահատէ Գրիստինէ Մայրապետին եւ գործակից քոյրերուն անձնուէր ծառայութիւնները եւ Կաթող. եւ Պատ. Փոխանորդ Տ. Գաբրիէլ Եպիսկ. ձեկվահիրճեան 1918 Փետրուար 14ին՝ Տեառնընդառաջի օրը կօծէ իբր Աղօթարան շինուած Մատուռը յանուն Ս. Աստուածածնի, արտօնելով որ հոն Ս. Պատա-

(1) Խոհք եւ Խօսք, Մաղաքիա Արքեպ. Օրմանեան. էջ 248:

րագ մատուցուի եւ Սարկաւագութեան Աստիճան կուտայ Որբանոցի մօր եւ միւս քոյրերուն, որոնք կը կատարեն այդ պաշտօնը եկեղեցական ժամերգութեանց եւ Ս. Պատարագի պահուն եւ միայն Վերաբերում չեն կրնար ընել: Առաջին անգամն էր որ Պոլսոյ մէջ եկեղեցական Աստիճան կը տրուի այս կիններուն, որոնք կը նուիրուին կուսական եւ մայրապետական գործին՝ անոր քօղն ընդունելով:

Քրիստինէ Մայրապետ 17 տարի բարւոք կերպով կը պաշտօնավարէ եւ 1919 Յուլիս 12ին կը վախճանի: Մարմինը կամփոփուի Որբանոցին Պարտէզը եւ վրան կը դրուի Շիրիմ մը սա արծանագրութեամբ:

Քրիստինէ Մայրապետ

Փափագեան

Բարեջան Մայր Որբանոցի

1902—1919

Ծնեալ 1848 եւ, վախճանեալ 1919

Ասոր կը յաջորդէ Աղանի Մայրապետ Քէօսէեան, որ ցարդ կը պաշտօնավարէ հեղինակաւոր եւ ժիր գործունէութիւն մը ցոյց տալով եւ արժանանալով Ազգին համակրանքին:

1924ին արդի Մայրապետին օրով Որբանոցի շէնքը նորոգութիւն մը կը կրէ ու կաւեւցուի երրորդ յարկ մը եւս: Մատուռն ալ կը նորոգուի եւ կընդարձակուի եւ Աղանի ու Մարիամ երկու Քոյրերը իրենց հօրենական ժառանգութենէն 1000 Լիրայէ աւելի գումար մը կը յատկացնեն այս նպատակին: Նորոգութիւնը կը կատարուի անձնուիրաբար ձարտարապետ Տիար Սիմոն Մելքոնեանի կողմէ որուն կը գործակցին նաեւ Տիար Արամ Գարակէօզեան ու Հանգզ. Ստեփան Թեւեան: Որբանոցը կօծտուի նաեւ ելեկտրական լոյսով:

Ներկայիս Որբանոցի Վարժարանը Մէարիֆէն հաստատուած վեցամսայ նախակրթարան մ'է: Ըստ Բուխսարեանի



ԱՂԱՆԻ ՄԱՅՐԱՊԵՏ ՔԷՕՍԷԵԱՆ

(Արդի Մայր Գափագեան Որբանոցի)

մինչեւ կէս օր դասեր կաւանդուին Որբուհիներուն, իսկ կէս օրէ վերջ կգրադին ձեռագործով եւ տնական աշխատութեամբ Բոյրերու հսկողութեան ներքեւ: 29 տարուան մէջ 62 Որբուհի Որբանոցէն հարսնացած են:

Որբանոցին առաջին Տնօրէնն է եղած Ռէթէոս Թադէոսեան, քաջ գրաբառագէտ եւ պատմագէտ եւ Ուսուցչապետ տնտրոսով պատուուած, որ 43 տարի պաշտօն վարած է: Ասոր յաջորդող Տնօրէնները եղած են.

Հմայեակ Երշմանեան, որ կը պաշտօնավարէ մինչեւ 1926

Լեւոն Նազարէթեան 1926—1927

Հմայեակ Ուղուրլեան 1927է մինչեւ ցարդ կը շարունակէ իր պաշտօնը այնքան արժանաւորապէս ու շքանշաններով:

Որբանոցի շէնքին գլխաւոր մուտքի ընդարձակ բակին ձախ կողմի պատին վրայ պղնձեայ բլաք մը գետեղուած է ուր կը կարդացուի.

ՀՄԱՅԵԱԿ ԵՐՇՄԱՆԵԱՆ

« Սրբուհի Մայրապետ Գալֆեան 1866ին հիմնած է Որբերու այս Տունը, որ պահուած է հանրային նպաստով: Նորոգուած է 1903ին եւ ընդարձակուած 1924ին, Հաստատութեան վաթսնամեակին առթիւ: Բոլոր Սատարողներու յիշատակին Գալֆեան Ուխտի Բոյրերը երախտագէտ»:

Նոյնպէս Մատուռի դրան աջակողմը փոքրիկ պղնձեայ բլաք մը գետեղուած է սա արձանագրութեամբ.

«Մատուռս ընդարձակուելով նորոգուեցաւ Աղաւնի եւ Մարիամ Բոյրերու արդեամբ»:

1926ին Հաստատութեան վաթսնամեայ Յորելեանը կը



կատարուի հանդիսաւորապէս եւ այս առթիւ Պրոշիւր մըն ալ կը հրատարակուի՝ Որբանոցին նիւթական ու բարոյական վիճակը պատկերացնող:

Որբանոցին մէջ կայ աղբիւր մը, ճակատը չորս տող արծանագրութեամբ, ուրկէ կը հասկցուի թէ, այդ տունը նախապէս Տաքէս Ամիրային տունն էր: Ահա այդ արծանագրութիւնը, որ գրուած է երկաթագիր եւ կը կրէ 1776 թուականը:

Աղբիւր ծարաւեաց, հեզութեան խորան.

Մարիչ աղտեղեաց վայրհոսին առատ.

Ձոր Տաքէս յարգած ոմն պայազատ.

Ապագին ամաց Հայոց հարազատ:

Տօքթ, Թորգոմեան իր Երեմիա Չէլչպիի ծանօթագրութեանց մէջ յիշելով այս արծանագրութիւնը, կըսէ թէ, արդարեւ 100 տարուան պատկառելի հնութիւն ունեցող տուն մըն էր, զոր Սրբուհի Մայրապետ զնելով հանրային նուիրատուութեամբ, 1871 ին կը նորոգէ ու իր Որբերը կը փոխադրէ հոն:

Սոյն արծանագրութեան վերջին «ապագին» բառն ալ որ բոլորագիր է. կը ցուցնէ հայոց թուականը. այսպէս.
 $Ա.1 + Պ.800 + Ա.1 + Գ.3 + Ի.20 + Ն.400 = 1225 + 551 = 1776$.

Ո՛Վ Է ՏԱՐԵՍ ԱՄԻՐԱՆ

Այն տունը, որուն վրայ այսօր կը կանգնի Գալֆեան Որբանոցը, ինչպէս խօսած ենք վերը, Տաքէս Ամիրային ապարանքն է: Այս անձը, որ Ակնցի հացագործ մըն էր, օր մը կը տեսնուի սեղանաւորական ասպարէզին մէջ՝ վարձատրուած ու զնահատուած ըլլալով իր բարի ու առաքինի ընթացքը: Իր մասին կը պատմուի անէքթոտ մը՝ որ բաւական յատկանշական է եւ օրինակելի: Այդ պատմուածքը, որ իրական է, ի ստորեւ արժան կը համարենք ներկայացնել մեր ընթերցողներուն:

Հ Ա Յ Ա Գ Ո Ր Ծ Տ Ա Ք Է Ս

Երջանկայիշատակ Ղազի Սուլթան Սէլիմ Գ-ի թագաւորութեան օրով՝ Զրպլաք Հիւսէյին փաշա 10 տարի պաշտօնագործ ըլլալով՝ ամբողջ այս տասնամեայ միջոցին հացագործ Տաքէս անոր ապարանքին հաց կուտայ եւ երբեմն ալ դրամական փոխառութիւններ կ'ընէ, որով փաշան 15000 դրուշի պարտք մը կ'ունենայ, երբ Տաքէս կը պատրաստուի հայրենիք դառնալու Ուստի օր մը կ'երթայ փաշային եւ յայտնելով թէ 8-9000 դրուշ հաւաքած ըլլալով կ'ուզէ փաշայէն ունեցած պահանջքն ալ գանձել եւ այնպէս երթալ հայրենիք։ Փաշան կ'ըսէ՝ «Տաքէ՛ս, դուն ի՞նչ խնդիրք կ'ընես, մինչդեռ ես ի՞նչ կը մտածեմ, մէկ երկու օրէն Գուլպան Պայրամի է եւ իմ դիրքիս համեմատ պէտք է որ երկու, երեք ոչխար առ նուագն զոհեմ, մինչդեռ ես հիմայ ոչինչ ունիմ»։ Տաքէս այն ատեն փաշային այս յայտնութենէն զգածուած՝ կը հանէ իր կամարը, անոր առջին կը թափէ իր հաւաքած ամբողջ դրամը եւ կ'ըսէ. «Ա՛ռ, փաշա՛ս, դուն օրդ օր ըրէ, այս դրամը ուզածիդ պէս գործածէ. ես վեց ամիսէն հայրենիք կը դառնամ»։ Փաշան շատ կ'ուրախանայ անոր այս ազնիւ վարմունքին համար։ Վերջապէս 3 օրէն երբ թէ՛ պաշտօնի վրայ եղող եւ թէ՛ անպաշտօն փաշաները կը ներկայանան թագաւորին՝ իրենց յարգանքը մատուցանելու, Սուլթան Սէլիմ տեսնելով հոն Հիւսէյին փաշան, զանի իրեն եպարքոս կ'ընէ։ Հիւսէյին փաշա՝ որ չէր մոռցած Տաքէսի ազնիւ վարմունքը երբ սա կուգայ իրեն շնորհաւորութիւնները ընելու, իր քով կը կանչէ եւ կ'ըսէ. «Տաքէ՛ս, հայ սեղանաւորները ո՞ր խանին մէջ գրասենեակ ունին»։ Տաքէս կը պատասխանէ. «Գոսկայի ճամբուն վրայ Հասան փաշա խանը»։

— «Օ՛ն, գնա՛ եւ սենեակ մը վարձէ՛. այսուհետեւ իմ սեղանաւորս ես»։ Տաքէս այնուհետեւ սեղանաւոր մը կ'ըլլայ եւ եպարքոսին շատ սիրելի ըլլալով՝ անոր շնորհիւ շատ գործեր կը կատարէ որով կը հարստանայ եւ կը կոչուի Տաքէս Ամիրայ։

Օր մը փաշան Տաքէսի սիրուն անակնկալ մը ընել ուզելով կը հարցնէ անոր թէ «Շայ սեղանաւորները ո՞ր գիւղին մէջ կը բնակին»։ Նա եւս կ'ըսէ. «Խասգիւղի մէջ»։ Ուստի փաշան կը հրամայէ Տաքէսին որ երթայ Խասգիւղ եւ հոն օդասուն տուն մը գնէ իր հաշուոյն։ Տաքէս հրամանը կը կատարէ. փաշան այս տունը եւ տեղը Տաքէսի վրայ Ֆէրաղ կ'ընէ գաղտնաբար. յետոյ հրաման կը խրկէ Ակնայ կուսակալութեան՝ որ առանց վնաս մը հասցընելու, շատ զգուշութեամբ Տաքէսի ընտանիքը ամբողջութեամբ Պոլիս բերուի իր ապարանքը։

Քրամանը կը կատարուի եւ անվնաս Պոլիս կուգայ անոր ընտանիքը, որ փաշային քեհեային միջոցաւ Խասգիւղ կը զրկուի այն գնուած տունը, որ ամէն կերպով կահաւորուած եւ ամէն ճոխութիւններով լեցուն էր։ Օր մը փաշան Տաքէսը կը կանչէ եւ կ'ըսէ. «Տաքէ՛ս, գիտես որ Խասգիւղ տուն մը առի՞ որպէսզի հոն երթանք երբեմն եւ ժամանակ անցունենք։ Օ՛ն, այսօր երթանք»։ Տաքէս կ'ընկերանայ անոր եւ Խասգիւղ կ'երթան այդ տունը, եւ երբ տանը առջեւ կը հասնին, Տաքէս կ'իմանայ ներսէն Հայերու խօսքեր եւ կ'ըսէ փաշային. «Փաշա՛ս, ներսը ընտանիք կայ, ի՞նչպէս մտնանք»։ Բայց փաշան, «Հոգ մի՛ ըներ, կ'ըսէ օտարական չեն»։ Դուռը կը բացուի եւ Տաքէս ապշութեամբ կը նայի եւ մտիկ կ'ընէ. իրեն այնպէս կ'երեւայ թէ ծանօթ են իրեն ու վերջապէս կը ճանչնայ իր կինը, Նուսուշանը. եւ կ'ըսէ ուրախութեամբ. «Դուն ես Նուսուշան»։ կը գրկէ իրենները ու կը համբուրէ զանոնք։

Այն ատեն փաշան քրրիչներ կ'արձակէ եւ տանը մուրհակը զըրպանէն հանելով, կը յանձնէ Տաքէսին եւ կ'ըսէ. «Բու ըրած բարիքիդ փոխարէնն է այս. կարօտութեանս մէջ զիս չմոռցար. այս տունը քուկդ է. խերը տես, նոյնպէս ընտանիքիդ ու զաւակներուդ»։

Այս տունն էր ահա մեր Խասգիւղի Գալֆանան Որբանոցը։

ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Պարսկաստանի Համատան քաղաքը ծնած է 1814 Մայիս 14ին Կարապետ Վրդ. Շահնազարեան, որ ունեցած է բեղուն ու արդիւնալից կեանք մը։ Իր ուսումը ստացած է Ս. Էջմիածնի Ուսումնարանը եւ հոն ձեռնադրուած է Վարդապետ։ 1843ին Պոլիս կուգայ եւ հոս եռանդուն գործունէութիւն մը ցոյց կուտայ, իր ազատախոհ գաղաքարներուն համար հակառակորդներ կ'ստեղծէ իր շուրջ եւ Ազգ. շրջանակի մէջ դատի ու դատաստանի ալ կենթարկուի, իրեն ոխերիմ թշնամի ունենալով Կարապետ Ամիրայ Պալեանը։ 1856ին կը մեկնի արտասահման ու Բարիզի եւ Մանչեսթրի մէջ կը հիմնէ տպարան ու կը հրատարակէ կարեւոր գիրքեր։ 1865ին կը հիւանդանայ ու Պոլիս գալով կը հաստատուի Խասգիւղ։ Շահնազարեան Վարդապետ եգիպտոսէ անցած պահուն, հոն կը պատրաս-

Միհրան Սըվահեան Ուսուցիչը որ այս վարժարանէն ելած է: Տ. Ներսէս Պատրիարք օր մը կը հրամայէ այս ուսուցչին երթալ գաւառները ուսում եւ կրթութիւն տարածելու համար: Սըվահեան քանի մը գաւառ այցելելէ յետոյ, կերթայ Պաղտատ ու հոն կը հաստատէ Ազգ. Վարժարանը քանի մը տարի ետքն ալ աղջկանց Վարժարանը: Հայերէնի եւ ֆրանսերէնի բազմաբեղուն այս Ուսուցչիչը 1914ին կը վախճանի: Իր աշակերտները այդ Ուսուցչին արձանը կը կանգնեն Պաղտատի Ազգ. Վարժարանին բակը, որուն հանդիսաւոր բացումը կը կատարուի 1930ին, երախտագիտութեամբ պանծացնելով Հայ Ուսուցչին գործունէութիւնը կրթական մարզին մէջ: (1)

Շահնագարեան Վարժարանը կը փակուի ու թէպէտ Տ. Ներսէս Պատրիարք շատ կաշխատի վերաբանալու, սակայն ապարդիւն կը մնայ: Ժամանակ անցնելով Վարժարանին շէնքը կը հիւնայ ու խարխուլ վիճակ մը կ'ստանայ, 1886ին շէնքը կը փլցուի ու գետինը կը մնայ անարժէք: Նուպար Բաշա 3000 ոսկի կը նուիրէ՝ Տոկոսը յատկացուելու համար Վարժարանին վերաբացման եւ սակայն երկար տարիներ կտակին մատակարարութիւնը կանոնաւոր ձեւի մը մէջ չի կարենալ դրուելուն պատճառաւ եւ Կտակարարին կամքը գոնէ մասամբ յարգելու համար, գործը կը յանձնուի Իզմիրեանց Յանձնաժողովին, որ կտակին տարեկան տոկոսը կը զրկէ Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսին. որպէսզի Սիսի Վանքին մէջ ժառանգաւորաց Վարժարան մը բացուի Հայ Եկեղեցականներ պատրաստելու նպատակաւ յանուն Կարապետ Վրդ. Շահնագարեանի, բայց իրարու յաջորդող դէպքեր ու համաշխարհային Պատերազմը տակն ու վրայ կընեն ամէն բարենպատակ ձեռնարկ: Ֆիլիպպէէն Տիար Կարապետ Էզնահան եւս 1900ին կը նուիրէ 150 ոսկի՝ բարդուելու համար Շահնագարեան Մայր

գումարին վրայ եւ այս գումարն ալ կը յանձնուի Իզմիրեանց Յանձնաժողովին:

Շահնագարեան Կտակի գործադրութեան մասին Պատրիարքարանի եւ Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսին միջեւ երկար բանակցութիւններ տեղի կունենան եւ ուր ուրեմն գործը կստանայ իր բարւոք լուծումը, որով կտակին տարեկան տոկոսովը Անթիլիասի մէջ (Լիբանան) նոր բացուած Ընծայարանը կը պահուի այսօր աշակերտ մը յանուն Շահնագարեան Վրդ.ի՝ պայմանաւ որ այդ աշակերտը Վարդապետ ձեռնադրուելէն յետոյ, Թուրքիոյ հայոց մէջ պիտի ծառայէ իբրեւ մշակ հայ Եկեղեցւոյ:

Շահնագարեան Վարժարանի մէջ կը բացուի նաեւ տպարան մը որուն տպագրական գործիքները, կտակագրին տրամադրութեան համաձայն, 1869ին կը փոխադրուի Խասգիւղ: Այս տպարանէն լոյս կը տեսնէ «Երկրագունտ» պարբերական հանդէսը, խմբագրութեամբ Շահնագարեան Վարժարանի աշակերտաց 1870ին, որ հազիւ տարուան մը կեանք կունենայ: Տպարանն ալ երկու տարի կը տեւէ եւ այս երկու տարուան մէջ կը հրատարակուին զանազան Գիրքեր ու տետրակներ:

Ինչպէս վերը քսինք, Շահնագարեան Վրդ. հիւանդանալով Պոլիս կուգայ ու վախճանելով 1865 Օգոստոս 31ին, կը թաղուի Խասգիւղի Ազգ. Գերեզմանատունը ձեզայիւրեան Ամիրայից Դամբարանին մէջ ու համակիրներ կը կանգնեն Շիրիմ մը:

* * 1869 Թուականին Ֆրանսայի արտաքին գործոց նախարարը Պոլիս կուգայ, այցելելու համար Բարձրագոյն Վարժարանները: Նուպար-Շահնագարեան Վարժարանը՝ այն ատենները իբրեւ Կրթական Բարձրագոյն հաստատության ատենները իբրեւ Կրթական մը ունէր: Վարժարանին թիւն, շատ փայլուն վիճակ մը ունէր: Վարժարանին ննամակալութիւնն ու Տնօրէնութիւնը մասնաւոր նամակաւ մը կը հրաւիրեն անգամ մը այցելել իրենց Վարժարանը: Նախարարը սիրայօժար կ'ընդունի ու կայցելէ ու Ֆրան-

սերէն լեզուաւ հարցումներ կուղղէ աշակերտութեան, որոնց մէջ կային Մինաս Զերագ, Եղիա Տէմիրճիպաշեան, Սիոսեան եւ այլն, որոնք համարձակօրէն կը պատասխանեն նոյնպէս ֆրանսերէն: Նախարարը վերջին աստիճան գոհ կը մնայ աշակերտաց յաջող քննութենէն, ու իր այս գոհունակութիւնը՝ իր ստորագրութեամբ կարծանագրէ Վարժարանին այցելուաց Տոմարին մէջ:

ՄԱՍՆԱԻՈՐ ՎԱՐՃԱՐԱՆՆԵՐ

Խասգիւղ ունեցած է նաեւ իր մասնաւոր վարժարանները, ինչպէս Զոփուրեան, Սպանդարեան եւ Գաբամահեան, որոնք սակայն հազիւ քանի մը տարի տեւած են:

ԲԱՐԵՆՊԱՏԱԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԽԱՍԳԻՒԳՐ ՄԷՋ

Խասգիւղ օժտուած է նաեւ բարենպատակ Ընկերութիւններով ալ, որոնք անցեալ դարուն առաջին կէսէն սկսեալ ունեցած են բեղուն գործունէութիւն՝ Թաղին Եկեղեցական եւ Կրթական գործին, մտաւորական յառաջդիմութեան ու կարօտելոց օգնութեան տեսակէտներով: Այսպէս.

1843ին կը հաստատուի Ներսէսեան Ընկերութիւնը գլխաւորութեամբ ձէգայիրլեան Մկրտիչ Ամիրայի, ունենալով նաեւ Վերատեսուչ մը յանձին Տերոյէնց Յովհաննէս Պատուելիի: Այս Ընկերութեան նպատակն էր Ներսէսեան Վարժարանի բարեկարգութիւնը ապահովել: Կը բոլորէ յաջող շրջաններ, թէպէտ կը դադրի, բայց 1851ին վերակազմուելով կը տեւէ 7—8 տարի:

1845ին կը կազմուի Կրթասիրացը, որուն նպատակն էր հոգալ Վարժարանին կրթական պէտքերը:

1857ին կը կազմուի Ընթերցասիրաց Ընկերութիւնը, նպատակ ունենալով ընթերցանութիւնը Թաղին մէջ տա-

րածելու համար Թանգարան մը բանալ՝ որ բաց կը մնար Թաղեցիներու եւ փափաքողներու եւ ճոխացնել նաեւ Ներսէսեան Վարժարանի Մատենադարանը:

1861ին Բարոզիչ Տ. Ներսէս եպ. Վարժապետեանի քաջալերութեամբ կը կազմուի Տիկիներէ բաղկացած



ԱՂԵՔՍՏԵՂԻ ՓԱՆՈՍԵԱՆ

«Գթութիւն» Ընկերութիւնը, որ հոգացած է գիւղին աղջկանց Վարժարանի կարօտ ուսանողուհեաց գրենական պէտքերն ու անոնց հայթայթած՝ զգեստ եւ կօշիկ: Այս Մարմինը հազիւ 3—4 տարուան կեանք ունեցած է:

Նոյն տարին կը հաստատուի նաեւ Ասիական Ընկերութիւնը, ունենալով Ընդհ. Ժողովոյ Դիւան մը ու Տնօրէն Ժողով մը: Առաջնոյն անդամներն են.

- Ռեքեոս Պեպեքեան Ա. Ասենապիս
- Պաղսասար Պապայեան Բ. Ասենապիս
- Լեւոն Աղաբօն Ա. Ասենապիս
- Գառնիկ Հայկեան Բ. Ասենապիս

Իսկ Տնօրէն Ժողովը կը կազմեն հետեւեալները :

- Գրիգոր Զոհրապեան Ասենապետ
- Պօղոս Քերեսկեան Ասենապետ
- Միհրան Տեփեհեան Գանձապետ
- Միքայիլ Սուբեդեան Հանարակալ
- Աղեփսանդր Փանոսեան Գրեանց Տնօրէն
- Գրիգոր Սեղբոսեան Հասութից Տնօրէն
- Միհրան Թիւլպեհեան Ծախուց Տնօրէն

Այս Ընկերութեան նպատակն էր օգտակար դասագիրքեր հրատարակել եւ հայաբնակ Գաւառներու Դպրոցներուն ձրի դասագիրք հայթայթել: 1885ին այս Տնօրէն Ժողովոյ անդամակցած են նաեւ :

- Յովհաննէս Արծունի
- Գարեգին Պաղասալեան
- Նդիա Տէմիրճիպաւեան
- Կարապետ Գարագաւեան

Այս Ընկերութեան կողմէ հրատարակուած է Շահնազարեան Վրդ.ի «Երկրագունտ»ը՝ հանդէս գրական եւ զիտական. զոր առաջին տարին խմբագրեց անմահ Երզնիճաբան Յ. Յ. Պարոնեան, 1884 Յունուարէն մինչեւ 1888 խմբագրեց մեծ Բանաստեղծ Նդիա Տէմիրճիպաւեան, որ միեւնոյն ատեն կը հրատարակէր նաեւ «Գիտական եւ Իմաստասիրական Շարժում»ը (1883—1888) «Երկրագունտ»ը կը դադրի 1888ին ու Ասիական Ընկերութիւնը անոր տեղ կը հրատարակէ «Դար» ամսաթերթը, որ մէկ թերթ միայն լոյս կը տեսնէ ու կը դադրի, դադրած ըլլալով նաեւ այդ Ընկերութիւնը :

1871ին կը կազմուի Ներսէսեան Սանուց Մարմինը. որ երկար կեանք չունենար սակայն :

ԸՆԹԵՐՑԱՍԻՐԱՑ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

1880ական Թուականներուն Խասգիւղի նաւամատոյցի սրճարանը նստած խումբ մը գրաշար երիտասարդներ, տեսնելով փողոցներուն մէջ դեգերող Հայ տղաքներ՝ որոնք

կ'ապրէին փողոցային կեանքը, կ'որոշեն միանալ ու զանոնք հաւաքելով ստանձնել անոնց կրթութեան հոգը. Այդ Երիտասարդները նախ «Գրաշարաց Միութիւն» անունով կը ձեռնարկեն զործի. Այդ Միութեան հիմնադիր անդամներն եղած են ,



ՏԻԳՐԱՆ ՏՕՂՐԱՄԱՃԵԱՆ ՍՏԵՓԱՆ ԱՐՄԵՆԵԱՆ

Տիգրան Տողրամանեան, Որդիկ Էֆեհեան, Տիգրան Մանսալեան, Մոսիկ Էֆեհեան, Գալուստ Գալրգեան, Միհրան Վալլօեան, Գառնիկ Կոզմանեան :

Միութեան այս հիմնադիրները կը ձեռնարկեն զործի եւ Ներսէսեան վարժարանի 3—4 ուշիմ աշակերտները իրենց պաշտպանութեան ներքեւ առնելով, ոչ միայն անոնց գրեկական պիտոյքը կը հոգան, այլեւ կօշիկ, հագուստ եւն. ալ կը հայթայթեն: Գործը աւելի ընդարձակելու փափաքով, կը հրաւիրեն դուրսէն թաղեցիներ ալ, որոնք սիրալոյսով կը պատասխանեն ու զնահատելով զործը կը բերեն

իրենց օժանդակութիւնը, պայմանաւ որ, միութիւնը ստանայ «Ընթերցասիրաց Միութիւն» անունը, Կ'ընդունուի առաջարկը, ու 1882 Մարտ 19ին Արծրունի Տ. Գէորգ Ա. Քահանայի նախագահութեամբ գումարուելով, կազմութիւնը կ'ստանայ վերջնական հանգամանք: Միութեան անդամոց թիւը կը հասնի մինչեւ 40ի, որոնց գլխաւորներն են,



ՏՕՔԹ. ՆԻԿՈՂՈՍ ԱԼԹՈՒՆ ՕԼՈՒԳ



ՍԵՓՈՆ ԳԱՎԱՅԵԱՆ

Յակոբ աղա Սեղանաւոր
 Յակոբ Սամանեան
 Միխայիլ Քահմազեան
 Սեփան Արմենեան
 Սեփան Գավաթեան
 Արամ Փափագեան
 Մկրտիչ Մխիթարեան
 Յակոբ Մխիթարեան
 Մկրտիչ Կաբրիկեան
 Խաչիկ Խարբուրլեան

Արամ Գեորգեան
 Հրանտ Սրապեան
 Խաչիկ Գաբումանեան
 Տիրան Լոգմակեօղեան
 Միրիան Պալեան
 Տօքթ. Գրիգոր Քեօրեան
 Սեփան Թերխան, Դեղագործ
 Պետրոս Ֆերմանեան
 Յովակիմ Թոգարլեան
 Արքաթի Զուպուֆեան

Քոլ Անանեան
 Յովհաննէս Ֆրենկեան
 Սարգիս Վալլօեան
 Սինեմ Աղա Բիւրֆեան
 Սեփան Սիրունեան

Գալուստ Գրորգեան
 Սեփան Գավաթեան Մանիֆարուայի վանատական, որ աղխասխմանի աշանդանակցած է:

Միութիւնը մասնաճիւղ մըն ալ Բերայի կողմը կը բանայ զլխաւորութեամբ Յակոբ Սամանեանի, Պետրոս Յէր-



ՊԵՏՐՈՍ ՅԷՐՄԱՆԵԱՆ



ԳԱԼՈՒՍՏ ԳԱՅՐԳԵԱՆ

մանեանի, Զգօն Գափամանեանի եւն.: Այս մասնաճիւղը Տոլապ տէրէն, Եէնի շէհրէն ու Սինէմ գիւղէն 12 ուշիմ տղոց պաշտպանութիւնը ստանձնած ու զանոնք Բերայի վարժարանները տեղաւորած էր, հոգալով անոնց բոլոր ծախքերը, Այս աղքատիկ տղաքները ապա գործի ապարէզին մէջ պատուաւոր անուն շահած են:

Ընթերցասիրաց Ընկերութիւնը այս աշխատանքներէն զատ ունեցած է իր պաշտպանութեան ներքեւ 30է աւելի աշակերտներ: Բացի ուտեստէ, ամէն պիտոյք կը մա-

տակարարուէր այս Միութեան կողմէ: Ասոնցմէ մէկը կը դրուի Համիտիյէ Առեւտրական, մէկը քաղաքային (Միւլքիյէ), երկուքը քաղաքային բժշկական վարժարաններն, իսկ մնացեալները կը յաճախեն Ներսէսեան վարժարան:

Ասպետ Զունդ գնահատելով այս մարմնոյն կրթարական ջանքը, չէր զրանար իր նիւթական ու բարոյական աջակցութիւնը՝ հովանաւորելով անոր սարքած թատերական ներկայացումները:

Այս մարմինը ունէր նաեւ 500է աւելի զիրքեր, որ կը տրամադրուէր ընթերցասէրներու:

Դէպքերու թերումով կը դադրի այս միութիւնը ու թէպէտ 1908ին կը վերակազմուի, սակայն դժբախտաբար երկար կեանք չունենար: Ահա իր կանոնադրերը:

ԿԱՆՈՆԱԳԻՐ «ԸՆԹԵՐՅԱՍԻՐԱՅ», ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

Խ Ա Մ Գ Ի Ի Ղ Ի

Հաստատեալ 19 Յունվար եւ վաւերացեալ 19 Մարտ 1882
վերակազմեալ 23 Նոյեմբեր 1908 ին:

ԿԱԶՄՈՒԹԻՒՆ ԵՒ ՆՊԱՏԱԿ

Յօդ. 1.— Խասգիւղի մէջ կազմուած է «Ընթերցասիրաց» անուամբ ընկերութիւն մը՝ որուն նպատակն է «Աղքատիկ տղաք պաշտպանել իրենց դպրոցական շրջանին մէջ» սկսեալ Խասգիւղէն, մատակարարելով անոնց բոլոր դպրոցական պէտքերը, ինչպէս նաեւ զգեստ եւ հիւանդութեան պահուստ թաղիս աղքատախնամ մարմնոյն հետ ի միասին իւր կարողութեան ներածին չափով հայթայթել բժիշկ, դեղ, ուտեստ եւն, եւ Պետական բարձրագոյն վարժարաններն յաճախող պաշտպանելոց երթեւեկի ծախքերն:

Հ Ա Ս Ո Յ Թ Ք

Յօդ. 2.— Ընկերութեան հասոյթներն են. Ա. Հասարակային թանգարան: Բ. Շաքաթավածար: Գ. Նուիրատու: Դ. Գանձանակ: Ե. Բացառիկ նուիրատուութիւնք եւ կտակք: Զ. Ի նպաստ ընկերութեան սարքուած հանդէսներէ գոյացեալ հասոյթք:

ՊԱՅՄԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹԵԱՆ

Յօդ. 3.— Ամէն հայ՝ երկու սեռէ՝ կրնայ ընկերութեան անդամակցել՝ վճարելով իրեն յատկացեալ տուրքը, ըստ Դ. յօդուածի տրամադրութեան:

Յօդ. 4.— Ընկերութիւնը չորս տեսակ անդամակցութիւն ունի. Ա. Հիմնադիր ժողովոյ անդամք, որք կը վճարեն ամսական 5 դր. մէկ բաժնի համար: Բ. Բաժանորդ անդամ, որք կը վճարեն շաբաթական 20 փարայ մէկ բաժնի համար: Գ. Պատուոյ անդամ, որք 15 թրք. ոսկի կը վճարեն միանուագ եւ կամ մեծ ծառայութիւն մը կը մատուցանեն ընկերութեան, եւ Դ. Բարերար անդամ որք առնուազն 30 թրք. ոսկի կը նուիրեն ընկերութեան: Բարերար եւ պատուոյ անդամք Տնօրէն Խորհրդոյ կողմէ կ'առաջարկուին եւ հիմնադրաց ժողովէն կ'ընդունուին:

Վ Ա Ր Չ Ո Ի Թ Ի Ի Ն

Յօդ. 5.— Ընկերութիւնն ունի երկու ժողով. Հիմնադիր ժողով եւ Տնօրէն Խորհուրդ:

Յօդ. 6.— Հիմնադիր ժողովը կը բաղկանայ 10—40 անձերէ՝ որք ընկերութեան բաժանորդ անդամոց մէջէն կը նշանակուին վիճակաւ կամ քուէով:

Յօդ. 7.— Հիմնադիր ժողովը ամէն տարի որոշեալ ժամանակ մը կը գումարի Աղբ. յարկի մը տակ, ընտրելու համար Տնօրէն Խորհուրդը, նորա գործառնութեանց տեղեկագիրը եւ համարատուութիւնը լսելու եւ պէտք եղած տնօրէնութիւններն ընելու համար:

Յօդ. 8.— Թէ՛ հիմնադրաց ժողովոյ եւ թէ՛ Տնօրէն Խորհրդոյ նիստերն օրինաւոր համարուելու համար, պէտք է որ մեծամասնութիւնն ներկայ գտնուի:

Յօդ. 9.— Հիմնադրաց ժողովը որոշեալ պայմանաժամէն առաջ կըրնայ արտասովոր նիստ կազմել, եթէ հիմնադրաց ժողովոյ ու Տնօրէն Խորհրդոյ դիւաններն հարկ դատեն, արտաքոյ կարգի խնդրոյ մը առթիւ:

Յօդ. 10.— Ընկերութիւնը իւր նպատակին գործադրութեան մասին, օրինաց սահմանին մէջ, կը գործէ իբր ուրոյն եւ անկախ մարտնչական միջ, եւ առ այս հիմնադիր ժողովը Տնօրէն Խորհրդոյ տարեկան միջ, եւ առ այս հիմնադիր ժողովը Տնօրէն Խորհրդոյ տարեկան համարատուութիւնն ստանալէ ու քննելէ յետոյ, յատուկ տեղեկագրով ազգային վարչութեան կը ներկայացնէ ի քննութիւն եւ ի վաւերացումս:

- Յօդ. 11.**— Տնօրէն խորհուրդը կը վարէ ընկերութեան գործերը ազգային վարչութեան կողմէ հաստատեալ կազմական կանոնադրին տրամադրութեանց համաձայն:
- Յօդ. 12.**— Տնօրէն խորհուրդը կը բաղկանայ 5—7 անդամներէ, որք գաղտնի քուէով կ'ընտրեն իրենց դիւանն ու գանձապետն:
- Յօդ. 13.**— Տնօրէն խորհրդոյ պաշտօնը կը տեւէ մէկ տարի, եւ անդամները կ'ընտրուին իրենց:
- Յօդ. 14.**— Տնօրէն խորհրդոյ անդամք հաւաքաբար եւ անհատապէս պատասխանատու են ընկերութեան վերաբերեալ դոյլից եւ դրամոց:
- Յօդ. 15.**— Ընկերութեան Հիմնադիր ժողովն ու Տնօրէն խորհուրդն ունին մէկ մէկ ատենադրութեան տուժար, յորում կ'արձանագրուին ժողովոյ որոշումներն, ինչպէս նաեւ մի սնտուկի տուժար, յորում կը նշանակուին բոլոր ելմտական գործողութիւնք առանց բացառութեան, որոշման եւ թուադրեալ Ազգ. Պատրիարքարանի կողմէ:
- Յօդ. 16.**— Ընկերութեան տարեկան հասուցից մինչեւ 10 0/0 պահեստի յատկացեալ է, Ընկերութեան նպատակին յարատեւութիւնը ապահովելու համար:
- Յօդ. 17.**— Ընկերութեան գործածելի դրամէն մինչեւ 1000 դրոշկընայ տրամադրելի մնալ գանձապետին քով, առօրեայ ծախուց համար. իսկ աւելին՝ ինչպէս նաեւ պահեստի գումարն՝ յանուն ընկերութեան կը յանձնուի ապահով դրամատուն մը՝ Պատրիարքարանի գիտութեամբ եւ առանց անոր եւ հիմնադիր ժողովի գիտութեան եւ որոշման ո'հեւ գումար մը չէ կարելի առնել դրամատունէն:
- Յօդ. 18.**— Թէ հիմնադիր ժողովոյ եւ թէ՛ Տնօրէն խորհրդոյ գումարմանց մէջ, Ընկերութեան նպատակին վերաբերութիւն չունեցող խնդրոց վրայ վիճաբանութիւնք բացարձակապէս արգելեալ են:
- Յօդ. 19.**— Ընկերութեան հիմնադիր ժողովի անդամներն պարտին ըլլալ 25 տարեկան, ոեւէ յանցանքով դատապարտուած չըլլալ, եւ քաղաքական իրաւունքներէ ըստ օրինի զրկուած չըլլալ:
- Յօդ. 20.**— Երբոր ընկերութեան անդամոց թիւը տասնէն պակասի իջնէ, յայնժամ ընկերութիւնն լուծեալ պիտի համարուի, եւ Ընկերութեան վերաբերեալ գոյք, դրամ եւն. պիտի դրաւուի Ազգ. վարչութեան կողմէ՝ ընկերութեան բարեգործական նպատակին համաձայն գործածուելու համար, ըստ 14 ըդ. յօդուածոյ կազմական կանոնադրի:
- Յօդ. 21.**— Ընկերութեան հիմնական եւ կազմական պայմանաց մէջ չի կրնար ո'հեւ փոփոխութիւն մտնել, առանց կեդրոնական վարչութեան հաւանութեանը:
- Յօդ. 22.**— Ընկերութիւնն պարտաւոր է ըստ ամենայնի համակերպիլ Ազգային կեդրոնական վարչութեան կողմէ հաստատեալ կազմական կանոնադրին տրամադրութեանց:


Խ Ա Ս Գ Ի Ի Ղ Ի Ա Ղ Գ Ա Տ Ա Խ Ն Ա Մ Ը

Միակ բարենպատակ մարմինը, որ կը պահէ ցարդ իր գոյութիւնը եւ գովելի ձեռներեցութեամբ կը շարունակէ գործել շնորհիւ իր եւանդուն անդամ-անդամուհիներու անձնուէր ջանքերուն, այն ալ իրագործելի Աղքատախնամն է որ իր յիսնամեայ գործունէութեան յոբելանը տօնեց 1929 ին մասնաւոր հանդիսութեամբ մը: Այս առթիւ հրատարակեց նաեւ գրքոյկ մը որ կը պատկերացնէ այս մարմնոյն կիսադարեան օգտակար ու բարերար ծառայութիւնը հանդէպ զիւրին կարօտեալներուն ու հիւանդներուն: Աղքատախնամը հաստատուած է 1878ին դարձեալ Տ. Ներսէս Պատրիարքի խրախուտանքներուն շնորհիւ: Իր առաջին կազմութենէն սկսեալ մինչեւ այսօր կը շարունակէ անձանձիր Աւետարանի բարի Սամարացիին մարդասիրական դերը մատակարարելով կարօտեալին հաց եւ սնունդ ու հիւանդին դեղ ու դարման: Ան դժբախտ օրերուն իսկ պահապան հրեշտակը եղած է Խասգիւղի մէջ եւ անձնուրաց նուիրումով մը հասցուցած է ու կը հասցնէ միշտ իր նիւթական ու բարոյական օժանդակութիւնը թաղին բոլոր այն անկիւնները, ուր որ անհրաժեշտ պէտք մը կը ներկայանայ՝ անօթի մը կշտացնելու, ցուրտէն սառելու մօտ գտնուող մը տաքցնելու, կեանք մը փրկելու, հիւանդ մը բուժելու:

Գերազանցապէս մարդասիրական եւ աղքատանուէր ոգիով մը օժուն այս մարմինը կ'արժէ եւ պէտք է որ քաջալերութիւն գտնայ բոլոր թաղեցի եւ ոչ թաղեցի բարեւէրներու կողմանէ, աչքի առջեւ ունենալով որ, ազգակ մը եղած է թաղին կարօտեալին ու չբաւորին արցունքները սրբելու վսեմ գործին:

Գոհունակութեամբ լսեցինք թէ, այժմէն իսկ պատրաստ ունի ծմբուտան ածուխը, բաժնելու համար չբաւորներու ծմբան խստաշունչ օդերուն:

Աղքատախնամ մարմինը օգտակար ըլլալու եռանդին մէջ այնքան յառաջ գացած է որ, իսկապէս գնահատելի իր այս ձեռնարկէն դուրս, աղքատիկ տղոց ալ պաշտպան հանդիսացած է եւ ուսման սէրը ջամբել տալու համար Ս. Ներսէսեան վարժարանի 11 կարօտ ուսանողներու գրեմական պիտոյքը եւ անոնց հագուստ ու կապուստը հոգացած է:



ԼՈՂՏՈՆՍՈՐՆՍԱԿ ՆԵՐՍԷՍ ՊԷՅ ԿՌՈՒՂԷՆԿԵՍՆ
(Բարերար Խասգիւղի Աղքատախնամի)

Ուրախութեամբ կ'արձանագրենք այս էջերուն մէջ Լոնտոնաբնակ Ներսէս Պէյ Կիւլպէնկեանի այն գեղեցիկ ժէսթը եւ օրինակելի ձեռնտուութիւնը, որով գնահատած է այս Մարմնոյն անձնուէր գործունէութիւնը ու կարեւոր գումար մը յատկացուցած է տարուէ տարի, ի քաջալերութիւն՝ այսպէս երախտապարտ թողլով Խասգիւղի կարօտ-

եալները, որոնց շրթունքները աղօթքի սրտաբուխ մըր-մունջներ ունին միշտ հանդէպ իրենց Բարերարին:

Բոլոր այս պարագաները պատկերացած ըլլալով, աղքատախնամի յիսնամեայ յոբելեանին առթիւ տրուած սեղանին վրայ Տիար Յարութիւն Աճէմեանի կողմէ կարդացուած տեղեկագրին մէջ, ի ստորեւ կը հրատարակենք զայն իր կարեւորութեանը պատճառաւ:

Ամենապատիւ Սրբազան Պատրիարք Հայր

եւ յարգելի ներկաներ

Ես ալ իմ կարգին Չեզի պիտի խօսիմ թուանշաններու լակոնիկ ոճով, որք ամէնէն աւելի կառինքնին հանրութեան թանկագին վստահութիւնը, որու պէտք ունին ազգային մարմիններ եւ նա մանաւանդ աղքատախնամները, որք իրենց գոյութիւնը կը պարտին ազնիւ եւ բարի սրտերու նուէր լուծանքուն:

Աղքատախնամս վերահաստատուեցաւ դեռ շատ մօտիկ թուականի մը մէջ, հազիւ երկու տարուոյ գոյութիւն ունի՝ եւ ուրախ եմ յայտարարելու թէ՛ ան արդէն կը վայելէ հանրութեան կատարեալ վստահութիւնը, ինչ որ կը թեթեւցնէ մեր բեռները, մեզի պատճառելով հաճոյքներու քաղցրագոյնը:

Սկսած օրերնիս լուծեալ աղքատախնամէն իբր դրամագլուխ մեզի կտակուած 1884 թուակիր կնիք մը՝ մետաղեայ պնակ մը եւ Ռումէլի վիճակահանութեան թուղթի մը հետ՝ Խասգիւղի վայելած ի հնուց անտի բարի համբաւը միայն փոխանձուեցաւ մեզի:

Խանդով եւ եռանդով կարօտեալներու Հօր Աստուծոյ ապաւինելով գործի լծուած. սկսանք մօտենալ վէրքերու որք խորունկ էին, եւ այսօր ուրախ եմ յայտարարելու որ

զանոնք դարմանեցինք ըստ կարելոյն եւ համարձակ կը մտնեմ իմ հաշիւներուս մէջ. որք շատ համառօտ են եւ պերճօրէն խօսուն:

Առանց խորութեան Աղքատախնամս գործած է լայնախոհ ոգիով մը, նաեւ իր օգնութիւնը եւ օժանդակութիւնը տարածած է առ հասարակ ամենազգի կարօտեալներու:

Աղքատախնամիս վերահաստատուած թուականէն 1927 Ապրիլ 8. 1929 Փետր. 28, քսան եւ երեք ամսուան ընթացքին 13 անչափահաս մանուկներ, 20 կին եւ 28 աչր վրկայեալ կարօտ հիւանդներ իր միջոցներով ազգային եւ պետական հիւանդանոցներ ղրրկած է, որոնց մէջ կը գտնուին նաեւ թուրք հայրենակիցներ:



ՅՍ.ՐՈՒԹԻՒՆ Ա.ՃԷՄԵՍ.Ն.

Այն ժամանակամիջոցին մէջ 12 հիւանդկախ կարօտեալներ իր նպաստընկալը արծանագրելով, մինչեւ ցարդ որոշ գումար մը կը վճարէ ամսէ ամիս իբր հացագին. նաեւ 11 կարօտ ուսանողներ Աղքատախնամի սան արծանագրելով ներսէսեան Ազգ. վարժարանին մէջ կ'ուսանին, որով իբր ամսաթոշակ կը վճարէ Պատ. Թաղականութեան որոշ գումար մը, ինչպէս որ Աղքատախնամիս Յիսնամեայ Յորելինական յիշատակարան գրքոյքին մէջ հրատարակուած հաշուեկշիռին մէջ բացառապէս կը տեսնուի ամիսփութմը մեր գործունէութեան:

1927 Ապրիլ 8էն 28 Փետր. 1929 մուտք 1440,43

1927 Ապրիլ 8էն 28 Փետր. 1829 ելք 1306,58

Պատրաստ դրամ սնտուկ 133,87

Գումար 1440,43

Աղքատախնամս միջին հաշուով 45-60 ոսկի ամսական ելք մը ունի անհրաժեշտ պէտքերու, որուն փոխարէն ոեւէ շարժուն եւ անշարժ եկամուտ մը չունի, այլ ունի միայն հայ Ազգին բարերարներու ազնիւ սիրտը որ անսպառ զանձ մ'է:

Աղքատախնամս իր դժուարին դերը ի գլուխ հանելու միջոցին, երբ կը յիշատակէ ազնիւ նուիրատուութեանց օժանդակութիւնը, չի կրնար անտես առնել Աղքատախնամիս պատուակալ նախագահ եւ Գալֆեան որբանոցի ժրաշան եւ անձնուէր մօր Աղաւնի մայր. Բէօսէեանի բարոյական ու նիւթական օժանդակութիւնը որով դրական կերպով կարտայայտուի թաղիս 10 տուն կարօտեալներու երկարատեմէ ի վեր իր խօհանոցէն օրական մէկ անգամ կերակուր տալով, ինչ որ մեզ համար խրախոյաներու ամէնէն գնահատելին ու թանկագինն է:

Նաեւ խորին շնորհակալութիւններ Լօնտօնաքնակ Ներսէս Պէյ Կիւլպէնկեանի՝ որ նկատի ունենալով թաղիս կարօտեալներու վիճակը, առ ի քաջալիրութիւն Աղքատախնամիս տարուէ տարի 100 ոսկի նուիրատուութիւն մը կընէ, եւ Աղքատախնամս ալ առ ի երախտագիտութիւն զինքը Աղքատախնամիս բարերար անուանած եւ որոշած է տարուէ տարի իր սիրեցեալ զաւկին՝ յաւէտ ողբացեալ Պօղոսիկի եւ Կիւլպէնկեան ազնուատոհմ գերդաստանի ընդհանուր ննջեցելոց հոգւոյն Ս. Պատարագով մը արտայայտուի:

Այս պահուս խղճի ամենանուիրական պարտք կզգամ իմասգիւղի Աղքատախնամ մարմնոյ կողմէ՝ մեր մաղթանքները ուղղել, թող երկա՛ր ու երկա՛ր ապրի Հանրապետական Թուրքիոյ ազատարար Վսեմ. Մեծ Կազի Մուսթաֆա Բէմալ փաշա եւ իր ազատամիտ ու լայնախոհ Գործավարներու խորհուրդը՝ որ իրենց հովանաւորութեան տակ կը պահեն բոլոր բարեգործական մարմինները, պաշտպան ըլլալով չքաւորին դպրոցներ տալով անուս սերունդին եւ ըլլալով միանգամայն բարեգութ հայր ծնողագործկ որբին,

Շնորհակալութիւն նաեւ Ձեր Բարձր Ամենապատուութեան՝ որ ինչպէս ուրիշ տարիներ, նոյնպէս այս օր ալ Աղքատախնամիս Յիսնամեայ Յոբելեանին սիրայօժար եկաք Ս. Պատարաք մատուցանել եւ նախագահել սոյն պատմական սեղանին:

Նուիրական պարտք մը ունինք հանդէպ Պօլսոյ հայ մամուլին որ ամէն առթիւ հիւրընկալեց մեր ազդերը ձրիօրէն եւ իր խրախուսող տողերով քաջալեր հանդիսացաւ քարեսէր հայ հասարակութեան համակրութիւնը ապահովելով Աղքատախնամիս ի նպաստ:

Շնորհակալութիւն նոյնպէս բոլոր հոս ներկայ ազնիւ անձանց՝ որք մասնակցելով սոյն կրօնական արարարողութեանց յարգեցին յիշատակը բարի անձնաւորութեանց՝ որք ոչ եւս են:

Վերջացնելով համարատուութիւնս կ'աւելցնենք թէ մեր յոյսը Նախախնամողին եւ հայ Ազգին քարեսէր անհատներու նուիրելիք անսպառ գանձին վրայ դնելով պիտի շարունակենք մեր ուղին Աղքատաց ծառայելու խորունկ մխիթարութիւնը միայն զգալով եւ կը մաղթենք որ մեր յարգելի յաջորդներ, շարունակեն Աղքատախնամ մարմնոյ սոյն Աստուածահաճոյ գործի եւ յաջողին օր մըն ալ կատարել զիւզիս Աղքատախնամին Հարիւրամեայ Յոբելեանը:

Աղքատախնամի ներկայ կազմը հետեւեալն է՝

- | | |
|-----------------------|---------------|
| Քոյր Մարիամ Քեօսեեան | Նախագահ |
| Յարութիւն Անեմեան | Ա. Ասենապետ |
| Սօդոմոն Գարաօղլանեան | Բ. Ասենապետ |
| Արսաբէս Եիրիբեան | Գանձապետ |
| Ստեփան Ուննեան | Ա. Ասենադպիր |
| Սիմօն Արսլանեան | |
| Ժիրայր Ճեզվեհեան | |
| Տիկ. Արաբի Գափամանեան | |
| » Սիրանոյշ Գարագաբեան | Հիւանդի հսկիչ |
| » Արմենուհի Արապեան | Բ. Ասենադպիր |
| » Ռօզ Կիւլպէնկեան | Հիւանդի հսկիչ |
| » Եպրաբէս Գափամանեան | Հիւանդի հսկիչ |
| Օր. ԱՏՐԻՆԷ ՖԵՆԷՐԵԵԱՆ | |

ՀԱՅ ԹԱՏՐՈՆԸ ԵՍՍԳԻՒԴԻ ՄԷՋ

Հոն ուր մտաւոր յառաջդիմութիւն եւ ժամանակին պահանջմանց գիտակցութիւնը կայ, բնական է որ պէտք է ունենայ նաեւ իր Թատրոնը: Խառնուելով ալ ունեցաւ այդ մասին նախանձախնդրութիւն մը եւ տիրացաւ անոր, երբ մեծ զարկ կը տրուէր Հայերէն ներկայացումներ տուող Թատրոնի: 1855ին կը բացուի Խառնուելի մէջ Հայ Թատրոնը. որ կ'սկսի մրցիլ Օրթագիւղի Թատրոնին:



ԹՈՎՄԱՍ ԹԵՐԶԵԱՆ

1858ին Առաքել Ալթունտիրրիի նախածնունդութեամբ կը կազմուի հայ Թատրոնը Խառնուելի մէջ, ուր քանի մը հայերէն ներկայացումներ կը տրուին. բայց որովհետեւ Կառավարութեան արտօնութիւն չէր առնուած, կը դադրի գործելէ: Խառնուելի երիտասարդութիւնը չի վհատիր սակայն, ու անմիջապէս կը միանայ Օրթագիւղի հայ Թա-

տերական ընկերութեան, աւելի շքեղ ներկայացումներ տալու համար:

Այդ թուականին Առաքել Ալթունտիւրրի, (1840-1886) երբ Խասգիւղի Թատերական խումբին զլուխը կանցնի, պատանի մըն էր 18 տարեկան: Նոյն տարին Վենետիկի Մուրատ Ռափայէլեան Վարժարանի ընթացաւարտներէն



ՄԿՐՏԻՉ ԱՃԻՄԵԱՆ

Պոլիս կուզան Թովմաս Թերզեան, Մկրտիչ Աճէմեան, Սրապիոն Թղլեան, որոնք եւս ռանդով կը փարին այս Թատերական գործին իբր հեղինակ, թարգմանիչ, եւ նոյն իսկ իբր դերասան, ինչպէս կը յիշէ Հրանտ Ասատուր 1901ի Ընդ. Օրացոյցի «Հայ Պատրիարքներու» Պատմական ուսումնասիրութեան մէջ:

1886ին գիւղին Ազգ. գեղեցիկանատան կից Սրճարանին վարձակալը, Նշան աղա,

Թատերաբեմ մը կը շինէ ներկայացումներ սարքելու համար, բայց ժողովուրդը գայթակղական ձեռնարկ կը համարի Սրճավայր նկատուած Գերեզմանատան կից այսպէս Թատերաբեմի մը կազմութիւնը ու արգելք կըլլայ:

ՉՅՈՒՍԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

Հին ատեններ, երբ տպագրութիւնը այնքան ընդարձակ ծաւալ գտած չէր, գրասէր Եկեղեցականներ Եկեղեցիներու հովանիին ներքեւ ձեռագրաւ կ'ընդօրինակէին կարեւոր Բարեպաշտական ու Կրօնական երկեր: Տօքթ. Թորգոմեան այս մասին սա տեղեկութիւնները հաւաքած ու հրատարակած է Հանդէս Ամսօրեայի 1927ի Թիւերուն մէջ: Գալուստ Վարդապետ Ամասիացի 1823 Մայիսին կ'ըն-

դօրինակէ ընդ հովանեաւ Ս. Սեպիանոսի «Բժշկարան» մը, որ այսօր Տօքթ. Թորգոմեանի սեփականութիւնը եղած է:

Խասգիւղի մէջ 1834ին ընդօրինակուած է, — որու կողմէ յայտնի չէ— «Օրէնք եւ սովորութիւնք Եփրայեցւոց» անուն ստուար հատոր մը, «Թարգմանեալ յիտալացւոց լեզուէ ի հայ Բաղբառ, աշխատասիրութեամբ հօր Իգնատիոսի Վարդապետի, յաշակերտէ Տեառն Մխիթարայ Վարդապետի Աբրահայր կոչեցելոյ, յամի Տեառն 1760, իսկ ըստ հայոց ՌՄԹ»:

Խասգիւղի Եկեղեցւոյ Աթոռակալ Տ. Կարապետ Գահանայ 1837 Ագոստոս 27ին կ'ընդօրինակէ «Նէոֆիթոսի Գիրք ճակատամարտութեան»ի հայերէն թարգմանութիւնը, որ ներկայիս կը գտնուի Մխիթարեանց Վիէննայի Վանքը: (Մայր ցուցակ հայերէն Ձեռագրաց, Վիէննա, Հ. Յ. Տաշեան, էջ 937): Սոյն Գիրքին ուրիշ մէկ ընդօրինակութիւնը տեսած ենք Պատր. Փոխանորդ Տ. Սմբատ Ս. Եպիսկ. Գազազեանի մօտ, որ զայն զրկած է Երուսաղէմի Վանքին Մատենադարանը:

Ցուցակ կանոնագրոց, հեղինակ Առաքելօղլու, Խասգիւղ, ի թուին հայոց ՌՄՀ= 1270+551=1821 ձեռագիրը կը գտնուի Բերայի մատենադարանը:

ՀՍՅ ՀՈՌՈՄՆԵՐ ԽԱՍԳՒՐԻՂԻ ՄԷՉ

Քանի որ Խասգիւղի առաջին գաղութը կազմած է Ակնէն եկած Գաղթականներ, եւ քանի որ Ակնայ մէջ կը գտնուէին նաեւ հայ Հոռոմներ ալ. ասոնք կրնան խառնուած ըլլալ այդ գաղթականութեան, այս տուեալներով բնական է թէ Խասգիւղի մէջ կը գտնուէին հայ հոռոմներ: Այս մասին Տօքթ. Թորգոմեան կրսէ որ, (Տես հանդէս Ամսօրեայ, 1927 տարի, էջ 600-607) կերեւի Խասքէօյի մէջ ալ կային հայ հոռոմներ, որովհետեւ գիւղին արեւելեան ծովազրին վրայ գտնուած Յունաց Եկեղեցիին բակը կան հայերէն արձանագրութիւններով Տապանաբարեր, որոց թուականները կը վերաբերին անցեալ դարուն:

ՏԱՐԵԳՐԱԿԱՆ ՀԱՄԱՌՕՏ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Նազրը Հովուեան Սարգիսի հրամանաւ Խասգիւղի Ս. Ստեփանոս Եկեղեցւոյ խուցը կը հաւարուին Լաթիֆեան Յովաննէս, Տէմիրճիպաշեան Գէորգի որդի Գալուատ, Ումուրճանեան Երամ, Բուպիյէխանլը Գրիգոր, Պոյաճենց Աւետիս, Թիւլպէնտճի Մ- Յովսէփ եւ Յանձնաժողով մը կը կազմեն գիւղին Սալիանի տուրքը ժողովելու համար բընակիչներէն: Հին առեւտրային տուրքը գանձելու համար համայնքներու ներկայացուցիչներուն յանձնարարութիւն կը ըլլար:

— 1823ին Ս. Ստեփանոս Եկեղեցւոյն եկեղեցականներն (Թաղ. Խորհուրդ) էին Մհտս, Համբարձում, Մհտս. Յակոբ, Աբրահամ եւ Պաղտիկ Աղաներն:

— 1819ին Պատրիարքարանի Ազգ. ժողովը պաշտօնապէս կորոշէ որ Խասգիւղի մէջ 8 քահանայք մնայուն կերպով պաշտօնավարեն:

— 1894ին Օգոստոսին հրդեհ մը կը ծագի Խասգիւղ ու կայրի 75-80 տուն ու 432 անձ հացակարօտ վիճակ մը կուենան: Կարօտելոց օգնութեան համար Եղիա Շահպազի զխաւորութեամբ կը կազմուի յանձնաժողով մը:

— Խասգիւղի Թաղ. Խորհուրդը 1894 Ապրիլ 25ին Գանձանակի շրջաբերութեան արտօնութիւն կը խնդրէ Պատրիարքարանէն՝ 18 տարիներէ ի վեր գոյութիւն ունեցող Աղբատաց Խնամակալութեան համար եւ 1897 Յունիս 18 թ. գրով մըն ալ կը խնդրէ կնքել որոշեալ չափով եւ զնով Տոմսերը նուիրատուներուն տրուելու համար:

— 1913ին Աբրահամ Բաշա Երամեան գիւղին մէջ ունեցած 5 կոտոր կալուածները կը նուիրէ Եկեղեցիին:

— 1884ին կը հաստատուի Խասգիւղի Ներսէսեան վարժարանի խնամակալութեան ընկերութիւնը, որ 10 անդամուհիներէ բաղկացած Տնօրէն Խորհուրդ մը ունէր՝ ընդ նախագահութեամբ Տիկ. Աննա Էսայեանի:

ԽՍ.ՍԳՐԻՂԻ ԹԱՂԱԿԱՆՈՒԹԵԱՆՑ ՇՐՋԱՆԸ

Խասգիւղի Թաղին մատակարարութիւնը երկու զխաւոր շրջանի կը բաժնուի: Սահմանադրութենէ առջի շրջան ու Սահմանադրութենէ վերջի շրջան:

Խասգիւղ, ներկայ հարիւրամեակին սկիզբը բնակավայր եղած էր Ամիրաներու, բայց Ս. Ստեփանոսի Տաճարը բարձրացած առեւտրային Եկեղեցւոյ մատակարարութիւնը կը կատարուէր Եկեղեցականական դրութեամբ, երբ հետզհետէ հաստատուեցան հոն Պետութեան սեղանաւորութեան մէջ կամ իբր հայթայթիչ դիրք ունեցող անձեր, որոց մէջ ամենէն կարեւոր տեղը կը գրաւէր Գէորգ Պէյ Երամեան՝ որ թէ Եկեղեցւոյ մատակարարութիւնը եւ թէ Տնանկաց մատակարարութիւնը ուղղակի իր եւ իրեն գաղափարակից քանի մը երեւելիներու հսկողութեան տակ առաւ Միւրթիկի հանգամանքով ու երեք հոգիէ բաղկացեալ Եկեղեցականներու յանձնեց առօրեայ մատակարարական գործը: Այս վերջինները օրը օրին կարծանագրէին ծախքերն ու հասոյթները եւ տարին անգամ մը հաշիւ կուտային Միւրթիկի Ամիրաներու, որոնք կը հշդէին Եկեղեցւոյ բացը, եթէ կար, ու ամբողջովին կը գոցէին:

Այս վիճակը տեւեց 1831էն մինչեւ 1856, ձեզայիրեան Մկրտիչ Ամիրայի փառքի օրերն էին եւ ինք միւս Ամիրաներէն աւելի ուսումնասէր ու յառաջդիմական ոգի մը կը կրէր եւ քաջալերուած Տատեաններու օրինակովը, խորհեցաւ փայլ մը տալ Խասգիւղի Ներսէսեան Վարժարանին: Առաջին անգամ ինք հաստատեց Ֆրանսերէն լեզուի դասախօսութիւնը նոյն Վարժարանին մէջ՝ վարձատրելով յառաջադէմ ուսանողները ու այսպէս կը պարտաւորէր միւս Ամիրաները, որ փոխանակ իրենց գաւակներուն համար առանձին Ուսուցիչներ պահելու, զրկեն իրենց Ուսուցիչներն ու գաւակները Ազգ. Վարժարան, որպէս զի աղբատին գաւակներն ալ օգտուին անոնցմէ:

Այս առաջարկին ամէնէն առաջ համակերպեցաւ Գէորգ Պէյ, իր երկու զաւակները, Աբրահամ Բաշան եւ Երամ Պէյը, տակաւին պատանի, ղրկելով Ազգ. Վարժարան իրենց մասնաւոր ուսուցիչներով :

Այս կարգադրութիւնը երկար չի տեւեց Ամիրաներու մէջ ծնունդ առած Մհակառակութեան հետեւանքով, բայց եւ այնպէս Ներսէսեան Վարժարանի յառաջդիմութեան շրջանը սկսած էր եւ քանի մը տարի յետոյ, երբ 1860ին Սահմանադրութիւնը հռչակուեցաւ, աւելի մեծ կարելորութիւն ստացաւ եւ ուշադրութիւն գրաւեց Կրթական գործը, բայց ձեզայիրլեանի աստղը կը խաւարէր հետզհետէ ու տարի մը յետոյ կը փակէր ան իր աչքերը յաւիտենապէս : Փակուած էր այլեւս Ամիրայութեան շրջանը : Ժողովուրդը իր քուէով կընտրէր իր Թաղ. Խորհուրդը, որ Օրէնքի սահմանին մէջ գծուած եղանակով մը կը հոգար Թաղին պէտքերը :

Այս Թաղական Խորհուրդները 1863էն սկսեալ պաշտօնավարած են, երբ 1874ին Ներսէս Վարժապետեան ընտրուեցաւ Պատրիարք եւ աշխատեցաւ թաղային մատակարարութիւնը եւ Ներսէսեան Վարժարանը յանձնել այնպիսի ձեռքերու, որ այդ հաստատութիւնը դառնայ Ազգին երկրորդական կարելոր Հաստատութիւններէ մէկը : Իրմէ զատ համբաւաւոր Տ. Գէորգ Բահանայ Արծրունի սկսած էր մեծ յարգ վայելել գիւղին ամէն շրջանակներուն մէջ ու կը հովանաւորէր դպրոցական գործը եւ կը դասախօսէր եւ Ներսէս Վարժապետեանի ջանադրութեամբ հոն կը հիմնուէր դարձեալ Նուպար-Շահնազարեան Վարժարանը, որ մասնաւոր փայլ մը կուտար Կրթական գործին :

Այս վիճակը տեւեց մինչեւ 1880, երբ Ներսէս Պատրիարք թէեւ ողջ, բայց փոխադրուած Օրթագիւղի իր բնակարանը, հոն կը դարմանուէր :

Աստին Խասգիւղի փայլը բոլորովին չէր նսնմացած ու տակաւին կային Թաղին մէջ Եկեղեցւոյ եւ Վարժարանի մատակարարութեան հոգածու անձեր, որոցմէ Տօքթ.

Միրրան Արծրունի, Ռուբէն Պուլկուրեան, Ռէթէոս Թաղէոսեան, Նիկողոս Թիւլպէնտեան, Պօղոս Բէրէստէճեան, Միմօն Գաբամահեան, Տիգրան Հիւնքեարպէյէնտեան կը կարգուին Հոգաբարձու եւ Թաղ. Խորհրդոյ անդամ :

Այդ թուականներուն հոն հաստատուած էին արդէն Կարապետ Ինճիճեան (հայր Ինճիճեան հարազատներու), եւ Յակոբ Ալթունաւիւրրի, Ասոնք հետզհետէ պաշտօնա-



ԵՂԻԱ ՇԱՀԱՊԱՂ



ԿԱՐԱՊԵՏ ԹԻՒՆԱՅԵԱՆ

վարեցին, իսկ 1882էն յետոյ սկսաւ Եղիա Շահապաղի Թաղ. Խորհրդականութեան շրջանը, որ մէկ քանի տարի յետոյ ընդհատուեցաւ տխուր դէպքով մը : Եղիա Շահապաղ ապօրէն կենակցութենէ մը ծնած զաւակներու տուած ըլլալով օրինաւոր ծննդեան վկայական մը, ոտնձգութիւն կ'ըլլար օրինաւոր ժառանգորդներու իրաւանց : Յարութիւն Պատրիարք Վեհապետեան նոր պաշտօնի գլուխ եկած էր, երբ իբրեւ եկեղեցական առանձնաշնորհուհներու պարագայս Դատական Նախարար ձէպտէթ փաշայի հետ կը վիճարանէր եւ կը

մերժէր ի սպառ Խասգիւղի Թաղ. Խորհրդոյ Վկայականք :
Եղիա Շահպազ ի վերջոյ ընդունեց իր սխալը եւ Նուր-
րեան Վարչութեան օրով պաշտօնանկ ըլլալով, ժամա-
նակաւորապէս զրկուեցաւ ընտրելիութեան իրաւունքէն :

Այդ թուականէն յետոյ Թաղին մէջ բնակող կարեւոր
անձեր, ինչպէս Գէորգ Տէմիրճեան, Յարութիւն Տէմիրճի-
պաշեան, Սարգիս Պէրպէրեան, Յակոբ Սարաճեան, Կարա-
պետ Տ. Բարսեղեան պաշտօն ստանձնեցին. բայց ասոնց
հետ կար ուշիմ եւ բանիբուն Կեսարացի մը, Կարապետ
Թիրեաքեան, որ առեւտրական հրապարակի վրայ ալ յարգ
ունէր եւ Թաղին մատակարարութիւնը կանոնաւոր վիճա-
կի դրաւ եւ յետոյ երբ Ազգ, Իշխանութիւնը արտօնեց
Եղիա Շահպազի պաշտօնավարութիւնը, Կարապետ Թիր-
եաքեան աջակից եղաւ իրեն եւ օգտակար գործունէու-
թիւն մը ունեցաւ Խասգիւղի մէջ,

Նուպար-Շահնագարեան Վարժարանը փակուած էր,
Չերազ, Պէրպէրեան ու Տէմիրճիպաշեան հեռացած էին
Թաղէն, Խասգիւղ անկումի շրջան մը կանցնէր հետզհետէ :
Նախնեաց սերունդէն մնացողներ ալ կը հեռանային Թաղէն,
Սրբուհի Մայրապետին մահուամբ Որբանոցի գործն ալ նը-
սեմացած էր, բայց կային Թաղին մէջ տակաւին հոգածու ան-
ձեր որոնք կաշխատէին պահել Խասգիւղի անցեալ փայլը :

Ներսէսեան Վարժարանը վերաշինող Բարերար մը
հարուած էր, յանձին Թորոս Բարաղամեանի ու Թաղը կը
պահէր իր հմայքը, երբ 1896ի դէպքը պայթեցաւ այնքան
արհաւիրալից կերպով, վեր ի վայր շրջելով ամէն բան
եւ հարկադրելով շատերը Խասգիւղը ձգել ու հեռանալ :
Քանի մը օրուան մէջ ամայացած էր Թաղը, շատեր ժա-
մանակաւոր կերպով եւ կամ մշտնջենապէս հեռացած էին
Թաղէն : Եկեղեցւոյ Քարոզիչ Տ. Եզնիկ Եպ. Ապահունի ծանր
ամբաստանութեամբ ձերբակալուած ու բանտարկուած էր
եւ կը լսուէր Թաղին մէջ թէ մահուամբ պիտի պատժուի,
մինչդեռ Խասգիւղի մէջ ոչ մէկ յեղափոխական շարժում

գոյութիւն ունէր եւ Թաղէն դուրս պատահած դէպքերն
էին որ արձագանք կուտային : Թաղին մատակարարու-
թիւնն ալ ցրուած, կարգը խանգարուած ու Վարժարանը
փակուած էր : Քանի մը սրտցաւ Թաղեցիներ, Տօբթ. Յա-



ՏՕԲԹ. ՅԱՆՈՒ ՔԷՄՂԱՃԵԱՆ

կոր Քէմհանեանի նման, ոստիկանութենէն ճանչցուած
անձեր, կը հանդիպէին Եկեղեցի ստիպողական գործոց ըն-
թացք տալու համար : Իսկ երբ դէպքին տպաւորութիւնը
ջրնջուեցաւ եւ ընդհանուր ներում հրատարակուեցաւ ու

ատեն մը վերջ Պատր. ընտրութիւն ալ տեղի ունեցաւ, Ազգ. Իշխանութիւնը փափաք յայտնեց պատասխանատու Մարմին մը կազմել խասգիւղի համար ու ընտրեց առժամեայ Խորհուրդ մը, որու անդամներն էին Սեպուհ Բլատեան, Պետրոս Փափագեան, Տրթ. Յակոբ Բէմհասեան, Յակոբ Մխիթարեան, Մինաս Սիոսեան, Յովակիմ Հիւսէյիմ-ճեան, Գրիգոր Ադամեան, Չաքար Ճանիկեան եւ Գաբրիէլ Պալեան.

Այս Մարմինը վերակազմեց Թաղը իր Եկեղեցիով ու Վարժարանով ու գործերը դրաւ ընկալնուն վիճակի մէջ. Թէպէտ Թաղը նսեմացած ու աղքատացած, սակայն իր սակաւաթիւ բնակիչներով շարունակեց պահել իր գոյութիւնը: 1904ին կը պաշտօնավարէ նոյն ջանադրութեամբ նոր Թաղ. Խորհուրդ մը, որու կ'անդամակցին Եղիա, Շահպազ, Գառնիկ Հայկեան, Պետրոս Փափագեան, Կարապետ Թիրեաքեան, Գրիգոր Ադամեան, Մկրտիչ Սարբեան, Ալիքսան Պալեան, Յովսէփ Մէրտունեան եւ Գրիգոր Պալըզճեան: Այս վիճակը տեւեց մինչեւ 1908, երբ Օսմ. Սահմանադրութիւնը հռչակուեցաւ ու ամէնուն սրտին մէջ ոգեւորութիւն, ապահովութիւն եւ վստահութիւն տիրեց եւ շարունակուեցաւ 5-6 տարի, երբ Ընդհանուր Պատերազմը եկաւ վերստին խանգարել Թաղին խաղաղութիւնը ու Ս. Ստեփանոսի հոյակապ Տաճարը վերածուեցաւ զինուորական կայանի, մերկանալով իր գարդերէն, մնացող Թաղեցիներէ զինուորական տարիքի մէջ գտնուողներ զինուոր գացին ու դարձնալ տիրեց աղքատութիւնը Թաղին մէջ:

Մինչեւ պատերազմի վերջը այս էր կացութիւնը, բայց Թաղեցիներէ հոգածու անձեր երեսի վրայ չէին ձգած Եկեղեցւոյ մատակարարութիւնը եւ տղոց կրթութեան հոգը: Զինադադարին Թաղէն հեռացողները հետզհետէ դարձան եւ սկսաւ Եկեղեցւոյ եւ Վարժարանին համար կազմակերպութիւն մը: Մասնակի նորոգութեամբ վերաբացուեցաւ Ներսէսեան Վարժարանը ու Բողոքականաց Վարժարանը յաճախող տղայք հոն փոխադրուեցան ու յետոյ ձեռնար-

կուեցաւ Ս. Ստեփանոսի նորոգութեան բարեպաշտ ու բարեսէր անձերու նուիրատուութեամբ եւ ջանադրութեամբ Թաղ. Խորհրդոյ եռանդուն անդամոց զլուխ հանուեցաւ նորոգութեան գործը ու այդ հոյակապ Տաճարը ստացաւ իր նախկին փառաբորութիւնը, ինչպէս գրած ենք այս Յիշատակարանին մէջ իր կարգին:

Այս փառաշուք Տաճարին վերաշինութեան Հարիւրամեայ Յօրեկեանը կը զուգարիպի բարեբաղդ կերպով արդի Թաղ. Խորհուրդին, որու անդամներն են Տիարք Յովհաննէս Կիւլպէնկեան Ատենապետ (հրաժարած), Արտաշէս Շիրինեան Ատենադպիր, Յակոբ Ասատուրեան Գանձապետ, Միրինեան Մանափեան, Տիգրան Յակոբեան եւ Սողոմոն Գարաօլլանեան: Այս Թաղ Խորհուրդը, աջակցութեամբ Յօրեկնական Մասնախումբի



Գ.Ս.Ն.Ի.Կ. Հ.Ս.Ե.Ե.Ս.Ն.

ժրաջան անդամոց, ջանք չի խնայեց արժանապէս տօնեց լու Հարիւրամեակի հանդիսութիւնները: Նախորդ Թաղ. Խորհրդոյ անդամներէն Տիար Գրիգոր Սուրբան, Եկեղեցւոյ օժման հանդիսութիւնները տեսնելով մխիթարուած էր ու կը փափաքէր վայելել նաեւ այս հարիւրամեակը, բայց ճակատագիրը տարբեր տնօրինութիւն ըրած ու Սուրբան դժբախտաբար բաժնուած էր աշխարհէս (10 Փետրեան 1931) զրկուելով այդ մխիթարութենէն, որուն իրաւունք ունէր Եկեղեցւոյ նորոգութեան համար իր տարած այնքան տքնաջան աշխատութեանց համար:

* Կարապետ Թիրեաքեան բացի վերեւ յիշուածներէն, բաւական կարեւոր ծառայութիւններ ունեցած է խասգիւղի

մէջ, կարժէ անոր գործունէութեան գլխաւոր գիծերը ներկայացնել:

Կեսարիոյ Թալաս գիւղացի այս անձը մանուկ հասակէն Պոլիս կուգայ ու իր ծնողքին հետ կը հաստատուի Սասգիւղ: Կարապետ զաւակն է մարմարեայ կոթողներու եւ տապանաքարերու մասնագէտ Հաճի Գէորգ աղայի: Կարապետի հորեղբորորդին է նշանաւոր հայագէտ եւ Պարսկաստանի արքունիքին նախկին բժշկապետ Տօթ: Յարութիւն խան Թիրեաքեան, ըլլալով նաեւ մօր կողմէն ազգական մեծահամբաւ Կիւլպէնկեան Գերդաստանի: Կարապետ կաշակերտի Ս. Ներսէսեան Վարժարանի, դասընկերունենալով Վարժապետեաններ, Պէրպէրեաններ եւն. Ի բնէ ուշիմ Դպրոցի շրջանը աւարտելէ ետքը կը մտնէ առեւտրական ասպարէզը ու քիչ յետոյ իր ձեռներէց ոգիին շնորհիւ կը հաստատէ մանիֆաթուրայի վաճառատուն մը ընկերակցութեամբ Մանչեսթրցի Մանիֆաթուրայի Գործարանատէր Անգլիացիի մը հետ «Կիլքրիսթ-Թիրեաքեան եւ Ընկ.» ֆիրմային տակ: Կարապետ Թիրեաքեան գորգի առեւտուրին մէջ ալ յառաջդիմութիւն ցոյց կուտայ ու այսպէս միջազգային անուն ու դիրք կ'ստեղծէ իրեն:

Թիրեաքեան, որ արդէն Վարժարանէն յաջող ելած էր հայերէն, Թուրքերէն ու Չափագիտութեան մէջ, ինքնագարգացումով կը սորվի նաեւ Անգլերէնը:

Ասկէ կէս դար առաջ կ'սկսի Թիրեաքեանի անհատական ու ազգային գործունէութիւնը Սասգիւղի մէջ: Կը գուրգուրայ այդ Թաղին Եկեղեցիին ու Վարժարանին վրայ ու իր նիւթական ու բարոյական անձնուէր ջանքերը չի խնայեր: 1894ական Թուականներուն երբ Թաղը աղէտահար կ'ըլլայ ժանտախտէ, երկրաշարժէ, Չրգսալընի մեծ հրդեհէն, Թիրեաքեան մեծ օգտակարութիւն ցոյց կուտայ Թաղեցոց ցաւերը մեղմելու համար: Վարած է Թաղականութեան ու Հոգաբարձուի պաշտօններ ու իր գործու-

նէութեան կէտ նպատակի կ'ընտրէ մի միայն Թաղին զարգացումն ու յառաջդիմութիւնը: Թաղեցիին, բոլոր ընտրութեանց մէջ իր բուէն կը կեդրոնացնէ Թիրեաքեանի վրայ: Յաճախ Թիրեաքեանի գործակից եւ ընկերը եղած է Թաղին Երեւելիներէն Եղիա Շահպազ եւ այս երկուքին գործակցութիւնը մեծ օգուտներ յառաջ բերած է: Թիրեաքեան ինք ստանձնած էր Թաղային Սնտուկին պարտուց բարձման հոգը, մասնաւոր ուշադրութիւն կընծայէր Վարժարանին Ուսուցչական կազմին, կարողագոյն ուսուցիչներու նախընտրութիւն տալով: Սն էր որ Եղիշէ Տուրսունեանը, լեզուագէտ եւ ուսեալ նախկին Մխիթարեան Վարդապետը, Տնօրէն Ուսուցիչ կարգած էր Ս. Ներսէսեանի մանչերու բաժնին, իսկ Չանագգալէցի զարգացեալ ու կարող Օր. Սեդրոսեանը՝ Տնօրէնուհի աղջկանց բաժնին:

1880ական Թուականներուն մեծ զարկ կը տրուէր Պոլսոյ մէջ կրթական գործին, Թիրեաքեան բան մը չէր խնայեր Սասգիւղի իմացական զարգացման համար:

Մանկապարտէզի դրութիւնը երբ առաջին անգամ Պոլսոյ Վարժարաններուն մէջ կը ներմուծուէր ձեռամբ մանկավարժ Պ. Սպանդարեանի, զառաջինն Սասգիւղ եղած է որ գրկաբաց ընդունած է այդ օգտաշատ դրութիւնը:

Թիրեաքեան միեւնոյն ատեն հաւատքի ուժեղ զգացումով տոգորուած, նախանձախնդրութիւն ցոյց կուտայ նաեւ Եկեղեցիին ներդաշնակ երգեցողութեանց. կը քաջալերէ Դպրաց Դասերը ու գեղեցիկ ձայն ունեցողները, քահանաներուն մտաւոր զարգացման կ'օժանդակէ ձրիօրէն տրամադրելով անոնց հոգեշահ Գիրքեր ու Հանդէսներ ու կը նուիրէ Եկեղեցիին Եպիսկոպոսական աթոռ մը ու գորգեր:

Թիրեաքեանի տունը կը հիւրընկալուէին բոլոր Բարձրաստիճան հայ Եկեղեցականները, Եսայի Պատրիարք երբ Պոլիս եկած էր Երուսաղէմէ, օրերով հիւրասիրուած է իր մտերիմ Թիրեաքեանի բնակարանը: Մասնաւոր համա-

կրանք մը ունէր նաեւ Շահնազարեան Վարդապետի համար :

Թիրեաքեան ամուսնացած է տոհմիկ ու ազնուական սերունդի պատկանող Օր Տիրուհի Գաբամահեանի հետ, որուն հօրեղբայրը Յարութիւն Գաբամահեան թաղուած է Ղալաթիոյ Եկեղեցւոյ բակը, Տիկ. Տիրուհի Թիրեաքեան եւս հետեւելով իր ամուսնոյն օրինակին, կը վարէ պաշտօններ իբր Խնամակալուհի Ս. Ներսէսեան Վարժարանի եւ Գալֆեան որբանոցի :


Թիրեաքեան Խասգիւղի եւ Գնալըի մէջ ալ Թաղապետական պաշտօններ վարած է ու Խասգիւղի կարօտելոց 1896ին Կալուածատուրքերը բաշխել տուած է իր անձնուէր ջանքերով : Թիրեաքեան ունեցած է զաւակներ, որոց տուած է խնամեալ կրթութիւն մը :

Այս եռանդուն, գործունեայ եւ ձեռներէջ անձնաւորութիւնը Գնալը կը մեկուսանայ իր յոգնաբեկ մարմնոյն կազդուր գտնալու համար ու 1918 Յուլիսին կը վախճանի ու կը թաղուի կղզիին Ազգ. Գերեզմանատունը :

* * *

Ահաւասիկ հոս կաւարտին մեր պատմական տեղեկութիւնները Խասգիւղի եկեղեցւոյ եւ անոր Կրթական ու Բարեգործական հաստատութեանց մասին, զորս ջանացինք ամփոփել ու արձանագրել այս Յիշատակարանիս մէջ : Հարկ կը համարինք խոստովանիլ սակայն որ Խասգիւղի Եկեղեցւոյն մէջ ոչ մէկ արձանագրութիւն կը գտնուէր. ի զուր ժամանակ վատնեցինք զիրեր գտնել, անցեալի մասին, միայն գտանք հին տետրակ մը 1831ի, ուր արձանագրուած էր Եկեղեցւոյ շինութեան առթիւ զնուած նիւթերը եւ անոնց արժէքները : Մեր այս պատմական տեղեկութիւնները քաղեցինք հոս հոն հրատարակուածներէն եւ այս առթիւ օգտուեցանք Մեծայարգ Տըթ, Վ. Յ. Թորգոմէանի ծանօթագրութիւններէն եւ զանազան աղբիւրներէ,

աւելցնելով ասոնց վրայ մեր պրպտումներուն արդիւնքը եղող եւ տակաւին լոյս շտեսած արձանագրութիւններ եւ տեղեկութիւններ :




ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՍ ՄԱՏՐԱՍՏՈՂ
ՅԱ.ԿՈՐ ՎԱՐՃԱՊԵՏԵԱՆ

Գալով լուսանկարներուն, ջանացինք ճոխացնել զանոնք հնար եղածին չափ, առաւելապէս նոր սերունդին հանչցնելու համար այն անձնաւորութիւնները, որոնք իրենց հանրօգուտ ծառայութիւններն ի սպաս դրին եւ օգ-

տակար եղան երկրին կառավարութեան, Ազգին եւ Եկեղեցւոյն:

— Խասգիւղի Ս. Ստեփանոս Եկեղեցւոյ ներքին յարաբանքն ու զարդարանքը կատարուած է, ինչպէս գրած ենք իր կարգին, ձեգայիրլեան Մկրտիչ Ամիրայի կողմէ (Տես էջ 29): Իբրև լրացուցիչ տեղեկութիւն արժան կը համարինք աւելցնել թէ, նոյն Եկեղեցւոյ մէջ տեսնուած բոլոր զարդանկարները շինուած են ձեռամբ նշանաւոր արուեստագէտ Կեսարիոյ Թաւշան զիւղացի Ծերոն Խաչատուրեանի, հայր գրավաճառ հրատարակիչ Կարապետ Ծերոնեանի:



Տ. ԱՂԻԷ ՊՈՅԻԿՅԱՆ
(Խասգիւղի նախորդ բնի.)



Տ. ՄՍՏՐՈՒԷ ՊՈՅԻԿՅԱՆ
(Խասգիւղի արդի բնի.)

ՍՐԲԱԶԱՆ ՆՇԽԱՐՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԹԷՈՆԷՆ

Ա. Մ Ա Ս

ԽԱՍԳԻՒԴԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՇԻՐՄԱՔԱՐԵՐՈՒ
ՏԱՊԱՆԱԳԻՐՆԵՐԸ

Հաւաքեց՝

ՄԵԼԳՈՆ ԱՍԱՏՈՒՐ

ՍՐԲԱԶԱՆ ՆՇԻՍՐՆԵՐ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԹԵՈՒՆԷՆ

Ժամանակի եւ մարդոց քանդող ճիրանէն մազապուր ճողոպրած սոյն հատուկոտոր նշխարները՝ գոհար, խղճահար մտօք ժողուելով, կը նուիրեմ հայ բանասէրներու խորունկ ուշադրութեան:

Շատե՛ր, հոս պիտի գտնեն իրենց նախահայրերու եւ սիրելեացը անմեռ յիշատակին մասունքները սրբազան, յիշատակագրուած մեր հին ոսկեղինիկ լեզուով, եւ իւրախատուկ տաղաչափութեամբ:



ՄԵԼԻՔԱՆ ԱՍԱՏՈՒՐ

Արծակուրդի եւ պարապոյ պահերուս, հովի ծաղկին, եւ արեւու շոգին տակ, երկիւղած քայլերով այցելեցի մեծարանց, եւ խոնարհ մահկանացուաց այս բանթէոնը բացօթեայ, ուր եղբայրօրէն կը ննջեն, առանց դասակարգի եւ աստիճանի խրտութեան մեր այդ սիրելիները:

Հանգիստ իրենց աճիւններուն:

Կ'զգուշանամ վրդովել խաղաղ հանգիստը, գերեզմանաց այս լրբանիստ:

Սակայն, աւա՛ղ, առհասարակ ականատես կ'ըլլամ ամենուրեք՝ կամաւոր եւ ակամայ աւերներու:

Մերթ մարդկային սրբապիղծ ձեռներ, անխղճօրէն փորձեր են եղծել՝ զիրը, զեղծել՝ պատկերն ու նկարը, քանդել՝ շերիմը, կործանել՝ դամբանը, ջարդ ու փշուր ընել՝

խաչը մարմար կամ երկաթ, անհետացնելու յետսամիտ նպատակով գեղարուեստը նրբին, ու խաթարել սոյն յիշատակարանները:

Յիշատակարան, որ նուիրական է ամէն ազգի եւ կըրօնի:

Ա՛խ, այդ ձեռները ամբարի՛շտ:

* *

Պէշիկթաշի հնօրեայ գերեզմանատունը, հանդիպեցայ քանդումներու լպիրշ հետքը կրող շիրմաքարերու, հոս հոն նետուած հղակոտոր. եւ գլորուած հասարակաց ճամբուն վրայ, եւ կամ հեռուն՝ փոսին մէջ մխրճուած, թաղուած յափսիթեր, եւ մերթ գլխիվայր շրջուած: Տեղ տեղ կը մնան միայն կորսուած տապանաքարերու պատուանդանները կենայ՝ անգիր, եւ սակայն գեղահիւս, օտարը կեզերքներով, իբր այն թէ գորգի մը եզերքն ըլլային, բուրդի նուրբ թելերով հիւսուած, եւ քնքոյշ մատներով բանուած:

Որքան նպատակայարմար եղած պիտի ըլլար, երբ ամէն թաղ իր գերեզմանատան գեղակերտ շիրիմները գէթ լուսանկարած ըլլար ժամանակին, եւ բանաստեղծիկ գիրն եւս ընդօրինակուելով աւանդուած մեզ, մասնաւոր տոմարներու մէջ:

Թ՛ո՛ղ այն ատեն, անպատկառ ձեռներ իրենց աւերները դրօշմէին կատաղի եւ մոլեգին թափով մը:

Փղձկեցայ, դիտելով հօտեր, ու այժի յօրաններն՝ որք բանաւոր մահկանացուներէս աւելի զգոյշ եւ պատկառօտ, կը կրծէին անուշաթոյր ծաթրինները, եւ անեցուն խոտերը մեռելաբոյր: Անոնցմէ մին՝ բարձրացած տապանաքարի մը վրայ, լուռ ու խոկուն, պատուանդանին սրբութիւնը կը խոկայ, հոն քանդակուած գիրերը գոգցես ուրօճալով:

Ահա՛ թէ ինչօ՛ւ, երբեմն կը փորձուիմ անբան անատուններու քնազը, ասուններուս բանական միտքէն աւելի գերիվեր եւ գերազանց դասել...:

Գ Ե Ր Ե Չ Մ Ա Ն Ն Ե Ր Ո Ի Լ Ե Չ Ո Ի Ն

Քաղցր հետազօտութիւն մըն է պրպտել մեր հայ հողվարներուն անբարբառ պատմութիւնը, ու չունչ տալ այն միսքիկ քերթուածին, որ դարերէ ի վեր դրօշմուած է ցուրտ շիրիմներուն վրայ:

Լուռութիւնն է անոնց լեզուն, լուռութիւնը՝ պերճախօս, լուռութիւնը՝ վեհմաստ, լուռութիւնը Աստուածային:

Նախահայրերուս հոգիներն են, որ կը խօսին հոն, գիշերի մենութեանը մէջ՝ մտերմօրէն, եղբայրօրէն, քով քովի:

«Եթէ Երկինքի լուսաւորները փարփառ, Աստուծոյ մեծվայելչութենէն կը ճառեն» մեր դերեզմանաց դրօշմադրերն ալ. — Աստուծոյ լուսաբարբառ: — ազնիւ ճետիս անցեալ փառքերէն կը պատմեն ինձի:

Շիրիմ ու տապան, խաչեր ու դամբան. տիեզերական այդ օթեանին մէջ՝ լինախօս մեզ կ'ունկնդրեն, երբ մենք կը խօսինք, կը վիճինք, կը բամբասենք, կը զրպարտենք, կը մենամարտինք, կը պատերազմինք թնդանօթներու գոռու գոչով:

Անոնք, ահաւոր մեղադրանքը ունին մեզ դէմ, երբ այսպէս, անպատկառօրէն, իրենց յաւիտենական անդորրը, ու յաւիտենական քունը կը վրդովենք:

* *

Մեր այս աշխարհէն, բոլորովին տարբեր աշխարհներ են հողուըրտիքը բիւրերու այդ տիեզերքը անպարագիծ, անկոպար, ուր կը տիրէ իսկական հաւասարութիւն: Հոտ է Եղբայրութիւնը, բոլոր, բոլոր, հոգիներուն, առանց կրօնի, լեզուի, բարքի խտրութեան, կնքուած ընդ հովանեաւ Ս. Խաչին:

Մտիկ ըրէք՝ նոճիներու սօսաւիւնը, Եղեւիններու սօսա-

փիւնը, ուռիներու սլուրջիւնը բարախներու սրախիւնը, ու սահող առուակին լալօնը՝:

Հոն, լեզուն հասարակաց, կրօնը հասորակաց, Ազգութիւնը՝ հասարակաց, կը տիրապետէ մեռեալներուն հասարակագետութիւնը զարմանահրաշ...:

* * *

Ես հոս, Խասգիւղի գերեզմանատան մէջ, կը դտնեմ բովանդակ շրջանի մը պատմութիւնը, գրուած լակոնիկ ոճով, սիբիլեայց զգոյշ քնքոյշ մատներով: Պատգամներ՝ ստոյգ և իրաւ, պատգամներ սրտագրաւ:

Ամէն գիր՝ իմաստ մ'ունի հոս, ամէն քար՝ պատմութիւն մը. օծուած արցունքով, ու խնկուած աղօթքով:

Գով քովի կը կարգամ, կրօնականը թագապսակ, Ամիրայն՝ փառայեղ, և հասարակ մահկանացու անբասիր՝, կոյս ու մաքուր. —

Կրօնի՞մ, ցաւ ու արցունք, հոխուրիւնք բորբոս,
Փառք, պատիւ պերճաւոյ, վախճան գրաւած հոս.
Անմահէն կ'ճառեն մեզ՝ լուռ ու անխօս...:

ԽԱՍԳԻՒԼԻ ԳԵՐԵԶՄԱՆ ԱՏՈՒՆԸ

Գիւղին ցանցաւ տուններն այն ինչ կ'աւարտին:
Հոն կ'ըսկըսի մեր դարաւոր հողուըրտին.
Բըրրակին ծայրն, թառած կ'իշխէ գրխովին,
Ոսկեղջիւրի դամբաններուն, ու ծովին:

Գովիկն ի վեր՝ կողին, կըշտին գերեզման.
Վարն՝ էյուպի դամբանները անըման...
Ծովէն անդին, պարիսպին շուրջ ցանուցիր
Ամանազի շիրմաստաննոր՝... լայնածիր:

Մեր գերեզմանն չ'ունի պարիսպ, չ'ունի դուռ:
Այն եղեր է ոտից կոխան, առաթուր...
Վայրի խոտեր կ'աճին ազատ ամեն դի.
... Հոն կ'արածուի հօտն ու նախիր ըսպանդի:

Մէջտեղն ուղի, վարն խճուղի, վերն ուղի,
Անա՛ պատկերն գերեզմանին Խասգիւղի...
Հոն կը նընջեն բիւրաւորներ տակն հողի.
Ըսպասելով Գարիէլեան գոռ փողի...:

Մեռելներու այս աշխարհին մէջ անշուք:
Զիկայ թուփ մը, որ ինծի տար իր գով շուք.
Ես կը քալեմ, ու կը քալեմ անշըշուկ,
Ծով ցաւերուս սեղմումովը սրտմաշուք...:

Հո՛ս նահատակն. ժիր գաղթականն. ու մըշակ,
Ամիրային. եւ ճոխին հետ ընկերշակ,
Անգղին, ցինին, սեւ Ազուաին սուր կանչէն,
Առանց երբէք վըրդովելու կը ննջեն...:

Նեղ ձորակ մը, տասնեակ քայլով հագիւ թէ,
Իմ նընջարանս այս սուրբ վայրէն կ'անջատէ...
Երբոր բանամ առտուն քընատ իմ աչեր.
Ես կը համրեմ մարմար քարեր ու խաչեր...:

Թէեւ ըլլամ վաթսունի մօտ, քիչ մը ձեռ
Իմ այս բարի ղըրկիցներս ինձ... չ'են այցեր.
Երագիս մէջ կ'երթամ շըրջիլ ես այլուր
... Ուր ցըրուած են սիրելեացըս հողաբլուր:

«Հայր մորսն շուրթիս, մեռելոցին լուռ անծայն
Կուզամ կարգալ ամէն մէկուն մահարձան...
Ինձ կը պատման գոհ ժպիտով ու անցաւ,
... Թէ իրենց կեանքն աշխարհի մէջ շուտ անցաւ:

Հոգին սակայն՝ հոգին անմահ կ'ապրի դեռ,
Ու պիտ ապրին սէրովբէից առընթեր...
Իրենց մարած արեւուն տեղ, բիւր Արեւ
Կը շողշողան գերեզմանաց ի վերեւ...:

* * *

Համեստունակ այս հոգիներն մերագնեայ,
Կը գինովնան խուսկին հոտէն... դուզնարեայ.
Փարաւունի բուրգերուն պէս, բարձր ու սոնգ.
Ամբարաւան, վըրէժխնդիր չեն ասոնք...:

Իրենց շիրմին խորը չիկայ ոսկի գանձ...
Պատկառանքով ուխտի կուզայ ամեն անձ,
Աղօթելու, եւ... խոկալու վերին կեանք
— Ի՞նչ քաղցրիկ է խոկն այլուրին Լ'Անըրջանք...:

Երազի կեանքն այս կեանքէն է ճշմարիտ,
Հոն աղքատն ալ ունի մանեակ, մարգարիտ.
Ժամեր այն տեղ, դարե՛ր կ'արժեն, դար հսկայ,
... Ո՛վ յիշատակ, բենէ քաղցրիկ ի՞նչ բան կայ:

* *

Այս կեանքն՝ ըստուեր, մարդը՝ ժրպտող խարերայ
Այսօր վաղուայ յոյսովն կ'ապրինք աներկբայ...
Ձեռն ի ծընօտ ես կը խոկամ անվերջով,
Վաղուայ կեանքի... ոսկեղըրուագ երտզով:

Ո՛վ դու դամբան՝ թէեւ ցըրտին, այլ սակայն
Գուն կը գըծես ապագայի իմ ճամբան...
Տիեզերքի անհուն սահմանն հոս կ'յանգի...
Յաւած սրտիս, հոգւոյս իղձն հոս պիտ 'հանգի:

Իսկական կեանքն.— Յաւիտենին սուրբ Երազ.—
Հանդերձեալին կեանքն է անվերջ, անընդազ...
Շիրիմներու քառաթևուն ճիշդ վերեւ...
Կը շողշողայ հանդերձեալին վառ արեւ:

* *

Բարի եղէ՛ք, դո՛ւք, հոգիներ բարեմոյն.
Ձեր քովն հանգիստ պատրաստելու ինձ մի բոյն...
Հինգ ծագուկներս.— դեռ թարմատի.— հագնին թել,
Սիրով կ'ուզամ հանգչիլ խաչին Ձեր ներքեւ...
1 Օգոստոս 1930

ԵԿԵՂԵՅԱԿԱՆՔ ԽԱՍԳԻԻՂԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՄԷՁ

- 1.— Այս է տապան հանգստեան, սրբոյ էջմիածնայ Աթոռակալ, Տեառն Խաչատուր վարդապետի:
- Եկն աստ, որ գնալոց էր 'ի Ս. Երուսաղէմ: Փոխեցաւ ի կենացն, ընդ հովանեաւ Ս. Ստեփանոս Եկեղեցւոյ, թուին Ռ՝ձՅԵ. 1185+551=1736:
- 2.— Քնարան տեառն Յովհաննու ծայրագոյն վարդապետի Տ. Թաղէոսեան, և աղերսական բանք նորա առ Տէր իւր.
- Աղաչեմք զքեզ, Տէր Յիսուս Քրիստոս, հայեաց յիս ողորմութեամբ, ունկն մատուցես քաղցրութեամբ ողորմագին հեծութեանս:

Հո՛ւր ի խորոցն մահու գերեզմանիս, անմռնչելի հա-
ռաչման, մի՛ եղիցի նկարումդ արեանդ զօրութեան, ի տի-
րատիպ խորանէս. ընդ իս բնակեացի յիմում գերեզմանիս,
ի ծորիլն մարմնոյս թշուառի, օծումն շնորհիդ առ իս պա-
հեացի. ի նորոգութեանն աւուր հանդիպեցայց փառաց փե-
սայիդ:

Կնքեաց զկեանս իւր, յիննսուն տմաց 'ի հասակի. ի 26
Նոյ. ի 1859 Մն. 1769:

3.— Զարմանալի զուգադիպութիւն:

Տ. Յարութիւն Քհնյ. Խազէզ Գաբրիէլեանի մահն եւս
միեւնոյն տարին տեղի կ'ունենայ, եօթն օր վերջ, այն է՝
1859 Դեկտ. 3ին. Երկուքին քարին վրայ եւս միեւնոյն տա-
պանագիրը քանդակուած:

Միայն տէր Հօր քարին վրայ, հետեւեալ քառեակը
կայ, աւելի ըլլալով:

Զայս ի խորան քեզ այցողիդ, որ կայն աստ,
Մի՛ սուտ դաշանց բաղդին զիտել առնէ ազդ.
Եւ մի յան... տըխուր վայրէս կալ ի բաց
Այլ վասն իւր ժտել հաստչէն փառս անանց:
Ու կը շարունակուի՝ «Քնարան Տեառն Յովհաննու քա-
հանայի Խազէզ Գաբրիէլեան, և աղերսական բանք նորա
առ տէր իւր:
Աղաչեմք զքեզ եւլն:

4.— Ճշմարտութեան վարդապետին, ճշմարիտ աչա-
կերտ... բարեկամ, սրբակրօն Զաքարիա վարդապետի. ողոր-
մեաց այս փոշի մարմնոյն, ընդ հողովս: Անունն՝ ի չիբմին,
և հոգին յերկինս. մնան օկնդէտ ընդունիլ զանթառամ փա-
ռացն զպսակ, ըստ անժխտելի խոստման հօրն յաւիտենա-
կանութեան.— «Թէ՛ որ գայ զկնի իմ, ընդ խաւար մի՛ գը-
նասցէ:» 1831 յապրիլի 1:

5.— Վանեցի Մօքաա զիւղէն, վեհապանձ Տէր Մանուէլ
Սահակեան:

Փարեալ ՚ի հաւատ օրերին Յիսուսի
 Ի հասակի քսան և եօթն տարի,
 Ո՛վ Տէր իմ Յիսուս. փրկիչ աշխարհի,
 Հանգո՛ զհոգի, ի քում խորանի:
 Վ.Խճ. 1868 Օգոստ. 26

Քսան եւ եօթ տարեկանին քահանայ կը ձեռնադրուի:
 Ծննդեան թուականը անյայտ:

6.— Աւրցեալ հոգևով պերճ, շնորհալի,
 Ընտիր քահանայ հայկական սեռի.
 Անաչառ քարոզ Տէրունեան բանի
 Յունկն ժողովրդեան իւրոյ ամենի.
 Եկեալ ի քաղքէն, որ Պրուսս կոչի,
 Յայս գիւղ համախուռն հասեալ չափ կենի,
 Զկեանս վճարեալ յայս տապան զընի,
 Որում Տէր Պետրոս անուն իսկ ասի.
 Յամի Տեռան 1871 Օգոս. 4ին:

7.— Շիրիմ Մհտսի Մեծ Տ. կարապետ Քահանայի,
 Ս.Ստեփաննոս Եկեղեցոյ:

Յարգոյ քահանայ, բարերար բազմաց,
 Զամբս քառասուն, զճօտ իւր հովուեաց.
 Ի հաւատ ամբիձ, ի սէր աննախանձ,
 Սուրբ Եկեղեցոյս ցանկացող բարեաց:
 Անկեալ ի մահիճն, բաղձօրեայ վըշտաց,
 Վաթսուն ութ ամաց ել յատի կենաց.
 Խնդրէ առ ի ձէնջ զաղօթից հայցուած,
 Երկնային փառօք հանգչիլ առ Տէր Ած.

Պաղատիմք առ քեզ, Տէր Յիսուս զըթած,
 Ժառանգորդ արա անվախճան փառաց:
 Ծն. 1778 Վ.Խճ. 1846

8.— Աստ հանգչի, յուսով փառացն յաւիտենից Տ. Յա-
 կոր Քահանայ Տ. Ստեփանեան Արծրունի. ծնեալ ի Տփղիս ի
 7 Փետ. 1783, Առեալ զկորդ քահանայութեան 1810, և
 փոխեալ ի Սասգիւղ Կ. Պօլսոյ 1864 Յունիսի 22:

Նշանաւոր Արծրունի Տ. Գէորգ քահանայէն առաջ.
 Սասգիւղ ունեցած է միւս երկու Արծրունի քահա-
 նաներ եւս:
 Տ. Ստեփան քհնյ. Տէր՝ Յարութիւնեան, վախճանած 1801ին
 և Տէր Յակոր Տ. Ստեփանեան 1864ին, 81 տարեկան:



ՇՍ. ՀՆՍԱԶԱՐԵՍՆ ԿԱՐԱՊԵՏ ՎՐԳ. Ի ԱՐԶՍՆԱՔԱՐԸ
 (Մելքոն Ասատուր՝ խոկուն, իր որդին՝ Գէորգ)

Հաւանաբար, Տ. Յակոր Քհն. Տէր Ստեփան հօր որ-
 դին ըլլալու է, քանի որ հօրը անուամբ կը յորջորջուի նաև
 Տ. Ստեփանեան:

9.— Տ. Գէորգ Աւագ Քննչ. Արժրուհի,

Ս. Ստեփաննոս Եկեղեցւոյ Խառնիչի.

Ծնաւ յամին 1798 յ'Երզնկայի վանս Ս. Գէորգայ, Զամս երկարս արածեալ զճօտ իւր տիրաւանդ, յախւոր հասակի ծերութեան, հայր որդեկորոյս եղեւ, այլ յուսով անմահութեան զխաչիւն փարեալ՝ «ընկա՛լ զհոգիս մեր, փրկիչ մեր Յիսուս», կարդալով, կնքէ զբազմարդիւն կեանս իւր. Յամի Տեառն 1894 Յնվ. 11:

10.— Աստ հանգչի յուսով փառացն յաւիտենից, Կարապետ վարդապետ Շահնազարեանց, ծնեալ ի Համատան. ի 14 Մյսի. 1814. վախճանեալ ի Խառնիչ Կ. Պոլսոյ, յամի 18650 րոտ. ի 31:

Ուսումնասէր սոյն վարդապետին արծանը կանգնուած է՝ ձէգայիրլեանց օթարանին մէջ, որ թաղամասերու ամէնէն ընդարձակն է, եւ ճոխը, Հո՛ն են նէվրուզեանք եւս:

Վարդապետին մահարձանը՝ սրբատաշ կոնածեւ մարմար: Արեւելեան երեսին վրայ՝ վեղար մը, եւ աղօթագիրք: Հիւսիսին՝ քարոզչի գաւազան: Արեւմուտքին՝ հրեշտակ մը լալկան, իսկ հարաւին, վերոյիշեալ հայերէն, եւ յետագայ գաղղ. տապանագիրը, թարգմանութիւնը նոյնին, տակէտակ:

C I - G I T

Garabéd vartabéd Chahnazarian, né le 14 mai 1814, à Hamadan, décédé à Hasskeui, cons/ple, le 31 août 1865:

Սոյն ազգասէր եւ ուսումնասէր վարդապետը, 51 տարեկանին իր աչքերը կը փակէ, եւ կը թաղուի, այս փոսին մէջ, իր հետ թաղելով այնքան օգտաշատ գաղափարներ:

11.— Դամբարան Երանուհի մայրապետ Յովհաննէսեանի, մայր Գալֆանն որբանոցի (1889—1902): Ծն. 1855. վխճ. 1909 Նոյեմբեր 22:

Երամեանց դամբարանին ստորոտը կը հանգչի՝ Սրբուհի

Մայրապետի յաջորդին ոսկերտին: Նոյնպէս որբանոցի բազմարդիւն ուսումնապետ Ռէթէոս Պէրպէրեանի (տե՛ս մտաւորականաց բաժնին մէջ):

12.— Տապանագիր Պէշիքթաշցի Բարդուղիմէոս վրդ. ի: Իւրաքանչիւրոց տապան մահարձան Յազգաց եւ ազանց կանոնեալ սահման, թէ ո՛վ է որ կոյ եղեալ յայսմ տան, Կարդալով զգիր, բարեոք իմանան: Ուրեմն խնդրեմ յԱզգէս միաբան, Լինել բարեմաղ(ղ) հոգւոյս փրկութեան:

Պէշիքթաշցի պարտիզպան Մահտեսի Ռափայէլի որդւոյն Բարդուղիմէ վրդ. ի, մենարանի Մշու սրբոյ Կարապետի, որ ձեռնադրեալ ի Կարին քաղաք ՌՄԿԶ. ի մեծանուն Կարապետ Արքեպ. է, մասնաւոր եւ ծայրագոյն իշխանութիւն գաւազանի: Եւ 73 ամի ծերութեան արդեամբ. իմով շինեցաւ տապանս 1859 յօգ.— հանգեաւ յամի 18...:

13.— Մահարձան Թագւորեան Տ. Թաղէոս արժանաւոր: Կիր Քննչի Եղնկացւոյ, որ փոխեցաւ առ Ած. յիսնամեայ հասակի կենաց իւրոց:

Շիրիմ սուրբ, ուր ամիսփին ոսկերք տեսնն քահանայի որ յանձուկ ուղին երկնից սլացաւ ի թեւ հրեշտակի, զի սրտին պատարագաւ, զԱստուածորդին պատարագաց, եւ յանձինն ընդ սուրբ կոչման, յար սրբութիւն պատարագաց: Հառաջանս երկիցս եւ եթ ո՛ն, ընդ հոգւոյն իւր արձակեալ, ո՛չ խղճին խայթէ բղխեալ, այլ ի սրբաին զոյգ տենջանաց:

Տենջանք մեծ եւ տօնելի: Մին հայրենիք, եւ միւսն Աստուած. Առ Աստուած անշուշտ եհաս, եւ ի հայրենեացն, աւա՛ղ, ի բաց: Յամի Տեառն 1865 Յուլիս 3:

Յ Ա Ն Կ Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն Ա Յ

	ճնունդ	մահ	սարիք
Խաչատուր վրդ. Աթոռ. Էջմիածնի	—	1766	—
Սամուէլ Արքեպ. Առաջ. Պրուսայի	1706	1786	80

	ծնունդ մահ	տարիք
Տ. Ստեփան Բհնյ. Արծրունի	—	1801 —
Չաքարիա վրդ.	—	1831 —
Յովհաննէս ծ. վրդ. Տէր Թաղէոսեան	1769—1859	—90
Տէր Յրթիւն. Բյ. Խաղէզ Գաբրիէլեան	1769—1859	—90
Տէր Կարապետ քահանայ՝ մեծ	1778—1846	—68
Տէր Յակոբ Բհնյ. Արծրունի	1783—1864	—81
Բարդուղիմէոս վրդ.	1786—1859	—73
Տէր. Մանուէլ Բհնյ. Սահակեան	—	1868 —
Տ. Պետրոս Բհնյ. Պրուսայի	—	1871 —
Տ. Գէորգ Ա. Բհնյ. Արծրունի	1798—1894	—96
Կարապետ վրդ. Շահնազարեան	1814—1865	—50
Տէր Ստեփան Բհնյ.	1826—1883	—57
Ներսէս Պատրիարք (Ի Գ. Գաբու)	1837—1884	—47
Արքունի Մայրապետ Գալֆեան	1822—1889	—67
Քրիստինէ » Փափազեան	1848—1919	—71
Երանուհի » Յովհաննէսեան	1855—1909	—54

Շիրմաքարերը լակոնիկ ոճով պատգամներ են, պատմող մեռնողի կեանքէն, զիւրի անցեալէն։ Մերթ հոն արձանագրուած կը գտնես տենչերու, յոյզերու, կարօտներու խորձ մը։ Երկարակեաց կրօնականին, փառապանձ ամիրային շիրմաքարին բովիկ, կը գտնես՝ բեկնուած ցօղուններ, փեթրտուած ծաղիկներու թերթիկներ ցիր ու ցան այս մեռելաստանի երկայնքին։

Գերեզմանատունները, ամբողջ զիւրի անցեալին իսկական պատկերը պիտի ներկայացնէին, եթէ գերեզմանաքարեր մնացած ըլլային անաղարտ, կոյս, եւ անկորուստ։ Ես գոնէ այսօր այսքան մը կը կարդամ։ Տարիներ վերջ՝ այցելուն պիտի բացագանչէ։

«Անցեալ սուղ փառաց իրական վրկայ, Այն ինչ մի քանի, զիր ու արձան կայ։»

Մ Տ Ա Ի Ո Ր Ա Կ Ա Ն Ն Ե Ր Ը
ԽԱՍԳԻԻՂԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՄԷՋ

1.— Մահարձան Գրիգոր Էփ. Աղաթօնի Առաջին քրիստոնեայ նախարար՝ Օոմ. Պետութեան, Տն. Ի. Կ. Պոլլիս 21 Յունվ. 1823 Ի Խոնարհ ընտանեաց.



ԳՐԻԳՈՐ ԵՒ ՄԻԿԱՅԷԼ ԱՂԱԹՕՆ ՊԷՏԵՐՈՒ ԱՐՁԱՆԱՔԱՐԵՐԸ

Հանգեաւ Ի Տէր Ի Փարիզ Ի 22 Ապրիլ 1868 Ի պաշտաման՝ նախարարի հանրային շինութեանց, եւ ամփոփեցաւ Ի շիրմիս յ'9 Մայիս նոյն ամի։

Աշակերտ՝ Ներսէսեան վարժարանի, Խոսեփիլի, պատկառը Կրինեօնի Երկրագործական վարժարանին, Գաղղիոյ, Տեսուչ տիպար ազարակին Այսթէֆանօսի, պատուիրակ 1858թ արուեստանոցէսին Սարախինոյ, Տնօրէն հաշուակալութեան Թղթադրամոյ բարձման, Ընդհ. Տնօրէն հեռագրական եւ Թղթատարական վարչութեան. Լիազօր պատուիրակ հեռագրական համազգային ժողովոյն Փարիզ. եւ ի վերջոյ, նախաբար հանրային շինութեանց, «կատարեալ ի սակաւունս, ելից զժամանակս երկայնս.»

Գրիգոր Աղաթօն էֆ. ի (պատուանդան եւ արձան) 3 մեթր բարձրութիւն ունեցող մահարձանին քով կը բարձրանայ ուրիշ մահարձան մը 2,70 մեթր բարձրութեամբ հետեւեալ հակիրճ արձանադրութեամբ՝ «Մահարձան Միքայէլի Աղաթօնեան (10 Նոյ. 1817-1863 Օդոսս. 12):

Գ. Աղաթօնի Սոյն պատուական հօր արժանաւոր որդին, նշանաւոր հողագէտ Երուանդ պէյ Աղաթօն, մինչ. Բ. Ընդհ. Միութեան հիմնադիրներէն, եւ Բ. Ատենապետ նոյն միութեան, այժմ ի Նիս.

2.— Մահարձան Յովսէփայ Պետրոսի Թավուզեան, Բազմարդիւն Դաստիարակի Նէվրուզեանց:

«Ո՞վ ներեսցի թէ համբակիս է նրսն:
Ստուէր ոձեւ ի պերճ փողփիւն ողբոյդ վեհ.
Քիրտն արգասու տենջ տօնելի զհամազգեաց,
Ընդ զրչիդ դեղ, խառն քարողք քոց արդեանց,
Կրթամատեանքդ հարուստք յիմաստ ընտրանաւ.
Զձեւ, զհայր. զիշխան, զճոխ՝ աձ ի լաւ.
Քեւ սատարեալ հասակ արբուն, և մանուկ.
Զպատշաճից անձնիւր գտան մակացուք.
Ընդքեզ թաղեալն օգաի Ազգին անմեռ յոյս.
Պատեհք տացեն, երգչուձ, յաճիւնդ գալ ի լոյս
Բա՞ չկարեն զգոյին վարկ վերնազիրդ,
Կշիռ կրեւ զոր ողջողուր սանքդ ի սիրտ.»

Քառասնամեան եւ Լթ կոյս կեան չափ հակիրճ, Սիրաստեղնեալ անձնիդ վճռեաց երկին ուրշտ. Ասպանջականդ Տուն Նէվրուզեան կենդանեաւ, Պատուէ զնշխարդ. իւր սեփհական դամբանաւ. Այո՛, Պետրէ, վիմիս ներքոյ կաս թաքուն. Անմահ՝ յեթեր, անեղծ ի միտս քո անուն):
Վխճ. 1844 Մայիս 14.

3.— Աստ հանգչի, Կարապետ Բարաղամեան ծն. 1850, աւանդեալ զհոգին 1878 Յուլիս 13.

«է՛ր սուգ առնուլ, եւ է՛ր ողբալ անմխիթար, Խոնջ մըշակին վերայ, որ աստ գտաւ դադար. Յերիտասարդ ամաց հեռէ, նա զխոռութեանց էր սիրահար, և այժմ ի լոյս մատչի անանց. Հայ հայրենեաց կարօտովն էր նա մըշտալաւ, Թըռեա՛ւ յերկինս, հէգ մարդկութեան ի բնագաւառ Զի ունէիր հոգի դու վեհ, սիրտ անապակ, Բարաղամեա՛ն, օրհնեա՛լ լիցի քո յիշատակ.»

4.— Աստ հանգչի, որդի Տեառն Գէորգայ Աւագ Քահանայի Միհրան Արծրունի—

«Քաջ բժիշկ Բարիզեան ձեմարանին, առաքինի վաւրուքն, և կարեկիր խնամատարութեամբ ամենեցուն, անխտիր եղեւ սիրելի Ազգին և օտարաց: Աւա՛ղ, չ՛եւ բոլորեա՛լ զերեսներորդ զվեցերսրդ իւր գարուն, ի կսկիձ անմոռեաց իւրայնոցն և ծանօթից, փոխեցաւ յաստեաց, կարդալով սաէպ՝ «Օ՛ գթա՛ յիս, Աստուած իմ, Աստուած իմ:»
Վխճ. 1880 Սեպտ. 6

Խոսեփիլի նահապետը, Արծրունի Քահանայ, իր արցունքովը կը կնքէ 36 տարեկան ծաղիկ որդոյն տապանը, ձեռքովը կը կանգնէ անոր մահարձանը, եւ ի վերջոյ նը, ձեռքովը կը կանգնէ անոր մահարձանը, եւ ի վերջոյ տապաղայ խոստացող զաւակին կը միանայ, ինքն ալ, միեւնոյն քարին փարելով:

* *

5.— Աստ հանգչի Սահակ Բարսեղեան Փէշտիմալճեանց, նախարչաւն յԱզգասիրութեան, եւ յուսումնասիրութեան, որ զորդիա Ազգին, ընդ իւր հարազատ որդւոց, անձանձիր ջան ի գործ էարկ դաստիարակել յուսմունս, և յառաքինութիւնս:

Հոգին Աստուծոյ, մարմինն հողոյ, և զսիրտն աւանդեաց իւրոյ սիրասուն որդւոց:» Վխճ. 20 Սեպ. 1871 կեցեալ ամս 61». սոյն Փէշտիմալճեանց ուսուցչին թոռն է Տոքթ. Տիգրան Փէշտիմալճեան:

* *

Աղաթօնեանց դամբարանին ստորտը, հարաւ կոյս, կը հանգչի բազմաբզիւն եւ բազմավաստակ ուսուցիչ, եւ Ազգային երեսփոխան, (43 երկար տարիներ վարած Գալֆաեան որբանոցի անօրէնութիւնը) Ռէթէոս էֆ. Թաթէոսեան մականուանեալն «ուսումնապետ և հայկաբան» 2 մեթը երկայն, եւ 1,60 մեթը լայն քարին տակ սպիտակ, կը հանգչին ինքը, և իր կողակիցը սիրակցորդ:

6.— Աստանօր հանգչին, բազմամեայ վաստակաւոր եւ նորին կողակից

Ռէթէոս Թադէոսեան	Մաքրուհի Թադէոսեան
1828-1909	1853-1853 1908

7.— Առանց ո՛րեւէ արձանագրութեան, կ'այցելեմ հողակոյտը՝ նոյնպէս Գալֆաեանի ուսուցիչ, եւ անօրէն Պ. Հըմայեակ Շիշմանեանի: Որբանոցի մէջ միայն 23 տարիներ կը աքնի իբր ուսուցիչ և Տնօրէն (յաջորդ ուսումնապետին) եօթանասուն տարեկան հասակին կնքած է իր բազմաբզիւն կեանքը 1925ի աշնան: Բնիկ Սասգիւղցի, եղբորորդի Կարնոյ առաջնորդ Դեւոնդ եպ.ին: Գոնիայի եւ գաւառի միւս վարժարաններու մէջ եւս ունեցած է պաշտօնավարութիւններ իր եղբոր Գարեգինի հետ: Ամէն մեռելոցի Գալֆաեան

ուխտի Գոյրերը եւ սանուհիները, երախտագէտ, կ'այցելեն իրենց սիրելի ուսուցչին եւ Երանուհի մայրապետ Յովհաննէսեանի հողքերը:

* * * Հո'ս է, Դաւիթ Սաչկոնցի գերեզմանը: 1918ի աշնան, եղերական մահով մը մեռած: Իր դիակը գտած են՝ Հալլըճըօղլուի զինուորական լիւէի դիմաց, Ռոկեղջիւրի եղտիւրին մէջ, գաւազանը ձեռքին: Իր հողակոյտն անհետ կորսուած է, եւ չի կայ ոեւէ հաւանականութիւն տապանաքարի ու գերի գետեղման: Պատմաբան եւ աշխարհագէտ սոյն արդիւնաւոր ուսուցչին երկտող մը, իբր յիշատակ իր պաշտօնակցէն:

«Ո՛վ, որ լըքուեր ես դուն այստեղ շատոնց,
Գէթ անունդ յիշուի, խեղճ Դաւիթ Սաչկոնց»

* *

Սասգիւղ. իբր կեղրոն մտաւորականութեան, լիայոյս եմ որ ունեցած է, իր բլրակոյտին մէջ հանգչող ուրիշներ, որոց յիշատակութիւնը կը պակսի, եւ կամ տապանաքարը մխրճուած, հողին տակ ծածկուած կը մնայ, որովհետեւ կան բազմաթիւ քարեր, բոլորովին սպիտակ, հսկայ մարմարներ, առանց ոեւէ անունի, թուականի, եւ արձանագրութեան: Վերցուած են պատուական քարեր, հողածագրուած են պատուական քարեր, Մասնաւոր խնամքով, գետնէն վեր ծուկ՝ գերեզմաններ: Մասնաւոր խնամքով, գետնէն վեր շինուած դամբարաններու շիրմաքարերն կը մնան, անոնք ալ դժուարընթեռնի, եղծուած ու զեղծուած անգոյշնեւրու ձեռքով:

Հոս հանգչող վերջին մտաւորականը եղաւ, Կարապետ էֆ. Կարսեան, Ներսէսեան վարժարանի տնօրէնը, որ իր տապանագիրը ի կենդանութեան ինք գրած՝ եւ օրաթերթերը գրած էին, իր մահուան առիթով: Գեոորդին, որուն յանձնարարած է դնել տապանաքարը, անշուշտ չի յապաղիր նարարած է դնել տապանաքարը, այդ նպատակաւ աւելի պարտականութիւնը կատարելու, այդ նպատակաւ աւելի ձգուած 25 թղթոսկիին վրայ աւելցնելով գումար մը եւս, եւ գետեղելու յուշաքար մը պատշաճ:

	ճնունդ	մահ	տարիք
Գրիգոր Էֆ. Աղաթօն	1823	1868	45
Ռէթէնոս Թաղէսեան	1828	1909	81
Սահակ Բար. Փէլտիմալճեանց	1814	1875	61
Յովսէփ Պետրոս Թավուզեան	1804	1844	40
Հմայեակ Շիշմանեան	1855	1925	70
Դաւիթ Խաչկոնց	—	1918	—
Կարապետ Կարսեան	1876	1930	54
Կարապետ Բարաղամեան	1850	1878	28
Տոքթ. Միհրան Արծրունի	1844	1880	36
Միքայէլ Աղաթօն	1817	1863	46

Գերեզմանը, Արեւելքէն՝ Արեւմուտք, վարէն դար վեր ճեղքող նեղ արահետին ձախակողմը, կայ «վասն հաւատոյ կախաղան հանուած», Մարտիրոս պատանիին դամբարանը:

1872ին նորոգուած Շահպազեան Մհտսի Յակոբ աղայի ծախքով: Սոյն Դամբարանը, իւրաքանչիւր կողմէն ունի երկերկու պատուհան, երկաթեայ հինգ ձողերով: 3½ մէթր լայնք, ու երկայնքով: Գուրսի կողմը, պատին մէջ զետեղուած կայ ձուածեւ յիշատակարան մը, զայն նորոգող Շահպազեան Էֆ.ի կողմէն զետեղուած: Դժբաղդ նահատակին՝ գերեզմանն այցող ուխտաւոր մը, երկաթեայ փեղկերով դուռը զգոյշ կը բանամ ու ներս կը մտնեմ «Հայր մեր»ը շուրթիս: Կտրուած ծառի մը զօսացած բունը, եւ նահատակին գերեզմանաքարը՝ պարզ, հետեւեալ հակիրճ արձանագրութեամբ: — Այս տապան հանգստեան, Գրիգորի որդի, Զեւեթեանի Մարտիրոս պատանույն, որ վասն հաւատոյն զխաւսեալ նահատակեցաւ Ռ Մ Ժ Բ (1763) թուին:» Եւ հանգրստացաւ աստ. բարեպաշտութեամբ, ուշադ օղլու հացագործ Մահտեսի Պետրոսն 1896, ի 2 Օգոստ: Մարտիրոսին քով՝ Մարտիրոս մեւա:

Սոյն զոյգ գերեզմանները ուխտատեղի մ'եղած զաւակ

չ'ունեցող կանանց համար: Հոս կուգան շաքաթ երեկոյներ, եւ իրենց խնդիրքը կը մատուցանեն, յաճախ իրենց իղծի պտակումին, եւ մուսախն կատարումը ողջունելով՝ վարդապարմիր առաւօտ մը, ծնունդ տալով նորածին Մարտիրոսի մը մուրատ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԻՐԱՅԻ ԵՒ ԱՄԻՐԱՅԱԶՈՒՆԻ

Միյր, Ամիր, Ամիրայ. Արաբական բառ՝ տիրուպետող, իշխան իմաստով:

Հայագգի Ամիրայք, պաղտատի, և Արաբական միւս երկիրներու՝ Ամիրայ, և Ամիրայպետներուն պէս քաղաքական իշխողներ չ'ըլլալով, թուրք Աւագանիին, կամ պալատան և կամ անոնցմէ միոյն հատավաճառներն էին:

Թուրք Աւագանին, անոր կը վստահէր իր գանձը, նոյն իսկ իր անձնական և ընտանեկան գաղտնիքները, իբր իր հաւատարիմ աւանդապահը: Պաշտօնանկ թուրք պաշտօնեան, իր նեղ օրերուն, հայ մեծահարուստ լուծայափոխէն գտեմար մը փոխ կ'առնէր, վերջէն տոկոսովը վերագարձը ներու պայմանաւ: Ակնեցի հայ Ամիրայն ուրեմն, իր չարքաշուրթեամբ, բնական ուշիմ ձիրքով հարստացած, մեծափարթամ սաքաձ մըն էր, այս ինչ տիտղոսաւոր փաշային, վալիին. միւթէսարըֆին, զինքը հովանաւորող բարձր պաշտօնակալին անունով յորջորջուած:

Չորօրինակ՝ Մապէյն սարաֆը, Մըսըր սարաֆը վալիտէ սարաֆը եւն:

Ասոնցմէ ոմանք, բաղքին բերումով հարստացած և յաջողութեան զագաթնակէտը հասած, յոխորտ, կը սոնգային, սիրամարգի դոռողութեամբ, որքան չ'էր սիգար, զինքը հովանաւորող թուրք Աւագ իշխանը: Իսկ շատեր, զինքը հովանաւորող թուրք Աւագ իշխանն ու խոնարհ այդ յաջողութեան մէջ, յիշելով իրենց համեստ ու խոնարհ ծագումը, ինքզինքնին նուիրած էին՝ բարեգործութեան, ծագումը, ինքզինքնին պայծառութեան, աղքատաց խնամեկեղեցւոյ և դպրոցի

քին, որբին և այրին պաշտպանութեան, և սիրուած հայ համայնքէն տիրասէր :

Դեռ ստնմանադրութիւնը գոյութիւն չունենալով, ստնք հաւաքաբար իրաւունք ստացան յանձանձելու Ազգային գործերը, և հետզհետէ յաւակնեցան կառավարել պատրիարքարանը, քմահաճօրէն :

Երբեմն պատրիարքներու տկարութիւնը, աւելի եւս դօրացուց հայ ամիրան որ ըստ բաղդին, մին՝ կը հրաժարեցընէր, և իր քմայքին ծառայող մի ուրիշ եպիսկոպոս կը կարգէր անոր տեղ :

Մերթ ևս, ազդեցութեան շրջանակի բաժնուած, այս խումբ Ամիրային պատրիարքը կը հրաժարեցուէր, միւս խումբի պատրիարքը կը յաջորդէր : Եղաւ ժամանակ մը, որ հայ ժողովուրդը ընդվզեցաւ, և արհեստապետներէ ընտրուած ժողովի մը յանձնեց Ազգային գործերը : Եւ որովհետեւ ստնցժօտ՝ նիւթականը, և պալատան ժօտ՝ ազդեցութիւնը կը պտկսէր, կամայ ակամայ տեղի տուին դարձեալ Ամիրաներուն ազդեցութեան առջեւ, մինչեւ 1860, սահմանադրական շրջանը, որ վերջ կը դնէր քմայքին :

Անկից առաջ, բացայայտ խօսելով, փառասիրական կիրքը կ'իշխէր, ծնունդ տալով՝ գոյնզգոյն ամբաստանութեանց, քծինքի, զրպարտութեան :

Այլդային գործունէութիւններ, այս ինչ պալատակա-նին՝ տեղի անտեղի միջամտութիւնը, նոյն իսկ դաւ՝ առօրեայ հնրրիքները դարձան այս ինքնիշխան մեծափարթամ Ամիրայական դասուն : Ազդեցութեան շրջանակի ոոյն անբնական ելեւէջը, սկսաւ աղետարեր հետեւանքներ ունենալ մեր ազգային գործերուն մէջ, երանի թէ, այս մրցումը սահմանափակուած մնար միայն բարեգործութեան մարզին մէջ :

Երբ մէկը իր թաղին դպրոցը նորոգէր կամ շինէր, միւսն ալ իր թաղին եկեղեցին կը հիմնէր, աղքատներուն ոօճիկ կը սահմանէր, կամ պարէն կը հայթայթէր :

Պոյոյ մէն մի թաղ, կամ առանձնաշնորհեալ մի քանի թաղեր իրենց Ամիրայն, կամ Ամիրաներն ունէին, այսպէսով ստեղծուած էր ազդեցութեան շրջանակ մը՝ նուազ կամ առաւել լայն, մէն մի Ամիրայ, իր թաղի կարօտեալներուն՝ հաց, անգործներուն՝ զբաղում կը հայթայթէր, և այս երախտապարտ հոյլէն կը յարգուէր, կը փառաւորուէր, կը պաշտուէր :

Շատ թաղեր, իրենց եկեղեցին կամ դպրոցը, կամ անոր փերսնակն սօացումը, աղբիւրին շինութիւնը, գերեզմանատան պարիսպը ևն. կը պարտին այս ինչ ամիրային՝ ձեռնբէց : Ամիրայական դասուն մէջ եղած են՝ զարգացեալ, լեզուազէտ, և խոհական անձեր : Մառայած տպագրութեան, դարձած՝ մեկենաս. հովանաւորած՝ գրագէտն և ուսուցիչ, տպարան բանալով, իր անձնական ծախքով գիրքերու շարք՝ իր տպագրած, և այսպէսով պատմութեան մէջ արգարեւ իշխանի վայել անուն մը կտակած՝ ապագայ սերունդին : Արդարեւ ահա՛ իսկական սահմանումը Հայ Ամիրային :

* * *

Ամիրայագունք սակայն, իսկի զուրկ իրենց մեծանուն հայրերու բարեմասնութիւններէն, հեշտածին և հեշտասէր, հիւանդ՝ հողուով և մարմնով, փարթամութեան մէջ խառնակեաց կեանք մը կը վարէին :

Ստոնք, երբէք ճաշակած չ'ըլլալով կեանքի դառնութիւնները, մեծափարթամ ճոխութեանց գոյնզգոյն մոլու-թիւններով զօծուած, կը վարէին լպիրշ ու խենէշ կեանք մը, անմիջապէս վերջակէտը դնելով իրենց երջանկայիշատակ հօրը կողմէն հիմնադրուած առաքինութեան շէնքին :

Անունը, ու տիտղոսը կը մնար միայն : Իրենց բաժինն էր արտասանել. «Աւա՛ղ, փառացս անցաւորի» Ամիրայագուններու շուայտ կեանքը ընդօրինակուած էր պալատէն, և այն մեծամեծաց տուններէն, ուր ազատ ել և մուտ ունէին :

Ամիրայագուճններու տապանագրաց ընթերցումը յոյժ պերճախօս է :

Բարեպաշտ , առաքինի , տստուածասէր , որբասէր , երկարակեաց Ամիրային քով , կը ննջէ իր ունայնասէր վաղամեռիկ պայազատը հեշտակեաց :

*
* *

Ամիրաննրու նախանձընդգէմ պայքարը , զիրենք բաժան բաժան ըրած , պատրաստ որսը դարձուցած են՝ հրեայ սարաֆին , և կամ իրենց պաշտպան Աւագանիին հակառակորդ :

Ամիրայի մը աստղը կը խաւարի , երբ իր պաշտպանը պաշտօնանկ ըլլայ : Իր պետին հակառակորդին Ամիրայն , նաեւ իր ոսոխն է հոգէսու :

Թուրք Հալէթ էֆէնտիին ազդեցութեան զօրացումով , հրեայ Իսխէլ հոտավաճառը՝ կուղէ ոստաքանց ընել հայ Ամիրայութիւնը :

Փողերանոցին մէջ կը փայլէին Տիւզեան հորաղատները : Իբրեւ ներքին կրօնական պայքար , գլուխ կանգնած էին՝ կաթողիկ հատուածին :

Իբրեւ թէ՛ մահացու մեղք մ'եղած ըլլար , հակառակորդ Իսխէլին ձեռք ծառայեց իրր մահացու զէնք : Անոնց ընտանեկան բոյները խուզարկուեցան . — և ով դժբախտութեանս . — հո՛ն , մասնաւոր աղօթասենեակ մը յերեւան հանուեցաւ : Հայ կաթողիկ վրդ . հայր Ստեփան Ռափայէլեան ժամարարն էր : Ուրեմն ըստ Հալէթի տմբաստանութեան , առանց ֆէրմանի ժամատուն են կառուցած , արժանի կառափնատի :

Տիւզեան մեծ ընտանիքի հինգ հարազատներուն , և ահոնց կուսակից , և համակիր , լաւ ևս՝ Հրեայ Իսխէլի հակառակորդ 24 ընտանիքներու ինչքերն ու կալուածները յարքունուստ գրաւուեցան , բանտի և աքսորի , և ահոնց զխաւորներէն մի քանին կառափնատի դատապարտուեցան :

Չի գտնուեցաւ հայ Ամիրայ մը , որ յանդգնէր պաշտպան կանգնիլ՝ խաւարող Ամիրաներուն : Ղաղէզ ամիրայ եւս , զերծ չ'էր մնացած ամբաստանութենէ , և յիսլիմիա աքսորուեցաւ :

Ինչպէ՞ս կրնար պաշտպան կանգնիլ իր բարերարաց Իսխէլին կողմէն՝ Տիւզեանց պալատները գրաւուեցան , այրերն ի բանտ , կիներն ալ Պատրիարքարանի մէջ արգելուեցան : Մանասեան Գրիգոր այս մեծ նախճիրին առաջին զոհն եղաւ , բանտին մէջ ժանտախտէն մեռնելով :

1819 Հոկտ. 4ին , որ չարագուշակ , Տիւզեան երկու հարազատները՝ Գրիգոր և Սարգիս , Պապը Ալիին առջեւ , Միքայէլ , և իրենց հօրեղբորորդին Մկրտիչ՝ Եէնի գաբուի ծովեզերեայ իրենց պալատին պատուհանէն իսկ կը կախուէին :

Աստուածային արգարութիւնը չ'ուշացաւ վրիժառու ըլլալ արիւնարբու ոսոխէն . ամենազօր Հալէթ իշխանի աստղն եւս նուաղելով , 1822 Նոյ. 1ին , Գոնեայի կառավարական հրապարակին վրայ իր ոճիրը կառափնատի զագաթը բաւեց , իր աքսորավայրին , Թէքէյի մէջ գլխատուեցաւ նոյնպէս՝ անոր անօրէն արբանեակը՝ Պ. Իսխէլ Երկուքին ալ կառափը Պօլիս բերուելով ցուցադրուեցաւ հատարակութեան :

Ամիրաներու հակառակութեան արդիւնք , իրերամարտ պայքարը միշտ կար ու կը մնար : Ատելութեան վօլքանը միշտ կը միտար , մերթ մեղմ , և յաճախ ուժգին : Անկից ժայթքող հրակէզ լաւայի հոսանքը , անմեղ զոհեր ընկուղելով :

1820 Մարտ 2ին , Տիւզեան եզբայրները՝ Կարապետ , Յակոբ և Պօղոս , ընչազուրկ աքսորուեցան Կեսարիոյ Ս . Կարապետի վանքը :

1821ին , հուրը մի ուրիշ կէտէ պոսթկաց , Տէփէ Տէլէնլի ապստամբեցաւ , և իր հատավաճառը՝ Չարազեան Գասպար Ամիրայ , դարձեալ զոհ՝ Իսխէլ Հրէին , վալիտէ խանի դրան առջեւ կախաղան բարձրացաւ :

1819ին Սեպ: 18 ի զոհերն ալ, հակառակութեան զոհեր են:

Ծերունազարգ Սախայեան Գրիգոր, զոհ իր եկեղեցասիրութեան, Մայր Եկեղեցւոյ դրան առջեւ կախուեցաւ, երեկոյեան այն պահուն, երբ քաղցրերգակ դպիրը «լոյս զուարթ» կ'երգէր:

Յաջողութիւն և ձախողութիւն, վայրկենի մը համար կ'ընդհարին, մահու կայծը ժայթքելով դուրս:

Երկանեան Յովնանէս Ամիրայ, աղամանդակուռ նշանով կը վարձատրուի, և ահա... մահուան սուրը կը շողայ, և մազապուր կը պրծի անկից, մահմետականութիւնը ընդունելով:

Ամիրայից հակառակասիրութիւնը, կառավարութեան ուշադրութիւնը գրաւելով, անոնց գործունէութեան շրջանակը երկուքի բաժնեց: Մին՝ Ասիակողման, միւսն՝ Եւրոպակողման, ասիակողման վիլայէթները իրենց գործունէութեան դաշտ պիտի ընտրեն՝ Ուզունեան (երկանեան) Յարութիւն, Պետրոս Բիւրքճիխանլեան, Միսաք Բիւրքճիխանլեան, Մկրտիչ Ճէզայիրլեան, Պազասար Չարաղեան, և Պողոս Աշնանեան:

Եւրոպակողմին համար՝ ձանիկ ամիրայ Փափազեան, Մաքսուտ Սարիմեան, Մահտեսի Յարութիւն Կէլկէլեան, Աբրահամ Ալլահվէրտեան: Յովնանէս Թընկըրեան, Յովսէփ Տավութեան ամիրաները:

Ամիրայք կ'անդիտանային թէ՛ կայծակը միշտ բարձր գազաթննորը կ'ընտրէ իրեն թիրախ: Սառգիւղի Ամիրայից վերջին շառաւիղ Մկրտիչ Ամիրայ, միշտ յոխորտ, փառասիրութեան անխոհեմ զոհն է եղած: Անձնական փառքի համար, Սիւտլիւճէէն դիմացի կողմը, էյուպ, անցորդաց համար կամուրջ մը կը շինէ իր անձնական քսակէն:

Կը լմնայ, և առաջին անգամ, յոխորտանօք ինք է որ կ'անցնի: Հակառակորդներ կը զրպարտեն՝ թէ «Արքայի վայել յոխորտանօք անցաւ» Եւ կամ՝ «Արքայն նախապէս պարտ էր ոնցնել, և ապա ինք»:

1843 Յունիս 9ին, Պուրսա աքսորուեցաւ թէև, 1844

Մարտ 6ին, կրկին Պոլիս վերադառնալ յաջողեցաւ, սակայն ժիւենոյն մեծամոլիկն էր:

1850 Փետ. 25, իր կարողութենէն վեր, մաքսատան եկամուտին յանձանձուովը վրան առաւ, 23 միլիոն դահեկանի անեղ գումարի մը փոխարէն: Ընկճուեցաւ այս բեռին ծանրութեան տակ, ինք խոյս տուաւ Եւրոպա, իր ունեցածն ու չունեցածը յարքունուստ գրաւուեցան: Կինը՝ Սրբուհի խաթուն, աւուր հացի կարօտ, լուացարարութեամբ կ'ապրէր, Եւրոպայէ վերադարձին, թշուառ և ընկճեալ՝ մեռաւ, ու իր տապանագիրը չեմ կարգար այսօր, չ'ունենալով երախտագէտ մէկը, որ ցուրտ տապանաքար մը զետեղէր իր հողակոյտին վրայ:

Այս մեծահարուստին կեանքն ու վախճանը զիս խոր խոկումի մէջ կ'ընկղմէ: Ամէն օր, որբանոցի ճամբուս վրայ, ձէզայիրլեան պալատան մեծ դրան առջեւէն կ'անցնիմ: Խոչոր դուրսի դուռը հսկայ, քանի մը քայլ ներս մարմարեայ երկա՛ր սանդուխները, որոնց մատներուն վրայ գեղանի նաժիշաներ՝ հօլանաթև պարիկներու նման, Ամիրայի մուտքը կը բարեւէին... Զիկան գինարբուքի սրահները: Անոնց քարերով՝ հաճի պապան (հողը գնող թուրքը) 12 տուներ կառուցած է Սիւտլիւճէի մէջ, միօրինակ, միաձեւ, միեւնոյն ռուցած է Սիւտլիւճէի մէջ, միօրինակ, միաձեւ, միեւնոյն շարքին վրայ: Այս ընդարձակ դարաստանի մէկ մասը՝ փարախի վերածուած է, ուր՝ սպանդանոցի հարիւրաւոր ոչխարները կը գիշերեն:

Երէկ՝ պտլատ, այսօր՝ փարախ. (Այդ ահագին ընդարձակածաւալ շէնքը յարքունուստ ծախուեցաւ աճուրդով՝ 400 կարմիր ոսկիի ջնջին գնով մը): Սակայն շէն՝ անոր պատկից որբանոցը հայ աղջիկներուն, Սրբուհի մայրապետին տունը, և օրէ օր կը ծաղկի: Այն եւս պիտի փարախանար, եթէ մնար իրրեւ պալատ Տագէսեանց:

Ո՛չ եւս են՝ Տիւզեանք, ձէզայիրլեանք, Աբրիկոնք, Լաթիֆեանք, Մոմճեանք, Կէլկէլեանք, և բոլոր բոլոր հոյլը Ամիրայից: Անոնց տապանագրին ընթերցումը, մեզ պիտի տանի երջանիկ օրերու երանութեանց և խորին մտածումներու:

Ամիրայական՝ զեղխութեան, անխոհեմութեան, իրերա-
մարտ պայքարին քով, պիտի կարդանք Պէզճեան Ամիրային
և անոր հետեւող մի քանիներու՝ ժուժկալ, մաքուր կենցա-
ղը, Ազգանուէր՝ ընթացքը, ու անոնց յիշատակաց յաւեր-
ժացումը:

Ճոխութիւն և զեղխութիւն խոտոր կը համեմատին, սակայն
ինչպէ՞ս պիտի կրնայ տարկաւորուել հասարակ մահկանացուն:

Պէզճեան Յարութիւն Ամիրայ, իր յաջողութիւնը առ այդ
կը պարտի: Այն ճոխութեան մէջ, ժուժկալ կեանք մը վա-
րեց: Մարմնական վայելքը, զոհեց հոգեկանին: Եւ Ամիրայից
դասուն շողշողուն գիտաւորն հանդիսացաւ, որ կը շողշողաց
Եէտիգուլէի հորիզոնին վրայ: Իր գործունէութեան մարզը
եղած է, միակ և միակ բարեգործութիւնը, և տիրասիրու-
թիւնը:

Իր սակաւօրեայ աքսորը, կեանքին գերադոյն դասն եղաւ,
ու սկսաւ սիրաշահիլ հակառակորդներն անգամ- Ազգասիրու-
թիւնն ու մարդասիրութիւնը մեծ դեր ունեցած են իր ճշ-
մարիտ յաջողութեանց համար:

Հոգեկան գեղեցկութիւնը ցուցադրած է՝ իբր վայելք, և
այս իսկ հիւսած է իր ճակտին լուսապսակը:

* *

Թէեւ իր ապանազիրն ու գերեզման, Մայր Եկեղեցւոյ
Ս. Յարութիւն տաճարին մէջ կը գտնուի, հո՞ս, Խասգիւղի
բաժնին մէջ դնել արժան կը դատեմ. գիւղիս Ս. Ստեփանոսի
չինութեան մեծագոյն ստատրոլ բարերարն հանդիսացած ըլ-
լալուն համար: Այսօր Ս. Ստեփանոսի, վաղն ալ Ազգ. Հի-
ւանդանոցի Յոբելեանները փառաւորումը պիտի ըլլան կտաւա-
գործ Պողոս աղայի հեղահոգի որդւոյն, Գաղէզ Յարութիւն
Ամիրայի մեծագործ:

Ղազէզի հոյլին պատկանողներէն միոյն գեղեցիկ մէկ
նկարը: Սուլթան Ազիլ՝ Նիկոմիդիա, չուխայի և մետաքսի
հայսերական գործարանները կ'այցելէ: Հո՞ն տիրող կարգ ու

սարքէն չափազանց գո՞հ, իր մօտ կը կանչէ Փապրիքային վե-
րատեսուչը Յովհ. Ամիրայ Տատեան և զայն վարձատրել փա-
փաքելով, կը յարէ «խնդրեա՛ յինէն, և տաց քեզ:» Արդեօք
սոյն կայսերական թանկագին շնորհը քանիներ՝ չպիտի մո-
լորեցնէր, չպիտի շլացնէր: հեղահոգի Ամիրայն, տատարակի-
հեղութեամբ կը մնչէ. — «Տէր արքայ, Ձեր արքայական
գանձէն, իմ Ազգիս Հիւանդանոցին օրական հացագինը միայն
կը խնդրեմ:» Ու այն օրէն՝ օրական 100 դահեկան հացագին
կը սահմանուի մինչև մեր օրերը՝ մօտիկ:

* *

Երբ առիթը ունենամ, իմ տքնաջան ճիւղերով, պօլսոյ
միւս գերեզմանատուններէն երկիւղածօրէն փնջած միւս
ամիրայից ապանազիրներն իրենց կարգին հրատարակելու,
Հայը պարծանքով՝ պիտի յիշէ անունները Ղաղէզ Ամիրայի
օրինակին հետեւող, կարգ մը տաճար և դպրոց կանգնող Ա-
միրաներուն առաքինապատիւ:

* *

- 1.— Ահա՛ մեծագործ, այր անզուգական,
Պարոն Պողոսի, որդի պատուական,
Իշխան վեհապանձ, Յարութիւն Պէզճեան.
Ազգօգուտ գործովք, Անմահ՝ ՚ի մահուան,
Գիտաց զատտի կեանս, ըստուեր անցական.
մեծութիւն, և փառք, երազ ցընդական,
եղեւ ցանկացող, կենացն անվախճան.
Մթերեաց իւր գանձ, երկնային կայան,
ուներ սա լիով. ըզձիրս տմենայն,
որ ինչ է վայել Ազգասիրութեան.
Ձեռն իւր առատ, լեզու էր խոստման,
օգուտըն Ազգին, շահ օգտի ինքեան,
որ խովմամբ մահու, որպէս խոհական,
Շինեաց դայս շիրիմ՝ ՚ի կենդանութեան.
ուր ամիտիեցաւ, արդեամբք բազմազան,
՚ի վաթսուն երեք, ամին իւր լըրման.

սա տենջմամբ վերին յարկիդ բնակութեան
բնակեաց 'ի գաւիթ, տան քո սրբութեան.
բարերար Քրիստոս, հանգո՛ յաւիտեան,
զհոգի ծառայիդ յերկնից քո խորան:

Յամի Տեառն 1834 Յնվ. 3

ՅՐԱՄԵԱՆ ԹԱՂԱՄԱՍ

2.— Յայս շիրիմ եղաւ, 'ի հասակի վաթսուներեայ,
Թէրզեանց Աստուածաժէր Մահտեսի Աբրահամ մեծահարուստ
Ամիրայն, Ակնեցի, Քարաքեահա անուանեալն.

Հաւատովք՝ ուղիղ, վարուք՝ մաքրական,
պանծալի ցուցեալ յաշխարհս ամենայն.
Գովելի ձրիւք բարեմասնութեան,
Հայր խնամածու Ազգիս հայկական,
Բորբոքեալ սիրով Ազգասիրութեան,
Ետ տպել զրեանս մեկնարանութեան.
Իւրով իսկ արդեամբ ընծայեաց համայն.
Ազգիս յիշատակ յանմահ յաւիտեան:
Լան եկեղեցիք, լան զըպրոցք համայն.
սուգ առնուն տրնանկք ընդ անմահ մահուան.
Ար՛դ. ո՛ր դիմեսցէ 'ի սոյն յայս տապան,
Աղօթս արտսցէ ձայնիւ մաղթական:

Յամի Տեառն 1827 Մայիսի 31
Մնունդ 1767

Արգարեւ, ուսումնասէր Ամիրան, Հասան փաշա խանի
մէջ հաստատած տպարանէն, իր իսկ անձնական ծախքով
բազմաթիւ գրքեր 'ի լոյս ընծայեց, 'ի շարս որոց՝ «Թուղթ
Ընդհանրական, Ներսէսի Շնորհալոյ, արդեամբք և ծախիւք
Աբրահամ Ամիրայի Թէրզեանց, 'ի Կ. Պօլիս, 'ի Հասան փա-
շայ խանն, 1825. — մեծագիր, 283 էջ:»

«Մեկնութիւն եօթանց թղթոց կաթողիկեայց, արարեալ
Երանելոյն Սարգսի շնորհալից վարդապետի, տպեալ 'ի Կ.
Պօլիս, արդեամբ, Թէրզեանց մահտեսի, Աբրահամ Աստուա-

ծասէր Ամիրայի, յիւրում իսկ սեփական գործարանի, որ
'ի Հասան փաշա խանն, Յամի Տեառն 1826—1828:»

3.— 'ի Վսեմափառ Մահտեսի Երամ Ամիրայի Թէրզեանց,
օրէնք են անանց, և 'ի փառապանծ վեհից զիւցազանց,
հիւսել բարդել սրբակ սարդենի 'ի գըլուխ քաջանց.
Տինա և ... քերթողք գեղգեղեն ի գարդ նաւաղաց,
... շող ... հանդէս գերափայլ, քեզ փառս աշանց:
Այլ քեզ ցողեսցեն երկնածեմ Յուսեթ հոյլք հրեղինաց
մշտավառնուաք յանեղծ ինչ արծան յերկրին կենդանեաց
Ձի գե...ծ . . . անձրեաց, հոսանք հեղեղաց,
Գահավէժ գլին . . . սպառեն . . . վիմաց:
Եւ 'ի հոլովել աստ մշտափոփոխ դարուց և ամաց,
Թէ հետախաղաղ ծածկեն վաղեմի փառք յիշատակաց:

Եկ, քեզ հիւսեսցեն քոյդ վըսեմ արդիւնք ըզթագ լուսարծարծ
... անջինջ գրոջմեայ գերա...տնուն ի մատանն կենաց:
Ձի քե կառուցաւ Աստուածանայ ?էր տաճար մեծապանծ,
Ուր երգեն հայկեանք զերեքսրբնին ընդ սերափիմաց
Քե հաստատեցաւ զպրոց, և թոշակ ի պետս ուսմանց
Ձի դասառնութեան խոյսացեն մանկունք ի գործս զպրութեանց
Սա է որ սփոփեաց աստ...ից յիւրոց ճոխութեանց
Ձի անդ բարձրացի խորան արդարութեան ի փառացփառս:
Վխճ. 1853-1768 ծն.

Կնքեաց զկեանս ի հասակի 67 ամաց.

Աբրահամ և Երամ Ամիրայք.— Եգիպտոսի Մէհմէտ
Ալի փաշային հատավաճառներն էին.— Երբ Մէհմէտ Ալի
փաշա, Բուսէլիէն գալով՝ Եգիպտոս պիտի անցնէր, գրամ
չունենալով Գարաքեահային կը գիմէ, և այն կարեւոր
գումար մը կը վստահի: Մէհմէտ Ալի ևս, իր յաջողու-
եանը մէջ յիշեց իր բարերարները.— 1820ին, երբ հայ
Ամիրաներէ ոմանք գլխատուեցան, և ոմանք աքսորի մատ-
նուեցան «Գարաքեահիա Մհտսի. Աբրահամ, զերծաւ յաք-

սորանաց, ի շնորհս Մէհմէտ Այի փաշային Եգիպտոսի, որոջ էր հատավտճառ» : Քարաքեանեանց տխուղոսն էր «Մըսըբ սարաֆը» :

4. — Այս տապան ի յոր հանդէի
Հնազանդ տիկին ազնուազկի .
Սա Մահտեսի Աբրահամի,
յԱկնայ Թերզենց Ամիրայի .
էր կողակից տաքինի,
Չաւակատած, ի վարս բարի,
Որ արդ անանց կեանս փոխի,
Հայցէ սասել, Տէրն ողորմի :
Յամի Տեառն 1814 ի Սեպտեմբերի

5. — Ամբօրեալ դնի այս հարկ տապանի
Կարգա ըզվճիւ զոր կատարեցի
Իմ ծրնունդ երկրի յԱկնա քաղաքի,
Սուլթան իմ անուն յաւազան լըսի .
Քըսան և յուլթ ամ իմըս հասակի,
Ծաղիկ դօթափեց ի տապան տքնի,
Սահակ աղայ իմ կողակից կօչի
Յակընցի դէրզի Աբրիկեան տոհմի,
Արդ մընամ ի քալուստ փրկչի :
աղօթիւք ձերովք, և ինձ ողորմի,
Թվին հայոց Ռ Մ Հ Ա Նոյ . Թ .
1271+551=1822

6. — Դնի աստ պատուով Աբրիկանց, Ակնեցի Մահտեսի Աբրահամ դերյարգայ Ամիրայի զուստր, Հսիփսիմէ տուտուն
Հուեալ պանծալի բամբջիս գուժկան,
Հարջիք վչտազին յաղէտ կըսկըծման,
Սակաւուք կացեալ ի կարգ հարսնութեան,
Ես յաստի կենաց ի քընքուչ աճման
Չարաշուք դիպուած կանխահաս մահուան,

Հողամիտի Թաղոյց յայո շիրմիս կայան,
Իւրայնոց Թողեալ կըսկիծ անվախճան,
Յուսացեալ մընոյ յաւուրն հատուցման,
Ի Թվին Ռ Մ Կ Չ Յունիսի Ա.ին
(1266+561=1817)

7. — Տաղավար յարկիս, Ե՛կ դու, սիրելի,
Կարգա ըզվճիւ զոր կատարեցի .
Ծնունդն իմ երկրէ Ակնայ քաղաքի,
Ի զարմէ Թերզենց մականունն կոչի,
Որդի հանգուցեալ Սաղէր աղայի,
Իմ անուն կարապետ ավազան լըսի .
Քսան և հինկամեայ ի մուս հասակի .
Արդ մընամ կըրկին ի գալուստ փրկչի,
Աղօթիւք ձերովք, և ինձ ողորմի .
Յամի Տեառն 1825 Ապրիլ 3.

8. — Յայս տապան դնի, ի աէր հանգուցեալ, Ակնեցի Թէրզեանց Օհան աղայի կողակից Մոհտէսի Աննայ Աստուածասէր տիկինն .

վճիւս անագին Աստուած իսկ կ'ընքեաց,
Ի հող լուծանել յորմէ ստեղծեաց .
ընդ այն այս վճուովն, զանձն իմ փակեաց
ուստի չ'զերծայ 'ի մահուս ժամեաց :
Թողեալ զաւակունս Աղգիս պարծանաց
իննսունամեայ փոխեցայ այստեաց
արդ որք պատահիք սոյն այս իմ շիրմաց,
հայձեսչիք զգուլթ փրկչին աշխարհաց .
յամի Տեառն 1825 Յուլիս,
Ծն . 1735

Աննայ տիկնոջ սոյն տապանագիրը, նոյնութեամբ քան զաւուած է նաեւ, Ակնա քաղաքէն Թէրզեանց հանգուցեալ Սաղէր աղայի կենակից մահտեսի Մարիամի շիրմաքարին

վրայ, միայն այս վերջինը «եօթանասնամեայ» կը փոխ-
յաստեաց:

1834 Յունվ. 13ին:

Ծնունդ 1764

ՆՈՒՆԿԻՆՆ ԲԻՐԱՄԻՑ օրմամարին Հիւսիսային կողմը.

9.— Արդ ննջեն գրուն արդարոց, Ազնուաղարմ Օննիկ
պէյ. Գ. Երամեան, գեղեցիկ և հանձարեղն, և ամենեցուն
փարելին, որ ի ծաղիկ անդ յուսափթիթ ախոցն յերկնաւորն
փոխեցու ի դրախտ.

Յ 18 Յուլիսի 1857

Վսեմափայլ Մայր նորա Եպրու Տիկին Գ. Երամեան, Աս-
տուածասէրն, աղքատասէր և որդեսէր, որ յետ տխրազին կո-
րըստեան անզուգական որդեկին, և ոչ զմի օրով հանգեաւ
երբէք յանմխիթար արտասուացն, բայց յորժամ ոգեխառն
փարեցաւ ընդ նմա անբաժանելի 'ի վերինն Երուսաղէմ
ի 18... զսոյն զայս կանգնեալ զամբան, և յուսով որդեկին,
և իւր յաւէրժ յիշատակ.

Մայր որդևով բերկրեալ.— Մազմոս.

Արեւմտեան երեսին վրայ.

Մայրն առ որդին ազնիւ.

Երբոր ես զքեզ, որդեակ իմ Օննիկ,
տեսայ պարտիզիս լուսագլուխ ծաղիկ,
երբոր անուշակ, քո հոտ շուշանի
իբր զխորանին խոռնկ հասաւ ինձի:
Երբոր թուփերուս մէջ զձայն քուկին,
լսեցի անուշ քան ըզ սոխակին,
երբ կարմիր շրթանց քո թերթ վարդաձայր
սիրաշարժ յողջոյն կոչեցին զիս, մայր.
Ինձ կեանքն այն ժամուն երեւցաւ քաղցրիկ
որ քեզ պէս բուսոյց երկնահոտ ծաղիկ.
Կեանքն ինձ երեւցաւ, զուարթ, յարածըմիտ,

որ քո պէս ի ծոցն ունէր մարգարիտ:
Բայց երբ թօթափի վարդն ի պարտիզէն,
երբ սոխակ լըռէ թըփերուն մէջէն,
Ծովէն մարգարիտն, երբ անհետանայ,
Պարտիզին, թըփին, ծովուն ինչ մընայ:
Պարտիզին՝ սեւ հող, թուփին սուր փուշեր,
ծովուն կը մընան իւր ալի ջուրեր,
և կեանքիս, որ ո՛չ եւս դու, ո՛վ Օննիկ,
ի՛նչ մընաց, ա՛հ, սուգ, խաւար, և զըժնիկ:

Արեւելեան երեսին վրայ

Որդին պատասխանէ առ մայրն սգաւոր.
Երբ կ'անցնի գարուն, թող վարդն ալ երթայ,
ինչո՞ւ յամառուան աղբւ չորանայ.
երբ սոխակն երգեց յաստեղց անուշ ցող,
թող յիւր կանաչ բոյն նընջէ թեւասըող:
Երբոր մարգարիտն ելաւ ի ծովէն,
ինչո՞ւ ի լեզի ջուր դառնայ նորէն,
աւելի լաւ է՞ որ մընայ դարպաս,
չողչողայ, փայլի ի թագ և վակաս:

Մի լար, մայր, մի զիս փնտուեր յերկրի աստ,
Յիսուսի ի գիրկ հանգչիմ բարեբաստ.

Ո՛չ. քու մարգարիտ կորսուած ո՛չ է.

Այլ սուրբ ճակատուղ կապուիլ կ'ըսպասէ:

Իրաւ՛ է, երկրի կեանք դառն է, և սուգ

Մայրի՛կ, ի՛նչ անոր թափիս արտասուք.

Մի ինչ փափաքիւր, զերկիր զոր մոռացայ

եւ քոյդ միայն սէր, ի սիրտ իմ մընայ.

Ահ, քեզ եմ կարօտ, եկո՛ւր, մայր, որ հոս,

Սոխակ քո ծոցիկդ հանգչի սիրահոս.

Եկո՛ւր որ անմահ, և անբաժ յայսըմհետէ,

Լինիմք քան ըզվարդ յիւրն անուշ հոտէ:

* * Եւ արդարեւ որդեսէր Եպրու տիկին, Մայր որդեսէր,

աղելսորչ հառաչով, իր փարեւի վաղամեռիկ որդւոյն, և իր իսկ յիշատակին, ի կենդանութեան սոյն գեբարուեստական մարմարեայ յուշարձանը կանգնել տալէն, և 1870ին համանուն երախայ մը թաղելէն վերջ, հիւանդ, և ցաւած ի խնդիր դարմանի, կը մեկնի Եւրոպա, և դարմանի տեղ, մահը կը գտնէ Վիէննայի մէջ, հոն ալ կը թաղուի: Սյդ պատճառաւ էր որ, նախապէս փորագրուած սոյն ատպանագրին մէջ, ուր, իբր որդեկին միանալը յիշելով: Թուականը, 18... անյայտ կը թողու, ի դէպ մահուան թերին փորագրել տալու համար, իսկ օտար աստղի տակ թաղուելով ինք, 18... մնաց այսպէս թերի:

10.— Յովհաննէս երախայ, նորածին Գառնիկ, Մահտեսի Երամեան Գէորգ աղայի, որդի դեղեցիկ. Մեկնեցաւ ընդ փոյթ, այն ինչ մուտ առնէր յաշխարհ խաբուսիկ. 1870 Յուլիս 3.

Մէկ բարի վրայ

11.— Ակնեցի Թէրզի Աբրիկոնց Ղազարի դուստր Եղսաբեթն, որ հանգեաւ ի Տէր 1235

Ակնեցի Թէրզի Աբրիկոնց Ղազարի որդի Ստեփան որ հանգեաւ ի Տէր 1237

Ակնեցի Աբրիկոնց Ղազարի դուստր Սրբուհին որ հանգեաւ ի Տէր 1240

12.— Ի ցուրտ շիրմիս ամփոփին ոսկերք Առաքինաղարդ Մահտեսի Զիպա տիկնոջ, Տագէս աղայի ի Տագէսեանց յազգատոհմէ:

(Տապանագիրը չ'կարդացուիր, հաղիւ քանի մը բառ կը դանտղանես:

որ ի
նա ընդ ընտանի
	Յանհնարին
	Յերկինս
Կայան սրբոց և ի դոզ անմահութեան
հաւատոյ Առաքինութեանց
1851 ի հասակի 66 ամաց:							

աւ, մայրն է, Եպրու Գ. Երամեան տիկնոջ: Այս խնամութեան պատճառաւ, ամփոփուած կը գտնենք՝ Երամեան դամբարանին մէջ: Բովը՝ կը կարդանք, Նիկողոս աղա Տագէսեանի տապանաքարը, իսկ միւս Տագէսեանք կը հանգչին Քանկալթիի գերեզմանատունը, զորս հոս կ'արտագրեմ:

Տագէսեան Պարոն աղայի դուստր, Ասանէթ.

Արմատոյ բարեաց պանծալի զաւակ,
 Մարմնով կուսակեաց սղջամիտ տատրակ,
 Այն ինչ երեսուն ամաց իւր հասակ,
 Շընչեաց տարածամ մահաբեր խորշակ,
 Յիսուս իմ, լոյս իմ հայեաց իմ վիճակ,
 Յոսկերս իմ ցողեա, զարեան չքո կայլակ,
 Մատո՛ զուկըն քո լուր իմ աղաղակ
 Տեսլիամբը զմայլի յեթնարփեան վըտակ
 Յամի, Տեառն 1843 Օգոստ, 9 ծն. 1813

Ամաց մետասանից Թագուհի օրիորդ չքնաղ, Տագէսեան տոհմին ի սուգ, ընդ սրբատաշ մարմարիոնաւ, ննջէ զքուն յաւերժական,

1859 — 11 = 1848

Ես, մայր Տագէսեանց, զութսուն և մէկ գարուն կեցի անգորր և երջանկասէր. Արդ մնամ մեծաւ անձկանօք, զի և առ իս ասացէ Տէր. «Տալիթա կու՛մի» 1857— . Տագէսեանց այս երկարակեաց չ'մօր անունն ալ՝ Տալիթա է, որ Աւետարանի ծանօթ բացատրութեամբ կուզէ յայտնել թէ՛ պատսող է յարութեան վերջին:

Դամբարան Նիկողոս աղայի Տագէսեան Տագէսեանց, ծննդեամբ բաղդաւսր, բայց կենցաղավարութեամբ ապերջանիկ, զամս 28 ետես զայս արեւ և զաշխարհս, բայց անագորոյն ախտին պտտճառաւ, անճաշակ վայելչութեան նոցին մեկնեցաւ յառտիաց դատուն յաւերժ կենդանեաց:

Յամի տեառն 1850 Փետր. 7

(Քանկարիի գերեզմանասան մէջ)

Սերունդ մեծանուն Չարսին Տաղէսեան,
 Մեծ հատավաճառ Պարոն Ամիրայն,
 Ունէր բարեսէր սիրա ազնուական,
 Հեղ և միշտ խոնարհ ՚ի կեանս իւր համայն,
 Եօթանասնամեայ բարւոք ծերութեան,
 Գեղեցիկ մահուամբ ընկալաւ վախճան,
 Թողեալ պերճաշուք որդիս ընտրական,
 Բարեյիշատակ յաջորդ տոհմական:
 Յամի տեառն 1849 — 70 = 1779 ծն.


Տապան Յովհաննէս Ամիրայի Տաղէսեան
 Ետաւելի բարի յարմատոյ բարեաց,
 Մեծանուն իշխան պարծանք հայրենեաց,
 Որպէս գովելի ի համբաւ լեղուաց,
 Նոյնպէս եւ արդեամբ ցուցաւ զեզապանծ.
 Հասեալ ի հասակ ծերութեան ամաց,
 Փոխեցաւ յաստեաց ի կեանքս անանց
 Դու լուսաւորեա Տէր Աստուած զըթած,
 Զնոզի սորա լուսով քո փառաց:
 Յամի Տեա՛ոն 1828 Փետր. 1:

	ծունդ	մահ	տիփ.
Թէրզենց Օհան աղայի կողակից Աննա	1735	1825	90
» Նազէր » » Մարիամ	1764	1834	70
» Աբրահամ Ամիրա. (Գարաքեահեա)	1767	1827	60
» Երամ Ամիրա	1768	1853	67
Տիկին Տալիթա Տաղէսեան	1776	1857	81
Պարոն Ամիրայ »	1779	1849	70
Յովհաննէս » »		1828	
Տիկին Զիպա Տաղէսեան	1785	1851	66
Թէրզի Աբրիկենց Սահակ աղայի կողակից՝ Սուլթան	1794	1822	28
Տաղէսեան Պարոն աղայի դուստր՝ Ասանէթ	1813	1843	30

	ծունդ	մահ	տիփ.
Թէրզենց Նազէր աղայի որդի՝ Կարապետ	1820	1825	25
Նիկողոս աղա Տաղէսեան	1822	1850	28
Օր. Թագուհի »	1848	1859	11
Օննիկ Գ. Երամեան		1857	
Թէրզի Աբրիկանց Ղազարի դուստր՝ Եղիսարէթ		1818	
» » » որդի՝ Ստեփան		1820	
» » » դուստր՝ Սրբուհի		1823	
Աբրահամ Ամիրայի դուստր՝ Հռիփսիմէ		1817	
Թէրզենց Աբրահամ Ամիրայի կին՝ Հնաղանդ		1814	
Յովհաննէս երեխայ. Գ. Երամեան		1870	

ՃԷԶԱՅԻՐԼԵԱՆ ՀՈՎՈՒԵԱՆՑ ԱԶՆՈՒԱԶԱՐԾ

Սարգիս ամիրայի զոսկերս, սիրասուն զաւկին յաւէտ
 Թացցին արտասուք.



Սարգիս ձեգայիլըեան Ամիրայի միակտուր տապանաբար
 Մ. Յաստուր եւ իր զաւակները՝ գերեզմանի ստորոտին.

. . . տարաշխարհիս . . . պէսպէս,
սարդ բաղմացն անլաց եցոյց ըզհանդէս.

գորցես ըզկայն հերձեաց հանդոյն . . .
Քորք և ուստր . . . յուստերս սիրոյն որդեկաց

Եօթնեակ տասամբք ամօք կեցեալ և երեք,
փառաց տոհմին չ'էած ըստուեր, ոչ երբէք
Անիւ կենաց ցայս կէտ յորդեալ ընդ ոգի
իգուբն . . . յանգէտս անդէն ընկըրկի

Կափոյց այս . . . մահացուաց էն,
լըցեալ զընթաց չ'ունէր կենաց պէտս
Փառանգ անուանն, նոյն և փառացն անվըթար
Որբացելոց զորդին թողեալ մըխիթար:

Ողորմութեան տընկեաց այգի և արօտ,
Երից հացիւ տասիւն անգամ և զկարօտ,
Հրաժեշտ անպա կալեալ տոհմին տայր աւանդ,
Քրտամբք ճըգնել յարօրն անխոնջ գործել անդ:

Անընկճելի 'նդ ամաց բեռամբքըն ծանու
կընճիւ յերեսս չ'ունէր և ո'չ թախժ մահու.
զքուն արգարոյ նիրհէր քացրիկ ժըպտելով,
նորս անդորր յաստեաց սահէր մինչ ընդ ծով:

Եւ ընդ զարթնուլն զերախայրիս իւր պէս պէս.
Նուէր հաստչին ի դոզն լըցեաց դէզ առ դէզ,
ի ձիթենիս պըսակաւոր . . . բաղմամեայ,
Վերելածօք յապաստն յերկինս բարձրանայ:

Կնքեալ զկեանս իւր 1815 ի 1 Դեկտեմբերի
1742 73 ամաց

Տապան Նէվրուզեան Մարտիրոս աղայի ամուսին,
Հռիփսիմէ Տիկնոջ.

Ըստ ակնարկելոյ վերնային . . . Տեսչութեան
պարառեալ զինեւ արհաւիրք մահուան

որ . . . յաղթել վեհից . . . նութեան
յորմէ սիրելի դու չ'ես բացական.

կենցաղոյս վաստակ յայն ժամս . . . մուտ,
ի գնալ մարդոյ մերկ եւ կալսպատ?

արդեամբք բարեաց . . . կողոպուտ
թէւ առ վայր մի իցէ . . .

Ի սակաւ բանէս . . . չաւէտ
Լինել այցելու ինձ Հռիփսիմեայ,

որ աստ թաղեցայ եօթանասնամեայ.
ծն. 1783

վիճ. 1853

Մահարձան ոսկերայ Սինէմշահ արձնոջ,
Կողակցի Պաղտասար Ամիրայի Նէվրուզեան,
եւ մետասան զաւկաց մօր՝ ծածկէ վէմս.

Ի հասակի . . . փոխեցու յաստեաց:
Որ ընդ կաթին զբարի վարուց ջամբեցեր:

քաղցր ախորժակ որբացելոյդ և ցուցեր.
ընդ հետս շաւղաց հօրն անխոտոր արչաւել

որդւոյդ ի սիրտ յաւէտ կացցես կենդանի,
Մայր բարի.

Որ անխուով սաստեաց, 'նդ Ալիս երերուն,
առեալ անցեր ըղղիակ յաւոյդ հաստատուն,

առ մահուան առ ովկեան դէպ ուղիղ
կեցեալ յաւէրժ բարեաւ ու յաղթող միշտ չարի,

Մայր բարի.

Որկ ճանաչենն քոյդ զառտընին գութ և սէր,
ընդ աղքատաց զորքս բարեօք լըցուցեր.

ըզքոյդ անուն միշտ օրհնաբեր յիշեսցին,
եւ ասասցէ որ անցանէն, «էր կին արի.»

Մայր բարի

Յամի Տեառն 1854. կեցեալ ամս

Համեստափայլ Նուրի Խաթուն, դուստր մեծանուն
Սարգիս Ամիրայի Հովուեան, ի հասակի 70 ամաց

Ի նսեմաստուեր շիրիմ տրամազգեաց,
Հանգչին հողաղանգ ածիւն ոսկերաց.
Այլ ցընծայ հոգին ի փառքս անանց.
Ի լուսազուարճ յերեմ փափկութեանց.
Ըզմայլեալ անգէն ընգ հրեշտակաց,
Ձօնէ Արարչին նուագ զօրհնութեանց,
Վխճ, 1831 Մրտ. 16 ծն. 1761

Աստ հանգչին ոսկերք, Միքայէլ Ա. Բարմազսըզեանի, որ
հանգեաւ ի տէր ծաղիկ հասակի, տառապած, տանջուած
հիւանդութեամբ սրտի, Ձայս գրեցաւ համաձայն իր ջերմ
փափաքի:

Վխճ 1928 Մյս. 7 Կէտիկ փաշա

Օննիկ Մ. Բարմազսըզեան
ծն. Պրուսա, 1872

Վխճ Խասգիւղ 1929 Յնս. 27

Մահարձան պերճապատիւ Յարութիւն Ամիրայի Նէվ-
րուզեան.

Ձի՞ ըեզ այդչափ ակընկառոյց հետաքըննին,
Ահեղ շիրմիս սընավտատակ կալ ի զընին,
Ձիա՞րդ այդպէս ողբաս ի զուր արտասուազին
Ձիմ կեանք զիմ բաղդ. . . անեղն ի հող խըրթին,
Ճեպ տար չըջել զականողիսդ նըրբազննին,
Յիմ սիրտ, յիմ գործ սիրայորդոր յիմ հայելին
Անողբ կենցաղ զիս ո՛չ պատրեաց անհաւատին.
Թէև տոհմիկ լիաբազդիկ եղէ յերկրին.

Ինձ անանջատ ընկեր առի ըզգործ բարին,
Իմ նըպատակ ամրիժ կըրօն անկըշոելին?
Ինձ տարփալի խուռներամ դաս հէգ աղքատին՝
Իմ նախահող խօթից զարման որբ և այրին:

Յարկ մարմարեայ ձօն զըշխոյին առ փափաքին,
Նոյն և զըզրոց ողջ կառուցի մանկանց դասին,
Ձին՛չ այլ ազգու նըկարագիր ազգասիրին,
Տիպ քանի՛օն յորդորանաց ոսկեսիրին.

Սակայն մինչդեռ, և յայլ օգուտս ի շուք ազգին,
Ինքնայորդոր միտքս յուղէին ծախել զոսկին.
Մահահամբոյր անգութ ժանիք դառն օրհասին,
Յակտն թարթել զկենացս արև հատ զայրագին

Ըզմեատասան զորդիս իմ հէգ. և զամուսին,
գերաշխարուն լըքի ի սուգ տըրտմականին
աճիւնակիր ի սոյն սափոր զմարմինս եզին,
Յուսով յառնել գերթ ըզիւնիկ յաւուր վերջին:
Յամի Տեառն 1834 Մարտ 18

Կնքեաց զկեանս իւր ի հասակի 56 ամաց:
Ձանուանս առաքինեացն Հովուեանց
Օրհնութեամբ յիշեցեն այցելուք.

Յարութիւն Գրիգորեան Հովուեանց
Փոխեցաւ ի կեանս.— 1826 Յունիսի 25
Կեցեալ ամս 19.

Մկրտիչ Գրիգորեան Հովուեանց, որդի Անգրանիկ
յամի Տեառն 1812 Հոկտ. ի 18, կեցեալ ամս 39
Լուսեայ Հովուեանց, մայր հարազատացն,
յամի Տեառն, 1848 Հոկտ. 31, կեցեալ ամս 57
Գրիգոր Հովուեանց, ամուսին Լուսեայ
յամի Տեառն 1848 Մարտ 2, կեցեալ ամս 79

Բարք սիրելեաց սիրոյ եղեն օրինակ,
Յորչափ նոցա կենաց տուաւ ժամանակ,
Ձորիցն անշուշտ տէր նոյնպսակս յերկինս եղ
որպէս նոցա աստէն զնոյն դամբան ետ:

Ահա՛ չորս տողէ բաղկացեալ իմաստալից տապանադիր մը.— Ամփոփ: Ո՛չ մեծխօսիկ: Հայր, մայր և երկոքին հարազատք, ի մի ողջագուրուած.

Տէրը, չորսին տուաւ, այո՛, նոյն պսակ,
Երբ հոս սիրով կը ննջեն հայր, մայր ու զաւակ:
Մահարձան ազնուատոհմիկ Պաղտատար աղայի Նէվրուզեան
Ձի՞ յուզեալ, ա՛յ մահացուդ յակճիւս շիրմիս կաս ընթեր,
բզկենացդ մի ընթեռնուլ ի սմա պայման սիրտ յերեր.
Երթ, ընթա՛, ամենուրեք, յերկինս յերկիր աջ հասաչին,
մատնանիչ գրոյդ կենաց ցուցցէ վրճիւ զիւր գըրչին:
ես իրան տան Նէվրուզեանց մինչ շողայի արեգդէմ,
հաս ողորմ հրաւէրն երկնից կազմել ի չու տարագէմ.
Խինդ, յոյս, փառք, վայելք, շնորհք պատիր բաղդին յեղա-
կարծ,
Ա՛հ, անցին, մինչ ի գըրկաց իմ սիրելեաց զիս եբարձ-
Սյ՞ս ուրեմն, այս՞ զատակնիք հէք մահկանացուի հանապաղ
թ՛ւ երկրի համբուն իշխող և աստեղաց վերահաս,
ընդ հողովս ա՛յս ընդփոյթ ամփոփեացի իւր աճիւն
ճշմարիտ թէ սին, անուրջ էր զոր տեսին աչք մարդոյն:
Կնքեաց զկեանսն ի հասակի 51 ամաց
յամի Տեառն 1855 Մայիս 18

Մահարձան զաւանդ մեռելատիպ նշխարաց Մկրտիչ
աղայի Նեվրուզեան
Ձքոյդ շիրիմ թացցեն յաւէտ դառն ի սուգ,
Սա-մականուացդ? և սիրելեաց արտասուք,
Որ յուսայդ զիս? զոյդ ընդ բարուց անվըթար
Ալեւօրաց յանձին ցուցեր զտիպար,
Որդի բարի, քաջ բարեկամ, ազգասէր
որբոց աչս սրբեցիւր.
Ո՛հ, զի խեթիւ արեւն ի քեզ հայեցաւ,
Եւ միջօրէայդ խաւար զաչօքդ պատեցաւ
Թէ վաղ հասեր տապարիզիդ դու ի ծագ,
Լըցեալ զընթացս սրբոցն առեր զմրցանակ.

Յողիդ յերկինս, անունդ յերկրի կենդանի,
Խրախոյս յետնոց, և փառք վայել քոյդ տոհմի,
Որ հրեշտակային վարուք կենցաղավարեալ
Կնքեաց զաւուրս կեանս յարբունս հասակին
Յամի Տեառն 1845, կեցեալ զամս 21
յաւուր տօնի

Ի տապան եղիւ Չէլէպեան Ազնուազարմ Գէորդ աղայի
նուագ.
Աստ ի ծոց շիրմիս, հանդչի սուրբ յուսով,
Հովուեանց մեծ տոհմէ Սյր արժանագով.
Չայս վէմ առ հանդէս չըքնաղ իւր ձըրից,
Կանգնեն սիրելիք քարոզ համայնից:
Որ ընդ ծուփս սահուց մրցեալ անասան,
Ըզգօն յիշատակ թող յաւերժական.
Յեռ անմտհ երկոց ազգասէր ճըգամբ
Ետ հողոյն զաւանդ յուսով անձկութեամբ,
Չոր յետնում աւուր, երկնից վեհ վըճիւք,
Յարուսցեն նորոգ, ըստ հաւուն փիւնիկ:
Ննջեաց ի հասակի 61 ամաց. 1856 ապր. 9

Չէլէպեանի ապարանքը կը գտնուէր Ֆէնէր.— Պապինե
այն օրուայ Նուիրակ, Ֆէրիէրի կարտինալը, յետ մանրա-
կրկիտ ուսումնասիրութեան Հայ եկեղեցւոյն ուղղափառու-
թիւնը խոստովանեցաւ, և խոստացաւ նոյնը գրել նաև
Պապինե՝ ի Հռովմ:
Երբ կարտինալին միտքը Հայ կաթողիկոսները կ'իմանան,
ջերմիւ կը խնդրեն որ իր որոշումը չգործադրէ:
Մատթէոս պատրիարք, երբ կարտինալին տարհամոզումը
կ'իմանայ, իր կառքը նստելով՝ կուգայ Ֆէնէր, և կ'օթեւանի
Գէորդ աղա Չէլէպեանի տունը ծովեզերեայ, Հոն կը կանչէ
պալատու Աւագերէց Տ. Պաղտատարը.
Ազնուաչուք նշան էֆ. Նորիկեան, վախճանեալ ի հասա-
կի 65 ամաց.
Կ. Պօլիս Օրթաքէոյ.
20 Յուլիս 1866 — 65 = 1801

Աստ հանգչի, Ազնուափայլ Տիկին Մարիամ Նշան Նո-
քիկեան.

Վախճանի ի հասակի 47 ամաց, Կ. Պօլիս՝ Օրթաքէօյ
14 Յուլիս 1876

Ծնունդ 1829

Մահարձան Վեհազն Մարտիրոս աղայի Նէվրուզեան
աստանօր ամփոփի յաւանդ:

Կոյտ ոսկերաց անդրանկիս, որոյ դամս երեսուն և ինն
քնդ աղցաւոր կենցաղոյս մրցեալ, անձկով յուսոյն ճեպ ետ
յերկին:

Ի սուգ համակեալ զգորովալից ընտանւոյն, և զհամօ-
րէն սիրելեացն սիրտ, ի շիրմէ աստի, ո՛չ արտասուաց
չիթս յայցելուաց, այլ եռանդագին և եթ մրմունջ հայցէ
ի փրկանս ոգւոյն, կնքեալ զկեանսն յամի տեառն 1855
Օգոստ. 18:

Կանգնեն որդիքն զայս մահարձան, ի յիշատակ մօրն
իւրեանց, Ագապի տիկնոջ Հովուեան, դուստր Ճանիկ Ամի-
րայի Փափազեան. Հանգեաւ ի Տէր ի հասակի 75 ամաց
ի Թուրին Քս.ի 1888 Յունիս 4, ծն, 1813:

Հովուեան զաւակունք շիրմիս բոլորտիք,
Ժողված կ'սպասեմք զքեզ, ո՛ մայրիկ.
Ձքեզ, որ քաղցրիկ սիրով մայրական
Կեանք տուիր մեզի, եղար անկենդան:
Եւ թողեր զմեզ տխուր ու ցաւած,
Դու թռար յերկին, վայրն անմահութեանց.
Երթ առնել անթիւ բարեաց քոց պըսակ,
Եւ մեք աստ հեղումք արտասուաց վըտակ,
Եւ օրհնեմք քոյին զանուն սիրարձարծ,
Աստ ի մեր սրտի թողեր անմոռաց.

Այս սպիտակ,
Ցուրտ քարին տակ,
Մահճի մէջ հողէ,

Ուր գիշեր լոկ տիրէ,
Ննջէ իրանճեան Մաքրուհի,
Տաք արտասուաց մէջ աղի:
Եւ կ'ապրի մեր հոգւոյն մէջ յաւէտ,
Մինչդեռ աշխարհէս եղած է անհետ.

Ձի նոյն ինքն էր առաքինի, կին կորովի,
Նոյն ինքն եղաւ մայր զգայուն, և գորովի:

Ծնեալ Հովուեան 1831 Մայիս 5, մեռեալ
Խանճեան 1899 Մրտ. 7:

Էպրուկ Սարաֆեան,
Կողակից Յարութիւն էֆ. Սարաֆեանի,
Սիրտըս հեզիկ էր, վարքըս անուշակ,
Կը բուրէի զերդ մանուշակ,
Ի ծոց յարկիս ընտանի.

Ձիս որ խամրեց, մահուան խօրչակ,
Ո՛վ, Տէր, ըրէ՛ վեհաճաշակ
Դըրախտիդ կենացն արժանի:
Վխճ 1874.—ի հասակի 34 ամաց. ծնունդ 1840

Մահարձան Գէորգ աղայի Սարաֆեան Առաքինափայլ
քիւրքճիւ Գէորգ աղայի, որ փոխեցաւ յաստեացս առ տէր
ի հասակի 60 ամաց. խնորէ ընդերձողացդ վասն իւր աղօ-
թըս մատուցանել առ տէր.

Վխճ. 1828 ծն. 1768

Աստ հանգչի Արեթիկ էֆ. Նէվրուզեան, որդի Յարու-
թիւն Ամիրայի.

ծն. 1838 Յնվ. 30 վխճ. 1898 Հոկ. 7 65 ամաց

տապանագիրը անընթեռնելի.
Բարսեղ էֆ. Մարկոսեան փեսայ Յարութիւն Ամիրայի
Նէվրուզեան. ծն. 1825 Փետ. 12 Վխճ. 1878 փետ. 14
53 տարեկան

Վաղամեռիկ Ղազարիկ էֆ. Մահտէսի Յովակիմեան,
Արտաքին գործոց խորհրդակցութեան քարտուղար թարգման

փոխանորդ Ատենաղպրի Ազգ. խորհրդոյ ուսումնական
 Արժանագով առաքինութեանց պատկեր իսկական,
 Քաղաքագիտական Չորրից թանգարան,
 Աստուծոյ և մարդկան սիրոյ վառարան,
 Որով համայնից սիրոյն էր բնակարան,
 Այս հողապատեան մարմնոյն քընարան,
 Մընայ հօրն և հանւոյն անմուռաց յիշատակարան
 Հոգին թուչի առ իւր հաւն Աղայիկ և մայրն
 Նեկտար, և առ Նիկողայոս իւր մօրեղբայրն,
 Թողով բարեկամաց քաղցր յիշատակ իւր ամբիծ անուն
 Կնքեալ զմահկանացւոյս քսան և հինգամեան:
 (Բանկայրի) ծն. 1852 Վխճ 1877

Իշխան մեծարու, պաղտասար աղա, որ հայրն էր հո-
 վուեանց Գաբրիէլ Ամիրայ.
 էր ակնավաճառ և մըտօք ճարտար,
 Եկաց բարերար գոյով որբոց հայր,
 Պէշիկթաշու գեղջ, որ եկեղեցւոյ,
 Մեծաց եւ փոքունց նախագահ արգոյ,
 Պայազատ զորդիս եթող ժառանգ իւր,
 Ազգասիրութեան գործոց ի սիւիւռ
 Խնդրէ աղօթից ձեր սրտի ի վառ,
 Յիշատակաց խունկ ձըգել ի բուրվառ, 1834

Տապան Հովուեանց Մարտիրոս Ամիրայի որդւոյ Գաբրիէլ
 Ամիրայի.
 Բարեգործիս բարեգարմի,
 Չամս ապրեալ յիսուն և մի
 Ապա դիպեալ մահուն վարմի
 Աստ հայցէ այր զՏէրն ողորմի:
 Յամի Տեառն 1796 Սեպտի. 3ին ծն. 1745

Հեղինէ՛ կողակից Գէորգ աղա Սարաֆեանի, և մայր
 Յարութիւն էֆ. Սարաֆեանի.

Ո՛վ Տէր, դո՛ւ որ մարմնոյս տկար,
 Ծնորհեցիր մի կեանք երկար.
 Սըրտիս ալ՝ սէր, հաւատ, յոյս,
 Այժմ որ հանգչիմ ի գերեզման
 Մեղքերս արժան դատէ՛ ներման,
 Եւ փրկութիւն տուր հոգւոյս:
 1879

Տուն՝ ձէզայիրլեան Հովուեան, Նէվրուզեան ամի-
 րայից եւն.
 ծն. Մահ Տարիք
 ձէզայիրլեան Սարգիս Ամիրայ 1742—1815—73
 Մարտիրոս Ամիրայ Հովուեան 1745—1796—51
 Նուրի Խաթուն, դուստր Սարգիս ամիրայի 1761—1831—70
 Գէորգ Սարաֆեան 1768—1828—60
 Յարութիւն Ամիրա Նէվրուզեան 1778—1834—56
 Գրիգոր Հովուեանց 1769—1848—79
 Տիկին Հռիփսիմէ, ամուսին Նէվրուզեան
 Մարտիրոս աղայի 1783—1853—70
 Տիկին Լուսեայ Գրիգոր Հովուեանց 1786—1843—57
 Մկրտիչ Գրիգորեան Հովուեանց 1794—1812—18
 Գէորգ Եղիա Չէլէպեան 1795—1856—61
 Նշան էֆ. Նորիկեան 1801—1866—65
 Պաղտասար աղա Նէվրուզեան 1804—1855—51
 Յարութիւն Գրիգորեան Հովուեանց 1807—1826—19
 Տիկին Ազապի Հովուեանց 1813—1888—75
 Մարտիրոս աղա Նէվրուզեան 1816—1855—39
 Մկրտիչ աղա Նէվրուզեան 1823—1845—21
 Բարսեղ էֆ. Մարկոսեան 1825—1878—53
 Մարիամ Նշան Նորիկեան 1829—1876—47
 Մաքրուհի Խանճեան, ծնեալ Հովուեան 1831—1899—68
 Աբեթիկ Նէվրուզեան 1833—1898—65
 Էպրուք Տիկին Սարաֆեան 1840—1874—34
 Ղազարիկ էֆ. Յովակիմեան 1852—1877—25
 Պաղտասար աղա Հովուեան —1834—
 » աղայի կողակից Սինէմշահ —1854—
 Հեղինէ, կողակից Գէորգ Սարաֆեանի —1879—

Մոմճեանց , և Լաթիֆեան Ամիրայք

Շիրիմ Սարգիս Ամիրայի

Տաղաւար յարկիս ե'կ դու սիրելի,
Կարդա՛ ըզվըճիս զոր կատարեցի.
Ծընունդ իմ յերկրի Ակըն քաղաքի:
Ի զարմէ Մոմճոնց սերունդ որոշի,
Սարգիս իմ անուն յաւազան լըսի,
որդի մտեսի Մարկոս ազնըւի
Վաթսուն յութնամեայ յիմըս հասակի
Ժաղիկ ծերութեան 'ի տապան տըքնի,
Արդ մընամ կրկին ի գալուստ փրկչի
Աղօթիւք ձերովք , և ինձ ողորմի.
Յամի տեառն 1818 Փետ. 22 ծն. 1750

Մոմճեան Սարգիս աղայի կողակից , Գնար Խաթուն ,

Ո՛ր երեքսրբեան լուս մշտապայծառ,
Ի բաց առ զողոյս թանձրամած իսււար.
Առաքեա՛ յերկնից զոգիդ բարեփառ
Զի նովաւ անցից յերկնաճեմ դաւառ:

Նովաւ նուաճեալ տարտարեան գուպար
Ճախրեցից անդորր ի սրբոյն տաճար:
Տեսից գործ մատանց լուսին լուսավառ
Զաստեղաց ըզկարգ , զանմանից կաճառ.
Անդ քեզ երգեցից անդուլ անդադար
Քաղցրաճայն Եւմոս յօրհնութեան քնար
Լուսով փառաց քոց ընտրելոցն ի պար
հոգևով և մարմնով բերկրեցայց իսպառ
Վխճ. 60 ամաց Յամի Տեառն 1819 ծն. 1759

Վսեմափառ Մոմճեան Յովհաննէս աղայ
Դու հրաշափառ մեծ և հզօր որ էն Աստուած ,
Ամենասաստ ճարտարապետ տիեզերաց .
Բարձրաբազուկ աջ քո և լոյս քոց երեսաց
Լիցի այսօր ինձ առաջնորդ ի սրբութեանց .

Զի անսայթաք ի Սիովնին իշխեալ սահմանս ,
Մտից զուարթ ի յառագաստ սուրբ հարսանեաց ,
Անդ երգեսցէ անմահ հոգիս փրկչիդ զփառս
Աստ օրհնեսցէ զանուն քո սուրբ կոյտս ոսկերաց .
Ամօթապարտ նըկուն լիցին ջոկդ ատելեաց .
Սպառեսցին «իբրեւ զեղէզն ի կայծականց ,
Քանզի լըցի ցանկութիւն իմ յանանց բարեաց .
Նորոգեսցի մանկութիւն իմ որպէս զարծուից :
Վխճ. 52 ամեայ 1770 1822 :

Մահարձան յաւերժական յիշատակ
Նիկողայոս աղայի Մոմճեան , որ ծնաւ
1777 ամի , կնքեաց զկեանս յ'30 Ապրիլի ,
1861 , իհասակի 84 ամաց
Քովիկը՝ Նազը Տիկնոջ գերեզմանը ,
Ծն. 1781 մահ 1863 Դեկտ. 31 , 82 ամաց .

**Տապան Մոմճեան Առաքել աղայի կողակից Աղիք
Խաթունին՝ աղերս .**

Որ զրգորաիւ ? շարժիւն յանեղ ,
Ի մեռելոց յարուցեալ ,
Մեր նորոգման ի մոյն շըքեղ ,
Նըկարեցեր զհանդերձեալ :
Ուստի փառօք ի վերջ դարուց ,
Յորժամ գոյցես միւսանգամ .
Ի ձայն խրոխտ անմահ պարուց ,
Ընդօստ յառնեմք իստն յաման .
Ա՛րդ , պահպանեա զիմ քնարան
Տօղ յիս ցօղեա երկնային ,
Պայծառ աղեղ լուսոյ նըման
Իմ ցընծասցէ նոր մարմին .
Որ ի վրասան սիրոյդ անեղծ ,
Սոյն զըծեցի տենջ սըրաի .
Կնքեա՛ զայս իղձ , յոյսդ անտխեղծ

Թէեւ չ'իցեմ արժանի.

Կնք. զկեանս իւր ի 82 հասակի

Վխճ. 1852 Յնվ. 15, ծն. 1770

Շիրիմ Մոմճեանց Առաքել աղայի դուստր Մարիամ
տուտուլին, կողակից Ալաճաճեան Ստեփան աղային.

Դատաւոր արդար կեանք անմահութեան
Ընկալ աղախնոյդ օրհներգ մաղթական
Տե՛ս զուղեւորեալս յերկնային խորան
Բարձեալ յիւր բուրվառ զերես զայս միայն

Ամբիժ սուրբ հաւատ, սէր անեղծական,
սուրբ յոյս հաստատուն աներկբայական,
եռանդեամբ սրբոյ յանուր խընկարան
աղերսեմ ընկալ սիրով փրկչական.

Սրբուհի Մարիամ կոյս անապական,
Մորիամ աղախնոյդ փութա բարեբան.
Մաղթեմ աղաչեա առ քո սուրբ փեսայն
Հանգեայց հրճուանօք ի կեանս անվախճան

Վախճան ի հասակի երեսուն երեք ամաց
Յամի Տեառն 1828 Մյսի 26 ծն 1795

Աստ հանգչին ոսկերք Հարենց Արրահամ էֆ.ի
ծն. ի Կ. Պոլիս 1809 Վխճ. 1890 Մրտ 7

Աստ հանգչի յուսով փառացն յաւիտենից Տիկին Պալ-
գաբանլեան, կողակից Հարենց Արրահամ էֆ.ի

Ծն. ի Խասգիւղ ի 14 Մյս. 1817

Վխճ. ի Բաղկեդոն Կ. Պոլիս 1878 Փետ. 28

Մոմճեան Յովհաննէս աղայի որդի Նշան աղայ, 15
ամնայ:

Ուր ինձ հրանիւթ կառք հրեղինական
խոյանալ ի վեր յանմահից խորան.

ուր այն ծովտնէրձ ցուպ խորհրդական,
հերձուլ մահառիթ փաղանգ զօղական,
այն բազմամթեր գանձ քո փառք ունայն,
զօրեն ինձ զարդիս յանձուկ պողոտան,
աւաղ, յուժէ՞ այդ աջ պաշտպանութեան
զի մտից անգայթ ընդ նեղ դուռն այն
օ՛ն ի բա՛ց գրնա ցնոր խօլական
զի ահա գըտի ես յաղթող նշան
քառաթեւ դրօշ խորհուրդ փրկչական
Յոր ժառանգեցից դրախտ փափկութեան:
Յամի Տեառն 1823 Ծն. 1808:

Շիրիմ մեծահարուստ Մոմճեան սարրաֆ Առաքել Ամի-
թայի.

Հրաշափառ մեծ զօրութիւն,
Տէր այցելու մահացուաց.
Անբիժ յուսով հանգուցելոյն
Ճշմարտապէս իրք կենաց:
Քնարանիս դիր հանգստեան
Իմ տապանակ ոսկերաց,
Քառաթեւից պահպանակ.
Պատսպարեա ի չարեաց:
Ի ձայն փողոյն յորժամ յառնեն
Պարք ննջեցեալ խառն յաղագց
Իբրեւ ի քնոյ զարթեայց վստահ,
Աստուածատենչ ցնծացած.
Ծագկեալ ալիք իմ ձերութեան
Հրաշագեղ նորացած
Արժանացայց Յիսուս Քրիստոս.
Երանաւէտ սուրբ փառաց:
Կնքեաց զկեանս իւր բարեպաշտօն
առաքինի չաւղօք ի 82 հասակի
Վխճ. 1832, ծն. 1750

Աստանօր ամփոփեալ պահի աճիւն ցանկալի
Ոսկերաց առաքինւոյն Գրիգորի Մոմճեանց՝
Որոյ ի յաւերժական յիշատակ բարեմոյն կենաց,
Եւ վրահմախօհ հանճարոյ մըտաց,
Կանգնէ զայս շիրիմ հոյակապ հարազատն իւր
Սիրելի, առ ի սփոփումն ցաւազին ընտանեաց,
Եւ ի մխիթարութիւն նորին սըրտակցաց:
Կնքեաց զկեանս երեսուն և վեց ամաց:
1848 Հոկտ. 31, ծն. 1812:

Մոմճեանց Մարկոս աղայի որդի Առաքել մանուկ

Առաքել մանկիկ սիրուն,
Աստ նընջէ համբուն,
Ընդ մանկանց Բեթլէհէմին,
Սաւառնէր հոյսս հրարուն,
Լուսատիպ զիմօք ցեղ,
Թօթափէր զքաղցրիկ գեղգեղ.
Ո՛հ, զխաբ՛դ տմոյն օրհաս,
Եւամեայ շեջոյց ըզգեզ:
Ննջեաց 1836 Սեպտ. 1 29 ծն. 1833

Հրաշալեակ Կարապետ սիրուն մականորդի Մոմճեանց
Մարկոս աղայի.

Որ արտասուէր անմխիթար
Թէ թըրուցեր զանբիծ թռչնիկ.
Առ սափորով իմ հանգստեան,
Ձաճիւնացեալ ոսկերոտիք
Ձիր եօթնարփեան սրբոց հոգւոյն
Ձեր բուժեսցէ զարտօսը յաջաց.
Նոյն մանկացեալ Տէրն իմ Յիսուս,
Սփոփեսցէ Ձեր սիրտ ցաւած.
Իմ վարդագեղ նոր մանկութիւն,
Այն ինչ փթթեալ լուսանըկար,
Հոգերգողին մինչգեռ օրհնեալ

Յորդանոսէր երգ և ի ճառ,
Չիմ եօթնամեայ թիւ պանծալի
Շուշանագեղ զուարթ աւուրց
Չ'գիտեմ զինչ խիթք եօթնօրեայ,
Յանկարծակի թառամեցոյց.
1839 Յնվր. 1 23 ծն. 1832

Մ Ա Հ Ա Ր Չ Ա Ն

Հանգչի ամփոփեալ ի յայս քնարան,
Այր առաքինի մեծափառ իշխան,
Մահտեսի Յակոբ այր ազնուական,
Յակնայ քաղաքէն տոհմի Լաթիֆեան.
Սա բարւոք հասեալ լալիս ծերութեան
Չուեաց ուզուլ թեամբ յերկնային կայան
Բայց արդ սպասէ յուսով զալստեան
Փրկչին համայնից փառօք տիրական.
Յամի Տեառն 1833 Յլս. 25

Մահորձան Լաթիֆեան Մահտեսի Յակոբ Գերազնիւ
Ամիրայի առաքինազարդ ամուսնոյ Նառնառ բարեչնարհ
տիկնոջ, որ փոխեցաւ յաստեաց՝ առ Տէր, ի հասակի 60
ամաց, և խնդրէ ընթերցողացդ վասն իւր աղօթս մատու
ցանել առ Աստուած:

Յամի Տեառն 1838, ծն. 1788

Աստ, ընդ շիրմաւս, ամփոփին նշխարք Աւետիսի Լա
թիֆեան, որդւոյ Յովհաննու ամիրայի, որ վաթսուեամեայ
փոխեցաւ յաստեաց, ի 10 Մայիս 1882 յամին. ծն. 1822:
Նորին հարազատաց կանգնեալ զայս շիրիմ, ի յիշատակ
անմոռաց եզրօր իւրեանց սիրեցելոյ:

Այս է տապան հանգստեան, Յովհաննէս Ամիրայի, որդ
ւոյ Լաթիֆեան Յակոբ Ամիրայի, ծնեալ Ակն, յամին 1770,
Հանդուցեալ իտէր 1859 ի Խ. գիւղ:

Աստ յետ մըրցելոյ 'ի ծով աշխարհի,
 Աւանդեալ 'ի ձեռն Աստուծոյ զհոգի
 Երկնաւոր յուսով լըցեալ 'ի սրբտի,
 Լաւագոյն կենաց մնալով հանդէի.
 Ո՛վ որ տակաւին կենաց ի պայքար
 Ձաչս յերկին յառեալ կըռուիք քաջաբար,
 Յորժամ անցանէք ընդ սուրբս այս ընդ վայր,
 Յիշեցէք ըզնա աղօթիցդ 'ի շար:

Այս տապան հանգստեան, Լաթիֆեան Մհտսի. Յակոբ
 աղայի որդի, Յովհաննէս աղայի տիկնոջ, Չիչիլեա տուտու-
 յին, որ էր գուստր Մէյրէմղուլեան Յարութիւն աղայի, որ
 փոխեցաւ յանվախճան կեանս, 1831 Յուլիս 24:

Այս է տապան հանգստեան, Լաթիֆեան Յովհաննէս ա-
 զայի որդի՝ Սարգիս աղայի, որ դեռաբարձր ի հասակի փոխե-
 ցաւ յաշխարհէ լանմահական կեանս, յամի Տեառն 1833:

Այս է տապան հանգստեան Ակնցի Լաթիֆեանց Մահ-
 տէսի Յակոբ Ամիրայի կողակից, Մահտէսի Թագուհի խա-
 թուներն, որ հանգեաւ Յամի Տեառն 1813 Մարտի 29:

Մ Ա Հ Ա Ր Ձ Ա Ն

Չիպա տուտու վարդ Նազելի
 Բարեպաշտոն, առաքինի,
 էր կենակից առն անուանի,
 Լաթիֆեան Մահտէսի Լաթիֆ աղայի
 Դուստրը Յարութիւն աղայի
 Սուլուխանեան Ազնիւ տոհմի,
 Եռսուն երեք ամ հասակի
 Հանգեալ, ի կեանս յուսով բարի.

Յամի Տեառն 1820 Յուլ. 30 Ծն. 1787

Աստ. հանգչին ոսկերք Պեարոս էֆ. Լաթիֆեանի Ծն. ի
 Խապիրզ 1820, հանգեալ 'ի Տէր, 'ի հասակի 70 ամաց, բա-
 ըի վարուք, և առաքինի գործովք, յամի Տեառն 1895 օգս. 3

Տուն՝ Մումճեանց և Լաթիֆեան ամիրայից

	Ծն,	Մահ	սարիֆ
Սարգիս Ամիրայ Մումճեան	1750	1818	68
Սարգիս Ամիրայի կողակից՝ Գնար խաթուն	1759	1819	60
Առաքել Ամիրայ Մումճեան	1750	1832	82
Ազիզ Խաթուն	1770	1852	82
Յովհաննէս աղա Մումճեան	1770	1822	52
Նիկողոս աղա Մումճեան	1777	1861	84
Նազլը Տիկին	1781	1863	82
Մարիամ տուտու	1795	1826	26
Արրահամ էֆ. Հարենց	1809	1890	81
» » ի կողակից	1817	1878	61
Նշան աղա Մումճեան	1808	1823	15
Գրիգոր Մումճեան	1812	1848	36
Մանուկն Կարապետ Մումճեան	1832	1838	7
» Առաքել Մումճեան	2833	1836	3
Յովհաննէս Լաթիֆեան	1770	1859	89
Չիպա տուտու »	1787	1820	33
Պեարոս Լաթիֆեան	1820	1890	70
Աւետիս Լաթիֆեան	1822	1882	60
Նառնառ տիկին »	1788	1848	60
Թագուհի Խաթուն Լաթիֆեան	—	1813	—
»	—	1831	—
Չիչերիա տուտու	—	1833	—
Սարգիս Լաթիֆեան	—	1833	—
Յակոբ Լաթիֆեան	—	1833	—

Տապան Միքայէլ Ամիրայի Սիրունեան.
 (Պէշիկթաշի գերեզմանատուն)

Եղեալ հղեւ այս տապանի,
 Ակնցի Սիրունենց մեծազարմի,
 Առն մեծի բարեպաշտի,
 Մահտէսի Յարութիւնի որդի,
 Մահտէսի Միքայէլ Ամիրայի:

Այլ և խոհեմ, հեղաձոգի.
 Յոյժ անձամբ էր առաքինի.
 Աստի կենացս ի կեանս փոխի.
 Օրհնեալ ձայնիդ կենարարի.
 Արա՛ արժանի քոյդ ծառայի:
 Ձայս իմ խընդիր ի ձեզ ունի,
 Ասել՝ Աստուած ողորմեսցի.
 Ազգիս Հայոց թուականի
 Ռ Մ Լ է նոյ. ի Ե. Բ = 1788

Այս է տապան հանգստեան Ակնայ քաղաքին Սիրուե-
 եան որդի Մահտեսի Արութենեան. է տապանիս Մահտեսի
 Օհաննէս Ամիրան, որ հանդիպիք տաք զողորմեան:

Թըվին Ռ Մ Լ Գ ին, Յունիսի 24.
 1233 = 1784

Ազնուատոհմիկ Թագւոր աղայի Պարտիզեան, առ որդիս
 Իւր սիրասուն.

Ստուերանման սահեալ անցին աւուրք իմ
 Ի խաւարին պայթէն? շիրմիս ամփոփիմ.
 Ձիմ վճարել որպէս, և զայս հարկ մահու
 Ում գիմազրել չ'իշխէ երբէք մահացու.
 Գորովական սիրոյ իմոյ նըշանակ,
 Ձայս ձեզ թողում, որդեակք իմ, յիշատակ
 Ձի զիրուանց զարդարութեան պողոտայ,
 Հոստատապէս կալջիք աստէն յարակայ.
 Մի՛ հայրազրաւ կոչէք զՁեզ յաշխարհի.
 Այլ յուսացէ՛ք միշտ առ Աստուած կենդանի,
 Որ է պաշտպան, և Հայր որբոց ամենտոյն:
 Խընամարկեալ հըզօր Աջովն յաւիտեան
 Փոխեցաւ յաստեաց Յամի Տեառն 1819 Յնիս, 21

Տապան կէլկէլօղլու Քիւրքճիւ Մահտեսի Ասատուր ա-
 ղայի Մահտեսի Յակոբեան, ի հասակի 75 ամաց, որ հանգ-
 եաւ ի աէր 1852 Յնվ. 14 ծն. 1777

Այս է տապան հանգստեան Ակնցի կէլկէլեանց խօճայ
 Օհաննէսի որդի սարաֆ Յարութիւն աղային, որ հանգեաւ
 ի Քրիստոս . . .

Առտ. հանգչի՛ Սիրունեանց Սարուխանցի, Մահտէսի
 Օհաննէս Ամիրայի կողակից, բարեպաշտուհի Մահտէսի Մա-
 քիամ խաթունն.

Համեստ՝ վարուք, քաղցր, բարեբարոյ,
 Ժըրագըլուխ կին, բարեոց պատճառ,
 Շըքեզ որդուվք, բեղմնաւոր ծառ,
 Յուցաւ Ազգին, Տիկին Պայծառ,
 Յեթանասուն հասեալ ամաց,
 Ձաղօթս հայցէ յօժար կամաց:
 Վիճ. 1804 Ապրիլ 20 ծնեալ 1734:

Այս է Տապան հանգստեան Ակնցի, Սա...թինց, աճի
 չէշմէցի Սարրաֆ հանգուցեալ Մահտէսի Յովհաննէս ամիրայի
 զուսոր, ձոհար խաթունն, որ հանգեաւ յամի Տեառն
 1817 Ապր. 2

(Բանկալարի)

Տապան մեծահարուստ Պաղտասար Ամիրայի Չէրազեան,
 որ հանգեաւ վաթսուն և եօթը ամաց.

Ձի՞ թորգոմեան տան վեհազունք յայս կատար,
 Աղեկիղեալ մասն շարժին յողբոց լալիւն.
 Միթէ՞ վսեմ և բարերար իշխանին
 Հողախշտի՛ ի դամբան.
 Այս երկրորդ բէսէլի է մէջ? ցուցաւ
 Ճարտարապետ Երրորդութեան Տաճարին.
 Հանդիսացաւ պատճառ նախկին յառատ անբաւ
 'ի յաղթանակ շինութեան.

Բարիք պէս պէս մի զմիով ելեւէջ,
 Յանձն նորա և հանապազ խայտային.
 Զուարթադէմ փայլէյին դէմք և 'ի վաստակ
 'ի սէր սրբոյ տաճարի.
 Աստուածային սիրոյն չքնաղ, և Ղամբար
 Փայլէր յողիս անջնջելի վառ 'ի վառ
 Նոյն մաքրութեամբ զիւրն հոգի աւանդեաց,
 Հասեալ վերին յօթեւան.
 Որ Տէրդ ես երկնից երկրի տաճարաց
 Շող կաթեոցես լոյսոյդ անմահ տէրութեանդ
 Ի յերկնաճեմ ընկալեալ սուրբ յաւաղաստ.
 Որում անյագ կայր զոգին.

Յամի Տեառն 1854 Օգոստոսի 19

Վախճանեալ եղաւ յայս քարեայ տապան
 Մահտեսի Գէորդ պատեալ ի պատան.
 Յակնայ ի գիւղէն Զէրէզի ցեղեալ,
 Վարուք գեղեցիկ, բարուք շքեղեալ,
 Օրինօք ի կարգ աշխարհի մըտեալ,
 Յաջողմունք բարեաց զաւտկաց զըտեալ,
 Ապրեցաւ ամօք եօթնեկի տասամբ
 Եւ եօթնեակ ի նոյն յաւելաւ մասամբ:
 Իսկ յետոյ հասեալ հրաման յԱնեղէն,
 Պահանջեաց զաւանդ հողոյն բանեղէն.
 Թուական մեր ազգին հաղար երկհարիւր,
 Յիսուն և մի էր ընդ այն համրիւր,
 Յ'օր հինգ շաբաթի իմայիս ամիս
 Յառաջնում աւուր: Հանէք ողորմիս:
 1251+551=1802 ծն. 1725

Բարեպաշտուհի Սիմա Տիկին, կողակից ոսկերիչ հան-
 գուցեալ Մահտեսի Աւետիս աղայի Եիւզիւքճեան.

Կին առաքինի գործովք բարութեան
 Արդեամբ հոգւով Տիկին պատուական

Հաւատք. յոյս և սէր պահեալ անխաբան
 Օրինակ ընտիր, վարուք մաքրութեան,
 Ի վաթսուն և հինգ ամս իւր լըման.
 Յաւելու առ հարս ի ցաւ անդարման.
 Արդ ընկալ Յիսուս փրկիչ բարեխնամ
 Զհոգի աղախնոյդ ի լոյս քո խորան.
 Վխճ. 1860 Հոկտ. 24 ծն 1795

Գասպար աղայի մանուկ սիրական,
 Վայելուչ կազմեալ կամօք տիրական,
 Մեղքոն կոչեցեալ ծնողաց պիտանի,
 Նըմանին սորին սակաւ գըտանի:
 որ հանգեան ի թուականի Ռ. Մ. Մ.
 1250+551= 1801 Սեպտ—1

Տապան Համեստափայլ՝ Իսկուհի Խաթունին, կողակցի-
 Ալաճաճի սարկաւազ Պետրոս աղայի

Քաջատոհմիկ ազնիւ տիկին,
 Վարուք պարկեշտ, մըտօք ուշիւ,
 Անցաւորօք զանանց բարին,
 Գընոյ էառ իւր գանձ անգին:
 Սա լի աւուրբք կայ յայս շիրիմ,
 Հոգւով հանգչի ի յարկ վերին.
 Ի քէն հայցեմք հօր միածին
 Ուրախացո՛ փառօք քոյին:
 Վխճ. 1845
 Մն. 1762

Շիրիմ առաքինազարդ սարկաւազ, Ալաճաճի տիրացու-
 Պետրոս աղայի

Յեղձանել մահուամբ կեանք մեր առօրեայ
 Հոգեւոր բարիք մընան յարակայ.
 Առ է՞ր ատեցող ըզլարս անուղղայ.
 Մինչ ի ծերութիւն բարեաց դործունեայ.
 Այժըմ կայ աստէն, մարմնովս անըզայ
 Անդ ի յոյս վարձուն հոգւովս ցընծայ.

Օ՛ն, եկայք մաղթել առ երկնից Արքայ,
«Լուսաւորեա, Տէ՛ր, ըզհոգի սորայ»
Վխճ. 1826 ի հասակի 80 ամաց
Ծն. 1746

Համեստափայլ Սուլթան տիկնոջ, բարեգորով կողակցի,
Ազնուատոհմ Մխսակ Ամիրայի.

Դառն է յիշատակ մարդկային մահուան,
Որ գիտէ հասանել վաղ թէ անաղան.
Քանզի մեծատունք և աղքատք համայն,
Ընդ մահկանացու անկան բընութեան:
Այս տիկին համեստ գործովք բարութեան
Զարդարեալ բարեօք առաքինական,
Զէր սմա պակաս վայելք մարմնական,
Ուստի հոգայր միշտ զկեանսն անվարձան.
Որդիք և դստերք, պարգեւ տիրական,
Որպէս ձիթենի, շուրջ զիւրեւ զըտան,
Յուսար, և զաւուրս ունէր բերկրական,
Խընդալ ի նոսա ի դութ մայրական
Քայց յանկարծ անկաւ ցաւօք անդարման
Յանել անկողին դառնադին մահուան.
Քառասուն և ութ հասակաւ աճման,
Եզաւ ընդ հոգով յուսով յարութեան.
Դատաւոր արդար, յոյս մեր յարութեան
Յիսուս Քրիստոս արքայ անսահման,
Զհոգի աղախնոյդ արասցես արժան,
Ընդ սրբոց կանանց քումք տեսութեան:
1797 -- 1842

Այս է տապան հանգստեան, Ակնայ գիւղէն Կամրկապ-
ցի Մխաքեանց հանգուցեալ Մահաեսի Սարգիսին փեսան
ըստեփանի որդի, սառաֆ Մարտիրոս աղային, որ հանգեաւ
ի կեանս, ի թվին հայոց Ռ Մ Կ Ա.
1261+551=1812

Էաիրնէցի Սվաճեան Յօհաննէսի որդի բարեհամբաւ
Պօղոս աղայի, թարգմանին Սըբբաց (Սերպ).
Որդիք մարդկան ծընունդ երկրի,
Աշխարհըս չէ մեր հայրենի
Մեր բուն քաղաք է ի յերկնի,
Յայն հառանել զիր ի մըտի.
Սոյն բարեպաշտօն առաքինի,
Քառասուն և ութ ամօք ապրի.
Յիսուս Փըրկիչ քեզ պաղատի
Արա՛ տեսոյդ քո արժանի:
Ծնունդ 1800
Վխճ. 1848

Մահարձան Նիվրէսթէ տիկնոջ, կողակցի հանգուցեալ
Տէմիրճիպաշեան Փանոս աղայի.

Խորշակ մահուն ի մայիս,
Հնչեալ ի տունկ բանիղէն,
Արկ տրտմասուն ՚ի վայրիս
Զկաւն յանկողին կ'աւելիէն:
Մայր յուսամերժ աստանօր
Շիջեալ զըստերն ի յարեւ,
Յաճիւնափակ յայս սափօր,
Խնդրէ՛, անցո՛րդ, մի բարեւ:
Ննջեաց ՚ի Քրիստոս, Յամի Տեառն 1859
Ծն. 1814

Ազնուազարմ մեծապատիւ Աղլազանեան Պօղոս աղայի
Եւզոկիրացոյ, բարեհամբաւ վաճառականին Եգիպտոսի.

Պարձանք իւր զարմին, օրինակ բարեաց.
Այր Աստուածաւէր, հեզ և երկիւղած,
Աստուածահաճոյ առաքինութեանց,
Լի ու լի արդեամբ, փայլէր գերազանց:
Սիրա իւր կարեկից ընկերին վըշտաց,

Չեռք իւր սատարիչ որբոց և այրեաց .
 Սիրելի բազմաց, սիրող ասելեաց,
 Բարերար ազնիւ ըստ սուրբ պատգամաց,
 Բայց ոչ ինայեաց յայտ այլ վեհապանծ .
 Հինաւուրցն այն թշնամին կենաց .
 Ի վաթսուներորդ երկրորդիս ամաց,
 Իւրայնոցն ի սուգ երարձ ի յաստեաց .
 Իսկ դո՛ւ, ո՛անցորդ, մի արասցես զանց,
 Հայցե՛լ ի տեառնէ սըմա փառս անանց,
 Վխճ. 1868 ի փետր. 17 Ծն. 1806

Աստ հանգչին ոսկերք, Տիկին Մարիանէ, հաւատարիմ
 կողակցին հանգուցեալ մեծապատիւ Արչակ Խանճեանի .
 ծն. 1818 Մարտ 7

Ընդ ստուերաւ ես մինչ որդուցս կայի,
 Ի տան. ի բարձ իմ կողակցիս հարազատի
 Մահն կոչեաց զիս յաշխարհէ ի սուգ վայր
 Որ ի ժամէն ծննդեանէս ինձ մընայր .
 Եւ տերեւիկն որ ընդ ծաղկին յիմ ճակատ
 Գերաղարգեաց ի մաքուր կեանս անարատ
 Մայր եղէ ես հընգից առաւել որդեկաց .
 Այժմ ես, աւա՛ղ, ի նոցանէ կամ ի բաց :
 Հեռի, աւա՛ղ, թէ եւ իցեմ յաշխարհէ,
 Հեռի յորդուց, և զուրկ փառաց, յարեւէ
 Այլ առընթեր ես անմահին եմ առ էն .
 Ո՛վ ընթերցող աղօթէ առ այն դու յինէն :
 Ի տէր հանգեաւ Յամի Տեառն
 1889 Նոյ. 12 ծն. 1818

Արչակ Անտօնեան օտապաշի

Աստ առնու դադար Արչակ Անտօնեան,
 Հրատեչտ տուեալ աշխարհէս ունայն .
 Յիսուն և ութ ամբ անցին զերդ ըստուեր
 Եւ մահկանացուն որդիք կարեւէր :

Աստ միայն եգիտ զիւր խաղաղութիւն,
 Ո՛ տէր, հաշտ ակամբ հայեա՛ յայտ ածիւն
 Եւ տո՛ւր ծառայիդ զարդարոց պըսակ
 Ի դրախտին Երկնից, ի կեանս անապակ :
 Վխճ. 1877 Յուլիս 12
 Ծն. 1819 = 58 ամաց

Աստ հանգչին

Կարապետ Անտօնեան, Երզնկացի որ հանդեաւ 1854
 Մարտ 4, և կինն Եղիսաբէթ Տէր Գէորգեան 1855 Փետ. 6 :
 Մահարձան Ազնուուհի Էրմօնեայ Տիկնոջ. դուստր ոսկե-
 րիչ հանգուցեալ Մահտէսի Աւետիս աղայի, և կենակից յար-
 զապատիւ Պօղոս աղայի Ազլազանեան :

Յոյս իմ քաղցրիկ կայր ի մարմնի,
 Ի կենսարուխ ծոց մայրենի .
 Որպէս շուշան ի դաշտ ծաղկանց
 Անգութ մանգաղն հնձեալ ի բաց .
 Մահաճաշակ այս հրաւէր
 Վաղ ինձ եհաս յոյժ կարեւէր .
 Բարձեալ յինէն զարեւ կենաց,
 Չերիս որդիս յիմոց գըրկաց .
 Արդ հարսնացեալ անմահ բանին,
 Երթամ զուարթ անդարձ ուղին .
 Ընդ զուարթնոյն խառնիլ յերամ,
 Առնուլ պըսակ ցանկ անդառամ :
 1862 Յուլիսի 7, ի հասակի 42 ամաց .
 Ծն. 1820

Այս է տապան հանգստեան, Ակնեցի Ումբիկեան Կա-
 րապետ աղայի որդի, Ումբիճան աղային, որ հանգեաւ
 Ի տէր յամի Տեառն 1828 Ապր. 9
 Այս է տապան հանգստեան, Էկինցի Էտիլենց Պաղտասար
 աղայի որդի Պարոն Մկրտիչն. որ հանգեաւ առ Աստուած
 թվն. 1824 սեպտ. 15

Աստ հանգչի յուսով փառացն յաւիտենից, մեծապատիւ
Աւետիս ազա Եէկէնեան, քաջամուտ երկաթագործ:

Վիսճ. 1864 փետր. 10

Ի հասակի 48 ամաց

Ծնունդ 1816

Մկրտիչ ազա Եէկէնեան, քաջասիրտ երկաթագործ.

Վիսճ. 1877 սեպտ. 22

Ի հասակի 42 ամաց — 1835

Մահարձան համեստափայլ Աճիչէլմէլեան Տիրուհի կնոջ
ազնուատոհմ Վարդերես աղայի Միսաքեան,

Մահկանացուացդ մարդկային,
Անդարձ վճռով Աստուածային,
Թողու զաշխարհ այս ստորին,
Երթայ ի կեանսն յաւիտենին:
Մընան նըմա բարիք անձին,
Զոր աստ գործեաց յուսով վերին.

Առնուլ ըզվարձ փոխարինին
Յաւուր մեծի դատաստանին
Սա Միսաքեան ընտիր տոհմին
Հարսըն չըքնազ որպէս յուսին,
Երկու որդևովք ի զարդ անգին,
Ուրախ ի սիրտ ցնծայր ինքնին,
Արագ եհաս մահ ցաւագին
Ի քսան երկու կենաց ամին,
Ո՛չ խնայեալ առոյգ անձին.
Արդ ընդ հողով այս խաւարին
Կեանք մեր և յոյս Տէր երկնային
Խնդրեմք ի քէն արտասուագին
Արա՛ արժան զհողի սորին
Ընդ սուրբ փառաց հարսնարանին:

Վիսճ. 1845—1823

Մայիսի 3

Այս է տապան հանդստեան, Ակնայ գիւղէն, Կամրկապ-
ցի Մէճալենց ցեղէն՝ Պարոն Ստեփանի, որ փոխեցաւ ի
կեանս, թուին Ռ Մ Հ Բ

1272+551=1823

Դեռահասակ Մահտէսի Սուքրիասայ Դաւթեան. ծնեալ Դե-
լիճ գիւղ Սկնայ.

Նման ծաղկին, որ արփենոյն
... Հաղիւ ուրեմն ՚ի ցողս զուարթ
՚ի վեր ըզգագաթ ամբարձեալ զիւրն
՚ի շունջ հիւսսոյն դնի զիտապատ,
Աւա՛ղ, և զսա, ո՛հ տարածամ
Անագորոյն յօտոց մահուան
՚ի սիրալիր ծոցոյն ծնողաց,
՚ի տիս գարնան խլեալ քշտեաց,
՚ի հասակի, 18 ամաց, Վիճ. 1865 Յլիս. 16
Ծն. 1847

Տիկին, Մաքրուհի Միրասեէտի, ծնեալ Աղլաղանեան-
ճարտար արուեստագիտուհի. 1849—1901

Աստ հանգչին ոսկերք թոհաֆճի Նշան աղայի որդի.
Քարամանեան քերէստէճի Յովնան աղայի, որ հանգեաւ ի
տէր, ի հասակի 34 ամաց, բարի վարուք, և առաքինի
գործովք, Յամի Տեառն 1888 Հոկտ. 3

Այս է տապան . . . որ ես դայեկ հաճի Երանիկ,
ի հասակի 60 ամաց, որ հանգեաւ ի տէր, Յամի Տեառն
1860 Ապր. 2

Մահարձան Ազնուազարմ Ասլանեան Մհտէսի Յակորբ
աղայի Եւզոկեացուց, երեւելոյն ի վաճառականս հայկաղանց,
և պանծալոյն ի գործս առաքինութեանց. զոր կառուցեալ
նմա ընտանիքն մեծաշուք, ի սիրտիանս անմխիթար սրտից
լուրեանց, և յաւերժ յիշատակ հանգուցելոյն՝ երգեն.

Տըխրականիդ առընթեր,
 Կացեալ չիրմիդ ցաւագին.
 Զողբ մեր սրտից կարեվէր,
 Տամբ քանդակել ճարտարին.

Այսուհետե թող սոխակ,
 Մի հրաշագան տացէ երգ.
 Հապա ուսցի զայս նուագ,
 Զոր վարժ աջոյն երկնէ երկ:

Զաղեխորով ը զկըսկիծ,
 Որբացելոցն առ ի քէն
 Ըզսուգ, ըզկոծ ըզթախիծ
 Գէթ արարածք լըւիցեն:

Որով մեղանս ի գագաթ,
 Կասեսցին անգութ մահուան
 Որ ոչ խնայեաց յիւր թակարդ
 Արկան ըզքեզ նըկուն:

Զի անուն քո, ո՛ ազնիւ,
 Այո՛, նա յոյժ խանդացաւ,
 Եւ ի քոյոց քոց լըրիւ
 Մերկել ըզքեզ կամեցաւ:

Սակայն զայս ոչ առ ի միտ,
 Զի դու թողեալ զերկիրս զայս
 Երթաս բերկրել խընդամիտ
 Ընդ երկնայնոց սրբոց պարս:

Վխճ. 1846 Դեկտ, 16

ՄԱՀԱՐՁԱՆ

Դերապատիւ Միսակ Ամիրայի որդւոյ, վաղամեռիկ Պօղոս
 աղայի

Արփին արդէն յանիւ ծննդեանս,
 Ըզըրջան բերեալ երեք ամաց
 Ես զարչալոյս կենացս պայծառ,

Ընդ ըստուերաւ ծածկիմ մահու.
 Արտօւրածին յայիք ծնողացս,
 Մի՛ գիտարչուտ թացցեն քնարանս,
 Մինչ ցօղ գըթոյդ իջցէ, փրկիչ,
 Նորոգել ըզտիս ծաղկաթարչամ:
 Յամի Տեառն 1849 Յնս. 6 Ծն. 1846.

Այս է տապան հանգստեան,
 Տիկին Արուսեակ Յովհան Միսաքեան
 Ծնեալ Քիւչիւք Արթին.
 Հէգ ամուսնոյն սա արուսեակ,
 Սիրոյ այգուն շողավար,
 սուղաւ տըմոյն

Յանկարծ մահուն մթին վիհը սրբավար, հոս արա-
 սուք, հոս սէր, հոս սիրտ մը քարացեալ խոր ի սուգ:
 1840—1904=57

Աստ հունգչին, խաչի յուսով, ի քուն մահու, և ի
 յոյս անմահութեան:

Յակօր, Զիւմրիւտ և զաւակունք Բարաղամեան:
 Երջանկայիշատակ Թորոս և Տիգրան Բարաղամեան
 Հարազատներ, երախտագէտ սրտով, իրենց ուսած
 վարժարանը՝ փայտաշէն, արդէն իսկ քայքայուած
 Եւ կիսափուլ, ի հիմանէ քարեղէն կը կառուցանեն,
 Ինչ որ ցոյց կուտայ վարժարանի ճակատը զետեղուած.
 Մարմարեայ արձանագրութիւնը, (Տես էջ 62)
 Թորոս Բարաղամեան (1830—1904)
 Տիգրան Բարաղամեան (1841—1916)
 Անուանք ննջող զաւակաց:

Բարաղամ, Սրբուհի, Միքայէլ, Պօղոս Պետրոս, Տիրան,
 Պայծառ, Սուրէն:

Տապան հանգստեան՝ Տիկին Սանդուխտ, Մ. Բարա-
 ղամեանի (1869—1911)

Մ Ա . Հ Ա Ր Ձ Ա Ն

Աստ հանգչին ոսկերք Վսեմաշուք Քիւրքճիւխանլեան Պետրոս Ամիրայի դստեր, Նեկտառ Տիկնոջ, կողակից Յարութիւն աղա Յովհաննէսեանի, ի հասակի յիսուն ամաց, թողլով ի սուգ անմխիթար չորեօին զօրդիս իւր:

Յամի Տեառն 1880 Նոյ. 16
Ծնեալ 1830

Մահարձան վաղամեռ Մելքոնի Տէվլէթեան, որ ի հասակի գարնան, խօսի իւրովսանն:

Սոխակին երգք, այն գիշեր, ծառոց ետին նոր կը լսուէր, թեթեւ հով մը, վարդին թերթերը թուփերուն տակ կը քչէր, ծանր շուք ունէր նշոյլ լուսնակ այն փայլուն լճակին մէջ, ուր զեփիւռը, եթերին հետ սոյլ կը պարէր, հոն, քաղաքին խուլ շշուկը, հեռուն՝ գիւղին փայլուն լոյսերուն, իմ քայլս մարդերուն վրայ հազիւ անշուք ձեւ մը կը գծէր:

Եւ ես, միայնակ երազուն, աշխարհը չէի խորհէր՝ թէ, ես անոր խուլ մասնիկ էի, սիրտս այն պահուն չէր զգար, կ'ըզձայի վեր ելնել, վե՛ր, ամպերէն ալ վեր: Ասողէն՝ լուսոյ թեւեր կը խնդրէի, հրեղէն երկինքն հասնելու համար:

Ո՛հ, ի՛նչ կայ հոն, արգիօք միայն արե՛ւ, կրա՞կ, բոց, կայծ ու շող: Այդ միօրինակ տարրերուն հետեւը, գոնէ սիրող սիրտ մը չկա՞յ:

— «Սիրող սիրտ մը» . — «Դուն զայն ունիս, մեղամաղձոտ հոգւոյդ մօտ», հնչեց քովէս անուշ ձայն մը:

— Այդ սիրտը քու սիրոյդ կարօտն է: 1900 — 1918

Սոյն արձակ քերթուածը, սիրակարօտ սրտի մը կարօտը պատկերող, զգայուն է և յուզող: Տապանաքարին վրայ, մէկ ճիւղ, իր ոտերէն քշտուած, և բունահերձ ծառ մը, այնքան խօհուն կը պատկերէ ոստաքանց պատանկի մը կեանքը երազկոտ, Շատեր այն կարծիքը ունին թէ՛ տապանագիր մը,

Մետրոպայ լեզուով միայն կը գրուի, և հայուն Աստուածը, այդ լեզուին քաջավարժ է, և սիրող:

Ահա՛ աշխարհաբար գրուած չնաշխարհիկ տապանագիր մը, որ իբր տիպար կրնայ ծառայել՝ «մահը արձանացնել, և յիշատակ անմահացնել փափաքող սիրողներու:

Այո՛, ցարդ, տապանագիրներու լեզուն գրաբարն է եղած, և հիմա այդ մասնաւոր ոճը, լեզուն, բացատրութիւնները մշակող, իւրացնող գրեթէ չէ մնացած:

Թո՛ղ բանաստեղծին զգայուն գրիչը թեւ առնէ, ու իր փղձկուամբ արձանացնէ կճեայ սպիտակ քարին վրայ. որ ինքնին, երբեմն ամբողջ հատոր մը կ'արժէ:

* *

Ահա՛ վերնոյն նման, նոյն ոճով, ու լեզուով յաջողակօրէն փորձուած չնաշխարհիկ տապանագիր մ'եւս: Ազգ. Հիւանդանոցի շրջաբակը, պատնէշին վրայ, իր արուեստին զոհաբերող քաջամարտիկ զինուոր, Հիպոկրատի աչկերտին զնդակահար անկումը կ'արձանագրէ սպիտակ մարմարին վրայ գեղաբանդակ:

Ազգ. Հիւանդանոց

ՏՈՒԹ . ԴԱՆԻԷԼ ՀԱՆԸՄԵԱՆ,
1891 — 1922

Առաւօտ մը Մայիսի երբ բնութիւն նոր կեանք կ'ըզգեանուր, կեանքիդ Մայիսին մէջ, դուն հրաժեշտ տուիր կեանքին:

Անգութ ձեռք մը, որ վարդիդ գեղն ու բոյրն էր վայելած, կուրօրէն ճմլեց վարդդ. բարունակն ալ միասին:

Կեանքդ գիտութեան, արեանդ ալ հուսկ կաթիլ, զոհ բերիր ի սփոյխանս մարդուն ցաւին տանջանքին. արժանիքով բեռնաւոր, դուն ոստին եղար նմանակ, որ ծանրաբեկ կ'իյնայ՝ բեռին տակ իր բերքին. 1922 Մայիսի

ՅԱՆԿ ՄԻՒՍ ԱՅԼ ԱՄԻՐԱՅԻՑ, ԵՒ ՉԱՆԱՉԱՆՍՑ

	Ին.	Մահ Տարիք	
Յովհ. Ամիրայ Միրունեան	—	1784	—
Միքայէլ » »	—	1788	—
Մարտիրոս Ստեփանեան	—	1812	—
Ճսհար Խաթուն	—	1817	—
Թաղուր Պարտիզեան	—	1819	—
Մէճալենց Պարոն Ստեփան	—	1828	—
Ումբիկեան Կարապետ աղա	—	1828	—
Չերազեան Պաղտասար Ամիրայ	—	1854	—
Գէորգի որդի Մեկքոն Մանուկ	—	1800	—
Չերազեան Գէորգ Ամիրայ	1725	1802	77
Մարիամ Սիրունենց	1734	1804	70
էտիլէնց Պաղտասար աղա	—	1824	—
Պետրոս սարկաւազ Ալաճաճի	1746	1826	80
Իսկուհի Խաթուն »	1762	1845	83
Կէլկէլ օղլ. հաճի Աստուր աղա	1777	1852	75
Կէլկէլեանց սարաֆ Յարութիւն աղա	—	—	—
Տիկին Սուլթան Միսաքեան	1797	1845	48
Տիկին Սիմա Ելզիւքճեան	1795	1860	65
Դայեկ հաճի Երանիկ	1800	1860	60
Պօղոս Սըլաճեան	1800	1848	48
Պօղոս աղա Աղլաղանեան	1806	1868	62
Նեվրէսթէ Տիկին Տէմիրճիպաշեան	1814	1859	45
Աւետիս աղա Եէկէնեան	1816	1864	48
Տիկին Մարեանէ Խանճեան	1818	1889	71
Արշակ Անաճեան	1819	1877	58
Տիկին Երմօնեայ Աղլաղանեան	1820	1862	42
Տիկին Տիրուհի Միսաքեան	1823	1845	22
Սուքիաս Դաթեան	1847	1865	18
Տիկին Մաքրուհի Մերասեէտի	1849	1901	52

	Յն.	Մահ տրիք.	
Կարապետ Անաճեան	—	1854	—
Եղիաթէթ Դաթեան	—	1855	—
Մկրտիչ աղա Եէկէնեան	1835	1877	42
Յակոբ » Ասլանեան	—	1846	—
Տիկին Արուսեակ Միսաքեան	1847	1904	57
Տիկին Նեկտառ Յովհաննէսեան	1830	1880	50
Թորոս Բարաղամեան	1830	1904	75
Տիգրան Բարաղամեան	1841	1916	75
Տիկին Սանդուխտ Մ. Բարաղամեան	1869	1911	42
Մանուկն Պօղոս Միսաքեան	1846	1849	3
Տօքթ. Դանիէլ Յակոբեան	1891	1923	31
Մեկքոն Տէվլէթեան	1900	1918	18



Աւժուհի Տ. Գէորգ Բահանայի եւ իր որդւոյն միացեալ տապանաւորը ու Բովր՝ Օր. Նազելի, Մ. Ասատուրի դուստր.

Աստ հանգչի, աստէն հանգուցեալ, կետարացի Ազգա-
տէր Յակոբի որդի, թուղլաճի՝ օղումիշ Կարապետ աղայի.
Ի հասակի ու թսուեն ե ութն ամաց, 1841 նոյ. 11.

Դամբարան՝ բարեպաշտօն Մ. Պողոս աղայի Ալաճաճեան

Ընտիր շառաւիղ յարմատոյ բարեաց,
Տուեկ արգասաւոր, գործովք գերապանծ,
Ծաղիկ՝ վայելուչ, պարծանք իւր նախնեաց,
Սիրովն Աստուծոյ զըթայր արնանկաց,
Լի արգեամբք բարի զկեանս իւր կընքեաց,
Յուսով ըսպառեալ անանց պարգեւաց,
Ասքեզ պաղատի Տէր Աստուած զըթած,
Առնել արժանի անվախճան փառաց.

Վախճանեալ ի հասակի վաթսուէն և ութ ամաց, յամի Տեառն 1847 Մարտ 7.

Մահարձան ազնուատոհմիկ Ղազար աղայի Պոյաճեան.

Գովելի վարուք, և գործովք համայն
Յորդեաց զճանապարհ իւր յաւերժական
Կրօնիւք մաքուր լուսաւորչեբամ
Քրիստոնէավայել ընթացիւք համայն
Ի հասակ կենաց վաթսուէն և հինգ ամ.
Եթող և չուեաց յերկնային կայան,
Արդ խնդրէ ի ձէնջ զաղերսից զրան,
Ասել վասըն իւր մաղթանս Տէրունեան.

1846 Հոկ. 18

Տապան Ազնուաբարոյ պատանուոյն, որդւոյ Մարտիրոսի Եղիա աղայի Քիւրքճեան, որ հանգեալ ի յոյս իւր յաւիտեանից, ի հասակի 26 ամաց, յամի փրկչին 1868 Մարտ 1.

Մ Ա Հ Ա Ր Ձ Ա Ն

Ազնուազարմ Մելքոն աղայի Արփիարեան. վէժ սրբատաշ:

Ի զ՛ւր գոռաց չարանըսեհ բաղդ զինեւ,
Եւ ժանտ մահուն արկ յարեւէ զիս փըքին,
Քանի՛ նըկուէ ել նպատակն ի դերեւ,

Ձի պիտեւանք ցարդ կան յինէն անմեկին,
Ս զուր ուրեմն յաստէն ծանրիս յիմ վերայ,
Ի զուր լալօնք թանան անգուլ զիմ չիրիմ,
Թէ ցեցահար կոյտ ոսկերցըս աստ մընայ,
Ես ընդ կամարն յաւերժական դեգերիմ.
1856 Յունվ. 7

Վարպետ, և բարեպաշտիկ գրչի գործ, սոյն տապանագիրը, շատ շատերու մէջ՝ լաւադոյնն է արդարեւ:

Հրածարի աստէն ի վիճակ վերին,
Վարուք մաքուր բազմաց սիրելին,
Մահտեսի թագուհի բարեչուք Տիկին,
Պոյաճեանն Ալեքսան այր իւր անուանին,
Իբր ի հասակի վաթսներորդ ամին,
Փոխէ զկեանս ընդ յաւերժականին,
Մաղթելով ՚իձէնջ ասել զողորմին,
Ողորմիլ Ձեզ տեառն Յիսուս մեծի մասին.
Վխճ. 1850 Դեկտ. 22, ծնած 1790

Տապան Սիւնկիւճիւ Պաշի Յովհ. աղայի Նիկողիմոսեան Պսակ պարծանաց Հայրենեաց տոհմի,

Լաւագոյն վարուց պայծառ հայելի,
Հանճարախորհուրդ հոգւով փարելի,
Վախիչահասակ բարուք գովելի,
Ժանտամահ ախտիւ իւր արեւ կենաց,
Պատեցաւ ամպով քառասուն ամաց.
Թողեալ յիշատակ իւրաց զաւակաց,
Ձառաքինութեան անեղծ, անգին գանձ.
Տեսէ՛ք կենցաղոյս սնտաի պոտկեր,
Ուր չեմք բնաւին մերոց անձանց տէր.
Եւ մի՛ մոռանայք առ Աստուած հայցել
Ի սրբոց խորան զսա ընդունիլ.
Ծն. 1797 Վախ. 1837 Օգոստ. 8

Աստ հանգչի Եագուտ. Մ. Թոմասեան ծնեալ ի Սարբերդ
1802 վախճանեալ ի Սասղիւղ 1908 — 106 տարեկան
Անգո՛րդ.

Չեմ ուզեր խուռնկ, ո՛չ ալ սաղմս,
Ո՛չ խաչհանգիստ, ո՛չ պատարագ
Ձի իրական սուրբ կեանք կայ հոս,
Սըրտամորմոք արցունքըդ ազի
Մի թափեր զուր շիրմիս վըրայ.
Ձի հոս հոգի մը կը ծիծաղի.
Միայն թէ՛ ա՛ռ, ժըպիտ մ՛աւանդ
Համբոյր մըն ալ ստոնորակ
Եւ սիրելիացրս տար անվրկանդ



Սիմօնեանի Տապանաբար

ՄԱՀԱՐՉԱՆ ՄԿՐՏԻՉ ԱՂԱ ՍԻՄՕՆԵԱՆԻ

Գեղակերտ կճեայ տապան մը.—

Արեւելեան կողմը.— Յամաքելոյս ի դուր մահու,
Բազմազիմի են մեզանք.
Այլ բազմազոյն եպիբանաց.
Արեւն փրկչիս է փրկանք.

Յօղեսցէ յիս ողորմութիւնդ, և ոսկերք իմ ցընծացենս.
— որ ի ստուերաց կարդամս առ քեզ սէրդ իմ, յոյսդ իմ,
լոյս և կեանք:

Հիւսիսային կողմը.— Եթէ կեամք. և եթէ մեռանիմք,
Տեառն եմք:

Արեւմտեան կողմը.— Որ զտիպար առաքինեաց յանձին բեր-
եալ յասպարէզի տարաշխարհիս՝ հան-
գիսացաւ այր արի, հայր բարի, և բա-
րեկամ հաւատարիմ. Մկրտիչ աղա
Սիմօնեան

և կնքեաց զմահկանացուն ի հասակի 46 ամաց, Յամի
Տեառն 1863 Օգոստ. 17.

Զսորս յիշատակ յաւերժացոյց վէմս, զոր թանան իւ-
րոցն, և բարեկամաց արասուօք:

Հարաւ կոյս.— Տո՛ւր, Տէ՛ր, ի մահու տեսից լոյս:



Ներօտեան վարժարանը կառուցանող Բարաղամեան Եղբայր
Արճանաբար եւ Սանդուխտ Բարաղամեանի Գերեզմանաբարը

Աստ հանդէին ոսկերք, քարակոփ Մ. Գէորգ աղայի
Փերեաքեան, Թալաս գիւղացւոյ, Կեսարիոյ, և որդւոյ նորա՝
Քէրովբէի

Հայր Գորովագութ, երկիւղած ազգասէր,
Սիրելի ծանօթից, նաև տիպար համեստութեան,
Կնքեաց զկեանս իւր ի հասակի 70 ամաց .

Ծն. 1814 Վիսն. 1884 Օգ. 28

Բարւոյ Հօր, բարի որդեակ բողբոջեալ,
Տ սէր կրօնի. որբոց, և հայրենեաց, այլ աւա՛ղ,
Քրք զծաղիկ մատաղատունկ, ի տեսարոյս հասակին, 23 ա-
մաց, յարեւէ անկանի, 1873 Սեպտ. 15

ԴԱՄԲԱՐԱՆ՝ ՄԿՐՏԻՉ ԷՖ. ՔԻԻՐՔՃԵԱՆԻ

Ծն. 1849

Վիսն. 1889 Օգ. 8

Մահուան սուր մանդաղ Բայց, ո՛ սիրասունք
Հընձեց զիս խիստ վաղ. Թախիծ, վիշտ, ու սուգ,
Վըճիս, անողորք, Զուսին ոչինչ շահ,
Մերժեց զիմ բողբոջ ... Զի կոչէ զիս մահ:

Ու ես հընազանդ
Կը փութամ դէպ անդ,
Ուր չիք ողբ, սուգ, վիշտ,
Այլ վայելք ընդ միշտ,

Շիրիմ մեծապատիւ Դաւթի Քնարեանի, ծնեալ ի Լիճ
գիւղ Ակնայ,

Ո՛ որ անձեպ անդուլ անխոնջ ժամանակ,
Զօրէն տուրնջեան, և գիշերոյ սրավար,
Զհամայնից ծնունդ, և մահ անաչառ,
Զորս մերթ անփառ և մերթ առնես փառունակ,
Որպէս սորին, թէպէտ սկիզբն ազգատիկ,
Շըջանն կենաց տիպար անձուկ ճգնութեանց,
Սակայն սոցին ժուժկալն սիրացանգ տոկաց,

Ունելով զյոյս՝ ցուպ, և զսէր՝ զօրավիգ,
Եւ մինչ զի մերձ զիւր գերդաստան փափագիլ
Քաջ իսկ կշռեալ բարուք վարել ժամանակ,
Ո՛հ, չեւ վայելեալ, քշտեցիր մահ, հնձել զհասկդ
Առաքինի տալով զանունն յորջորջել .

Հանգեաւ ի հասակի 53, ի Սեպտ. 1, 1872



Օճնիկ պէյ Սրամեանի Բրգաճե Տապանաբար
այ կողմը՝ Գէորգ, եւ ձախը՝ Կարպիս Ուզուրլեաններ

Եւզոկեացի Ազնուունի Գայեանէ տիկնոջ, կողակցի
Մինչդեռ այս տիկին, վարուք գովելի
Ամենեցունցըն լեալ էր սիրելի,

Աւա՛ղ, յոյժ դառն մահուան հրաւէր
 Վաղ հասեալ նըմա այսպէս կարեւիւք,
 Որպէս զշուշան ի դաշտըս ծաղկանց
 Յանգսւթ մանգաղէն խըլեցաւ ի բաց,
 Այժմ հարսնացեալ Տեառն Յիսուսի,
 Ընդ զուարթունս նա երթայ խառնի,
 Փոխեցաւ ի կենաց 'ի հասակի 35 ամաց,
 Յամի Տեառն 1865 Օգոստ. 6 ծն. 1830

Տապան հանգստեան Գէորգայ Յակոբեան, մուշտակա-
 գործի:

Ընդ կենցաղոյս ծուփս անտրտունջ մրրկեալ,
 Մատն 'ի շրթունս խորհուրդք զգաստք ի հոգևոջ,
 Լիք չկարեաց հովիտս զիշովք քամահեալ,
 Անխռով զվճիռն նկարս նկարս ի բողբոջ,
 Որդեգորով հայր ամուսին քաղցր և հեզ,
 Տան Տեառն, և Ազգին փառաց ուխտեալ սիրտ 'ի բոց:
 Ընդ շիթս այրւոյն, 'նդ աղերս որրոց աղեկէզ,
 Հաճ ընդ լրումն պարտուցն հրաժեշտ աայ իւրոյ.
 Որ դեռ կենացս ընդ խեռ ալիս մրրկածուփ
 Յար, ոգորիքդ 'ի դառնութիւնս երկրածին.
 Յո՛ւշ Չեզ, զի ճիգն առաքիւնոյն է յոկ սուրբ
 Եւ երանի որոց 'ի տէր ննջեցին:

Փոխեցաւ յաստեաց, յամի շնորհաց, 1874 Յունվար. 1
 ի հասակի 44 ամաց

Մահարձան Սիւայ Տիկնոջ, կողակցի Բարսղի Ը. Կիւլ-
 պէնկեան, Թալասցի,

Այն ինչ յարև կենաց ծիծաղ,
 Բացան աչկունք, դեռ մայր մատաղ,
 Սիրոյ, յուսոյ ըղձիցս անհուն.
 Բարձ յինէն մահ, զբերկրանս համբուն.
 Ծննդոց երկունք կենազրաւ,
 Յ'այս իջուցին զիս ի հող սեաւ.

Չ'և վայելեալ յանոյշ ժըմիտ
 Մանկանս, համայն խընդիցս առիթ,
 Քսան երից ամաց ի տիս,
 Լըքի զաշխարհ, և զսիրելիս.
 Չերդ նորափթիթ շուշան չըքնաղ:
 Յանկարծ հարեալ ի սուր մանգաղ,
 Արդ գընամ յերկինս, զայցողիդ,
 Հայցեմ մաշթանս, ո՛չ զաչաց շիթ.
 Ծն. 1850 Վիս 13. Յնվ. 1873

Երիցուկի քսաներեք սպիտակ թերթիկներ հազիւ համ-
 քող, ու վաղ ընդ փոյթ խամրող, մօրկան մը այս լալօնը,
 յուզիչ ըլլալէ աւելի՛ աղեխարշ է:

Իր շիրիմն այցողէն մաղթանք կը խնդրէ, և ոչ ար-
 տասուաց շիթ.— թէեւ վայելած չ'ըլլայ նորածին մանկանը
 անոյշ ժըմիտը: Սակայն ինձմէ, թէ մաղթանք, և միան-
 քամայն արտասուաց աղի շիթեր խլեց, ծննդոց երկունքին
 զո՛հ այս շուշանը զարնանազարդ:

Դամբարան Պետրոսի Մելգոնեան, որ հանգեաւ ի տէր
 1866 Յուլիս 20, ի հասակի 12 ամաց.

Ի՞նչ փոյթ թէ վաղ թողի, զաշխարհ տարածամ,
 Ուշ կամ կանուխ ամենք՝ դիմեն ի դամբան,
 Այլ երանի՛ ոյց դեռ, անփորձ փոթորկաց
 Շոյտ, իբրու զիս հասին, ի յափն անկասկած:

Աստ հանգչի 'ի յոյս իւր յաւիտենին՝ Ամպերուհի Գրի-
 գորեան.

Հասակ ծաղիկ կրկին ութ զարնան,
 Հոգի՛ տիպար ամբըծութեան
 Երկնայնոց նախանձելի,
 Միտք՝ վեհիմաստ, սիրտ՝ սեղան սիրոյ.
 Հիւսք կենացն համբուն,
 Ողջակէզ խընկանուէր

Խաչեցելոյն ի գողգոթայ.

Վա՛ն, զոր երկինք այսպիսիօք

Օժտեցին չըքնող ձրիւք.

Վխ. 1874 օգոս. 5 ծն. 1858.

Մահարձան Կտրապետ էֆ. Պարոնեանի, որդի մեծ-Աւետիս էֆ. Պարոնեանի Ակնցւոյ.

Ծն. 1863 Մյս. 22, վխ. 1892 Սեպտ. 17.

Կճեայ արձան մը.— Վշտահար մայր մը՝ յարտասուս փղձկեալ կուլայ.— քովէ՛ք քշտուած ճիւղերով արմաւենի մը՝

Պատուանդան քարին վրայ կը կարգանք.

Մուտ փոսին վրայ ճերմակ քար,

Չարին՝ բարւոյն գէմ պայքար.

Այս է աշխարհ, այս է կեանք,

Քաղցրիկ, կամ դառըն պատրանք.

Մըթին գանկով՝ ճերմակ սիրտ,

Նա, որ հեղու լաց կամ քիրտ,

Վերն ընդունի տըրիտուր,

Անցո՛րդ, ինձ երանի տուր:

— Ինչպէ՞ս երանի տամ քեզ, որ օգտակար կեանքի մը էջը այնքան շոյտ կը դարձնես, միւս փակ էջին գաղտնիքները վերլուծելու յուսով:

Աստ հանգչին ոսկերք, օր. Մարիձայ, դստեր Սեբաստացի Յակոբ Գաղաղեանի, Ծն. 1879 Յունվ. 25 վիճ. 1894 Մրտ. 22:

Անօրէն մահու ուժն ինձի հասաւ,

Անուշիկ արիւս ինձի շատ տեսաւ.

Կ'աղաչեմ փրկիչ, այս խաւար բանտէն.

Անմահ կեանքով զիս ողջընցուր նորէն:

Հարս եկայ քեզի ես, Յիսուս իմ Յիսուս,

Պզտիկ է տարիքս, բայց մեծ է յոյսս.

Մայիս 13 (քարը գրուելուն թուականը)

Քարին միւս կողմը.— Նըվիրեաց յիշատակութիւն.— Յովակիմ Կէպէշեան.

Մահարձան Մինաս աղայի Սանտալճեան.

Ցայս վայր է, մա՛հ, ցայս վայր է քոյդ կարիք և կարեւ եւ հի՞մ ահիւ քեզ մահացուն կայ պատկառ:

Գերանդւոյդ զո՛հ՝ (հանդչի աւաղ՝) յայս շիրիմ, Յաղթականիդ կացցէ յաւէտ ռսերիմ.

Ձայս ինձ երկինք, այո՛, ծանունս կշռեցին.

Գոյժ հարուածոյդ, աւաղ՝, հայրենի այս ի ծաղկին,

Յի չ'ե արփւոյն քսան երկու չափեալ դարձ,

Ձաստղ օտար իմ կափուցան բիբք աչաց.

Բաղդին զրժող պարգեւք համայն լոկ անուրջք,

Խինդ և աստեաց վայելք հեշտին, և հաճոյք

Խոյս հտուն այեր, ոգւոյս եթեր առպատրաստ

Հող հարսնարան տուաւ մարմնոյս չարաբաստ,

Վխճ. 1ժ52 Մարտ 21

Քսաներկու արեւագարձ ողջունող և հիմենի բաժակը դեռ չ'ճաշակող դժբաղդ պատանին իր աչերը կը փակէ օտար աստղերու տակ, և իր ծնողք, աճիւնները կ'ամփոփեն սոյն շիրմին մէջ, այնքան իմաստալից տապանագիրով մը, որ կը պատկերէ սիրակարօտ երիտասարդին սև ճակատագիրը.— զրժող բաղդին պարգեւները՝ անուրջներ են, Աշխարհային հեշտ վայելքներ, խինդ և հաճոյք խոյս տուին զէպ յայեր, իսկ հոգին ի կապոյտ եթեր, ու տարաբաղդ մարմնոյն հողը եզաւ հարսնարան:

ԱՄՊԵՐ ԳԻՆԵՊԱԼԵԱՆ

Թարմ շատ թարմ հատակին մէջ

Տըւաւ իր կեանքին վերջ,

Բայց, աւաղ՝, եղաւ զոհը,

Յաւալի արկածի մը.

Լուսերու մէջ մընայ հոգին,

Մըթիթարութիւն՝ իւր ծընողքին

Ծն. 1925 Օգոստ. Վխճ. 1928 Մյս. 1

Մայիսի առաջին օրը, մինչ վարդի կոկոնները դէպ ի շոյս կը բացուէին, վարդ—աղջիկ մը կը խամրի մօրկանը գրկացը մէջ, պատուհանէն իննալով.—

Դամբարան՝ նեմզուր տիկնոջ, ծնեալ Յակոբեան

Երկնից ցօղին, շողերուն տակ,
Ու ձիւներուն ասրաքատակ (ասրակերպ)
Նորոյ հարսին պարկեշտասուն
Հանգչին ոսկերք յաւէտ ի քուն,
Ո՛վ այցելուդ նորա շիրմին
Սուրբ աղօթիւք քո սրտագին,
Խնդրէ հանգիստ իրեն հոգւոյն,
Եւ սփոփանք իրեններուն.

1891 Յունվար 12

Նոր հարս մը, հազիւ ճաշակած քաղցրութիւնը կեանքին, կը բաժնուի իրեններէն, անոնց համար հայցելով երկինքի մխիթարութիւնը:

Երկու տարի վերջ, կը մեռնի Յակոբ Պէյլիկճեան,
Երեսուն երեք տարեկան, նոր փեսայ.
Ասոր վրայ ալ միեւնոյն տապանագիրը կը քանդակեն,
Միայն աստօտակ բառը, փոխելով սառեցուն սակ:
Երկնից ցօղին, շողերուն տակ,
Ու ձիւներուն, սառերուն տակ.
Կ'երեւի չ'են ըմբռնած «ասրտաքատակ»ի իմաստը, և սխալ կարծելով՝ բարեփոխած են.

Պէյլիքճեան ծն, 1860 ին, մեռած է 1893 դեկտ. 6ին

Մուշտակագործ Մահտէսի Յակոբ՝

Ա Յ Յ Ե Լ Ո Ի Ն Ե Ր Ո Ի Ն

Քանքարներն, որ Տէր ինձ տըլաւ աւանդ,
Հաւատք, Յոյս, Սէր, և զործ բարգաւաճ,
Որչափ խելքս ու միտքս, որ եղան կարող,
Աչխատեցայ լաւ, ցուցընել շահով.

Չաւակներ, թոռներ, ընկեր ու ծանօթ,
Մեծցուցի, ստացայ, տուի փոխ
Համեստ վարք ու բարք, բարի են ալ ջանք,
Քանզի մարդ ըսելն, ասոնք են մինակ.
Բայց երբ անցաւոր իմ կեանքիս շրջան,
Ժամանեց իր վաթսուն և հինգերորդ տարւան,
Հոգւոյս ցանկացած պատգամը եկաւ.
Որ թողուց աշխարհք, դէպ երկինք թըռաւ,
Իսկ մարմինս իր բուն մօր ծոցէն հիմայ,
Կենաց յարութեան վարձքին կը յուսայ.
1861 Փետ. 7 Ծն. 1796

Պու ալէմի խէյալ, տուչ պիլ,
Սէն հէման օյան, պու տուջ տէյիլ.
Պէն Գայսէրլի Թորոս աղա Բազումեան
1875 փետ. 14

Հ Ա Ն Գ Ի Ս Տ

Աստանոր, ի Քնարանիս ամիոփին ոսկերք Բաբէլեան
Քաղէոսի, հօրն երեց որդւոց փոխելոյն յաստեաց ի 26 հոկտ.
1874, և Մանուկեան Եամոնեայի, Կողակցի Թ. Բաբէլեանի,
Մօրն՝ իրենց որդւոց, փոխելոյն առ Աստուած, ՚ի 26 նոյ. 1875.

Գառնիկ Տէմիրճեան, Թալասցի

Իմ հոտաւէտ,
Կեանքս յաւէտ,
Խամրեց իսկոյն,
Մահը տժգոյն

Ծն. 1881, մահ 1907


Մահարձան հանգստեան Տիրուհւոյ նազելաչուք դստեր
Թիրեաքեան, և կողակցի, Գէորգաց էօմիւրեան.

Տիրուհի անբիծ շուշան,
Նենգաւոր կենացս անգամ նըշաւակ
Ի գեղ ի տիս վարդենեայ

Հանգչի աստ դալար, ի ծոց քնարանիս,
 Զողտրմ համբոյրս սիրելեաց
 Յիսուսին անձկակարօս
 Յամի, ահառն 1874 սեպտ. 9

Թուղլածի մահտեսի Շահպաղ Յակոբ ազայի կողակից,
 Տիկին Լուսաբեր, որ հանգեաւ ի Տէր' 1905 Հոկտ. 21

Մահարձանս կառոյց, Շահպաղեան Տոհմին Նահապետն՝
 Մ. Յակոբ. զաւակ իր դործոց, գործարանատէր աղիւսիւ
 ծն. 1817, փոխ. իւէր 1889 Յուլիս 18.



ԿԱՐԱՊԵՏ ԿԱՐՍԵԱՆ

Հանգուցեալ Տօրէն Ներսէսեան Վարժարանի (1926 — 1929)

Որ 100 Թ. Ոսկի Կտակած է Վարժարանին

Գրիգոր Սիւնկիւճեան
 Խըլուած հովէն վերջ, տերեւ մը դալուկ՝ աշնան,
 Կուգամ հանգչիլ կուրծքին մէջ ամայի սեւ շիրմին,
 Չի վայելած քնքը թիւնն իմ ցաւատանջ մօրկան,
 Ես հազիւ տասներեք գարուններ բոյորած
 Ծն. 1903 Փետ. 10. Վիսն. 1916 Մրտ. 7

ԱՍՏ ՀԱՆԳՉԻՆ

Աննիկ Մանուկ Բավլովիչ, որ երեսներկամեայ եթող
 զայս աշխարհ խափուսիկ, և ննջեաց քունն յաւիտենական
 ի 22 օգոստ. 1882

Երախայն Սիմօն մանուկ Բավլովիչ, որ եռամեայ
 էանց աշխարհէ, անմեղ իբր հրեշտակ ամբիծ, իբր շու-
 շան, և գնաց յերկինս պարակցիլ իր նմանեաց հետ.
 12 Սեպտ. 1862

ԱՍՏ ՀԱՆԳՉԻՆ

Մանուկ Բավլովիչ Թարգման ծնեալ ի Վիէննա, ամուս-
 նացեալ ի Կ. Պոլիս, որ վաթսուներկամեայ ննջեաց ի տէր
 և գնաց առ յաւէտ, միանալ իւր վաղամեակի, սիրեցեալ որդ-
 ւոց, ի 14 Մարտ 1880

Զորս որդեկաց մայր էի,
 Մայր երջանիկ կոչուէի
 Իսկ անխիղճ մահն կորզեց զայն
 Խեղդեց նաև սրտիս ձայն
 Հոգիս վշտաց հովտին մէջ.
 Փարիլ նոցա զգայ տենջ
 Եւ Սրբուհի քոյրս միակ,
 Ակնպիշ աչքերս ըրաւ փակ
 Սրտիս կցորդ հարազատ
 Կեանք մ'ունեցար անարատ
 Զաւկի կսկիծ չ'ճանչես,
 Զայս կը մաղթեմ քեզի ես.
 Մարիանէ Փավլովիչ
 Վիսն. ի 15 Դեկտ. 1898

Օրինակելի Ազգասէր կնոջ մը տապանաքարը
 Հանգուցեալ Մահտէօի Սեդրակոյ (գինեվաճառեան) կողակից,
 Ազգասէր Տիկինն՝ Պիրիճիկ, աստանօր հանգչի,
 Որ զա՛հնայն, զոր ինչ ունէրն, արկ զոյիւ չափ.
 Առ կենդանութեամբ, զկեանս իւր,
 Ի Գանձարանն Ս, ներսէսեան վարժարանի,
 Նախ՝ յօրինակ, և ապա՝ յօգուտ հայկազանց:

Ի թուականի փրկչին՝ 1861
 Բովն ալ կայ՝ Սեդրակայ տապանաքարը

ՅՈՎՍԷՓ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Կեանք սուղ այլ . . . հանդիսիւք երկար,
 Հայր ըզզօն և ի բուն ճարտար,
 Հոգին վե՛հ եթող որդւոյն յօրինակ,
 Վակժոյժ սըլացաւ առնուլ զիւր պրտակ:
 Որդիք շնորհապարտ յերախտիս այնքան,
 Արաստուօր եզին ըզսոյն Դահարձան:

1828 — 1866


ՄԱՀԱՐՁԱՆ ԱՆԾԱՆՕԹԻՆ

Բիւր բիւրաւորք յանկեան ուրեք հանգչին աստ,
 Զոյգ ընդ ճօխին, Ամիրային բարերաստ,
 Խոնարհ մըշակն երեսփոխանն հրուետոր,
 Ի մուացօնս թաղեալ մընան աստանօր:

Զ՛ւր որոնեմ, զ՛ւր այնպիսեաց՝ գիր, դամբան,
 Ո՛ւր Փափազեան Ազգանըւէր Ըստեփան.
 Ո՛ւր Զօրայեան, և Համարձու մն իփէքճեան.
 Զեզ նուիրեմ՝ անձանօթիցդ իմ հուսկ բան.

Թ՛ո՛ղ անմոռաց յիշատակ Զեր քանդակին,
 Ազօթողիս վերայ լանջաց տախտակին.

15 Օգոստ. 1931



Խաղիկի Ս. Սեփական Եկեղեցւոյ Ներքին Մասը

ՍՏԵՓԱՆՈՍ ԵՒ «Ս. ՍՏԵՓԱՆՈՍ»

«Շնորհ», «հաւաստ» եւ «գօրուքիւն».— Երեք յատկանիշներ քրիստոնէական նկարագրի որով օժտուած էր Ստեփանոս:

Շնորհք, երկնածոր օծութիւնն այն ներքին որ կ'արտափայլի ոչ միայն ապրուած կեանքին մէջ քաղցրութեամբ եւ ներդաշնակութեամբ լեցնելով եւ աղբերացնելով զայն. այլ նաեւ ապրող անհատին աստուածադրոշմ պատկերին վրայ: Ասոր համար սուրբ-գրական աւանդութիւնը «հրեշտակադէմ» է որակեր այդ պատկերը մեծ նախասարկաւագին: Պատգամաբեր մը արդարեւ նաեւ ս'ա:

Հաւաստք եւ գօրուքիւնը, հոգիի երկու լծակներ, մարդկային եւ աստուածային, որոնցմով «հրաշագործ»ը կը յայտնաբերուի քրիստոնէական եկեղեցւոյ «նախնի վկայ»ին մէջ:

*

«Իմաստութիւն» եւ «հոգի».— ասոնցմով էր թաթախուած անոր խօսքը, որ կայծն ունէր Աստուծոյ պատգամին եւ անխարդախ ցոլքն էր դէպ ի ճշմարտութիւն բեւեռացած իր էութեան:

Շնորհք՝ հաւատք եւ գօրութիւն այդ իմաստութիւնն ու հոգին դարձուցեր էին «անդիմադրելի»: Ամբօխը, անպատասխանատու բերանը «կոյր առաջնորդներու», այդ խօսքն անուանեց «հայհոյութիւն»:

**

«Լեցուած սուրբ հոգիով» աստուածային փառքին տեսիլն ունեցաւ ան բացուած երկնքին ընդմէջէն: Հաւատքի եւ Գաղափարի կենդանի պատկերը՝ այդ տեսիլը որ կը վրիպի կեղծապարիշտներու զոցուած աչքերէն.— «ԱՍՏՈՒԱՄ» եւ «ՄՄՍԴՊՈՒ ՈՐԴԻ» քով-քովի: Աչքերէն վերջ կը խցուին նաեւ ականջները աղմկայարոյց ամբօխին: Կը հաւաքուին քարերը՝ ոճիրով դարանակալ: Պէտք է լռեն հայհոյող շրթները...:

**

Արիւնի՛, ծարաւի քարերու տարափին տակ «ԲԱՐԻ»ին հաղորդ իր հողին ներումին կ'արեգդիմէ: Իր շրթները, արիւնով վտակացած, դեռ կը խօսին քարկոծող ամբօխին ի նպաստ. «Տէր՛, այս մեղքը մի՛ բեռցներ ատոնց վրայ» Գործուածը մեղք մըն է, այո՛, զի ճշմարտութիւնը կը քարկոծուի, բայց մեղաւորները կարեկցութեան են արժանի եւ ո՛չ վրէժխնդրութեան: Ահա՛ «պսակը» իր մեծ հաւատքին: Սո՛ւրբ Պսակ:

Քրիստոնէական եկեղեցւոյ մեծագոյն հիմնադիրը Ստեփանոս է, Պօղոսէ առաջ:

Իւրաքանչիւր քառ, զոր Սպաննող «Գիրը» — հին Օրէնքը — կը դնէր կատարի խաժամութիւն արիւն մէջ կոշկոնամահ կորսնցնելու համար «Օրէնքի հայհոյիչը», խայթող խթանի մը պէս կը մխուէր անոր՝ որուն առ ոտս «կը բերէին կը դնէին սպանիչները իրենց աղտոտ ձորձորը, «կը բերէին կը դնէին սպանիչները իրենց աղտոտ ձորձորը, «Անոր սպանման կամակից «Սօղոս» իր վերածնունդը պիտի ունենար անոր արիւնէն, որուն ծիածանին մէջէն օր մը պիտի տեսնէր խոցուած կոշը իրմէ հալածուած, եւ ապա իրմէ պաշտուած Յիսուսին:

Ահա թէ ինչո՛ւ պսականուն այս մեծ Սուրբը դարձած է առարկայ ամենաջերմիկ յարգանքի մը մարդկային սրտի պաշտումով խնկաւէտուած:

**

Այս է փոքրիկ մէկ շողը Ստեփանոսի կեանքի խորհուրդին,

Այս խորհուրդով պէտք է ոգեւորուի վերանորոգման նաւակատեաց հանդիսութիւնը Ս. Ստեփանոս եկեղեցւոյն. որ Խասգիւղի մէկ բարձունքի կողքին է կոթողացած քրիստոնէական խորհրդագրածութեամբ եւ հայեցի բարեպաշտութեամբ:

Փառքի օրեր, սուգի օրեր, փոխն ի փոխ երկուքն ալ տեսաւ այդ եկեղեցին:

Նահատակի արիւնը ինքն ալ լացաւ իր զաւակներուն. եւ օր մըն ալ ապաստանարանը դարձաւ բախտէն հարուածուած ու հալածուած խելակորոյս խելակներու, թոյլ տալով որ լոյսն ու կեանքը ծծեն կենսաբամ շրթներ թշուառներու, զինքնն ալ վերածելով անճանաչելի կմախքի մը:

Իր զաւակները, սակայն, չեղան ապերախտ: Անոնք վերակենդանացուցին զինք իր նախկին վայելչութեան մէջ շնորհքի՝ հաւատիքի եւ զօրութեան, իմաստութեան եւ հոգիի իր նկարագիրը որմէ շատերս ալ ինք ունեցեր մեր խորհրդաշունչ տեսիլները:

Երանի՛ թէ այդ տեսիլներուն հաղորդ ըլլային նոսե հոգիները մեր նոր սերունդին:

28 Յուլիս 1931

Գալիֆոռնիա

Գ.Ա.ՐԵԳԻՆ ԵՊԻՍԿ.

Տրապիզոնի

Ազնուաշուք

Տիար Մ. Մանալեան

Յարգելի ատենապետ Պատ. Թաղ. Խորհրդոյ Հայոց
ի Խասգիւղ

Յարգամեծար Տիար

Հետաբերութեամբ սացայ ու կարգացի Ձեր Պատ. Թաղ. Խորհրդոյ դիւանի կողմէ ստորագրուած գրութիւնը՝ որով պատահեցաւ որ ես այնքան ազնուօրէն հրաւիրելու նաեւ՝ զիս գրուածով մը մասնակցելու համար մեր ամենուս սիրելի եւ Ձեր փառակեց Ս. Եկեղեցւոյն հիմնադրութեանը պատկանելի յարելիական հանդէսին:

Թեեւ խասգիւղցի մը չ'ըլլամ, եւ չունենամ անոր անցեալէն դուրս գնալու մտքով մը նուիրական անուկը օծուելու եւ կը յարգեմ Ձեր գովելի նախանձախնդրութիւնը, որով ծրագրած եմ յաւերժացնել դար մը ապրող իր պատմական գոյութիւնը, որ լի է արդարեւ՝ սխալի դուրս գնալով, հանդիսանալով ուսանելու՝ պատուական հայ որդիներու — առջի մէկ օրէն — նուիրելով Հայ Ազգին պատկանելի հոգեւորականներ ու օրինակելի մտաւորականներ եւ որոնք լուսափառ յարացոյցներն հանդիսացած են մեր մեակոյրիք անցեալ կեանքին մէջ:

Եւ խասգիւղի անուան հմայք՝ կը բաւէ արդէն իսկ, որ անմոռանալի մնան մեզ ամենուս համար դիմելու ու եջեր, որոնցմով մեր հայ կեանքը՝ բեղուն օրացներ ապրեցաւ եւ Ս. Ստեփանոսի խնկաբոյր սանար օրանը եղաւ անմահ ու անվիրաներու հոյի մը եւ որոնք ծնան ու սնան մեր ցեղային մտաւոր նկարագրին շինիչ արգասաւորութեան, յաջորդական սերունդի մը ներարկելով ապրելու եւ տակալելու չննադ ոգին:

Ապա ուրեմն Խասգիւղն ու իր Սրբազան Տանարը, յաւելեթական խօսնակն են ամեն հայու մօտ, որոնք մասնաւորաբար ապրած են Պոլիս ու մենե իւրաքանչիւրը՝ հեռուէն քե մօտէն, իբրեւ հաւաքական մեծ ընթանիքի մը հարազատ մեկ անդամը, երբէք է որ հոգեկան անկեղծ հրնուանք մեկ տեղուի Ձեր ձեռնարկին տուրջ, վայել արժանաւորութեամբ հանդիսաւորելու համար Անոր հարիւրամեայ Յոբելեանի տօնակատարութիւնը:

Ի սրէ մաղթելով ամեն կերպ արդիւնաւորութիւն, կը խնդրեմ ներկայիւս ընդունիլ ջերմ Շնորհաւորութիւններս:

Ուով մեամ
յարգալից սիրոյ ողջունիւ
Ձերդ աղօթարար
Մերուժան Բինյ. Տէր Խասրով

ԽԱՍԳԻՒՂԻ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԸ

Կարգը եկաւ Խասգիւղին, որպէսզի տօնէ իր եկեղեցւոյն հարիւրամեակը:

Յոյժ նշանակալից է այդ տօնը, զի Խասգիւղ՝ Պոլսահայ կեանքի պատմութեան մէջ ունի ամենաքաղցր յիշատակներ, և փառաւոր անցեալով մը պանծալի է այն:

Իւր վարժարաններովը մեծանամբաւ, Խասգիւղ ազգային կրթութեան և դաստիարակութեան մեծ ջանակիրը հանգիստացած է երբեմն և ծնած է տ՛յնպիսի գիտուն զաւակներ, որոնք ճշմարիտ փառք ու պատիւ եղած են Ազգին, ինչպէս բաւական մանրամասն կերպով ցոյց առած եմ այս կէտը և զայն պատկերացուցած Երեմիա Չէլէպիի «Մանօրագրութիւններու» մէջ, զորս հրատարակեց Հանդիս

Անստեայ թերթը և որոնք՝ առանձին հատորով մ'ալ լոյս պիտի տեսնան մօտերս Վիէննայի Մխիթարեանց տպարանէն:

Խասգիւղ՝ երեւելի ամիրաներու ալ օրրանն ու ընակավայրը, ունեցած է նշանաւոր եկեղեցականներ, որոնց մէջէն կը սիրեմ յիշել մէկ հատը, որ իւր մեծարդիւն գործունէութեամբ իրաւամբ արժանի է մեր երախտագիտութեան:

Տէր Խաչատուր անուն քահանան է այն, որ ինչպէս պատմութիւնը կ'աւանդէ՝ անգրանիկ ու զլխաւոր հիմնադիրը եղած է Խասգիւղի Ս. Ստեփաննոս եկեղեցւոյն, և ըստ այսմ՝ եկեղեցւոյն գոյութիւնը կ'սկսի ո՛չ թէ հարիւր, այլ երկու հարիւր և անկի տարիներ առաջ...

*
* *

17րդ դարու վերջերը Խասգիւղի մէջ կար արգէն հայ բնակչութիւն մը սակաւաթիւ, որ աղօթավայր չունենալուն՝ իւր հոգեւոր պէտքերուն համար կը պարտաւորուէր Ռսկեղջիւրը անցնիլ ու դիմել՝ Պալատի Ս. Հրեշտակապետ եկեղեցին:

Եւ ահա օր մ'ալ հայ քահանայ մը կուգայ հաստատուիլ Խասգիւղ, վերեւ յիշատակածս Տէր Խաչատուրը, որ հոն գալէն քիչ յետոյ կ'սկսի գիւղին հայ մանուկները քովը ժողովել և անոնց կարգաւ-գրել սորվեցնել. սակայն այս ժողովը քո՛ն չըլլար այս բարի քահանան ու շատ չանցած չափով քո՛ն չըլլար այս բարի քահանան ու շատ չանցած կը իր բնակարանին մէկ սենեակը կը վերածէ մատուռի, կը կոչէ զայն Ս. Եղիսա ու 1703 թուին կը մատուցանէ հոն իւր առաջին պատարագը:

Ամբողջ քառորդ դար մը այս մատուռին? մէջ Տէր Խաչատուր կը մխիթարէ հոգեւորապէս իր հօտը, և 1728ին Պալատ կը մխիթարէ հոգեւորապէս իր հօտը, և 1728ին Պալատ Յովնանէս Պատրիարքին օրով՝ կը յաջողի վերջապէս ազգայիններու օժանդակութեամբ, կառուցանել բաւարարական եկեղեցի:

ւահան մեծկակ եկեղեցի մը, որ կը մկրտուի Ս. Ստեփանոս անուանով:

Նոր եկեղեցին փայտաշէն էր. և 103 տարի վերջ՝ 1831ին վար առնուելով, տեղը կը շինուի արդի հոյակապ փառաւոր Տաճարը, իր ճարտարագետական շինուածքովը ալ յոյժ գրաւիչ:

Վերաշինեալ Ս. Ստեփանոս եկեղեցին ուրիշն դարձեալ արդիւնք էր ջանքերուն Տէր Խաչատուրին, որ աւել լորդ է ըսել, թէ այն ստեղծ հրաժեշտ տուած էր արդէն աշխարհի:

* * *

Ո՞ւրկէ եկած էր այս քահանան, ո՞ւր տեղացի էր, չգիտենք. բայց ի՞նչ փոյթ գիտնալ անոր հայրենիքը կամ երկիրը, ե՞րբ ակնբերել կը տեսնուի թէ նա իւր սուրբ կոչումին գերազանցապէս հաւատարիմ պաշտօնեայ մ'էր, թէ իւր ազգին բոլորանուէր հովիւ մ'էր, մանաւանդ՝ յոյժ սիրահար կրթական գործին, քանի՞ որ՝ նա եկեղեցիէն առաջ գիւղը կ'օժտէր դպրոցով մը և կ'ըլլար դաստիարակ Խասգիւղի հայ մանուկներուն:

Խասգիւղ՝ եթէ ունեցած է փառաւոր անցեալ մը, այսօր դժբախտաբար անշքացած ու մարած, պէտք է ուրիշն ընդունիլ թէ այդ փառաւորութեան ծիրը՝ Տէր Խաչատուրի անվհատ աշխատութեան ու ազգասիրական մեծ կորովին արդիւնքն է:

Առանց անոր ցանած հունտերուն, Խասգիւղը գո՛ւցէ չունենար կենսունակութիւն, և հետզհետէ ալ չունենար մտաւորական այն հիասքանչ բարգաւաճումը, որով անցեալ դարու երկրորդ կէսին եղաւ չքնաղ պատիւ հանուր ի հայութեան:

Ահա քահանայ մը, պարզ ու համեստ, որ յաւերժական գովութեան արժանի մեծագործութեան հեղինակ կը հանն զիրանայ. ո՞րչափ օրինակելի է այն...:

Հայ քահանան տմէն տեղ և ամէն ժամանակ ցեղին պահպանումին քաջարթուն զինուորն եղած է, բայց հայ քահանային անունը միշտ մոռացութեան է զրուած, երբ նա ինքն իսկ է անկիւնաքարը մեր եկեղեցիին. սիրե՛նք զայն, գուրգուրանք վրան...:

Խասգիւղի Յորելեանին անթիւ, փափաքելի է որ Տէր Խաչատուրի անունը ոսկեքանդակ դրոշմուի Ս. Ստեփանոսի մէկ շրջապատին վրայ, իբրեւ առաջին հիմնադիրը այդ անուանի եկեղեցիին...:

Բարիկ

Տօբ. Վ.Ա.ՀՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՄԵԱՆ

ՆՈՒՊԱՐ - ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ

Մեր միտքիք Բանաստեղծ և այս բարձրագոյն Վարժարանի աշակերտ Եղիա Տէմիրճիպաշեան՝ ատենին գրած է յօդուած մը այս դպրոցին նկատմամբ, ուր շատ մեկին ու յստակ կերպով կը պարզէ Շահնազարեան դպրոցի բացման և փակման պարագաները: Կարելոր կը համարինք տեղ տալ Յիշատակարանիս մէջ այդ յօդուածէն հետեւեալ քաղուածին:

Կարապետ Վարդապետ Շահնազարեան ինքզինքէն զրկելով 1000 ոսկիի չափ գոյք եւ դրամ աւելցուցած էր գաւառացի ուսանողներէ եւ ժառանգաւորներէ ապագայ եկեղեցականներ պատրաստող դպրոց մը հիմնելու նպատակաւ եւ իր բաղձանքը հաղորդած էր Նուպար փաշայի եւ անոր եղբորը Առաքել Պէյի:

Նուպար փաշա բանակցելով ժամանակին Ազգային Վարչութեան եւ Խասգիւղի Քարոզչին (Ներսէս Եպիսկ. Վարժապետեան) հետ, իր կողմէ զոհորութիւն մը ընելով, գործադրեց Կարապետ Վարդապետին կտակն, անոր հազար ոսկին յատկացնելով նպատակին, եւ ի պատիւ իր վաղամեռիկ եղբոր, անոր անունն ալ կցելով հաստատութեան:

նայի եւ հաս այգ երկու բաւը արտասանող աղջիկը յանկարծ փողոց կէյնայ եւ նոյնհետայն հոգին կը փչէ:

Այս վարդապետին տունը կը գտնուէր Օտաւարի անկիւնի բերանը, ուր այսօր միայն գետինը կայ, թէ իր կենդանութեանը եւ թէ մահէն յետոյ երկիցս հրդեհ կը պատահի, չորս կողմի շէնքերը կայրին ու միայն անմաս կը մնայ վարդապետին տունը: 1896ի աղէտին առթիւ ալ այգ տան մէջ ապաստան գտած 50 հոգի հրաշիւք իմն կը փրկուին:

Ահա այս Սուրբերուն պէս անձանց ծնած, սնած, մեծցած եւ յաւիտենակութեան խառնուած թաղին Եկեղեցւոյն Հարիւրամեայ Յոբելեանն է որ կը տօնուի որմէ գոյացած հասոյթը պիտի յատկացուի, վերը յիշուած մտաւորականներու հոյլ մը հասցնող Ս. Ներսէսեան վարժարանի նորոգութեան՝ որ անշուշտ օր մը անոնց նմանները պիտի արտադրէ վերստին:

ՏԻԳՐԱՆ ՏՈՂՐԱՄԱՃԵԱՆ

ԻԱՍԳԻՒՂԻ Ս. ԱՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՀԱՐԻՐԱՄԵԱԿԻՆ ԱՌՅԻՒ ՅՈՒՇԵՐ

Երբ Յորելեաններու այս երանաւէտ շրջանին մէջ ապրելու երջանկութիւնը ունինք, չեմ կրնար նկարագրել թէ մեր պաշտելի նախնիքները ի՞նչ մեծագործութիւններ ըրած են մեր Ազգին, օժտելով զայն հոյակապ եկեղեցիներով, օրպիսին է Խառքէօյի, հայուլթեան նշանաւոր կեդրոններէն միոյն պատմական, հիանալի եկեղեցին, Ս. Ստեփանոսը, բազմաթիւ լուսաւորութեան վառարաններով, որոնք դարերէ ի վեր պահած են մեր իսկատիպ գոյութիւնը, և իրապէս ծառայած են, ժամանակի պահանջովն հետ համընթաց, մեր մտաւորական զարգացումին, որուն կը պարտինք մեր այսօրուայ վիճակը: Ազգային հիւանդանոցը, դարէ մը

ի վեր դարմանած է մեր անօգնական հազարաւոր հիւանդներն ու պատսպարած է ըիւրաւոր անպաշտպաններ՝ անխրտիր:

Յորելեանները արգարեւ պատճառ եղան որ ազգը անդրադառնայ լրջօրէն իր ունեցած գոհար հաստատութեանց ու գուրգուրայ անոնց վրայ, հիացումով վերյիշէ իր բարերար Նախնիքները, անոնց բարձրագիր, շողջողուն կօթողները վառ պահել ուխտէ:

Երբ Խապիւզի Ս. Ստեփանոս եկեղեցւոյ հարիւրամեակի



Յանձնաժողովին անդամ ընտրելու պատիւն ըրած է ինձ նոյն թաղի պատ. թաղակառութիւնը, սիրայօժար պատասխանեցի անոր հրաւերին, յուշաբերելով որ իմ անմահ դաստիարակս մեծանուն ուսուցչապետ Ռէթէոս Պէրպէրեան, այդ Ս. եկեղեցին մը կրտուած, անոր վեհ գմբէթին տակ մնած, մեծցած ու օրհնուած, ի՞նչ անոյշ ու վառ յիշատակներով պատմած է ինձ դրուագներ Հոգեւոյս Ներսէս Պատրիարքէն, Տէր Յովհաննէս Ա. Քահանայ Արժրուհիէն, որոնց հոգեշունչ քարոզներէն այնքան ազդուած է որ Աւագ Հինգշաբթի գիշեր մը, երբ Սկիւտարի Ս. Խաչ եկեղեցին գացած էինք միասին, հոն պատմեց ինձ Ս. Ստեփանոսի նախկին քարոզիչ Ներսէս Պատրիարքի դիմառնութիւններով ի այնքան յուզիչ մէկ քարոզը, զոր արտասանած է հոգեւոյս Սրբազանը, իրապէս ներշնչուած, իտպելութեան առջիւ ծնրադիր, ուրկէ ինքն ալ Պէրպէրեան մեծապէս ըզգածուած՝ նոյն Աւագ Հինգշաբթի գիշեր յուզեալ շնչտերով

ՊԵՏՐՈՍ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

ընդ հոգեշունչ քարոզներէն այնքան ազդուած է որ Աւագ Հինգշաբթի գիշեր մը, երբ Սկիւտարի Ս. Խաչ եկեղեցին գացած էինք միասին, հոն պատմեց ինձ Ս. Ստեփանոսի նախկին քարոզիչ Ներսէս Պատրիարքի դիմառնութիւններով ի այնքան յուզիչ մէկ քարոզը, զոր արտասանած է հոգեւոյս Սրբազանը, իրապէս ներշնչուած, իտպելութեան առջիւ ծնրադիր, ուրկէ ինքն ալ Պէրպէրեան մեծապէս ըզգածուած՝ նոյն Աւագ Հինգշաբթի գիշեր յուզեալ շնչտերով

կը կրկնէր հոգեշունչ այդ քարոզին մասերը, յայտնելով որ անաստուածներն, թերահաւատներն անգամ հաւատքի եկած էին այդ սուգի գիշերը ու ինք՝ Եղիա Տէմիրճիպաշեանի, Մինաս Չէրազի, Բարթող Թելեանի հետ, ամէնքն ալ իրանքէօյի արդասաբեր հողին մտաւորական զաւակներ, համակ Գրիստոնէական հաւատքով աւելցուն. կէս գիշերին տուն վերադարձած են Ներսէս Վարժապետեանի հոգեզմայլ Լւնցի գիշերուան քարոզչութեամբ տոգորուն :

Ու այժմ կը վերյիշեմ դարձեալ անմահ դաստիարակիս Պէրպէրեանի դաստիարակ՝ փիլիսոփայ Թորոս Զօրայեան պատուելի կեանքին վերջի տարիները, զոր անցուցած է խաղաղ՝ իր սանին շնորհիւ, անոր վարժարանին մէկ խցիկին մէջ, ուր պատուելին զիս կը հիւրասիրէր գիշերները, երբ Պէրպէրեան վարժարանի մէջ 1890 թուականին մնայուն ուսուցչի պաշտօններ կը վարէի և որ ատեն սկսած էի պատրաստել իմ հայ-թուրք բառարանս, որու առթիւ տաք վիճաբանութիւններ կ'ունենայինք հայ բառերու մասին, իրանքէօյի Ներսէսեան վարժարանի երբեմնի փիլիսոփայ-բանաստեղծ Թորոս Զօրայեան իննսնամեայ պատուելիին հետ, որ բնաւ չէր զառամած և որ նորահասներուս փոքրած մակդիրը կուտար ժպտելով և փսսածին հետ բառախաղ ընելով : Զօրայեան պատուելին իր համեղ պատմութիւններէն, իմաստասիրական տեսութիւններէն զատ գիշեր մը պատմեց թէ՛ վարժարանին ամէնէն առաջագէմ ուսանողը Պերպէրեան կէս օրին ճաշի մը ցամաք հաց քանի մը հատ ալ ձիթապտուղ կ'ուտէր իրանքէօյի Ներսէսեանի ընդարձակ ճաշարանի մէկ անկիւնը քաշուած, մինչ անդին շատեր համադամ կերակուրներ կը ճաշակէին : Այս պարագան իր վրայ այնքան ազդած էր որ իսկոյն թաղականութեան մօտ գիւղում կատարած և Ռէթէոսը օդնական ուսուցչութեան պաշտօնի կոչել տուած է ամսական երեք մէճիտի փոխարէն, պայմանով որ այդ գումարը մեծանուն Պէրպէրեան իր կէսօրուան կերակուրին յատկացնէր... : Զօրեան պատուելիի այս ճշմարիտ մանկավար-

ժական արարքը զինքը մեր աչքերուն առջեւ որքան կը մեծցնէին որ ալ պատուելին վարժարանին իրր պահապան հրեշտակը կը դաւանէինք և ինչ հաճելի կ'ըլլար Պէրպէրեանի եւ Զօրեանի երբեմնակի պատահումը ննջարանի ընդարձակ սրահին մէջ, ուր մենք ալ քիչ մը հեռուէն ակնածանօք կ'ունկնդրենք վաղեմի դաստիարակին և ուսանողին միջեւ փոխանակուած խիստ յարգալից գաղափարներուն, անշուշտ միշտ փիլիսոփայական նիւթերու շուրջ : Ու Զօրայեան պատուելի հպարտութեամբ կ'ըսէր «փթթածնե՛ր», ահա՛ ձեր դաստիարակը իրանքէօյի Ներսէսեան վարժարանի իմ ամէնէն յառաջագէմ մէկ աշակերտս է, որուն ընկերակից Չերազի, Տէմիրճիպաշեանի, Բարթող Թելեանի և շատ մը ուրիշներու զարգացումին համար, այն տոննուան նշանաւոր ուսուցիչներէն հայկաբան Մատթիա Գարագաշեանը, Ֆրանսագէտ Թովմաս Թերզեանը Տաճկագէտ Ռէթէոս Գրիգորեանը (Հերթիկ Հօճա), չափագէտ Սիմոն Միքայէլեանը ուսոնցիչ կարգել տուի իրանքէօյի Ներսէսեան վարժարանին, որ այս գերազանցապէս բարձր մտաւորականներու հետ հազարաւոր զարգացած հայ որդիներ հասցնելու պատճառ եղած է հիմա ալ դուք ձեր զարգացումը անոր կը պարտիք անուղղակի» :

Եւ իրաւ ալ հայերս իրանքէօյի Ներսէսեանին շատ բան կը պարտինք, երբ մտածենք թէ Ներսէս Վարժապետեան հոն կը թուած է և պատճառ հանդիսացած է կեդրոնական վարժարանի հիմնարկութեան, որուն շնորհիւ հասած են հասարանի հիմնարկութեան, որուն շնորհիւ հասած են հազարաւոր զարգացած երիտասարդներ, երբ խորհրդածենք թէ՛ Պէրպէրեան հոն ուսած է ու յաջողած է բանալ իր երկրորդ դական գիշերօթիկ և ցերեկեայ վարժարանը և կը թուած է տարիներով Պոլսեցի և գաւառացի բիւրաւոր զարգացած հայ որդիներ : Չեմ ուզեր երկար խօսիլ հոս, բազմաթիւ մտաւորականներուն վրայ, որոնց մեր ազգին մատուցած ծառայութիւնները հանրածանօթ են :

Հիմա որ իրանքէօյի Ս. Ստեփանոս պատմական եկեղեցիին հարիւրամեակը կը տօնենք, պէտք է խորհինք թէ

Ան իր վեհ գոմէթին տակ հովանաւորած Ներսէսեան վարժարանը, ինչ մեծ ու գնահատելի ծառայութիւն մատուցած է, որով կատարելագէտ իրաւունք ստացած է ընդունելու իր զաւակներուն ու թոռներուն ընծաները, որոնց շնորհիւ կարելի պիտի ըլլայ նորոգել այս երկու ազգանուէր հաստատութիւններն պատմական: Ուրեմն առ հասարակ բոլոր հին ու նոր Խաքէօյցիները մասնաւորապէս և բոլոր Հայերն ընդհանրապէս պէտք է բերեն իրենց օժանդակութեան բաժինը այս հարիւրամեակին առթիւ, այն մեծ գոհունակութեամբ որ այն լուսաւորութեան կեդրոնները վառ պիտի մնան ընդ միշտ . . . :

Չ Օ Ն Խ Ա Ս Փ Է Օ Յ Ի Ս Ս Տ Ե Փ Ա Ն Ո Ս

(ԵԿԵՂԵՑԻՈՅ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻԻ)

Խապիւզ՝ Խապիւզ՝ Ուսուցչիս դու Ծրնկաժայր Արքազան, Եկեղեցւոյդ կարիւրամեայ Յոբելեանին ի նրան, Չօնեմ Քեզ այս սրբոյս անկեզմ պատուովն համակ բիւրեղեայ Ձի ծընար Դու Պէպէրեաններ, Չերագ Մինաս, Եզիա,

Չոցիդ մէջը ծընուցած ես Ներսէսներն, Արծուցի, Բարբոյ Թեյեան, Միխայէլեան, Մանավանըն Սրբուհի, Պէմբեր, որոնք պարծանք եղան մրտադարար մեր Ազգին, Բարձրաբունիչ Եկեղեցւոյդ օրնորհունակ բանկազին:

Եկեղեցիդ ըՍտեփաննոս ի՛նչ պատմական վեհ գրքեր, Վարժարանըդ Դու Ներսէսեան կապուցած է գրագէտ Անուկ մամբոյզ, Հայ սիսաններ մրտի, գրչի անուանի, Ուրու կամար պէտք է ապրիք, յաւերժական Վեհունի:

Այս մեծ վարպետ Ազգին կանուր ծառայեցին հրավառ Նրմաններուն եղան օժան, զարգացուցին զանօնք յար. Սակայն դու ես պատհառ ասոր ո՛վ վարժարան Ներսէսեան Մաղրեմ որ Դուն գոյութիւնըդ կանգուն պահես յաւիտեան.

Սակայն կ'ընծա, ի՞նչպէս պահեմ գոյութիւնը զարուար, Երբ հեռու են բառներս ինձմէ մեհուար եմ ես այսօր, Մինչ զանգակըս կը կոչէ յար, զաւակներս կը փութան Եկեղեցի պապեմական, արզաբներս վարժարան,

Որոնք կըրկին նորագուեցան զաւակներուս օրնորհիւ, Բայց կը հեծեմ պարօքի նեքեւ, ինչպէս զիտէ՛ք, ես լըբիւ

Այս կոչ եղբար՛՛ք նըրիական օեօս մը ունի սրբաբեկ, Կարծես բախ կ'ուզէ մեզի օ՛վ զաւակներս զուք ո՛ւր էք... Եթէ կ'ուզենք ըՍտեփաննոս Եկեղեցին, Ներսէսեան Վարժարանըն միտք վառ մընան, պէտք է փութան օգնութեան:

Բերա Բանկայրի
1931 Օգոս. 5

ՊԵՏՐՈՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Սկիւտարցի



ՄՐՍՍԷ ՄՐՍՍԷՅԱՆ

ԲՆՍԷՂ ՄԱՐԳԱՐԵՅԱՆ

Որոնք կարեւոր գումար մը նուիրած են Եկեղեցւոյ Նորագութեան արքիւ

նոնք Դաւթի նման քու նուիրական հացերովդ, Եհովանքեզ չարտմտիր, պարզեւէ մեզի դարձեալ Եղիան մեղուաշուրթն հարազատ զաւակ իր ազնուական գերդաստանին, Չերազն ազգասէր, կանուխէն որբացած եւ իր մօրկան ասեղին շնորհիւ սնած մեծցած, իմաստունն Պէրպէրեան սափրիչի խոնարհ տղայ, գանգուր ոսկի մագերով խարտեաշ փոքրիկ մը, Վարժապետեանն պերճիմաստ ու առատաբաշխ հայ Կրեսոսներ որպէսզի պաշտպան կանգնին աղքատիկ տղոց եւ ձէգայիրլեանի նման լուսոյ կեդրոններ յղեն զանոնք եւ դեռ զորոնք յիշեմ, տեսէք սա կոյսն աննման, հարսնացած եկեղեցիին, կուսական ամբօութեան ծաղիկներով պննազարդուած շնորհալի գեղուհի, արհամարհեց գոհարը եւ շողակնը, որոնց համար պիտի հիւժեր աշխարհիկ օրիորդը, այլ արծանագրուեցաւ գթութեան քոյր, հիմայ ան վերէն յաւիտենական երանութեան խորանէն կը նայի: Սրբուհի մայրապետ Գալփաեանն է այն, որ բարեգործութեան լոյսը սփռեց Խասգիւղի բարձունքին վրայ, երբ ժանտախտէն անհիտուած ծնողքներու որբեր եկեղեցիին դուռը խոնուած էին իբր մուրացիկ:

Ներէ մեզ, ո՛վ Սուրբ տանար, եթէ երբեմն սայթաքինք, թող երկնային գթութեանդ ցօղը մաքրէ մեզ, երբ ընկղմած ըլլանք ճախճախոտներու մէջ: Դուն որդեգրեցիր մեզ, երբ մենք ճղճիմ մանկիկ մեր լաց ու կոծի առաջին աղաղակներով կը դղրդէինք կամարներդ, երբ հասուն երիտասարդ, պարկեշտ հայ օրիորդին հետ եկանք քու ոտքդ՝ մեր սիրոյ դաշինքը կնքելու եւ դուն օրհնեցիր մեզ եւ երբ օր մ'ալ յափրացած կեանքի վայելքներէն եւ ընկճուած աշխարհադորդ մրրիկներէ, եկանք հանգչիլ քու ծոցդ, դուն երկնային երանութեան երազներով սրտապնդեցիր մեզ, դուն վկան՝ մեր ուրախութեան եւ տխրութեան ժամերուն, մխիթար եւ յոյս՝ մեր լքումին եւ անյուսութեան մէջ, դուն մեր քաղցր առաջնորդ ուղեցոյց, դուն դուն, միշտ դուն, ո՛վ պանծալի վեհավայր, բիւրիցս օրհնուած ո՛վ եզական դաստակերտը, քու կեանքդ անմահութիւն է, փառքդ՝ յաւերժական, ո՛վ անշքացած զիւղի մը շքեղ արծան, Ս. ՄՏԵՓԱՆՈՍ:

ՍԻՄՈՆ ԳՍԲԱՄՍՃԵԱՆ

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Ակնածանքով ու երկիւղած հոգիով մը ծնրադիր պաշտամունքի իմ խոնարհ բաժինը կը բերեմ քեզ, ո՛ հայաստանեայց Ս. Եկեղեցի՝ որ դարերու ընթացքին, անընկճելի ու հիանալի կորովով մը հովանիիդ տակ առած ես քու հարազատ ժողովուրդդ:

Սեմագոյն բարձրութիւններու կատարը հասած, փառքի ու երանութեանց հետ, ունեցար նաեւ անկումի ու լքումի չարաղէտ շրջաններ, եւ սակայն Քու հզօր ու կամաւոր վազքդ, վայրկեան մը իսկ չկասեցաւ երբէք ու շարունակեցիր դուն, Հայ հոգիին ներշնչելու կրօնական առաքինութիւններուն անշէջ հուրը:

Խանդակաթ ու գորովագութ մօր մը պէս, միշտ յեւարան մը, հսկիչ մը եղար քու վայրավատին զաւակներուդ:

Քու սրբանուէր կամարներէդ կաթկթաց լոյսի շողերը, բարձրաբերձ գմբէթներէդ արծակուած զօղանջները, խունկի ու ծուխի սրբանուէր Հայ ժողովուրդիդ հոգիին խորթ թափանցելով, կամքի ու կենսունակութեան թարմագոյն ուժերը պարգեւեցիր ու բեզմով ու քու հմայքովդ արբեցան ու տառապեցան:

Փոթորկայոյզ ալիքներէ բշուած, քու հարազատ բայց դժբախտ զաւակներդ ունեցան զովիլի առաքինութիւններ ու անսահման համբերատար ոգիով մը խոնարհեցան քու էութեանդ առջեւ, պաշտեցին ու պաշտպանեցին բոլոր ոտընձգութեանց դէմ, քու առաքելահիմն հեղինակութիւնդ:

Սրբանուէր խորանիդ լուսարձակները, ամենէն քար-
սիրտներն իսկ շարժեցին ու իրենց յոյզի, յոյսի, հրըն-
ւանքի ու տառապանքի պահերուն, քու ոտքերուդ պլուեց
ան, քու մայրական փեշերուդ ներքեւ ապրեցան:

Դուն, ո՛վ Մայր Բարութեան, անձնուիրութեան, ու
ինքնամոռացումի, առնական կեցուածքով մը, աշխարհի
խաղաղութիւնը խնդրեցիր, դուն, սիրոյ ու գթութեան ամենօրեայ
մաղթանքներովդ նուիրական տաճարներդ լե-
ցուցիր:

Մենք չէ որ, քու մեծութիւնդ ու վեհութիւնդ, լոկ
պաշտամունքի ու ծիսակատարութեան մէջ կուզենք տես-
նել, ոչ, դուն մարմնացումն ու դարաւոր սիւնն ես անմահ
սատարողն հայ ցեղին տեւականութեանը եւ ամրակուռ
խարիսխը հայ գոյութեան:

Թող ուրեմն, մէկ կողմ քաշուին այլասեռածները,
որոնք կը յանդգնին վարկաբեկել ու ծաղրել Մայր Եկեղե-
ցին: Թող մէկ կողմ քաշուին, բոլոր նենգամիտները ու
խաբեքաները որոնք ծիծաղելի յաւակնոտութիւններով
ու շողոքորթութիւններով կը փորձեն հիմէն քանդել դա-
րաւոր հաստատութիւն մը: Թող մէկ կողմ քաշուին վեր-
ջապէս բոլոր կեղծիքի ու քսութեան ծառաները, որոնք
հայ տառապանքը ու թշուառութիւնը անխղճօրէն կը շա-
հագործէին:

Հայ ժողովուրդը՝ իր անկեղծ ու մէկին դիրքովը, այլ-
եւս բոլորին արժէքը գնահատած ու ըմբռնած եւ ըստ
այնմ ալ իր ուղին շարունակել որոշած ու վճռած է: Հայ
ժողովուրդը Թիւրքիոյ Ազատ Հանրապետութեան ըէժիմին
շնորհած բոլոր առաւելութիւնները վայելելով, արհամար-
հանքով միայն պիտի դիմաւորէ այն բոլոր արտայայտու-
թիւնները որոնք երբեմն ի յայտ կուգան: Թող կենդանի
պատմութիւնը, յաւիտենական ամօթի ու նախատինքի
խարանովը զարդարէ այդպիսիներուն ճակատը:

Ու մենք ո՛վ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցի

քու հարազատ ու հպարտ զաւակներդ, խանդավառու-
թեամբ ու հաւատքով պիտի փարինք քեզի որմէ ստացած
ենք մեր կենսունակութիւնը: Քեզ անաղարտ ու անվտանգ
պահելու Աստուածահաճոյ զործը որ մեր պատուական
նախահայրերէն ժառանգած ենք, մենք ալ մեր կարգին,
պիտի թողունք մեր յաջորդներուն:

* * *

Եւ ի տես այս ջերմեռանդ նուիրումին, վերը, երկին-
քին մէջ, թող հրճուին ու խայտան հոգիները, Յարութիւն
Պէգեհանի ու իր անձնուէր զործակիցներուն ու սատարող-
ներուն որոնք կերտեցին սա հոյակապ տաճարը Խասզիւղի
Ս. Ստեփանոսին, որուն հարիւրամեայ յոբելինական հան-
դիսութիւնը կը կատարենք այսօր:

ՆՇԱՆ Մ. ՃԻՀԱՆՆՆԱՆ

ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ԶԻ ԽՆԱՅԵՆՔ ՑԵՂԸ ԱԶՆՈՒԱՑՆԵՆՔ

Պարտիզպանը պարտէզ կ'իջնայ. կը քննէ ծառերու
բունները և կը դառնայ իր խրճիթը. պատուասա ընել որո-
շած է: Քառորդէ մը կը դառնայ, ձեռքը պտուկներով
զարդարուն ուռճացած ճիւղերու տրցակով մը. վար կը դնէ
իր թեթեւ բեռը, կը զինուի յատոցով, և անխնայ կը մեր-
կացնէ զայն արտաքնապէս գեղեցիկ երեւցող ճիւղերէն:
Եւ այսպէս կարգու բոլոր պարտէզին ծառերը. իր սուր
զմելիովը, այս անգամ ճեղքեր կը բանայ անոնց վրայ և
մի առ մի վերցնելով այդ պտուկաւոր ճիւղերը յարաբե-

րութեան մէջ կը դնէ բուներու աւելին հետ և ամուր կապով մը կը կապէ :

Մարդկութիւնը պիտի նմանցնեմ պարտէզին մէջ զըտնուող ճիշտ այդ ծառերուն որ իր մէջ զօրաւոր աւել մը կը պարունակէ, պէտք է օգտագործել զայն, և չի խաբուիլ արտաքինապէս խիտ սաղարթներէն, վայրենի է ան, եթէ անխնամ թողուի և չընդունի պարտիզպանին այցելութիւնը. սակայն պարտէզին մէջ գտնուող ծառն է որ առարկայ կը գառնայ անոր մասնաւոր հողածութեան : Այո՛, դպրոցին մէջ է որ բնութեան ընծայած բնատուր ձիրքերը դաստիարակին կողմէն կը շարադասուի. հոն դպրոցին մէջ է որ իր արտաքինապէս գեղեցիկ երեւցած բայց յոռի ունակութիւններէն կը մերկացնէ մանկավարժ դաստիարակը : Քաղաքակրթութեան ներկայ շրջանին, ուր հմուտ մանկավարժներու ընտրեալ խումբ մը՝ ազնուացնելու համար մարդկութիւնը. որդեգրած է մասնաւոր մէթոտներ. անա՛ դպրոցին մէջ է որ յարաբերութեան մէջ կը դրուի ուղղակի մարդ էակին մտային կարողութեան հետ. այս ընդունուած մէթոտները, ճարտար և հոգեբան դաստիարակին միջոցաւ Պարտիզպանը կը կապէ և կը հեռանայ, պաշտօնը կը լրանայ և պատուաստը կը ներգործէ իր ազդեցութիւնը :

Մի զարմանաք. եթէ ըսեմ թէ պարտէզին ծառերը հակառակ թէ հաւասարապէս պատուաստուած լինելուն նման արդիւնք մը չէ տուած. չէ՛ սիրելիս, ամէն ծառ, ամէն անհատ նոյն զօրաւոր աւելով նոյն հաւասար ընտանեկան դաստիարակութեամբ պարտէզ բերուած կամ դըպրոցը յանձնուած են. պարտիզպանը գիտցած է թէ՛ ո՞ր ծառը ի՞նչ պատուաստ կ'ընդունի, կամ դաստիարակը ի՞նչ մէթոտ կրնայ կիրարկել իրեն յանձնուած անհատին, ինչպէս որ ժամանակ մը վերջ ծառերը իրենց արդիւնքը կը ցուցադրեն պտուղներով բեռնաւորուած, նոյնպէս դաստիարակութիւնը եթէ ոչ հաւասար. բայց համեմատապէս շրջաններէ վերջ մարդուն մէջ կը կիրարկէ բարձրացում մը որ ազնուացումն իսկ է իր բնածին կարողութեանց : Կրնան հասած նկատուիլ լաւ պարտիզպաններ, արդէն ծառեր կան :

անա՛ ամբողջ մարդկութիւնը որ պէտք ունի պատուաստուելու այսինքն մարդկութիւն մը դաստիարակելու. պարտէզի անհրաժեշտ պէտք կայ. միջոցը ստեղծենք. ինչ որ տանք մերն է, ի՛նչ որ խնայենք մենք պիտի տուժենք փեսաք :

Այսօր անա կազմուած է յանձնաժողով մը որ պարտէզի մը կառուցման համար ամէն ջանք չի խնայեր. տանք միակ նպատակաւ մը որ է ազնուացնել մեր սերունդը և ապրիլ իբր մարդ բարոյական առուժով. եթէ անհատը ազնուանայ ընտանիքն է որ կը բարձրանայ, և եթէ ընտանիքը բարձրանայ, ազգ մը արժէք կ'ունենայ, արժեցնենք մենք զմեզ :

Անդամ Խազիւղի Ներսէսեան Վարժ. Բարձրութեան յանձնաժողովի Ա.Ն.ՏՕՆ ՕՀԱՆՆԱՆ

Առևճարագրութեան 2 Օեպ. 931



ՀԱՅԿԱՋՈՒՆ ԱՐՄԵՐՃԵՍԱՆ
Հիմնադիր Խազիւղի Ազգ. Ներսէսեան Վարժարանի եւ արդի թագ. Խորհրդոյ անդամաց



ԱԿՐՏԻՉ ԻԹԻՒՃԵԱՆ



ՅՈՒՐԱԿԱՆ ՅԱՆՉՆԱԽՈՒՄԲ

Աջէն վարի կարգ՝ Անտոն Օհանեան, Պետրոս Կարապետեան, Տիգրան Տօղրամանեան, Միրիան Մանաւեան, Սարգիս Խորասանեան, Եարուրիս Անէմեան, Սողոմոն Գաւազանեան.

Չախէն վերի կարգ՝ Պետրոս Սարաճեան, Տիգրան Յակոբեան, Արսաւ Երիկեան, Պօղոս Գարապետեան, Նեան Ճիւղեան, Աւետիս Թիւրեմեան.

Շ Ն Ո Ր Շ Ա Կ Ա Լ Ի Ք

Յորեկնական Յանձնաժողովս ներկայիս հրապարակաւ կուգայ իր երախտագիտեան և շնորհապարտ զգացումները յայտնել Ազգ. Խնամաստարութեան Մեծայարգ Աստուայի և Բերայի Թաղ. Խորհրդոյ մեղուացան գանձայիտ, ծախար Արուեստագիտ Չիլիօլիւրաճ Տիար Միրսիլ Իւրիւնեանի, որ այնքան ազնուութեանք և մարդասիրաբար հաճեցաւ պատրաստել Յիշատակարանիս թղորդիչները, այսպէսով ապացոյցը սալով Խնամարանի հանդիպ իր սաժաժ մասնաւոր սիրոյն ու հանակրանիս:

Տիար Իւրիւնեան ասիկ առաջ ալ եղև շնորհը ազնուաբար չի գրագած Խնամարանի Աղխատիւնալիս Յիւրուանեայ Յորեկնական Յիշատակարանիս փիլիսոփայութեան գործին մեջ:



ՕՆՆԻԿ ՍՅՏԸԳՅԱՆ (ձախարապէս)
Յարկինական Յանձնախումբի Ս. անդապիս



ԱՐԴԻ ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՅ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Զախէն Առաջին կարգ.— Գարուբիս Մ. Թազուրեան, Գալօր
Ասառուրեան, Արքայի Բէօյեան, Գարուբիս Զամեան,
Տիգրան Գալօրեան, Արաաւէս Երիցեան:

« Ազգային գրադարան



NL0157458

